



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material







611/612

A II  
3928

9-89

Գրեանցում, Տ. Լ.

Ապր Ար Շինուց

20024.


ՏՈՔԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

611/612

9-83

# ՄԱՐԴ ՄԸ ՃԻՆԵՆՔ

Կ. Մ.

ՄԱՐԴԿԱՑՔՆ ՄԱՐՄՐԻ ԿԱԶՄԱՆՕՍՈՒԹԻՒՆԸ, ԲՆԱԿՆՕՍՈՒԹԻՒՆԸ  
ԵՒ ՀԱՄԱԼՈՅՑ ԽՈՎՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԽՏԱԲԱՆՈՒԹԵԱՆ  
ԵՒ ԱՌՈՂՋԱՊՈԱՀՈՒԹԵԱՆ ՄՇՋԻՆ



ՓԱՐԻԶ

1930



H 3928

611/612

9-89

A 3928

Appenzell, S. L.

Urg. 1/2 Spurz

2n.024

ՄԱՍԻՆ ԱՐԵՎ ՀՅԱԼԻ ՔՐԻԶՈՐԵԱՆ ԹԻՒ 3

ՏԱՐՅ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

611/612

9-89

# ՄԱՐԴ ՄԸ ՃԻՆԵՆՔ

Կ Ա Մ


ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄԱՐՄԵՆԻ ԿՈԶՄԱՆՕՍՈՒԹԻՒՆԻ, ԲՆԱԽՆՕՍՈՒԹԻՒՆԻ  
ԵՒ ՀԱՄԱԱ-ՕՏ ՄԱՆԵՍԹՈՒԹԻՒՆԵՐ ԱԽՏԱԲԱՆՈՒԹԵՈՒՆ  
ԵՒ ԱՌ-ԱՎԱՊՈՒՅՈՒԹԵՈՒՆ ՄԱՍԻՆ



ՓԱՐԻԶ

1930





## ՄԱՐԴ ՄԸ ՇԻՆԵՆՔ

Միջին դարուն, գիտուններուն իսկ արդիլուած էր տեսնել ու հանչնալ մարդկային մարմինին ներքին զործարաններու և այս կրօնական պատճառներով։ Դեռ մինչեւ այսօր ժողովուրդներու մէջ կը տիրէ նոյն վերապահութիւնը, բայնք նոյն տղիտութիւնը հանգեցապ այն շնորհին, որ մարդկային մարմինն է։ Շատեր յեն դիտեր, և յեն իսկ հետաքրքրութիր, թէ ի՞նչպէս շինուած է այդ շնորհը, ի՞նչպէս կը զործեն մեր արտաքին ու ներքին բարդ բայց հրաշալի դործարանները։ Ագկէ՝ նաև առողջապահական հարցերու մասին մեղապարատ անհոգութիւն մը։ Ասկայն այդ՝ նոյն տղիտութիւնն ու հետաքրքրութեան պակասն է, զոր ցոյց կուտանք մեր բոլոր ունեցած սովորական բաներսւն և շրջապատին մասին։ Ամէն երկրի կամ քաղաքի մէջ, տեղացիները անծանօթ են իրենց բնակավայրին պատմական և այլ հետաքրքրական կողմերուն։ Յաճախ դրսեցիներն ու անցորդներն են, որ կը հետաքրքրուին անոնցմով, կը ճանչնան զանոնք ու կը ծանօթացնեն տեղացիներուն։ Այդպէս այլ մարդիկ, ընդհանրապէս, ծանօթ չեն մարդկային շնորհին հրաշալիքներուն, անոնց համագրութեան, մեքենականութեան, պաշտօններուն և զործածութեան և այս՝ անոր համար որ իրենցն է և ատով իսկ սովորական գարձած։ իսկ սովորութիւնը կը սպաննէ հետաքրքրութիւնը։

Արդ, իբրև գրսեցիներ, մենք հետաքրքրուեցանք մարդկային մարմինով։ Հետաքրքիր մանուկներու պէս, որոնք իրենց խաղալիքները կը քակեն՝ տեսնելու համար ներքին մասերը, քակեցինք մարդկամաճիկը, հետզհետէ մէկդի դրինք բազկացուցիչ մասերը, թափանցեցինք ամենանուրը աարբերուն մէջ։

Եւ այժմ պիտի փորձենք համախմբել այդ քակուած մասերը, մարդ մը շինելու համար նորէն նոյն առեն, համառօտ և ամփոփ պիտի նկարագրենք անոր մասերը, (կազմախօսութիւն, *anatomie*), անոնց նուրը կազմուածքը (հիւսուածարանութիւն, *histologie*), աշխատանքը (բնախօսութիւն, *physiologie*), երբեմն իրրեւ համեմ տալով ախտաբանական, առողջապահական, աւանդական ու պատմական ծանօթութիւններ։

Զեզի կը մնայ, ընթերցողներ, ուշի ուշով հետեւիլ մեր աշխատանքին, որպէսզի ճանչնաք մարդկային տոկուն բայց նուրը չէնքը, ուր «կը բնակի ձեր հոգին», չվարուիք անհոգ վարձակալներունման եւ տգիտաբար կամ անգիտակցաբար չաւերէք զայն ժամանակէն առաջ, այլ խիստ հոգածու ըլլաք իրբեւ տանտէր՝ անվթար պահելու համար զայն երկար տարիներ։

I. 9.

## I.— ԲՋԻԶ ԵՒ ՀԻՒՍՈՒԱԾՔ

Երբ քակեցինք մարդկային մարմինը եւ զանազան գործիքներով ուղեցինք թափանցել մինչեւ ամէնէն նուրբ տարրերուն մէջ, տեսանք որ, առանց բացառութեան, ամէն մաս կազմուած էր հիւսուածքներէ: Եւ իւրաքանչիւր հիւսուածք համախմբում մըն էր միենոյն ընդհանուր ձեւն ու պաշտօնն ունեցող անհուն բջիջներու այնպէս ինչպէս ամէն կերպաս հիւսուածք մըն է զանազան թելերու:

Ահա թէ ինչո՞ւ նախ պիտի ծանօթացնենք բջիջը, որ կենդանական եւ բուսական աշխարհի հիմնական շինուածանիւթն է, եւ յետոյ հիւսուածքները, որոնք կը գոյանան բջիջներու զանազան տեսակներու համախմբումով:

ԲՋԻԶԸ.— Երբ մանրազիտակով քննենք հիւսուածքները, կը տեսնենք զանազան ձեւերով խոռոչային բաժանումներ, ճիշտ ինչպէս կան մեղրախորիսիին վրայ Բջիջը ուրիշ բան չէ, եթէ ոչ այդ խոռոչներուն իւրաքանչիւրը:

Ամէն բջիջ ամբողջութիւն մըն է: Այսպէս կան բջիջներ, որ առանձին կ'ապրին, կը բազմանան և կը մեռնին. օրինակ՝ մանրէները (*microbes*): Անոնք կ'ապրին անհատաբար, իւրաքանչիւրը իրեն համար: Մարմինը կոյտ մըն է բազմատեսակ բջիջներու, որոնք իրարու քով են եկած, կ'ապրին իրենց համար եւ մարդուն համար: Անոնց կեանքը համերաշխ է մարդկային կեանքին հետ: Ուրեմն, բջիջը անհունապէս փոքր անհատ մըն է: Ան կը չափուի միայն միքրոնով, որ մէկ հազարորդամեթրին հազարերորդ մասն է կամ մէկ մեթրին մէկ միլիոններորդ մասը: Արդ, բջիջներ կան, ինչպէս արեան գնդիկները, որոնք 7 միլիոն մեծութիւն ունին. կարդ մը ջղային բջիջներ՝ 5 միլիոն, ուրիշներ՝ 130 միլիոն: Թուչուններուն

հաւկիթին գեղնուոցն ալ հակայ բջիջ մըն է: Բջիջները զանազան ձևեր ունին, անշուշտ ըստ իրենց պաշտօնին: Այսպէս մորթին բջիջները տափակ են, գնդերային բջիջները երկար են: Ճարպային բջիջները, որոնց պաշտօնն է ծոյլ ծոյլ սորտան, կլոր են, կարծեածարապատիկ նստելու համար հիւստածքներուն մէջ:

Երբ քիչ մը աւելի խոր քննինք, կը տեսնենք որ իւրաքանչիւր բջիջ կը բազկանայ երեք մասերէ: 1.— Խաղանթ, 2.— արար, չահիւթ, 3.— կորիզ:

Գիտութիւնը գիտէ թէ ի՞նչ բազավրութիւն ունին այս տարրերւ եւ սակայն չի գիտեր ստեղծել բջիջ մը: Վասնզի բջիջը սկիզբն է կեանքին: Գիտութիւնը գիտէ քակել եւ չինել (օրինակ՝ հաւկիթ մը), բայց ոչ կեանք տալ:


1.— Խաղանթը (*membrane*), սահմանը բջիջին, ծակուակէն շապիկ մըն է, որ բաժնելով հանգերձ բջիջը իր չրջապատէն: Թոյլ կուտայ որ շարունակաբար հազարգակցութեան մէջ ըլլայ անոր հետ Ոմանք կը պնդեն թէ բջիջներ կան, որ թազանթ չունին: Սակայն բուսական աշխարհին մէջ բջիջները անպայման ունին այդ շապիկը, որ աւելի կարծր է եւ աւելի անթափանց, քան կենդանական բջիջին թազանթը: Թերեւս ատիկա պարագայ մըն է, որ կը զատորոշէ (*dissérencier*) բուսական բջիջը կենդանական բջիջէն: Բջիջներու թազանթը, որ բնասպիտային բազավրութիւն մը ունի, շատ կարեւոր գեր կը կատարէ բջիջին սննդառութեան մէջ:

2.— Արարչահիւթը (*protoplasmata*) թափանցիկ, բնասպիտային բազավրութեամբ (կը պարունակէ բնածուխ, ջրածին, թթուածին, ազոթ, քիչ մը ծծումբ եւ լուսածին, եւ գեռ ուրիշ տարրեր), նեղուակի նման նիւթ մըն է: Սակայն այդ թանձր հեղուկին մէջ կը լողան զանազան տարրեր, որոնք անկանոն ձեւեր ունին և երբեմն կը նմանին հատիկի, երբեմն ցպիկի կամ թելի:

Արարչահիւթը յարաշարժ վիճակ մը ունի: Նոյնիսկ կը նանք ըսել թէ զգայարանքն է բջիջին,— կը կծկուի, կ'ուորի, պոչ կ'արձակէ, անունդ որսալով կը զրաղի:

3.— Կորիզը (*cytoplasm*) մանրազիտակային հաւկիթ մըն է: Ունի

թաղանթ մը, որ կը բաժնէ իր կորիզային հիւթը (suc nucléaire)՝ արարչահիւթէն։ Մանրագէտին տակ կ'երեւի բիծի մը նման, որ ընդհանրապէս կը գրաւէ բջիջին կեղրոնք։ Յաճախ կլոր է կամ ձռւաձեւ, սակայն կան կորիզներ ալ մահիկաձեւ, ճեղքուած, մանեակի պէս։ Սովորաբար միակորիզ են բջիջները։ Ողնուղեղի բջիջներու տեսակ մը (ցցէլորլաշ), ընդհակառակն, բազմաթիւ կորիզներ ունի, մինչեւ 40 հատ։ Մարդկային արեան կարմիր գնդիկները, ձրոնք առանձին բջիջներ են, կորիզ չունին. (Թոշուններու կարմիր գնդիկները կորիզաւոր են):



Կորիզին կազմուածքը չափազանց բարդ է։ Կը պարունակէ ֆոքը կորիզ մը՝ կորիզակ (nucleole), իիւսկէն մը, որուն իսկացանցին վրայ կը տեսնուին գունառիկ հիւստեր (chromatine), որոնք չատ գիւրին կը ներկուին։ Այս ամէնը կը ծփան կորիզային հեղուկին մէջ։ Գունառիկ հունտերը որոշ ժամանակներու մէջ իրարու կը միանան, գերձանի ձեւ կը ստանան, յետոյ կը կարառուին գունառիներ կը դառնան. ասոնք կը կոչուին գունամասեր (chromosomes), նորագոյն առևելաշներու համաձայն, ասոնք են ժառանգականութեան փառ խաղրիչ ազդակները։

Ի՞նչ է դեօք բջիջին։

Ի՞նչպէս ըսինք, բջիջին նախնական զգայաբանքն արմարշամբար

և հմայ նաև

չ ամերաց զի

հիւթը, որ գլխաւոր երկու պաշտօն ունի. 1— մնանիլ, 2— բազմանալ:

Աւրիմն քջիջը, իր այս պաշտօններով, բացարութիւնն իսկ է կեանքին Ան լիցուած է ապրելու. և առանձ ընազգով կամ ուժով:

Այս միջավայրին մէջ, ուր կ'ապրի, քջիջը կը փնտու, իր որոնունդը: Արարչահիւթը կ'երկարի, պոչ մը կը շինէ, կը բանէ որոր և կը քաշէ ներաւ Շուտով սնունդը կը տարբազագրաւի ու կը լուծուի: Մարտովութիւնը կատարուած է այլեւու Արեան ճերմակ գնդիկները այսպէս է որ կուլ կուտան և կ'ոչնչացնեն մանրէները կամ ֆասակար նիւթերը:

Գարձեալ արարչահիւթն է, որ կը սկսի նոր քջիջ մը կազմելու գործը: Բջիջը սնանելով՝ կ'աճի ու կը մեծանայ: Ասկայն մեծութեան չափ մը կայ, որ համապատասխան է թաղանթին ապրովութեան: Երբ կ'անցնի այդ չափը, կորիզը և արարչահիւթը կը սկզմուին, իրենց ճիշդ մէջանդէն երկուքի կը բաժնուին, և կը կազմէն երկու նոր քջիջները: Կամ կորիզին թաղանթը կ'անհետանայ, արարչահիւթը կ'երկարի երկու հակադիր ծայրերէն, մէջը կը տեսնուին երկու փայլուն կէտեր, ուլեցոյց գունտեր, որոնք իրարմէ հեռանալով՝ կ'երթան ծայրերը: Այդ կէտերուն շուրջ կը կազմուին ճառագայթներ, իրական պատկի մը ձեւը տալով անոնց: Քիչ յետոյ գերձանի պէս գիծեր կ'երկարին մէկ պատկէն միւսը: Ու երբ քջիջը իւլիկի մը ձեւ կը ստանայ, յանկարծ կէսէն կը կտրուի, իւրաքանչիւրը նոր թաղանթ մը կ'առնէ, և մանրագէտին տակ կը տեսնենք երկու նորածին քջիջները: Այսպէս կը բազմանան բոլոր քջիջները: Այսպէս կը բազմանայ նաեւ, բնկմնաւորումէն յետոյ, մարդկային ձուն, որ քջիջ մըն է, կազմելու համար սաղմը և հետզհետէ երախան:

Քջիջները բազմանալով և իրարու միանալով, ժառանգաբար իրենց ստացած բնկունակութիւններուն համաձայն, կը կազմէն զանազան տեսակ հիւսուածքներ Հիւսուածքներուն նկարագիրը կախում ունի ուրեմն քջիջներու տեսակէն: Այսպէս ջղային քջիջները կը կազմն ջղային հիւսուածքը, ոսկրային քջիջները՝ ոսկորը, դընգերային քջիջները՝ գնդերը:

ՀԻՒՍՈՒԱԾՔՆԵՐԸ.— Այժմ ճանչցնենք հիւսուածքներուն

դլխուոր տեսակները:

ՇԱՂԿԱՊԻՉ ՀԻՒՍՈՒԱԾՔ (tissu conjonctif).— Շաղկապիչ բջիջները իրարու միանալով, կը կազմին շաղկապիչ հիւսուածքը: Մանրագէտի տակ առնելով այս հիւսուածքը, կը տեսնենք շաղկապիչ բջիջներ, շաղկապիչ խուրձներ, առաձիգ թելուր և անծեւ տարրանիւթ մը: Այս հիւսուածքն է, որ կը լիցնէ մարմնին պարապութիւններ, իրարու կը կտագէ զանազան հիւսուածքներ, եւ մաս կը կազմէ կարգ մը թաղանթներու, գործարաններու:

ՃՈՐՎՈՅԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՔ (tissu adipeux).— Երբ շաղկապիչ հիւսուածքն մէջ շատնան ճարպային բջիջները, հետզհետէ «իւղ կը կտագէ» եւ մարմինը կը հարստանայ ճարպային հիւսուածքով: Այս է որ տեղի կ'ունենայ գէրերուն վրայ:

ՄՈՇԿՈՅԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՔ (tissu épithelial et endothelial).— Այս հիւսուածքը կը ծածկէ մարմինը արտաքնապէս եւ ներքնապէս: Այս պատճառաւ կայ արտամաշկային (épithelial), կայ ներքնամաշկային (endothelial) երկու տեսակ հիւսուածք: Մաշկային հիւսուածքը երբեմն կը բաղկանայ մէկ շարքի վրայ բջիջներէ (միխաւեան մաշկ), ինչպէս ներքին գործարաններու ումանց մէջ (բերան), ուրիշ տեղեր (մորթ) կը ներկայանայ բջիջներու բազմաթիւ շարքերով (բազմախաւեան մաշկ):

Միւս կողմէ տեղին եւ պաշտօնին համեմատ մաշկը կազմող բջիջներուն ձեւը կը տարբերի: Ումանք տափակ են (բերանին մէջ, արեան անօթներուն ներքին երեսին վրայ), ուրիշներ՝ գլանաձեւ (ազիքները ծածկող մաշկը կամ հուզաթաղանթը) կամ գնդաձեւ (գեղձերուն մէջ): Գլանաձեւ բջիջներէն ումանք ալ ծածկուած են թարթիչի նման թրթուացող մազերով (թոքերու եւ ծննդական գործարաններու ներքին մասին մէջ): Բջիջներու ձեւին համեմատ, մաշկային հիւսուածքը կը կատարէ տարբեր պաշտօն մը: Այսպէս, ստամոքսին ներքնամաշկը կը ծծէ մամացը (chymie), թոքերունը՝ թըթուածինը: Գեղձերուն ներքնամաշկը տարբեր ձևով կը գործէ: — նախ կը ծծէ գուրսէն քաղուած տարբերը, եւ ձեւափոխելէ յետոյ՝ կուտայ


գուրս, հեղուկ կամ կարծր գեղձեր կան (լորձունք), որոնց մաշկային բջիջները կը պարզեն իրենց պարունակութիւնը, և գեղձեր կան (մորթին ճարպացին գեղձերը), որոնց մաշկային բջիջները գուրս կը թափին իրենց արտադրութեան հետ:

ԱՃՈՒԱՑԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՎՔ (*tissu cartilagineux*).— Այս հիւսուածվքը, զոր կոճիկ կը կոչենք, կազմուած է այնպիսի բջիջներէ, որոնք զբեթէ միշտ նոյն ձեւն ունին եւ կը լողան թանձր հեղուկի մը մէջ: Բջիջները կը գանուին թանձր փոշտի մը մէջ: Հիւսուածքին բաղադրութեան համեմատ, կրնայ ըլլալ քիչ կարծր (*hyaline*), ինչպէս սազմին սակորներուն մէջ, քիթին սակորներուն եւ կողերուն ծայրը, խոչափողին վրայ. կամ խիտ կարծր (*fibrocartilage*), ինչպէս Աքիլլէսի ձգանին (սաքին հանու) մէջ, կամ շատ առաձգական, ինչպէս ականջին վրայ:

ՈՍԿՐԱՑԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՎՔ (*tissu osseux*).— Ոսկրային հիւսուածվքը կը բազկանայ սոկրահիւմեէ (*osseine*), կրային աղերէ, սոկրային բջիջներէ (*ostéoblaste*): Ոսկրային բջիջները նախ լեցուն եւ կակուզեն, յետոյ կրային աղերով անոնց թաղանթը կը կարծրանայ, մէջ-աղեղը կը պարզուի, կը կազմէ սոկրախորչ մը (*ostéoplaste*), որոնք իրարու կը միխանան շատ նուրք փողիկներով— հերափողեր—, և աեղ աեղ ձգելովմիջոցներ, Այս միջոցները սոկրահի երկայնութեան վրայ կը կազմեն խողովակներ, որոնք կը կոչուին Հավէրսեան խողովակներ (*canaux de Havers*): Այս խողովակները, ուրիշմն, հորիզոնական շատ նուրք անցքերով կը հաղորդակցին սոկրային բջիջներուն եւ անոնց միջոցաւ միւս խողովակներուն հետ: Հավէրսեան խողովակներուն մեծութեան համաձայն, կ'ունենանք անթափանց ու կարծր սոկրաներ, կամ սպնդային ու փիրուն սոկրաներ: Երկար սոկրաներուն միջին մասը անթափանց է, իսկ ծայրը՝ սպնդային: Ոսկրային հիւսուածվքը ծնունդ կ'առնէ կամ շաղկապիչ կամ աճառային հիւսուածվէն՝ երբ ասոնց մէջ հետզհետէ գան հաւաքուիլ սոկրային բջիջները եւ կարծրանան կրային աղերով:

ԴՆԴԵՐԱՑԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՎՔ (*tissu musculaire*).— Դնդերները կազմուած են թելերէ — տեսակ մը բջիջներէ, — ո խանք՝ գծաւոր,

ուրիշներ՝ հարթ: Այս պատճառում, բնախօսները երկու խումբի կը քածնեն գնդերները, — գծաւոր (*strié*) և հարթ (*lisse*) գնդերներ: Կարմիր միսերը զծաւոր գնդերներ են, անոնց թելերը երկար ու բարակ են, իւրաքանչիւր թել իր երկայնքին եւ մասնաւորաբար լայնքին վրայ յատկանշական զծաւորում մը կը ներկայացնէ, եւ կը գանուի նուրը մաշկի մը մէջ՝ բազմաթիւ կորիզներով: Իւրաքան-



չիւր գնդերաթել կը բազկանայ երկար թելիկներէ, որոնք շարուած են իւրաբու վրայ: Այդ թելիկները մանրագիտակին տակ կը ներկայացնեն փայլուն ու մութ կէտեր չարթ գնդերներուն թելերը նուազ երկար են եւ իլիկի ձեւ ունին: անոնց արարչահիւթին մէջ բազմաթիւ եւ շատ նուրը թելեր կը տեսնուին, իսկ փորին վրայ կը

գոնուի կորիզը: Մարտղական գործարաններուն եւ երակներուն  
մէջ կը տեսնենք հարթ գնդերներ:

ԶՂՎՅԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՄՔ (tissu nervosum).— Այս հիւսուածքը կը  
բազկանայ ջղային բջիջներէ եւ ջղային թելերէ: Ջղային բջիջներու  
բազմաթիւ տեսակներ կան: Անոնց արարչանիւթը ունի հարուստ  
ցանց մը, որոնց միջոցները դիւրին կը գունաւորուին: Կորիզն ալ  
գունառիկ է: Ասկէ զատ ջղային բջիջը ունի առանձնայատուկ երկու  
նշաններ: Մէկ ծայրին վրայ կը տեսնուին մազաձեւ ծիլիր, եւ  
ձիշդ միւս ծայրին վրայ՝ առանցքի ձեւ երկար ճիւղ մը (առանց-  
քային ծիլ), որ երբեմն 1 միթր երկարութիւն կ'ունենայ: Ջղային  
բջիջը իր ճիւղաւորումներով միասին կը կոչուի նէօրոն: Այսպէս  
նէօրոնին առանցքային ծիլը կը միանայ պարզ հպումով ուրիշ նէօ-  
րոնի մը մազաձեւ ծիլերուն: Մազաձեւ եւ առանցքային ծիլերը  
ծնունդ կուտան ջղաթելերուն, որոնք կը կազմին ջիղերը:

Ջղաթելերը քանի մը տեսակ են: ումանք խղանման պատեան  
(myeline) ունին, այդ պատճառաւ ճերմակ են: Ուրիշներ զուրկ են  
այդ պատեանէն եւ ջղային բջիջներուն նման զորշ զոյն մը ունին:  
Ջղաթելերը ելեկտրական լաւ հաղորդիչներ են:

ԱՐԻԼՆԵՐ.— Արիւնն ալ հիւսուածք մըն է, բայց հեղուկ, որ կը պա-  
րունակէ ջրային մաս մը՝ շինուկ, և զանազան հիւսկէններ ու բջիջներ:  
Այս վերջինները կը կազմին արեան կարմիր ու ներմակ գնդիկները,  
որոնց կազմութեան եւ կենսական պաշտօններուն մասին պիտի  
տանք մանրամասնութիւներ իրենց կարգին:

Կայ նաեւ ճերմակ արիւնը, աւիշ (lymphæ), որ նոյնպէս հեղուկ  
հիւսուածք մըն է: Արեան նման աւիշն ալ կը բազկանայ ջրային մասէ  
եւ միայն ճերմակ գնդիկներէ:

Ահա այս գլխաւոր հիւսուածքներն են, որոնք, առանձինն կամ  
քանի մը հատը իրարու միանալով ու շաղկապուելով, կը կազմին  
մարդկային շէնքին զանազան մասերը:


Այժմ պիտի համախմբենք ու կցենք այն մասերը, որոնք մարդ-  
կային մարմնին կուտան իր ձեւը եւ շարժելու կարողութիւն,— այ-  
սինքն կմախքը, յօդերը եւ դնդերները:

## II.— ՈՍԿՈՐ ԵՒ ԿՄԱԽՔ

Ինչպէս բոլոր ճարտարապետները, որոնք հիմք կը դնեն կարծր նիւթերով, զանազան ատաղձներով, նոյնպէս ալ մենք՝ պիտի առնենք նախ ոսկորները, կազմելու համար մարդկային շէնքին հիմնական մասը: Յետոյ այդ կարծր նիւթերուն վրայ պիտի դնենք կակուզ նիւթերը,— գնդեր, ջիղ, եւայլն: Բայց նախ քանի մը ծանօթութիւններ անհրաժեշտ են ոսկորներու մասին:

**ՈՍԿՈՐՆԵՐԸ.**— Ոսկորները ունին երկու կարեւոր յատկանիշ.

1.— առաւելագոյն չափով դիմացկուն են, 2.— նուազագոյն չափով թեթեւ են: Իրապէս անբաղդատելի է ոսկորներուն դիմացկունու-



Միւս կողմէ, միսը իր ձեր կը ստանայ ոսկորներէն, այնպէս որ անոնք ունին նաև գեղեցկութեան արժէք մը: Տձեւ ոսկորներով մարդիկ միշտ կը մնան տգեղ:

Դումի: Այնպէս մը դասաւորուած են, որ չնորհիւ անոնց՝ կը քալինք, կը նստինք, կը պառկինք: Ոսկորներու այդ դասա-

ուրուած ձեւը, իրենց ճարտարապետական շարուածքը կը կոչուի կմախք: Երբ ժարդկային 208 սոկորները շարուած չեն համաձայն՝ բնական դասաւորումի մը, չենք կրնար կմախք (*squelette*) կոչել, այլ միայն՝ ուսկերութիւն:

Արդ, մեր նպատակն է առնել ոսկերութիքը և շինել կմախք մը:

Մարդկային սոկերութիքը կը բաղկանայ 208 կտորներէ, որոնք ունին գանազան ձեւեր. 1.— երկար սոկորներ 2.— ցափակ սոկորներ, 3.— կարճ սոկորներ:


Երկար սոկորները ունին երկու ուռած ծայրեր, որոնք նուազ դիմացկուն են, քան կեղրունական մասը Անոնց մէջը պարապ է եւ ծուծով լեցուած: Կարծ սոկորներն ալ ունին նոյն կազմութիւնը: Ցափակ սոկորները (գանկին վրայ) կազմուած են երկու սոկրային տափառերէ, որոնց միջիւ կայ սպնդաձեւ փխրուն հիւսուածք մը: Բոլոր սոկորներն ալ տարբեր հիւսուածքէ շապիկ մը ունին:

Ի՞նչ բաղադրութիւն ունին սոկորները. — Կարելի է այրել զանոնք, եփել և ուրիշ բնալուծական փորձերու ենթարկել: Երբ սոկոր մը նետէք թթուի մէջ, կը տեսնէք որ կարծը սոկորը կը կակուզնայ, որովհետեւ թթուն կը հալեցնէ կրային տարբերը: Երբ եփէք, ջուրը սոսինձ կը դառնայ, որովհետեւ սոկրային թթու (osseine) կը հալի տաք ջուրին մէջ: Երբ բաց օդին մէջ կը տաքցնէք սոկորը, այդ հիւթը խոյս կուտայ և սոկորը հողի պէս փխրուն կը դառնայ: Կը տեսնուի, որ սոկրահիթը ամէնէն կարեւոր տարբերն է սոկորին բաղադրութեան մէջ: Ոսկորը կը պարունակէ նաև յուօածին (*phosphore*) և ուրիշ տարբեր:

Ի՞նչ պէս կ'ապրին սոկորները. — Համբաւեան անցքերուն մէջէն, զորս բացատրեցինք, կ'անցնին երակներ ու ջիղեր, սնուցանելով | սոկորները|

Ի՞նչ պէս կը մեծնան սոկորները. — Երեք շրջանէ կ'անցնին անոնք: Խնային (παρουειχ) շրջանին, միայն սոկրահիւթէ կը բաղկանան, հետեւաբար շատ կակուզ են: Հետզհետէ պնդանալով՝ կը դառնան աճառային, և ի վերջոյ կարծը, սոկրային, երբ կը լեցուին կրային աղերով: Այդ առաջանին կը հասնին 25—28 տարեկանին,

երբ այլեւս կը դադրի նաև հասակին տճումը։ Ուկորները կ'աճին  
թէ երկարելով և թէ հաստնալով, այնպէս ինչպէս ծառի մը բռւնք։



Վրայի շապիկը, ուկրամաշկը (perioste), նոր բջիջներ պատրաստելով,  
նոր խաւեր կ'աւելցնէ ուկորին շրջագիծին վրայ։ Իսկ ուկորը կ'եր-


կարի և կ'աճեցնէ հասակը, չնորհիւ երկար ոսկորներուն ծայրերը անոնց մարմին միացնազ առանկ մը աճառային խութին (*cartilage de conjugaison*): Արբունքի շրջանին, այս աճառային խութ պատճառ կ'ըլլայ որ պատճանին յանկարծ հասակ նետէ, երբեմն այդ մասին թեթև կամ սուր բորբոքութերուն հետեւանքով:

Ոսկրամաշին է, որ ոսկորի մը բեկումի պարագային, նոր բջիջներու օգնութեամբ կը միացնէ կոտրած մասերը Մերութեան շրջանին ոսկրամաշկը կը կործրանայ, այլեւս չի կրնար նոր բջիջ չինել Ահա թէ ինչո՞ւ, այդ ասրիքին, ոսկորները առելի գիւրին կը կոտրին ու այլեւս չեն փակիր կոտրած ծայրերը Ոսկորները զօրանալու համար պէտք ունին կիրին Այս պատճառու ալ, օգտակար է խմել այն ջուրը, որ քիչ մը կիր կը պարունակի: Կիրը կը կործրացնէ ոսկորները երբ ոսկորները բաւական կիր չստանան, մասնաւորաբար մանկութեան շրջանին, կակուզ կը մնան և կը ծորին Այդ հիւանդութիւնը կը կոչուի ոսկրաթեքութեւն (rachitisme):

**ԿՄԱԽՔ.**— Այս ծանօթութիւնները տալէ յետոյ, այժմ շինենք կմախքը կտղմուած և ձեւաւորուած չափահաս ոսկորներով: Ինչպէս առէն շէնք, կմախքն ալ ունի մասնաւոր բաժանումներ:— 1.— Գլուխ, 2.— իրան, 3.— լնդամներ:

Գլուխը կը հանգչի իրանին վրայ, և անգամները կը միանան իրանին՝ վիրի և վարի երկու անկիւններէն:

Գլուխ։— Գլուխը կը բազկանայ երկու մասերէ, գանկ և դէմք ա:— Գլուխը շինելու համար պէտք ունինք 8 ոսկորներու ձակատին վրայ պէտք է գնել ճակտոսկիրը (*frontal*): Ետեւը՝ գանկուկիրը (*occipital*) կամ ծոծլոսկիրը, որ կը ծակ մը ունի՝ անցք տալու համար ողնածուծին: Գանկին տուփին երկու կողմի պատերը ծածկելու համար՝ երկու որմոսկիրերը (*parietal*) կամ կողմոսկիրերը, որոնք նման են իրարու: Անոնց տակը պէտք է գնել երկու ջունքուկիրերը (*temporal*), որոնք նոյնպէս իրարու կը նմանին, և իւրաքանչիւրը ծակ մը ունի լողութեան համար: Մենք Հայերս ջունքուկիր կը կոչենք զանոնք, որովհետեւ քունի ժամանակ ա'յդ ոս-



կորները կուզան բարձի վրայ Ռմանք «ականջոսկր» կը կոչեն: Բայց օտարները ժամանակի ուկոր (*temporal*) կ'անուանեն, որովհետեւ մազերը կը ճերմիին առաջին անգամ ա'յլ տեղէն, ցոյց տալով տարիքը (*ժամանակը*):

Գանկին տուփը զոցելու համար՝ ճակտոսկրին տակ կը դնենք մաղոսկրը (*éthimoïde*), որ ամբողջովին ծակ ծակ է մազի պէս, ճամբայ տալու համար հոտառութեան ջիզերուն: Գանկը խարիսխէն կը փակէ սեպոսկրը (*sphénoïde*), որ երկու թեւեր ունենալուն՝ կը նմանի ջղիկի:

Բոլոր այս ոսկորները գանգաղ կ'աճին: Այնպէս որ մանուկներու զլուխին վրայ, երկար ատեն, դուք կը տեսնէք կակուղ կէտեր, ճակտոսկրին ու որմոսկրերուն միացման տեղին վրայ, շեղանկիւնի ձեւով, ինչպէս նաև գանկոսկրին եւ որմոսկրին միացման տեղին վրայ:

Բ.— Դէմքը կազմելու համար անհրաժեշտ են 14 ոսկորներ: Բոլորն ալ պէտք է կցել գանկի տուփին, այսպէս:— Խոփիոսկրը (*vomer*) սեպոսկրին տակ, եւ զայն կեղրոն առնելով՝ երկու կողմները դնել երկու քթոսկրերը (*nasal*), երկու լացոսկրերը (*lacrymal*), երկու այտոսկրերը (*maxillaire*), երկու վերին կզակները (*supérieure*), երկու քմոսկրերը (*palatin*), երկու եղչերիկները (*cornel*) եւ վերին կզակներուն տակ՝ ստորին կզակը:


Խոփոսկրը երկու հաւասար խորշերու կը բաժնէ քիթին անսկիւնները: Ծայրը աճառային է: Քթոսկրերն ալ իրենց աճառային մասերով միասին կը կազմեն քիթին արտաքին պատերը Անոնց անմիջապէս քովը կը գտնուին այտոսկրերը, որոնք կը կազմեն թուշերը՝ ճիշտ խնձորի նման, ինչպէս կ'ըսուի հայ ժողովրդական երգերու մէջ: այս պատճառաւ ալ Ցրանսացիները խնձորոսկր (*maxillaire*) կ'անուանեն զայն: Քմոսկրերը կը կազմեն բերնին ձեղունը, եւ քիթի պատերուն մէկ մասը:

Երեսի ոսկորներէն այտոսկրերը, լացոսկրերուն հետ՝ կը կազմեն ակնակապիճը, բրդաձեւ խոռոչ մը, ուր կը խաղայ աչքը: Ցատակը կազմուած է չնորհիւ մազոսկրին եւ սեպոսկրին:

ԱԿՈՎԱՆԵՐԸ.— Գանձին վրայ մեր աշխատանքը աւարտելու համար, տեղաւորենք նաև ակռաները:

Թէ ստորին եւ թէ վերին կզակներուն վրայ բացուած են բոյնի ձեւ խոռոչներ: Անա այդ բոյներուն մէջ պիտի դրուին ակռաները Սակայն պէտք է զիտնալ, որ ակռաները կը բուսնին որոշ օրէնքներու համաձայն: Ակռաներուն ամբողջ թիւն է 32, որոնք կը տեսնուին միայն չափահատներու բերանին մէջ:

Կաթի ակռաներ կը կոչուին այն առժամանակեայ 20 ակռաները, որոնք ետքէն կը թափին եւ անոնց տեղը կ'երեւան նոր ակռաներ: Այսպէս՝  $2\frac{1}{2}$ —3 տարուան ընթացքին մանուկներուն բերանին մէջ կը բուսնին կաթի 20 ակռաները, որոնց երեւումի



կարգը եւ ժամանակը նշանակուած են պատկերին վրայ: Կաթի ակռաները եօթը տարեկանին կը սկսին թափիլ և անոնց տեղ կը բուսնին ուրիշ ակռաներ:


Տեւական ակռաներ կը կոչուին այն երկրորդ անգամ բուսած ակռաները, որոնց թիւը կը հասնի 32ի: Ասոնց եւս երեւումի կարգն ու ժամանակը նշանակուած են պատկերին վրայ: Երրորդ մեծ լիանատամը կը

կոչուի՝ իմաստութեան ակռայ, որուն երեւումը երբեմն տեղի կուտայ լուրջ բարդութիւններու:

Ակռաներ կը բազկանան երկու մասերէ: — 1— Արմատ (*racine*), որ երբեմն մէկ, երբեմն երկու կամ երեք ճիւղերով կը թաղուի արմատային խոռոչներուն մէջ. 2— պատակ (*couronne*), որ տեսանելի

մասն է: Այս երկուքին միջև կը գտնուի ակռային վիզը (collet), որ սեղմուած ու նեղ է: Հոգ կը վերջանայ լինդը, որ կը պատէ ակռաները:

Պատկին ձեւը կը փոխուի համաձայն ակռաներու ակռակին:




պապղուն եւ կարծր խաւով մը, որ կը պաշտպանէ գանոնքը: Ակռաներուն վիզն ու արմատը ծածկուած են շալսխով (cément), որ աւելի եւս կը հաստատէ զանոնք իրենց առամնակապիճներուն մէջ: Այս խաւին տակ կը գտնուի վղոսկը, որ կը կազմէ ակռային ամբողջական բազագրութիւնը, եւ որ կը պարփակէ ատամնամիսը (pulpe dentaire): Սա կակուզ մարմին մըն է, որ կազմուած է ակռային արմատներէն եկած երակներով ու ջիղերով, որոնց չնորհիւ ակռան կը զգայ ու կը մնանի:

Այսպէս կազմել յիտոյ գլուխը, տանք գանկաբանական քանի  
մը տեղեկութիւններ:

Դյումիբն ձեւը կը զանազանուի համաձայն ցեղերու: Այսպէս  
կան կարճագլուխներ և երկայնագլուխներ:

Կարճագլուխները (*brachycéphales*) ունին կլոր գլուխ մը: Կը  
բաժնուին երկու խումբի. 1.— Ռեզադնօսներ (*orthognathes*), որոնց  
կզակը ցցուածք չունի. այս խումբին կը պատկանին Սլաւները, Հռուն  
զարացիները, Թուրքերը: 2.— Յաւաշաճնօսներ (*prognathes*), որոնց  
կզակը յառաջ տնկուած է. այս խումբին կը պատկանին Թաթար-  
ներն ու Մոնղոլները: Կարճագլուխ են հասեւ Հայերը: Երկայնագլուխ-  
ները (*dolichocéphales*) ունին երկար և ձուածն գլուխ մը: Կը  
բաժնուին երկու խումբի. 1.— Ռեզադնօսներ (Ֆրանսացիներ, Գերմա-



կը ստանայ բուն ձեւը համաձայն իր  
ցեղին:


Դժմի ցուցանիշ կը կոչուի ա-  
կանչափողէն, քիթին արմատէն և ձա-  
կատէն անցնող անկիւնը, որ կը զա-  
տրուշ ցեղերը, ինչպէս ցոյց կուտայ  
պատկերը: Դիու կան գանկաբանական  
ուրիշ ձեւեր ալ, որոնց ամբողջութեան  
ուսումնասիրութիւնը առանձին գի-  
տութիւն մը գարձած է ներկային:

Ի՞՞Անին ՈՍԿՈՐՆԵՐԼ: — Իրանը  
կը բազկանայ երեք մասերէ: — Ողնա-  
սին, կուրծքի վանդակ և կրնք:

ՈՊՆԱՍԻՒԽՆԵ: — Գանկը կը հանգչի ոսկորէ սիւնի մը վրայ,  
որ կը կոչուի ողնաշար: Ահա այդ սիւնն է, զոր պիտի շինենք հիմա:

Զափահասի մը վրայ, անոր երկարութիւնն է 75 սանթիմետր, զբ-  
րեթէ իրանին չափու Այդ սիւնը կազմուած է փոքրիկ ոսկորներով,  
որոնք չարուած են իրարու վրայ և կը կոչուին ողնոսկը (vertebre),  
Ողնոսկրերը իրարու միացուած են միջոգնային կազերով:

Այս ողնոսկը իրենց կեզրոնին վրայ ունին ծակ մը, որ վրայ  
վրայի գալսվ՝ կը կազմէ ոսկրային խոզովակ մը: Ողնուղեղը պիտի  
գնենք յետոյ արդ խոզովակին մէջ: Խերաքանչիւր ողն ունի բավարի  
թեւեր, ինչպէս նաև պոչի ձեւ ցցուածք մը, զոր կարելի է շաշա-  
փել կռնակին վրայ: Ողնոսկրերը կը բաժնուին զանազան խումբե-  
րու, համաձայն այն տեղին ուր զրուած են. 1.— Պարանոցային (ver-  
tebræ cervicis), 7 հատ, որոնց առաջինը և երկրորդը բոլորովին  
տարեր ձեւ ունին. Երկրորդը ցից մը ունի և առաջինը կը գառնայ  
արդ առանցքին շուրջ, այսպէս գարձնելով զայն ալ: 2.— Թիկնային  
(v. dorsaux), 12 հատ, որոնք կը կազմեն կռնակը: 3.— Միջնային (v. lom-



թիւն էր մեռելներուն այդ ոսկորը նուիրել աստուածներուն: Այդ  
ողնոսկրերուն մէջ ողնուղեղը կը մտնէ չափազանց բարակ թելով մը:

baires), 5 հատ, ո-  
րոնք կը կազմեն  
մէջքը: 4.— Սըր-  
բանային (v. sac-  
crés), 5 հատ,  
որոնք իրարու  
միացած և բուր-  
գի ձեւ մառած  
են: Սըրբանային  
ողնոսկրերը յա-  
ճախ կը ներկա-  
յացուին իրբեւ  
մէկ ոսկոր, սըր-  
բուկը (sacrum)  
անունին տակ,  
որովհետեւ հին ա-  
տեն սովորու-

5.— Պոչային, 4 հատ, որոնք նոյնպէս միացած են իրարու։ Այսպէս կոչուած են, որովհետև կենդանիներուն մօտ կը կազմեն պոչը։ Եւ արդէն կարգ մը մարգոց մօտ այդ ողնոսկրերը այնպէս աճած կը մնան, որ կը մատնեն պոչի ձեւը։ Տեսնուած են պոչաւոր մարդիկ ալ։

Այս հաշուով ողնաշաբը կազմուած է 26 ողնոսկրերէ, սրբանացին և պոչային ողնոսկրերը մէջմէկ հաշուելով։

Երբ բոլոր այս ողները շարենք իրարու վրայ, կը ստանանք սիւն մը, որ բոլորովին ուզիղ չէ։ Ունի կորութիւններ, որոնք կ'աւելցնեն սիւնին դիմագրական ուժը և հաւասարակշռութիւնը։ Եթէ ուզիղ ըլլար սիւնը, աւելի նուազ գօրաւոր պիտի ըլլար։ Այդ պատճառաւ բնութիւնը անոր տուած է չորս կորութիւններ Ուստի, մենք ալ ողնասիւնին կուտանք նախ՝ առաջին կորութիւն մը դէպի գուրս, ճիշդ ուսին ուզզութեամբ, ինչպէս կ'ունենան, չափազանցեալ, կուզերը երկրորդ կորութիւն մը դէպի ներս՝ կոնակին վրայ։ Երրորդ կորութիւն մը դէպի գուրս՝ մէջքին վրայ։ Չորրորդ կորութիւն մը, վերջաւորութեան մօտ՝ դէպի ներս։

ԿՈՒՐԾՔԻ ՎԱՆԴԱԿԻ. — Իրանին վերի մասը կը նմանի վանդակի կոմ տակառի։ Ետեւի երեսը կազմեցինք ողնասիւնով։ Առջեւի երեսն ալ կազմելու համար՝ կը գնենք կրծոսկը կամ ուրիշ անունով լանջոսկը (*sternum*)։ Տափակ ոսկոր մըն է ան (*ժողովուրդը «կուրծքի տախտակ»* կը կոչէ), որ ունի սուրի ձև վանդակին միւս կողմէնը կը փակենք 24 կողոսկրերով (*côtes*), իւրաքանչիւր կողմէն 12 հատ, որոնք ազեղնաձև են։ Անոնցմէ 14ը երկու կողմէն, վրայ վրայի, պէտք է կցել ետեւը ողնասիւնին, և առջեւը՝ լանջոսկրին։ Ուրիշ 6 կողոսկրեր, որոնք կարծ են, ետեւը ողնասիւնին կցուելէ յետոյ, առջեւէն կը միանան վարի կողերուն, իսկ մնացեալ 4 հատն ալ առանց լանջոսկրին հասնելու՝ կը մնան ծփուն։

ԿՈՒՐԾՔ. — Իրանին վարի մասը կը նմանի կոնքի, և կազմուած է երկու խոշոր ոսկորներէ, որոնք կը կոչուին կոնքոսկը (*os illaque*), ասոնք ետեւէն կը միանան սրբանային բրգաձև ոսկորին, և առջեւէն՝ իրարու։ այս մասը կը կոչուի ցալլոսկը (*pubis*)։ Իրականին մէջ իւրաքանչիւր կոնքոսկը կը բազկանայ երեք տափարակ և

կոր ոսկորներէ, որոնք մանկութեան առեն իրարու զօդուած են և զիւրու կը զատուին, բայց չափանաս տարիքին իրարու կը միան։

Կոնքին մէջ կը զանուին արական և իրական գործարանները, աղիքներուն մէկ մասը, միզափոշար կիներուն քով կո՞նքը չատ կարեւոր գեր կը կատարէ Կոնքի վարի բացուածքէն է, որ կ'անցնի երախան, ծննդաբերութեան առեն եթէ կոնքի վերի կամ վարի բացուածքները նեղցած են, ծննդաբերութեան բարդութիւններ կը ծագին Կոնքին և և զանդակին մէջ մնացած պարսողութիւնը ծած կուելով, կը կազմուի որովայնը։

Վերին ԱնԴԱՐՄՆԵՐ. — Կարզը եկաւ կազմելու ուսը, թեւերը եւ ծեռքերը, որոնք կը կազմեն վերին անդամները։

Ուսը կը կազմենք երկու տարօրինակ ոսկորներով. մէկը կը նմանի թիակի և կը կոչուի Խիլիսուկը (οπορταλε), և կը զրուի հոեւսի կողմը, մէկ ծայրը ուսին միացած Միւսը կը նմանի կողոսկրի մը, և կը կոչուի անրակ (clavicula): Այս երկու ոսկորներուն պաշտօնն է զիւրացնել թեւին ամէն տեսակ շարժութիւնը։ Անոր մէկ ծայրը ուսին կը կազմուի, միւսը լանջոսկրին։

Յետոյ պատրաստենք թեւերը։ Եւրաքանչիւր թեւ ունի երեք մաս. բազուկ, նախարազուկ, եւ ծեռք. բազկոսկրը (humérus) ունի կլոր գլուխ մը, զոր կը կցենք թիկնոսկրին մասնաւոր խոռոչին։ Միւս ծայրը, որ ճախարակի կը նմանի, կը կցենք երկու ուրիշ ոսկորներու, որոնք պիտի կազմեն նախարազոսկրը։ Առաջինը, շամանչոսկրը (radius), պէտք է կցել՝ բթամատին կողմէն, եղոսկրը (cubititus)՝ ձկոյթին կողմէն։ Այս ոսկորները կը ծառային ծոելու արմուկը և գարճնելու ձեռքը։ Ծղոսկրին գլուխին պատճառաւ, որ կառւցի ձեւ ունի, չենք կրնար նախարազուկը բանալ սովորականէն աւելի։

Ի՞նչպէս կազմել ծեռքը։ Այդ գժուար է քիչիկ մը նախարազուկին ծայրը պէտք է շարել, երկու կարդի վրայ, 8 դաստոսկրերը (os du carpe), որոնք պիտի կազմեն դաստակը (poignet)։ Յետոյ մատներուն ուղղութեամբ՝ 5 ափոսկրերը (métacarpe), որոնց իւրաքանչիւրին ծայրը պիտի կցուին մատնոսկրերը։ Բթամատը կը բաղկանայ

երկու ոսկրիկէ, միւս մատները՝ երեք ոսկրիկներէ (կոճ, կոճակ, կոճակիկ):

ՎԱՐԻՆ ԱՆԴԱՄՆԵՐ. — Այժմ կազմենք վարին անդամները: Կոնքոսկրին դուրսի երեսին վրայ կայ խոռոչ մը, ուր կը տնկենք ազդոսկրին (jéotur) մեծ ու կլոր գլուխը: Ուժեղ ու մեծ ոսկոր մըն է ան, որուն վարի ծայրը ճախարակի ձև ունի: Այդ ծայրին կը կըցնեք իրկու ոսկորներ, դուրսի կողմը՝ խոտուցը (péroné), ներսի կողմը՝ ոլոքը կամ սընքոսկրը (tibia): Ոլոքին գլուխը կը դնինք ոսպնակը կամ ծնկոսկրը (rotule), որ կափարիչի պէս կը գոցէ և կ'արդիէ ծունկը բանալ սովորականէն աւելի: Ոլոքը հաստ ոսկոր մըն է, իսկ խոտուցը բարակ: Երկուքն ալ վերէն և վարէն իրարու կցուած են: անոնց վարի ծայրերը ցցուածքներ ունին, որոնք կը կազմենք դուրսի և ներսի պնեղները (cheville, թոփուք): Ոլոքին պէտք է կցել երկու ուշնոսկրերը (tarse), նախ կոնքոսկրը (astragale), որ կը ծառայէ ծուելու և բարձրանալու ոտքին վրայ: Անոր անմիջապէս տակը պէտք է տեղաւորել կընկոսկրը (calcaneum), որ պիտի ցցուի դէպի ետեւ՝ կազմելու համար կրունկը (talon): Անոր առջև պէտք է դնել մեացեալ 5 ուշնոսկրերը, յետոյ, մատներուն ուղղութեամբ, ներբանի 5 ոսկրիկները, և անոնց ծայրը՝ ոտքի մատնոսկրերը: Ասոնք ձեռքի մատներուն նման կը բազկանան 3 ոսկրիկներէ, բայց բթամատր ունի միայն 2 ոսկրիկ:

Այժմ կմախքը պատրաստ է: Կը մեայ կմախքէն անկախ ոսկոր մը միայն՝ լեզուոսկր կամ երկնիւղ ոսկոր (os hyoïde), զոր պիտի տեղաւորենք յետոյ լեզուին արմատին տակ, խռչափողին առջև, անոր վրայ ամրացնելու համար լեզուակը և յարակից գնդերներ:

### III.— ՅՈՂԵՐԸ

**ՄԵՆՔ ԾԱԲՆՔ ԹԷ ու՝ պէտք է կցել ոսկորները։ Բայց ի՞նչով կցել։**

Բնութիւնը տուած է յօդակապեր, կատարելու համար այդ գերբ։ Սակայն յօդակապերը ունին ուրիշ պարտականութիւն մըն ալ, զիւրութիւն տալ շարժելու, «խաղցնելու» մեր ոսկորները։ Ահա թէ ի՞նչու մեր ժողովուրդը «խաղ» կը կոչէ յօդերը։

Արդ, համաձայն պարտականութեան այդ տեսակներուն, յօդերը կարելի է բաժնել երեք խումբի. 1. — անշարժ յօդեր, 2. — կիսովին շարժուն յօդեր, 3. — շարժուն յօդեր։

Ոսկորներ կան, զորս պէտք է իրարու կցել անխախտ։ Այդպիսի պարագաներու համար, բնութիւնը յօդի այնպիսի ձև մը ստեղծած է, որ իսկապէս հրաշալի է։ Այսպէս, զանկոսկրերը առամմածե եղերքներ ունին. երբ այդ ակռանները մէջէ մէջ կ'անցնին, այնպէս մը կը փակին իրարու, որ շատ գժուար է քակել, Անշարժ յօդի այս ձեւը կը տեսնուի միայն այն ոսկորներուն միջին, զորս շարժելու պահանջկայ, Գանկին վրայի այդ յօդերը խախտելու, ոսկորները իրարմէ բաժնելուհամար, դուք կը ստիպուիք լուրիխայով լեցնել զանկատուփը, յետոյջուր լեցնել, թողլով որ լուրիխան ուռի և պայմեցնէ ճեղքերէն։

Ոսկորներ ալ կան, որոնք միայն թեթև շարժումներ պիտի կատարեն։ Այսպէս ողնաշարին ոսկորիկները հազիւ թէ կը շարժին։ Անոնց համար ալ բնութիւնը պարտասած է կիսաշարժ յօդերը։


Սակայն բուն յօդերն են անոնք, որ շարժուն են, և դրուած՝ մեծ «խաղ»երուն վրայ, մեծ ոսկորներուն միջև, ինչպէս է ծունկը, ուսը կամ արմուկը, կատարելու համար անկիւնային, ըրջանակային և այլ տեսակ շարժումներ։

Յօդային ոսկորներուն ծայրերը աճառային են, առաձգական և

ողորկ, մեղմելու համար հարուածները: Երկու ծայրերուն մէջտեղը կը դանուի մասնաւոր մածուցիկ հեղուկ մը, նուսպ (synovie) պարաւնակող փոշտ մը: Չուսպը մեքենայի իւղի նման կը մեղմէ ոսկորներուն չփումն ու իրարու վրայ սահիլը, և կը գիւրացնէ յօդերուն ամէն տեսակ շարժումները: Բորբոքումի մը հետեւանքով (սուր յօդատապ) փոշտէն կամ այս տոպրակին (synoviale) ձուսպը կը շատ-նայ, («ջուր կը լիցուի» յօդին մէջ,) որ կ'ուսի և կը ցաւի: Խակ երբ ջուրը անհետանայ, ոսկորները իրարու կրնան փակիլ, յօդը կը կարծանայ և այլեւս չի շարժիր (apkylose):

Իսկ երբ զանազան պատճառներու ազդեցութեան տակ, ձուսպը նուսպի, և ուրիշ կարծր նիւթեր (օրինակ՝ acide urique) հաւաքուին տոպրակին մէջ, այն տաեն ոսկորները կը չթրտան: Շեշտուած պարագաներու մէջ յառաջ կուգայ քրոնիկ յօդա-ցաւ:

Յօդառ երկու ոսկորներու ծայրերուն մէջ զանուող այս տոպրակին զատ, զօրեղ ու թանձր պատեան մը (capsule articulaire) կը պատէ յօդը, զոր ալ աւելի կ'ամրացնեն զա-նազան յօդակապեր (ligament) և գնդերներու ծգաններ (tendon): Երբ զօրաւոր ըսլայ այդ պատեանը, ինչ-պէս է ուսի յօդապատեանը, բոււն շարժումի մը պահուն, յաճախ, «ոսկորը տեղէն կ'ելլէ» (luxation congénitale de la hanche) եւ յառաջ կը բերէ ի ձնէ կազութիւն, որ ուզգելի է:



Յօդուած մը (Mysc.)

## IV.—ԴՆԴԵՐՆԵՐԸ

Այժմ մեր առջև ունինք կմախք մը, մարդուն գծաւոր ձեւը: Ուստի կորները դրուած են իրենց տեղը և յօգերով կապուած իրարու, կազմ ու պատրաստ Բայց այս կմախքը պէտք է շարժի և տեղափոխուի՝ կարենալ ապրելու համար: Այդ պաշտօնը պիտի կատարեն դնկերները (*muscles*), որոնք միեւնոյն առեն ձեւ պիտի առան ու պիտի գեղեցկացնեն կմախքին սարսափելի երեւոյթը:

Ինչպէս ըսինք, երկու տեսակ են գնդերները. — 1. — գծաւոր (*strié*), 2. — իարթ (*lisso*): Գծաւորները, որոնք կը կազմեն բուն միսը, կարմիր են, եւ կը շարժին համաձայն մեր կամքին. բացառաբար սիրտին գնդերները, որոնք թէեւ գծաւոր են, չեն հապատակիր կամքին, ու կը գործեն միքենաբար և անընդհատ: Հարթ գնդերները, որոնք գլխաւորաբար մաս կը կազմեն մարսողական խողովակին, գեղնորակ են և կը գործեն առանց կամքին միջամտութեան երկու տեսակ գնդերներն ալ առաձգական են: Գծաւոր գնդերները կազմուած են խուրձերէ, խուրձերը՝ թելերէ, թելերը՝ թելիկներէ և ասոնք ալ հետզհեաէ բարակնալով՝ գնդերային երկար բջիջներէ: Խուրձերը պարփակուած են շատ բարակ մաշկի մը մէջ, զոր կարելի է տեսնել խաչած միտին վրայ: Խսկ ամբողջ գնդերն ալ պատուած է բարակ շապիկով մը (*apronéurose*), որ կը պաշտպանէ գնդերը և կը գելւրացնէ անոր շարժումները:

Բազմաթիւ տեսակ շարժումներ կան, զորս կեանքը կը պահանջէ կմախքէն: Պէտք է քալել վազել, նստիլ, ցատկել, պառկիլ, ուտել, խնդալ, լալ, եւայլն: Այս բազմատեսակ շարժումներուն յատկացուած «մասնագէտ» գնդերներ կան: Ոմանք ծալլող գնդերներ (*fléchisseur*) են, ծալլելու և իրարու վրայ ծռելու համար ուկորները: ուրիշներ տարածող գնդերներ (*extenseur*) են, կը բանան զանոնք:

հան նաև ինուացնող գնդերներ (*abducteur*) եւ մօտեցնող գնդերներ (*adducteur*), որոնք մարմինէն կը հեռացնեն, կամ անոր կը մօտեցնեն անդամ մը, բազուկ, ազդը : Յիշենք նաև վայրադարձ և վերադարձ գնդերները (*pronateur et supinateur*), որոնք դէպի վար կամ դէպի վեր կը դարձնեն, օրինակ՝ ձեռքը, նախաբազուկը, եւայլն:

Դնդերները զանազան ձեւեր կը ստանան համաձայն այն ոսկորին, որուն կը ծառայեն, և այն պաշտօնին, որուն սահմանուած են: Այսպէս գնդերներ կան իլիկի, հովահարի, չրջանակի և ժապաւէնի ձեւերով: Բոլորն ալ ունին իրենց գտնուած տեղին կամ սահմանուած պաշտօնին համաձայն անուններ, զորս զանց կ'առնենք յիշել:

Այժմ հազցնենք գնդերները մեր կմախքին, նախ առնենք գծաւոր գնդերները, այսինքն կարմիր միսերը, որոնք մօտաւորապէս 450 հատ են, — հարթերը՝ 50 հատ:

Գլուխին համար անհրաժեշտ են մօտ 60 գնդերներ, Այդ գնդերներուն ոմանց գերը կը կայանայ մեր երեսին գեղեցկութիւն ու շնորհք տալու մէջ, իսկ ոմանք ալ կը ծառայեն ուտելու, խմելու, խնդալու, լալու և այլ կենսական շարժումներ կատարելու:

Իրանին համար անհրաժեշտ են մօտ 190 գնդերներ, որոնցմէ ոմանք կը ծառայեն շնչողութեան: Պէտք է նկատել որ կուրծքը կազմուած է ոսկորներով և գնդերներով, հետեւաբար թոքերը և սիրաը լաւ պաշտպանուած են. ընդհակառակն որովայնը ունի միայն գնդերներ: Առոնք կծկուելով՝ կը նպաստեն թէ շնչողութեան և թէ արտաքսումի, կը պարպեն թոքերը և աղիքները: Յիշենք նաև, թէ որովայնին գնդերները աճուկներուն ներքին կողմը կը կազմեն բացուածք մը, 5 — 6 ասնթիմեթր երկարութեամբ խողովակ մը, անցք տալու համար ամործիքներէն հասած սերմնալարին:

Իրանին մէջ պէտք է դնել կարեւոր գնդեր մը, բաժնելու համար կուրծքը որովայնէն: Այս գնդերը ստոծանին է (*diaphragme*), որ կամարի ձեւ ունի և կը ծառայէ շնչառութեան Անոր եղերքները փակած են վարի կողերուն կազմած չրջագիծին: Որովայնին մէջ, դէպի ետեւ՝ մէջքին ու կոնքոսկրերուն պէտք է փակցնել կարեւոր

գնդեր մը եւս, *rhoas iliaque*, որ ֆիլէթօ (*filet*) կոչուած համեղ միանէ և կը ծառայէ զլխաւորաբար ցատկելու:


Վերին անդամներէն խրաքանչիւրին համար անհրաժեշտ են յիսնեակ մը գնդերներ, — 20ը նախաքազուկին և 19ը ձեռքին վրայ: Վարին անդամներէն խրաքանչիւրին համար ալ զրեթէ նոյնքան բոլոր այս գնդերները պէտք է կցել սոկորներուն իրենց ձգաններով (*tendon*), զարս կը տեսնենք մեր կերպած միսին մէջ, կարծք և ճերմակ չոււանի պէս, և «Գիզ» կը կոչենք սիսալմամբ: Այս ձգաններն են, որ իրարու կը միացնեն երկու տարրեր սոկորներ և կը գոնոււին զրեթէ բոլոր գծաւոր գնդերներուն ծայրերու Աչ միայն ամոււր փակած են սոկորներուն, այլ նաև երրեմն կը մտնեն անոնց մէջ: Այնքան զօրիդ են, որ, օրինակի համար, կարելի է ամբողջ եզ մը կախել կրունվի ձգանէն, առանց որ փրթի Բայց կան գնդերներ, որոնք ձգան չունին և սոկորներուն կը փակին բարակ մաշկով մը:

Չեզմէ շատեր չեն տեսած գնդերները առանձին, այնպէս որ պիտի զարմանան, լսելով որ այսքան շատ դնդերներ կան մեր կմախքին վրայ: Մազի հիւսկէնի նման, անոնք կը սահին իրարու վրայէ, իրարու մէջէ և իւրաքանչիւրը կը կատարէ «մասնադիտական» շարժում մը: Ահա թէ ինչո՞ւ մանրակրիխ և համբերատար աշխատանք կը պահանջէ զանոնք տեղաւորելու գործողութիւնը:

Կմախքը, այսպէս գնդերներ հագած ու զեղեցիացած, այլեւսի վիճակի է շարժելու:

Ի՞նչպէս կը կատարուի շարժումը: Շարժումը կը կատարուի դընդերներու մասնաւոր մէկ կարողութեան շնորհիւ, որ կը կոչուի կծկելիութիւն (*contractibilité*): Երբ կմախքը ուզէ ծալլել մէկ սոկորը միւսին վրայ, գնդերը կը պրկուի, կը կծկուի, կը թանձրանայ, հետեւարար կը կարծրանայ, կը կարճնայ: Այն ատեն կը քաշէ սոկորը որոշ ուղղութեան մը վրայ: (Տե՛ս պատկերը, էջ 31:)

Արտաքին (Ելեկտրականութիւն) կամ ներքին (կամք) գըգիուները գնդերային կծկում կը պատճառեն: Երբ զրգիոը դադրի գործելէ, գնդերը կը դադրի կծկուելէ, կը թուլնայ և կը հանգստանայ:



ԴՆԴԵՐՆԵՐՈ  
ԵՐԵՒԾ և ԿՈՃԱԿԻՆ


երը մէկ երկվայրկեանի մէջ գնդերը 100 — 200 անգամ զրդիւներու ազդեցութեան (օրինակ՝ ելեկարականութեան) տակ գտնուի, շարունակ կծկուած կը մնայ, կը քարանայ:

Այդպէս է որ Ամերիկայի մէջ կը մնացնեն մահապարտները՝ նստեցնելով ելեկարական աթոռի մը վրայ. երբ հստանքը անցնի՝ սիրոը ուժգին կը պրկուի և բարախումները կը զազրին:

Շարունակական պրկումները կը պատճառեն տեսակ մը զգայութիւն, որ կը կոչուի յոգնութիւն: Այդ զգայութիւնը արդիւնք է կաթնային թթուին դոյցաման մեր հիւսուածքին մէջ, կաթնային թթուն, որ մածունին թթուէն ասարբեր բան մը չէ, կերպով մը կը կարծրացնէ գնդերները Աւա թէ ինչո՞ւ յոգնած մարզը չի կրնար բանալ իր թեւերն ու սրունքները, և ցաւ կը զգայ: Մարձումը կ'անհետացնէ այդ թթուն: Մահն ալ կաթնային թթու կ'արտադրէ, այնպէս որ մեռելին կզակը գժուար է բանալ: Մահն 12 ժամյետոյ բոլոր գնդերները կատարելապէս պնդացած կ'ըլլան:

Զափազանցեալ շարժումին և յոդնութեան հետ անշարժութիւնն ալ վնասակար է գնդերներուն: Շատ չգործող գնդերները թոյլ, կախուած ու տկար կ'ըլլան, և չեն կրնար լիովին կատարել իրենց պաշտօնը: Անշարժ գնդերները բոլորովին կը ծիւրին ու կը հալին (atrophie): Խոկ երը գնդեր մը կանոնաւոր շարժում և աշխատանք կը կատարէ, կը զարգանայ, կը կարծրանայ և կ'ուժովայ. ահա թէ ինչո՞ւ կանոնաւոր մարզանքն ու մարզախաղը անհրաժեշտ են զընդերները առողջ և կենսունակ վիճակի մէջ պահելու համար: Այդ անհրաժեշտութիւնը զգալի է մանաւանդ շնչառութեան և մարտողութեան օժանդակ գնդերներուն համար: Մարզանքի պակասին հետեւանքով է որ յաճախ որովայնը կազմող գնդերները կը տկարանան, կը թուլնան, մանաւանդ կիներուն քով, և պատճառ կ'ըլլան որ ներքին գործարանները (ստամոքս, աղիք, արգանդ, եւայլն) վար իջնեն, «իյնան» (ժողովուրդը «պորտը ինկած է» կ'ըսէ), ու յառաջըերեն կարգ մը անտանելի անհանգստութիւններ, զորս որովայնի արուեստական գոտիները (ceilures) մասամբ միայն կ'ամոքեն:

Դարձեալ գնդերներու տկարութիւնն է պատճառ, որ սերմնլասարին անցք տուող խողովակը, կամ պորտին բացուածքը եւ կամ ուրիշ բացուածքներ կը թուլնան եւ անցք կուտան աղիքներուն և յառաջ կը բերեն զանազան տեսակ աղիթափութիւններ (*hernie*).



1. — Պորտային աղիթափութիւն, 2. — Անուկային աղիթափութիւն (առաջին աստիճան),  
3. — Աղուրային աղիթափութիւն (յաձախաղլապ և կիններու մօտ), 4. — Անուկային աղիթափութիւն (աղիթիները անուկին անցնելով՝ ամորթի փուքներ (*déchets*), այնպէս ինչպէս ածուխը՝ վառուելով՝ կ'արտազրէ ջերմութիւն և ելեքտրականութիւն, հետեւաբար ուժ կ'արտազրէ քիմիական կարգ մը փոխազդեցութեանց հետեւանքով, միեւնոյն ատեն կը գոյացնէ, քիմիական զանազան ձեւերու տակ (*որոնցմէ՛ յիշեցինք կաթնաձեւ* (որոնցմէ՛ յիշեցինք կաթնաձեւ), մաշուքներ եւ թափթըթիւն (աղիթները անուկին անցնելով՝ ամորթի փուքներ (*déchets*), այնպէս ինչպէս ածուխը՝ վառուելով՝ կ'արտազրէ ջերմութիւն, բայց կը թողու մոխիր եւ մուրը: Այդ թափթըթիւնը ա'յնքան, որքան ծանր, սաստիկ ու երկարատեւ է աշխատանքը: Որոշ սահմանէ մը անդին՝ անոնք կուտան, ինչպէս ըսինք, յոգնութիւն և գնդերներու կարծրացումի (*raideur*) զդայութիւն: (\*) Հանգիստը մարմնին ժամանակ կուտայ որ զանազան միջոցներով դուրս հանէ և մաքրէ այդ թափթիւնները կամ մա-

(\*) Այս, ինչպէս նաև դիակնային կաթըրացումի պարագային, կաթնային թթուն եւ ուղի թթուններ կ'ազդեն թանձրացնելով դնդերներու մէջ գտնուող *myosinogènie* կոչուածնիւթը ինչպէս թթունները կամ չերմութիւնը կը թանձրացնեն հաւկիթին ճերմկուցը:

ցորդները իսկ կանոնաւոր և չափաւոր մարզանքի շնորհիւ, դնդեր-ները (արտաքին և ներքին) կը զարգանան, ինչպէս նաև առաջ արիւն, հետեւաբար թթուածին քաշելով իրենց մէջ, կը զառին թէ իրենց և թէ արիւնին մէջ հաւաքուած մնացորդները և կերպով մը մար-մինը կը նորոգեն:

Երբ գնդերները, արտաքին և ներքին (գործարանային) բոլոր գնդերները, հաւասարապէս առողջ և զօրեղ են, մեր կազմը կը պահէ իր կենապուակութիւնը, և լիովին ու բնականոն կերպով կը կա-տարէ իրմէ պահանջուած աշխատանքը:

Իսկ եթէ պարբերաբար չմաքրուին այս մնացորդները, ծանր պարագաներու մէջ յառաջ կը բերեն գերյոգնութիւն (surmenage) և ջղային սպասում, բայց թեթև և երկարատև պարագաներու մէջ մարմինը արամագիր կը գարձնեն զանազան յօգագարային (arthriti-que) և յօգացաւային (rhumatismale) հիւանդութիւններու:

Դնդերները հագնելէ յետոյ, կմախքը բաւական ներկայանալի ձեւ մը առացած կ'ըլլայ, Բայց պէտք է ծածկել նաև դնդերները, ալ աւելի գեղեցկացնելու եւ պաշտպանելու համար մարմինը արտա-քին ազդեցութիւններու գէմ: Միւս կողմէ պէտք է մարզակերպին վրայ տեղաւորել արտաքին աշխարհին հետ յարաբերութեան գործա-րանները, որոնք թոյլ կուտան զգալու շօշափելով, տեսնելով, լոկ-լով, հոտուաելով և ճաշակելով: Այդ զգայութիւնները տուող գործա-րանները կը կոչուին զգայարանք, որոնք հինգ են: — լորթ (շօշա-փելիք), աչք (տեսանելիք), ականջ (լսելիք), քիթ (հոտուելիք), լեզու (ճաշակելիք):

## V. — Մ Ո Ր Թ Ը

Մորթը թէև շօշափելու զգայարանքն է, բայց ունի նաև բազմաթիւ ուրիշ պաշտօններ։ Ասոր համար ալ ունի շատ բարդ ու հարուստ կազմ, և այդ պաշտօններուն համապատասխան նուրբ գործարաններ։ Հետևեարար, մորթը հազցնելէ առաջ՝ ակնարկ մը նետենք կազմուածքին վրայ և ծանօթանանք պաշտօններուն։

Եթէ մորթը կարենք, ահա թէ ի՞նչ կը տեսնենք, մասնաւոր միջոցներով, մակերեսէն գէպի խորերը։ —

Նախ բարակ շերտ մը, վերնամաշկ (épiderme), որ կազմուած է բջիջներու բազմաթիւ խաւերէ։ Մակերեսի բջիջները տափարակ, կարծր և եղջերային (cornée) են։ Այդ բջիջներն են, որ հետզհետէ կը մեռնին, թեփի փոխուելով կը թափին։ Երբ բազնիք առնենք ու շփուինք, եւած «խաւը» կամ «աղտը» կազմուած է այդ բջիջներէն։ Անոնց տակը կայ կակուզ, գլանաձեւ և մալասային բջիջներու խաւ մը (couche tégumentaire)։ Ասոնց մէջ կը գտնուին այն գունանիւթերը (pigment), որոնք գոյն կուտան մորթին։ Այդ տարրերը որքան շատ ըլլան, այնքան թուխ կ'ըլլայ մորթը։ Վերջապէս այդ նիւթն է, որ կ'ազգուի արեւէն, և ամառ ատեն աւելի թուխ կը դարձնէ մորթը։

Վերնամաշկին թանձրութիւնը կը տարրերի մորթին զանազան մասերուն վրայ Ընդհանրապէս շփման ենթակայ մասերը ալ աւելի թանձր են։ Երբ տեղ մը շարունակական շփումի ենթարկուի, ինչպէս կը պատահի կարդ մը արհեստներու մէջ կամ նեղ կօշիկ հագնողներուն, այդ տեղը կը թանձրանայ, կը կարծրանայ և կը կազմէ կոշտ մը (durillon, cor, նասըր)։

Վերնամաշկին տակ կը տեսնենք մաշկը (derme), երբ մեր մորթին վրայ տեղ մը տաք ջուր թափի, ջրալիք բշտիկ մը կը կազմուի։ Այդ բշտիկը կազմող մասը՝ վերնամաշկն է, զոր եթէ պատռենք, չի

ցաւիր ու չ'արիւնիր։ Տակը կը գտնենք բուն մաշկը, կարմիր մասը, որ կ'արիւնի և կը ցաւի, որովհետեւ հոն կուզան յանգիլ արեան խոզ զովակներն ու ջիղերը, եւ կը կազմեն պտկիլիներ (papilles dermiques)։ Այս պտկիլիներն են որ կը կազմին, մասնաւորաբ մասներու ծայրերու մորթին վրայ, այն ալեճեւ զիծերը, որոնց պատկերը կամ գրոշմը (empreintes digitales) կը տարրերի խրաժանչիւր մարդու քով, բայց անփոփոխ է միեւնոյն անձին քով։ Մասներու զիծերու այդ յատկանշական գրոշմը մեծապէս կ'օգնէ գոներու ոճրագործներ, գողեր, եւայլն։


Մաշկին տակ կայ ենթամորթային ճարպախաւը (tissu conjonctif sous-cutané), որ մորթին տակ գտնուող ճարպն է։ Թանձրութիւնը անձէ անձ, և միեւնոյն անձին վրայ տեղէ տեղ կը տարրերի։

Այս վիճակին մէջ մորթը լաւ պատեան մըն է, որ ծածկելով դնդերները, կը պաշտպանէ և կը գեղեցկացնէ մարմինը։ Հակոռակ իր երեսոյթին, այդ պատեանը ամբողջովին գոց չէ, այլ ծակոտկէն է, հետեւաբար կը ծնէ ու կը շնչէ։ Երբ զեզ մը քսէք մորթին, կը տեսնէք որ քիչ յետոյ այլեւս ցաւ չէք զգար այդ տեղին վրայ։ Կը նշանակէ թէ մորթը ծծած է գեղերը, որոնք անմիջապէս կը խառնուին արեան կամ կը թմրեցնեն ջիղերը։ Ծծելու այս յատկութիւնը, որ մորթը ունի, չափազանց օգտակար է բժշկութեան մէջ։ Վերնամաշկը կը ծնէ ճարպի հետ խառնուած գեղերը, օծանակները (մէջիլէմ), իսկ մաշկը և ենթամաշկային խաւը՝ ջուրի հետ խառնուած գեղերը, երբ ներարկուին։

Մորթին ծակտիքները կը ծառայեն նաև օդ առնելու։ Այնպէս որ, երբ մորթը ամբողջովով ծեփէք կուպրով, ենթական կը մեռնի շնչահեղձ։ Լէոն ԺՊ. պապին գահակալութեան հանդէսներուն, մանուկի մը մորթը ոսկեզօծեցին։ 5 ժամ յետոյ մանուկը մեռաւ շընչահեղձ։

Կը տեսնուի թէ առողջութեան համար որքա՞ն անհրաժեշտ է մորթը մաքուր ու առոյդ պահել, կատարելով լոգանք և շփում, որպէսզի ան լաւ շնչէ և կենսունակ պահէ մարմինը։

Մորթը կը պաշտպանէ մարմինը ոչ միայն ծածկելով, այլ նաև



ուրիշ արտադրութիւններով: Իր մակերեսին վրայ ունի եղունգներ

և մազեր, իսկ իր մէջ կը պարունակէ ճարպածոր և քրտնածոր գեղձեր:

Եղունգները վերնամորթի կարծրացումներ են, կը նմանին անթափանց ապակիի, և պաշտօն ունին մատներուն մասում վերջաւորութեան տալ տոկուն ձև մը, պաշտպանել զանոնք և դիւրացնել աշխատանքը: Պէտք է նկատել որ այժմ յաճախ իբրեւ զարդ և երբեմն ալ իբրեւ ... զէնք կը գործածուին:

Մազերը եւս կ'արտապրուին մորթին մէջ: Անոնք կը պաշտպանին մարմինը կենդանիները իբրեւնց ջերմութիւնը կը պահեն մազերով (առեւ):


Մազը կը բաղկանայ երկու մասէ, — ցողուն և արմատ: Յօդունը դուրսի մասն է, իսկ արմատը թաղուած է մորթին մէջ և կը վերջանայ սոխի ձեւով: Ամէն մազ կը նմանի խողովակի մը, որուն մէջէն կ'անցնին ջղվեր ու երակներ: Ուրեմն մազն ալ կը սնանի ու կը զգայ: Այդ խողովակը կազմուած է բազմաթիւ բջիջներէ, որոնք իբրեւնց պարունակած գունանիւթերով գոյն կուտան մազերուն երբ մարդիկ յիսունը կ'անցնին (շատերու մօտ աւելի կանուխ), մազերուն այդ գունանիւթերը կը կորսուին բջիջներուն մէջէն: Ահա թէ ինչո՞ւ կը ճերմկին մազերը: Ամէն ամիս իւրաքանչիւր մազի թել կ'ածի միջին հաշուով 7 — 8 միլիմետր: 4 — 10 տարի ապրելի յետոյ, կը թափի՝ անդը տալով մատղալ մազին: Այնպէս որ մազերը չեն կրնար անցնիլ 1 մետր 50ը: Մազերուն վերանորոգութիւնը կը կատարուի ընդհանրապէս զարնան և աշնան: Այսինքն այն եղանակներուն, երբ մարմինը ընդհանուր գրգռութեան մէջ է, աւելի շատ կը թափին մազերը: Սուր հիւանդութիւններու (ժանոտատենդ, ծանր կորիք, եւայլն) իբրեւ հետեւանք, մազերը կը թափին մասամբ կամ ամբողջովին, բայց որովհետև արմատները առողջ կը մնան, մազերը կրկին կը բուսնին:

Մազերուն կցուած են փոքրիկ դնդերներ, որոնք սոսկումի, յուզումի կամ ցուրտի ազդեցութեան տակ՝ «փուշ փուշ» կ'ընեն մարմինը:

Ճարպածոր գեղձերը, զոյգ զոյգ իւրաքանչիւր մազի արմատին

կցուած են: Անոնց բերանները կը բացուին մորթին վրայ, մազի ցողունին քով, ուր կը թափեն իրենց իւզրու Այսպէսով անթափանց կը դարձնեն մորթը, իսկ միւս կողմէ փայլ և ձկունութիւն կուտան մազերուն: Ոմանց քով այդ գեղձերը չափազանց իւղ կ'արտադրեն, մանաւանդ արբունքի շրջանին Զափազանց իւղարտագրութիւնը կապ ունի հերաթափութեան հետ: Մանօթ մասնագէտ Տոքթ. Մապուրօ կ'ըսէ. «... իրական իւղածորումը և անոր հետեւանք հերաթափութիւնը կը սկսի 17 տարեկանին. այնպէս որ 17-20 տարեկանին յայտնի կ'ըլլայթէ ո՛ր այրերը ճաղատ պիտի ըլլան և ո՛ր կիները, առանց ճաղատ ըլլալու, մազ պիտի կորսնցնեն իրենց կեանքին մինչև վերջը...»: Նոյնպէս այդ ճարպածոր գեղձերն են, որ բորբոքելով ծնունդ կուտան դէմքի և մարմնի բշտիկներուն: Ուրիշ պարպազաներու մէջ, մազերու արմատներու բորբոքումն ալ աւելնալով, կը կազմուի մկնուը (*suroncle*): Երբեմն ալ կ'ուռին, կը խոչորնան և կը կազմեն գայլատ (*loupe*) մը, տեսակ մը ուռ, որ ոմանց ճաղատ գլխուն վրայ դիւրաւ կը տեսնուի:

### Ստինքի մը հատուած



Ճարպածոր ողկուզաձեւ գեղձեր են նաեւ ստինքները, որոնք փոխանակ զուտ ճարպի, որոշ պայմաններու մէջ կաթ կը պատրաստեն: Կաթի բազագրութիւնը թէեւ կը տարբերի համաձայն կնոջ կազմին, սննդառութեան, կաթնասուութեան թուականին, օրուան ժամին, եւայլն,

Ճարպածոր ողկուզաձեւ

գեղձեր են նաեւ ստինքները, որոնք փոխանակ զուտ ճարպի, որոշ պայմաններու մէջ կաթ կը պատրաստեն: Կաթի բազագրութիւնը թէեւ կը տարբերի համաձայն կնոջ կազմին, սննդառութեան, կաթնասուութեան թուականին, օրուան ժամին, եւայլն,

բայց 100 կրամ կաթը մօտաւորապէս կը պարունակէ 87 կրամ ջուր, 1՝ հանքային աղեր, 6՝ կաթնային շաքար, 4՝ կարագ, 2՝ պանրահիւթ և բնասպիտ, Ատինքները իրենց պաշտօնին կը սկսին երբեմն նորածիններու մօտ (մանչ թէ ազդիկ) պատահական արիւնախուժումի մը հետեւանքով, բայց միշտ ծննդարեր կիներու քոփ, Առաջին օրք քանակութիւնը հազիւ 50 կրամ է, 4րդ օրէն սկսեալ կը բարձրանայ 500 կրամի, և 6րդ ամսուն կը հասնի 1000 և աւելի կրամի, Ծննդաբերութիւնէն յետոյ, 3րդ կամ 4րդ օրը, կիները կ'ունենան ջերմ մը, որ կը կոչուի կաթի տենտ: Ծիծերը կը մնենան, կ'ուորին ու կը տաքնան, որովհետեւ կաթը չի գար կամ երախան չի ծծեր: 12 — 24 ժամ յետոյ, եթէ կաթը պարզուի, ամբողջովին կ'անհետանայ տենդը, որ ցոյց կեւար հիւանդութեան մը բոլոր նշանները Այս տենդին իրեւու պատճառ ցոյց կը տրուի ծիծերուն պատըռուածքը, ահա թէ ինչո՞ւ կարեւոր է մաքուր պահել յզի կիներուն ծիծերը:

Քրանաճոր գեղձերը, որոնց թիւը 2 — 3 միլիոնի կը հասնի, հաստատուած են մորթին խորութեան մէջ, և առանձին փողբակներով քրտինքը կը ծորեն մորթին վրայ: Առատ են մասնաւորաբար հոն՝ ուր մորթը ծալքեր կը կազմէ:

Քրտինքը աղի եւ թթու հեղուկ մըն է: Երբ մարմինը հանգիստի մէջ է, քրտինքը կը հոսի աննշան քանակութեամբ և կը մաքրէ, ինչպէս մէզը, արեան մէջ լրջան ընող թոյները: Խոկ Փիզիքական աշխատանքի կամ տաքերու ժամանակ, առատ կը հոսի և շողիանալով կը պաղի, այնպէս որ կը զովացնէ մարմինը և կը հաւասարակշռէ ներքին ջերմութիւնը: Ամէն կենդանի քրտնելով է որ կը դիմանայ տաքութեան Շուռնը, որ չի քրտնիր, բերնով գուրս կու տայ ջրաշողի և կը հաւասարակշռէ ներքին ջերմութիւնը: Եթէ հոսող քրտինքը չմաքրուի, կրնայ նեխիլ, հոտիլ և մորթին վրայ բորբոքում (քրտինքիսալ) յառաջ բերել:

Այս պաշտօններին զատ, նոյնքան և աւելի կարեւոր դեր մը ունի մորթը: Շօշափելով, տպաւորութիւններ կը ստանայ արտաքին աշխարհէն և կը փոխանցէ ուղեղին: Ահա թէ ինչո՞ւ շօշափելիք կոչուած է:

Շնորհիւ ջղային հարուստ ցանցի մը և շօշափական գնդիկներու (corpuscules de lait), մորթը, հպումով և շօշափելով, ուղեղին կը փոխանցէ զանազան տպաւորութիւններ լրջապատի, մարմիններու ծանրութեան, բարեխառնութեան (տաք կամ պաղ), կարծրութեան, քնչութեան, ձեւի, վիճակի, բնութեան մասին Ասոնք կրնան ըլլալ հաճելի կամ ցաւալի, և յառաջ կը բերեն համապատասխան ֆիզիքական (ժպիտ, արցունք) և հոգեկան (գոհունակութիւն, տառապանք) վիճակներ։

Հակառակ որ մորթը ամէն կողմ զգայուն է և կը գործէ իբրեւ զգայարանք, քնդհանրապէս ձեռքե՞րն են, որ կը ներկայանան իբրև շօշափելիք ։ Եւ սովորութիւն է մատներով շօշափել ու հասկնալ տաքն ու պաղը, կարծրն ու քնչուշը, կամ սիրելիի մը ձեռքին տուած հաճոյքը Պատճառը այն է, որ, նախ, աւելի զիւրին է ձեռքերը պտրացնել շօշափելու համար, և յետոյ, զգացական ջիղերը եւ շօշափական գնդիկները աւելի շատ տարածուած են մատներուն ծայրերը։

Վերջապէս, եթէ սովորութիւն է շօշափումի զգայութիւնները ստանալ առաւելապէս ձեռքերէն, երբեմն բանաստեղծները կը պատմն թէ որքա՞ն զգայուն է իրենց մորթ - շապիկը Արդէն կենդանիներու մէջ շօշափումի զգայարանքը տարածուած է ամբողջ մորթին վրայ, և մարդիկ միայն, ետքէն, չնորհիւ իրենց կեանքին, ձեռքերուն տուած են շօշափելիքի գերը, որ առաջին զգայարանքն է, ինչպէս կ'ընդունի Դեմոկրիտէս։

Այսպէս մորթին պաշտօնները ճանչնալէ յետոյ, ի գործագրութիւն այդ պաշտօններուն, մարդակերպին հազցնենք մորթը, յարմարցնելով անոր զանազան բացուածքները կմախքին համապատասխան խոռոչներուն, ուր պիտի տեղաւորենք միւս զգայարանքները։

## VI. — Ա Զ Բ Ե Ր Ը

---


*Տեսողութեան զգայարանքը — աչքերը — պիտի տեղաւորենք այն երկու խոռոչներուն — ականողիք — մէջ, զորս կը տեսնենք գանկին վրայ: Անոնք բուրգի ձեւ ունին Մարթը հոն կը վերջանայ կափարիչի կամ փեղկի ձեւով, կազմելով կուլիր:*

*Աչքերը իրենց աեղերը դնելէ ասած, ներկայացնենք տեսողութեան այդ զգայարանքը, որ լուսանկարչական գործիքի մը նմանութիւնը ունի:*

*Երբ աչքին գունքը կիսենք վերէն վար, կը տեսնենք առջեւը, արտաքին ճերմակ շապիկ մը, կարծընի (sclérotique), որ աչքին ճերմկուցն է, ևտեւը, նեղ անցք մը, որ տեսողութեան ջիղին ճամբան է: Առջեւի մասը, որ կորնթարդ է, կը կրէ եղջերիկը, կարծընին տակ կը գտնուի երկրորդ թաղանթ մը, մինենի (choroïde), հիւսուած շաղկապիչ բջիջներով, որոնց արանքէն կ'անցնին երակ-ները: Այս թաղանթին ներքին վրայ կը գտնուին ու գունատարեր, որոնք լուսանկարիչներուն մութ սենեակին ձեւը կուտան տեսողական այս գործիքին: Առջեւի կողմը կը գտնուին թարթչային մասնաւոր դնդելները, որոնք կը բռնեն ու կը շարժեն սառնենին: Յետոյ գրուած է երրորդ թաղանթ մը, ցանցենի (réline), որուն վրայ սփոռուած են տեսողութեան ջիղին թելերը: Ահա այս թելերն են, որ կը ստանան լոյսի տպաւորութիւնները: Հոն, ուր տեսողական ջիղը կը մտնէ ցանցենիին մէջ, կը կոչուի կոյր կէտ (punktum cæcum), որովհետեւ այդ կէտին վրայ ինկած լոյսի ճառագայթը տեսանելի չէ: Քիչ մը վարով կը գտնուի դեղին թիծ մը (tâche jaune), որ չափազանց զգայուն է լոյսին հանդէպ:*

*Երբ լոյսը կը թափանցէ աչքին մէջ, նախ կ'անցնի եղջերիկէն կամ ալակիէն (cornée), որ ագուցուած է կարծընիին այնպէս*

ինչպէս ժամացոյցին ապակին՝ իր մետաղեայ շրջանակին։ Ապակին կոչուած է, որովհետև չունի, ըստ ոմանց, ոչ ջիզ, ոչ երակ, այլ միայն թափանցանց բազագրութիւն մը ունի։ Ապակիին ետեւ կը դանուուի բիբը (ruriile), սեւ ու պղտիկ ծակ մը ծիածանին (iris) վրայ։ Ծիածանը, որ բոլորակ թազանթ մըն է, զանազան գոյներ ունի, — սեւ, թուխ, դորչ, կապոյտ Ռւնի շրջանակաձեւ դնդերներ,



որոնք լոյսին կամ որոշ գեղեցու ազդեցութեան տակ կը թուլնան, կը բացուին և բիբը կը մեծնայ:

Ծիածանին ետեւ կայ սառնենին կամ ոսպը, որ թափանցիկ մարմին մըն է, կը հաւաքէ լոյսին ճառագայթները և կը կերոնացնէ ցանցենիին վրայ, կազմելու համար յստակ պատկեր մը։ Անոր եղերքին կցուած են թարթչային դնդերները, որոնք երբ կծկուին, սառնենին կ'ուոի և կը կլորնայ, իսկ երբ թուլնան սառնենին կ'երկարի

և կը տափակնայ, համաձայն լոյսի առատութեան Երբ սառնենին չի կատարեր այս պաշտօնը, անհրաժեշտ է կորնթարդ ակնոց գործածեր իսկ Երբ սառնենին կը կորսնցնէ իր թափանցկութիւնը, լոյսը բնաւ չանցնիր, գոնէ ցորեկ ատեն՝ Երբ բիբը կծկուած է, Իրիկուան զէմ բիբը կը բացուի, և քիչ մը լոյս կը թափանցէ սառնենին շուրջ: Այս վիճակին կը տրուի իալկուրութիւն (cataracte) անունը:


Ապակիին և ծիածանին միջեւ կայ անջրպես մը, առաջախուց (chambre antérieure), իսկ ծիածանին և սառնենիին միջեւ՝ յետուախուցը (chambre postérieure): Այս խուցերը լիցուած են ջրահիւթով (humeur aqueuse):

Ոսպին հետեւ աչքի գունդին մեծ մասը լիցուած է կիսովին թանցը, բայց հեղուկ ու թափանցիկ հիւթով մը, որ կը կոչուի ապակինի (հուտուր վիրե՛), և որ հետեւէն անմիջապէս շիման մէջ է ցանցենինին հետ: Այս նիւթն ալ պաշտօն ունի լոյսը կեղրոնացնելու և պատկերը ալ աւելի յատակ գարձնելու:

Կը տեսնուի թէ աչքը լուսանկարչական ի՞նչ նուրը, բարդ և կատարեալ գործիք մըն է, որ մեզի կը ծանօթացնէ շրջապատի իրերը և անոնց ձեւը, գոյնը, մեծութիւնը, հեռաւորութիւնը, շարժումը, լոյսը, եւայլն:

Առջեւի մասը կը ծառայէ պատկերներէն եկած լոյսը ընդունելու (եղջերիկ), զայն չափաւորելու (ծիածան) և զայն կեղրոնացնելու ճիշտ ցանցենիին վրայ պատշաճ տեղը (սառնենի և հեղուկներ): Պատշաճեցման (accommodation) չնորհիւ է որ, առանց մեր տեղէն շարժելու, կրնանք տեսնել թէ հեռաւոր և թէ մօտաւոր առարկաները: Սառնենին է որ կծկուելով կամ թուլնալով՝ պատկերներէն եկած լոյսը կը պատշաճեցնէ: Երբ հեռուն, հորիզոնին նայինք, սառնենին հանդարտ կը մնայ, լոյսը ճիշտ տեղը կը կեղրոնանայ, հետեւարար պատկերը լաւ ու յատակ կը կազմուի: Որչափ առարկան մօտենայ, այնքան կը կծկուին թարթչային դնդերները և այնքան աւելի կը կլորնայ, կորնթարդ կը զառնայ սառնենին, որպէսզի կեղրոնացնէ լոյսը և տեսանելի գարձնէ այդ առարկան: Երբ տարիքի բերմամբ, սառնենին կորսնցնէ պատշաճեցնելու իր այդ յատկութիւնը, մօտիկ

առարկաներու պատկերը կը կազմուի ցանցենիէն անդին, հետեւարար անորոշ կը տեսնուի. իսկ հեռաւոր առարկաները լաւ կը տեսնուին, որովհետեւ պէտք չունին սառնենիին Այդ տկարութիւնը կը կոչուի տարեցներու իեւատեսութիւն (presbytie). մօտաւոր առարկաները տեսնելու համար



մօտը տեսնել, հետեւարար գրել, կարդալ, կարել, եւայլն. իսկ հեռուին համար ակնոցի պէտք չեն ունենար:

Ուրիշներու մօտ, սառնենին միշտ կծկուած, այսինքն չափազանց կորնթարդ կամ, յաճախ, աչքի գունդը, հետեւարար առանցքը երկար կ'ըլլայ, որով պատկերը կը կազմուի ոչ թէ ցանցենիին վըրայ, այլ անոր առջև, այդ պատճառաւ պղտոր ու անորոշ: Այդպիսիները կարճատես են, հեռուն չեն տեսներ, մօտէն լաւ կը տեսնեն և ատոր համար ստիպուած են իրենց աչքին չափազանց մօտեցնել առարկաները, ինչ որ յոդնեցուցիչ է: Զանազան տեսակ գոգաւոր (concave)

ակնոցներով՝ անոնք բնական հեռաւորութեան վրայ կը տեսնեն։  
Տեսողութեան այդ բնական ինուալորութիւնը, 1) 10րդ հազար-  
րորդամեթր մեծութիւն ունեցող առարկայի մը համար, 33 առնթի-  
մեթր է։ Այդ պայմաններուն մէջ, բնական աչք մը լաւ կը տեսնէ և  
չի յոգնիր։ Հեռատես և կարճատես աչքերը լաւ չեն տեսներ, կը  
յոգնին և զանազան խանգարումներ և ցաւեր կը պատճառն, եթէ  
մասնագէտի մը կողմէ յանձնարարուած պատշաճ ակնոց չփորձածուի,  
կարելի կաստին չափ կանուխ, նոյնիսկ մանկութենէ սկսած։ Բացար-  
ձակագէտս սխալ է այն կարծիքը թէ ակնոցներու դորձածութիւնը  
կը յոգնեցնէ աչքերը և կը շատցնէ տեսողութեան տկարութիւնը,  
մասնաւորաբար կարճատեսութիւնը։ Հակառակն է ճիշտ, ակնոցը  
անհրաժեշտ է, մանաւանդ կարճատես մանուկներու համար։

*Տեսողութեան պատշաճնեցումի ուրիշ տկարութիւններ (astigmatismus, եւայլն)* ալ կան, զօրս մասնագէտը կրնայ երեւան հաներ

Աչքի գունդին ետեւի մասը կը կազմէ լուսանկարչական դորձի-  
քին ետեւի մասը կը մութ սինեակով (մզնենի) և նկարիչ ապակիով  
(ցանցենի)։ Տեսողութեան չիղը (nerf optique) տարածուելով կը կազ-  
մէ ցանցենին, որ կը ներկայացնէ գլխաւորաբար երկու տեսակ  
բջիջներ, նման ցալիկներու և արլղիկներու (bâtonnets, cônes). ցալիկ-  
ներուն թիւը կը հասնի մօտ 30 միլիոնի, արլղիկներունը՝ մօտ 3  
միլիոնի։ Անոնք են որ կը հաւաքին առարկայէ մը եկած լոյսի ճա-  
ռագայթները և իրենց բարձր թիւին չնորդիւ կը կազմեն մանրա-  
մասն պատկեր մը, վար դարձած և աջ կողմը՝ գէպի ձախ, զոր տե-  
սողութեան չիղին մէկ միլիոն թիւիկները կը փոխադրեն ուղղին  
մէջ՝ տեսողութեան կեղրոնին և տեսանելի կը դարձնեն զայն  
իր ամէն յատկութիւններով (գոյն, ձեւ, մեծութիւն, եւայլն)։

Երբ տեսողութեան կեղրոնին կամ չիղին կամ ցանցենիին մէկ  
մասը վնասուի տեղական կամ ընդհանուր հիւանդութեան մը (ֆը-  
րանկախտ, երիկամունքի հիւանդութիւն, պնդերակութիւն, եւայլն)  
ազդեցութեան տակ, յառաջ կուզան զանազան տեսակի կուրութիւն  
և տեսողութեան ուրիշ հիւանդութիւններ։

Այս է մեր տեսողութեան զգայարանքին՝ աչքի գունդին կազմը։

Այս գունդը շարժական է, կը դառնայ ամէն կողմ, չնորհիւ գընդերներու, որոնք ուղեղէն եկող յատուկ շարժիչ ջիղեր ունին. Շարժիչ գնդերներէն ումանք երբ կարծ ըլլան կամ խիստ զօրաւոր, հաւասարակշռութիւնը կը խանգարուի և յառաջ կուգայ շիլութիւն, զոր յաճախ կարելի է դարմանել յատուկ մարզանքով կամ գործողութեամբ:


Այժմ գիւրին է տեղաւորել աչքերը: Ականողիքին պատերը և մանաւանդ խորը կը ծածկենք ճարպով, այնպէս որ կակուղ բարձ մը կազմուի աչքին գունդին համար. շարժիչ վեց գնդերները կ'ամրացնենք յարմար տեղերու մէջ: Գունդին առջեւի երեսը, ինչպէս նաև կոսկերուն ներքին երեսը կը ծածկենք բարակ մաշկով մը, որ շաղկալիչ թաղանթն (conjonctive) է և որ չափազանց զգայուն է ուեւ զրգութիւնի: Փոշին, ազանդութիւնը, մանրէները անմիջապէս կը բորբոքեն զայն: Անոր մէկ տեսակ քրոնիկ բորբոքումը ծանօթ է մեզի տրախումա անունով:

Տեսողութեան այս շատ նուրբ գործարանը պէտք է օժտել պաշտպանողական լաւ միջոցներով: Մորթը արդէն կը կազմէ վերին եւ ստորին կոպերը (raurières), որոնք ունին բացող և գոցող յատուկ գնդերներ. զանոնք պէտք է եղերել թարթիչներով կամ արտեւանումքով (cils), արգիլելու համար փոշին և օտար մարմիններուն մուտքը, և անոնց վերեւ գնել յօնքերը (sourcils), կասեցնելու համար քրտինքը:

Կոպերուն մէջ կան Մէլպոմիուսի գնդերը, որոնք մոմանման նիւթ մը արտազբելով կոպերուն եղերքին վրայ, կ'արգիլեն արցունքին գուրս հոսիլը: Երբ գոցուի գեղձի մը արտարեր խողովակը, կոպին վրայ կը կազմուի ոսպի չափ անցաւ ուռ մը (chalazion): Թարթիչներուն արմատներուն մօտ կան նաև փոքրիկ գեղձեր, որոնք կ'արտազբեն Ֆիլուռը, որ բորբոքումի պարագային կը շատնայ և իրարու կը փակցնէ կոպերը: Անոնցմէ մէկ երկուքին և թարթիչի մը արմատին բորբոքումը կոպերին վրայ յառաջ կը բերէ գարելիք (orgelet):

Զմոռնանք ականողիքին վերին և դուրսի անկիւնը զետեղել ար-

ցունքի գեղձը, որ մասնաւոր խոզովակով արցունք կը զրկէ աչքին մէջ։ Արցունքին բազագրութիւնն է ջուր և քչիկ մը ագ։ Մանրէասպան յատկութիւն ունի, կ'ոզողէ աչքին գունդը, կը դիւրացնէ անոր շարժումը, դուրս կը հանէ փոշիները, կ'արզիլէ եղջերիկին չորնալը եւ ֆիզիքական ու մանաւանդ հոգեկան առասպանքի պահերուն ... սիրտ կը բանայի



Բնական պայմաններու մէջ, հոգով արցունքը վարին եւ ստորին կոպերուն եղերքին ներսի անկիւնին վրայ գտնուող փոքրիկ ծակէ մը, արտասուակտուէն (point lacrymal)

անցնելով արտասուային խոզովակով մը կը թափի արտասուապարկին մէջ (sac lacrymal), ուրիէ կը հօսի քթին մէջ։

Աչքերը տեղաւորելով, արդէն որոշ շնորհք և կինդանութիւն կը ստանայ մարդակերպը, որովհետեւ աչքը ոչ միայն տեսողութեան գործարանն է, այլ և հայելին է մարդուն, Բարկութեան կամ սիրոյ, ուրախութեան կամ վիշտի մասնաւոր փայլով մը ցոյց կուտայ ներքին հոգեկան վիճակը։ Այս գործարանը կը նպաստէ նաև մարդկային գէմքին գեղեցկութեան։ Թարթիչներուն պարզ իջուածքով համեստութեան շնորհք մը կ'աւելցնէ երեսին վրայ Ահա թէ ինչո՛ւ բանաստեղծները, մանաւանդ հայ աշուղները այնքան շատ են երգած «ծաւի աչքերը»։ Հոգեբաններ կան, որ աչքին կազմախօսական ձեւէն կը գուշակեն հոգեկան կարողութիւնները։ Լումպոզո կը կարծէ թէ ի ծնէ ոճրագործները աչքի մասնաւոր ձեւ մը ունին։ Մանաւափակ և սեւ աչքերը, կ'ըսեն ուրիշներ, կը մատնեն վեհերոտութիւն։ Խոշոր աչքերը՝ ծուլութիւն։

## VII. — ԱԿԱՆՁՆԵՐԸ

Խողութեան զգայարանքը — ականջները — պէտք է տեղաւորել այն խոռոչաւոր եւ անկանոն խողովակին մէջ, որ փորուած է քունքոսկրերու ապառած կոչուած մասին մէջ:

Այդ խողովակը կը բաղկանայ երեք մասերէ, զորս պիտի բաժնենք զանազան թաղանթներով, կազմելու համար արտաքին, միջին եւ ներքին ականջները:


Եթէ ողոց (panillon) մը կցենք լողական արտաքին խողովակին (conduit auditiſ exerne), կը կազմենք արտաքին ականջը: Օգոցը ամրողջողին նեարգաճառացին է, կը նմանի մանգաղի եւ պաշտօն ունի քաղելու ձայնական ալիքները: Այս նպատակաւ վրան զըծուած են ակօսներ, որոնք ձայնը կը հոսեցնեն խոռոչին մէջ, երբ ոմանք չեն լսեր ուրիշին ձայնը, իրենց ափը կը զնեն օգոցին վրայ, աւելի առաս ձայն հաւաքելու եւ լսելու համար: Օգոցին վարի ծայրը կը վերջանայ բլթակով, զոր կը ծակեն ող անցընելու համար:

Օգոցին ընդհանուր ձեւը, մեծութիւնը, դիրքը, շրջապիծին եւ ակօսներուն ձեւը որոշ նշանակութիւն ունին, որովհետև դիմագէտները անոնցմէ կը հետեւցնեն ենթակային նկարագիրը եւ իմացական վիճակը: Ընդհանրապէս չափազանց երկայն ականջները խելացութեան նշան կը նկատուին, չափազանց պղտիկները՝ տկարութեան, քառակուսի եւ խոշորները՝ գործնական ոգիի: միջակ, նուրբ եւ բարակ շրջագիծ ունեցողները՝ փափկութեան, երբեմն խորամանկութեան, յաճախ սրամտութեան: շատ վեր գրուած, մանաւանդ գանկին փակած օգոցը՝ տկարամտութեան, ցած գրուածը՝ խելացութեան, եւայլն Ռւբեմն ընտրենք լաւ նկարագիր մը եւ իմացական կարողութիւններ յատկանչող ականջ մը, ու փակցնենք զայն յարօմար տեղը:

Լուղական արտաքին խողովակը մօս 2 սանթիմեթր երկարութիւն ունի Այս մասը պիտի ծածկենք մորթով, որուն մազերը և արտագրած մոլանման դեղին ճարպը, որ գլց (сегищеп) կը կոչուի, պիտի պաշտպանեն փաշիներու և արտաքին մարմիններու ներխուժումին գլմ երբ գլջր չափէն աւելի արտագրուի և չմաքրուի, կը խցէ խողովակը յանկարծական խլութիւն կ'առաջացնէ: Աւրիշ պատճառներէ տառաջացած խլութիւնը աստիճանական կ'ըլլայ:

Այժմ կազմենք միջին ականջի Ռոկորին մէջ փորուած է արդէն սնառուկի կամ թմրուկի պէս խոսոչ մը: Արտաքին բերանը կը ծածկենք թմբկաթալանմով (*lymphatico*), բաժնելու համար զայն լրացական խողովակէն: Ներքին բերանը երկու բացուածք ունի, ծուածեւ և կլոր պատուհաններ, զորս կը գոցենք մասնաւոր թաղանթներով, այսպէս բաժնելով միջին ականջը՝ ներքինէն: Ետեւի կողմը, քիչ մը վերօք, բացուածք մը զայն յարաքերութեան մէջ կը գնէ սոկրացին փոքրիկ խոցերու հատուկածեւ խորշեր (*cellules mastoidiennes*) — որոնք փորուած են ականջնուոքին կամ պակուսկրին (*apophyse mastoïdale*) մէջ: Այսպէս կը կոչուի օգոցին ուղղակի ետեւը գոնուազ լիրկ սոկորը: Մնառուկին առջեւի երեսին վրայ, քիչ մը վարօք ուրիշ բացուածք մը պիտի կցենք եւստաքիան փողին (*trompe d'Eustachie*), որ կը բացուի կոկորդին մէջ, քիթին ետեւի բացուածքին մօս Ամէն անդամ որ կլելու գործողութիւն կատարենք, այս փողին կոկորդային բերանը կը բացուի, միջին ականջին օդը կը նորոգուի ու անոր ձնշումը կը հաւասարակուուի արտաքին օդին ձնշումին հետ: Երբ բորբոքումի մը հետեւանքով (օրինակ, սուր կամ յամբընթաց — քրոնիկ — հարբուխ) այս փողը գոցուի կամ լաւ չբացուի, ներքին և արտաքին օդի ձնշումին անհաւասարակուութեան պատճառաւ, մարգիկ գլխապառյա կ'ունենան, անտանելի ձայններ և բզզիւններ կը լսեն: Այդ խողովակին միջոցաւ է, որ քիթին բորբոքումները կ'անցնին միջին ականջին մէջ և կը պատճառն սուր կամ յամբընթաց բորբոքումներ: Առաջին պարագային, հնաթական սաստիկ ցաւ կը զգայ, ժամանակ մը յիտոյ թմբկաթաղանթը կը պատափ և թարսի կը հոսի ականջին: Կամ կը տարածուի

ականջթոռքին (mastoïdile), երբեմն ալ ուղեղին մէջ (ménigile), փացնելէ ետք առաստազը (տե՛ս պատկեր): Յամրընթաց բորբոքումի մը պարագային, քիչ շատ կը դոցէ եւստաֆիան փողը, կը կարծրացնէ թաղանթները և ուկրիկներու յօդերը: Հետեւանքը կ'ըլլայ ականջներու ծանրութիւն, և ի վերջոյ աստիճանական խլութիւն: Այսպէս որ ականջի զանազան հիւանդութիւններուն սկզբնական պատճառը յաճախ պէտք է փնտուի քիթին մէջ:



Միջին ականջին սնառուկը այսպէս կազմելէ յետոյ, անոր մէջ պիտի տեղաւորենք չորս մանտրտիկ ոսկորներ, որոնք, ըստ իրենց ձևերին, կը կոչուին մուրճ (malleus), սալ (enclume), ոսպ (os lenticulaire), ասպանդակ (étrier): Մուրճին կոթը պիտի ամրացնենք թրմուկին վրայ, թողլով որ գլուխիր հանդիի սոլիին վրայ, սալը՝ ոսպին

վրայ, ոսպր՝ ասպանդակին վրայ, իսկ ասպանդակը՝ ձռւաձեւ պատուհանին թագանթին վրայ երկո զնդերներ պիտի շարժեն այս ոսկրիկները, որոնք թմրուկին թրթռացումները կը փոխանցեն ձռւաձեւ պատուհանին:


Այժմ զանք ներքին ականջին, որ ոսկորին մէջ փորտած խոռոշներու և խողովակներու լարիւրինթու մըն է և այցպէս ալ կը կոչուի: Ձռւաձեւ կամ կլոր պատուհաններին անցնելով, կը մրտնենք այդ լարիւրինթոսին գաւիթին (vestibule) մէջ, ուր մէր առջեւ կը բացուին վեց անցքեր: Հինգը կը տանին գետի վեր ու ետակա կիսուլոր փողերուն (canaux semi-circulaires), որոնք երեք համեմ ու զետեղուած միջոցի երեք մակարդակներուն համաձայն, մէկը հորիզոնական և երկուք՝ ուղղանային, այնպէս որ զիրար կը կտրեն ուղղի անկիւնով մը: Վեցերորդ անցքը կը տանի գետի վար ու առաջ, ինքն իր վրայ երեք անդամ գալարուած կոնսամեւ խողովակի մը մէջ, որ իր ձեւին համար խոլոնչ (limacon) կը կոչուի Խղունջը կազմող խողովակը, գրեթէ իր ամբողջ երկարութեան վրայ, բաժնուած է երկու յարկի, որոնց մէկը կը նայի ուղղակի գաւակիթին, իսկ միւսը՝ կլոր պատուհանին: Այս վերջին մասին մէջ է որ պիտի գննենք լարերու ցանց մը (Քորթիի գոլծիքները), մօս 6,000 լար ունեցած տեսակ մը քնար, ինչպէս նաև լսողական մասնաւոր բջիջներու ցանց մը: Բոլորը միանալով, պիտի կազմուի ծայր առափճան զգայուն գործիք մը, որ կլնայ լսել ու զանազաննել մինչեւ 5 — 60 0 ձայնի երանգներ: Վերջապէս, ներքին ականջին ոսկրային մասերը թագանթով մը պատելէ յետոյ, պիտի լցոնենք հեղուկ մը, ամէն կերպ գիւրացնելու համար ձայներու լսողութիւնը:

Ի՞նչպէս կը լսենք:

Երբ հանդարտ ջուրի մը մէջ քար մը ն'տենք, չըջանակաձեւ ալիքներ կը կազմուին, որոնք հետզհետէ կը լայննան, կը հեռանան, կը փոքրանան եւ ի վերջոյ կ'անհետանան: Զայներն ալ կը գոյացնեն նման ալիքներ, որոնք մէկ երկվայրկեանի ընթացքին օդին մէջ կ'ընթանան 340 մեթր, ջուրին մէջ՝ 1435 մեթր, իսկ մետաղներուն մէջ՝ աւելի մեծ արագութեամբ: Այդ ալիքները թրբ-

թռացումներէ կազմուած են. թրթռացումը որքան յամախակի ըլլայ մէկ երկվայրկեանի մէջ, ձայնը նոյնքան սուր կ'ըլլայ:

Արտաքին ականջը օդոցով կը հաւաքէ եւ կը կեղրոնացնէ ձայնի ալիքները, եւ խողովակին միջոցաւ կը զրկէ թմբուկին: Թմբուկը կը իր թրթռայ, կը զարնէ մուրճին կոթին, որ շարժման մէջ կը գնէ միւս ոռկրիկները, եւ այսպէս ասպանդակին միջոցաւ թրթռա-



ցումը կը փոխանցուի ձուաձեւ պատուանին թաղանթին, անկէ՞ ներքին ականջին հեղուկին, որուն ծփանքը կը թրթռացնէ խղունցին մէջ գտնուող Քորթիի լարերը, համաձայն ձայնի բարձրութեան: Այդ լարերուն թրթռացումը կը փոխանցուի լսողական բջիջներուն, յեայց լսողական ջիզին եւ ուղեղին լսողական կեղրոնին: Բայց պէտք է խոսափանիլ, թէ լսողութեան գործողութիւնը այնքան բարդ է, որ գիտունները տակաւին համաձայն չեն անոր եղանակին մասին: Ինչ որ ճիշդ է, առ է թէ խղունչն է լսողական բուն գործիքը, որ կրնայ ընդունիլ մէկ երկվայրկեանի մէջ 16 (շատ թաւ) — 38,000 (շատ սուր) թրթռացում ունեցող ձայներ, իրականին մէջ 32 — 6,000: Հետեւաբար ներքին ականջին այդ մասը երբ հիմունին վասուի, խլութիւնը տեւական կ'ըլլայ եւ անդարմանելի:

Կիսութը փողերուն պաշտօնն է ճշգիլ ձայներուն հեռաւորութիւնը,

ուզգութիւնը եւ մանաւանդ պահել մեր հաւասարակշռութիւնը միջոցին մէջ ինչպէս տեսնուած է պահնիներու վրայ, այդ փողերէն մէկուն փճացումը զրլիապառոյտ կը պատճառէ եւ հաւասարակշռութիւնը կորսնցնել կուտայ:

Արտաքին եւ միջին ականջներուն հասցուած վասար յաճախ միայն «ականջի ծանրութիւն» կը պատճառէ:

Կը տեսնուի, թէ որքա՞ն նուրբ, բարդ եւ թանկագին զործիք մըն է ականջը, թէ որքա՞ն պէտք է ուշադիր ըլլու անոր առաջապահութեան երբեք պէտք չէ, արեմն, ականջին արտաքին խողովակը քերել կարծր գործիքներով (ականջփորիկ, eare-oreilles), լուցկիով կամ ձևոյթին երկարած եղունգով, ականջին մէջ շարունակ բամբակ կրել երբ թմբուկը պասուած չէ, փոքրիկները ապահել ճիշտ ականջին վրայ, ականջին մէջ պոռալ, տանոց բժիշկի խորհուրդ հարցնելու՝ ականջին մէջ ջուր ներարկել կամ գլու կաթեցնել, ականջի բորբոքումները եւ թարախահոսումները անինամ թողուլ, աղջիկներուն 12 տարեկանին առաջ օղ անցընել: Այլ պէտք է ականջը յաճախ մաքրել բարակ թաշկինակի մը ոլորած ծայրովը, քիչ մը օ-ար-քօլոնինը մէջ թաթիւելէ յետոյ, խնամել տալ ականջի թարախահոսումները եւ մանաւանդ անոնց խակական պատճառը՝ քիթին եւ կոկորդին յաճախակի բորբոքումները, հակել փոքրիկներու լսողութեան վրայ, յիշելով թէ մանուկներու անուշագրութիւնը յաճախ արգիւնք է զէշ լսողութեան, թէ վեց մանուկէն մէկը գէշ կը լսէ, թէ երբ չխնամուի, 20 — 30 տարեկանին կը խլանայ: Իսկ խլութիւնը, եթէ Պէթհովէնի մը հանձարին նպաստած է՝ ինչպէս կը կարծուի, շատերու համար ալ խակական գժրախտութիւն մըն է:

## VIII. — Ք Ի Թ Ը

Անաւ սպիկ լգայորանք մը, հոտոտելիքը, որ ոչ միայն կարեւոր պաշտօններ ունի, — հոտառական և շնչառական, — այլ նաև որոշ դրոշմ և գեղեցկութիւն կուտայ գէմքին։ Դէմքի գիծերէն շատերը յարաւան շարժման ու փոփոխութեան մէջ են համաձայն հոգեկան վիճակին կրած յուզումներուն։ Քիթն է միայն որ քիչ անդամ մասնակից կ'ըլլայ այդ յուզումներուն և գրեթէ սիշտ կը մնայ համբ, անշարժ և պաղարիւն հանդիսաւասի գերին մէջ։ Կան խելացի կամ տիսմար քիթեր, ծոյլ կամ աշխոյժ քիթեր, բարի կամ չար քիթեր, զգոյուն և անզգայ քիթեր, բարկացոս կամ հանգարտ քիթեր, առաստաձեռն կամ աղան քիթեր, բատ գիմագրական գիտութեան։ Արդարն քիթը կը յատկանչէ մարդուն խառնուածքը, նկարագիրը և հիմնական յակումները։ Այս բացարութիւնը, ինչպէս նաև գիմագիտութեան յաւակնութիւնները կ'արդարանան յաճախ, երբ նկատի առնենք ժողովրդական կրաք մը առածներ։ —

«Քիթը լաբձր է»։ «Քիթը երուսաղէմէն ջուր կը խմէ» (հպարտ)։ «Հոտառու է» (լաւ գուշակու)։ «Քիթը ամէն տեղ կը խօթէ»։ «Քիթին խնդար»։

Հին ատեն մեծ յարգ կուտային քիթին գեղեցկութեան։ Եզիպատացիները կը կտրէին մեղաւոր կիներուն քիթերը, իրեւ պատիժ, տղեղցներու համար զանոնք Եղեկիէլ մարգարէն ևս այս պատիժով կը սպառնար երուսաղէմի բնակչութեան, որ խրած էր մեղքի մէջ։

Ինչպէս կը տեսնուի քիթին ձեւը, մեծութիւնը, գիծերը՝ մեծ կարեւորութիւն ունին գեղեցկագիտական և գիմագիտական տեսակէտներով։ Պէտք է զիսնալ, որ քիթը 13-14 տարեկանին, այսինքն արրունքի շրջանին է, որ կը ստանայ իր վերջնական զարգացումը, զոր կը պահէ մինչեւ վերջ։ Մենք այդ վերջնական ձեն է, զոր պի-

տի տանք մեր մարդակերպին, խնամքով, մասնաւոր հոգութեամբ և ձաշակով, անշուշտ մեր նախընտրութիւնը տալով այն ձիին, որ կոչուած է «առյկական քիթ» կամ արծուաքիթ (nez aquilin), Որովհանք այդ ձեւը, որ գէմքին մէկ երրորդ բարձրութիւնն ունի, կ'արտայայտէ «քազցրաբարոյութիւն», ազնուութիւն, առասաձեռնութիւն, քաջութիւն, մեծ սիրու և քիչ մըն ալ փառասիրութիւն։


Քիթին անզը որոշ է։ Վերին երկու կզակները իրենց միջնւ կը թողուն փողաման լայն անցք մը, որ առջևէն կը բացուի գէմքին մէջտեղը և ետեւէն՝ կոկորդին կամ բմբանին (rhagonyx) վրայ Քմոսկրերը կը կազմին այդ անցքին յատակը, որ միւնայն տաեն բերանին ձեղունն է։ Անցքին ձեղունն ալ կը կազմէ մազոսկրը, որ մազի պէս ծակծկուած բլլարզ անցք կուտայ հոտասութեան ջիզին Խոժիսկ փակը վերէն վար իջնելով՝ կը կազմէ միջնորմ ք (cloison nasale), բաժնելով անցքը, առջևէն գէսի համ, երկու հոտասար քթախորչերու (fosses nasales)։ Քթախորչերուն արտաքին պատին վրայ ոսկրային երեք ծալքեր, — ստորին, միջին և վերին քթ և լուսակը (cornels inférieur, moyen, supérieur) — երեք յարկի կը բաժնան իւրաքանչիւր քթախորչ։ Այս քթեղջիւրներուն գերն է հոտասական մակերեւոցթը (aire) աւելցնելով՝ սրեւ հոտասութիւնը։

Իւրաքանչիւր կողմէն, միջին յարկին ծակեր քթախորչը հազարտակցութեան մէջ կը գնան ճակտոսկրին մէջ գտնուող երկու ճակտոսկրային խորչերուն (sinus frontaux), — որոնք կը համապատասխանեն յօնքերուն ներսին ծայրին, — մազոսկրի խոռոչներուն, ինչպէս նաև վերին կզակին ոսկրներուն մէջ փորուած կզակային խորչերաւ (sinus maxillaires) համ, որոնք գուրսին կը համապատասխանեն քիթին երկու կողմերուն, իսկ ստորին յարկին մէջ կը բացուի արտասուքին քթային խողովակը (պատկեր էջ 48) որ արցունքը քիթին մէջ կը հոսեցնէ։

Այժմ այսպէս պատրաստ է քիթին ոսկրային մասը։

Քիթին արտաքին ձեւ ամբողջացնելուհամար, քթոսկրերը կ'երկարենք նեարդաճուային (կոճիկ) մասերով և յետոյ կը ծածկենք քանի մը գնդերներով և մորթով, որ շատերուն մօտ հարուստ է

Հարուսածոր գեղձերով: Այդ գեղձերը անհամայ փոյլ մը կուտան քիթին, ոոյնիսկ բորբոքելով՝ թարախալից բշտիկներ կը ձևացնեն,



մանաւանդ արբունքի շրջանին Խոփոսկը կամ միջնորմը գէպի առաջ կ'երկարինք քառանկիւն կամբիկվ (cartilage de la cloison),

որ կուտայ քիթին իսկական ձեւը, նայն առեն կազ ներով քիթին երկու բերանները, ուռնպերը (*marines*): Այս կոճիկն է, որ յանախ մէկ կողմ կը թեքի (*déivation de la cloison*), կը բորբոքի և կը գժուարացնէ շնչառութիւնը: Առոր համար ալ, հարկ կ'ըլլայ հանել զործողութեամբ:

Քիթը այսպէս կազմելէ յետոյ, քթախորշերուն ամբողջ ներքին մասը պիտի պատեհն թագանթով մը, մալասային իուզաթաղանթ (*taupeuse pétillante*), որ շատ գիւրազրպիսէ և հարուստ՝ մաղաս (*macis*, խլինք, պալլամ) արտագրող գեղձերով: Այն մասը, որ կը ծածկէ սոսրին և միջին քթեղիւները, կաս կարմիր է և մազոս, իսկ անկէ վերի մասը՝ գեղնորակ և լիրկ է:

Այս երկու մասերը կը համապատասխանեն քիթին երկու պաշտօններուն, — իուտառական և ջնչառական: Հոտառութեան զգայարանքը կը գանուի վերին մասին մէջ, զոր միջին քթեղիւնը կը բաժնէ վարի մասէն: Հոտառական մասնաւոր ջիգը մաղսակրին ծակերէն անցնելով կուզայ ափառիլ այդ մասը ծածկող հուզաթաղանթին մէջ, որ գեղնորակ եւ լիրկ է:

Քիթը, իրեւ հոտառական զգայարանք, ոչ միայն վայելք կը պատճառէ մեզի հոռ առնելով, այլ նաև կը զգուշացնէ մեզ ապականած օգին, խարդախուած սնունդներուն եւ բմպելիներուն զէմ: Արգարեւ հոտառութիւնը մնձ կատ ունի ճաշակիման զգայութիւններուն հետ քիթը հեռուէն զգացող ճաշակելիք մըն է», բամձ է Քանթ: Սակայն իրականին ւ'էջ, քաղաքակրթուուծ մարզը կորսընցուցած է զգացողութեան ուժգնութիւնը եւ կարեւորութիւնը: Աւելի վայրենիներն ու կենդանիներն են, որ սուր հոտառութեամբ մը զինուած են հիմա: Այսպէս կենդանիները փարսախնիերով հեռուն գտնուող իրենց էգը կամ սրբ կը զգան պարզ հոտն առնելով:

Ի՞նչ է իութը: Իրականին մէջ չենք գիտեր: Գիտենք միայն, որ կան հաճելի եւ անհաճոյ հոտեր, կամ զօրաւոր (*մուշկ*), բարկ (անանուխ) ու խառն (*քացախ*) հոտեր: Գիտենք նաև որ հոտի մասնիկներ օգին հետ կը մտնեն քիթին մէջ, կը փակին հոտառական թաղանթին, զրգուելով հոտառութեան յատուկ բջիջներն ու ջիղերը:

Հետեւարար հոտ տռնելու համար պէտք է որ օդը տպաս ներս մրտ-նէ և հոտառական հուզաթագանթն ալ առողջ բլլայ: Երբ քիթին վարի մասը ժամանակաւոր կերպով կամ մշտապէս կը բորբոքի և կը խցուի, — ինչպէս կը պատահի հարբուխի բնթացքին — կամ երբ հուզաթագանթը չոր մնայ կամ տկար, — ինչպէս կը պատահի ոչու կոչուած հիւանդութեան մէջ, ուր թագանթը կերպով մը կը փճանայ ու կը հոտի, — քիթը հոտ չառներ:

Քիթին միւս կարեւոր պաշտօնն է չնչառութիւնը: Այդ պաշտօնը կը կատարէ միջին քթեղջիւրէն վար գտնուող մասը, զոր ծածկեցինք թանձնը, չափազանց գիւրագրգիռ, մազասային գեղձերով և մազերով հարուստ ու բազմաթիւ երակներով օժտուած արիւնառաւ թագանթով մը: Այս պատճառաւ, յաճախակի կը պատահին քիթին արիւնանոսութիւնը: Բնդհանրապէս քիթը կ'արիւնի միջնորմին վրայի երակէն: Աւստի, արրւնանոսութիւնը զագրեցնելու համար կը բաւէ հատկնալ թէ ո՛ր ոռւնդէն կը վագէ արիւնը, եւ անմիջապէս այդ ոռւնդը սեղմնէ քիթին ոսկորին վրայ: Խսէ երբ տեղական չէ քիթին արիւնանոսութեան պատճառը, այն ստեն պէտք է վնասել բնդհանուր հիւանդութիւն մը (պնդերակութիւն, երիկամունքի հիւանդութիւն, եւայլն):

Երբ օդ չնչենք, քիթին չնչառական մասն է որ օդին կուտայ յարմար ջերմութիւն մը (ՅՅ աստիճան) և խոնաւութիւն մը, ինչպէս նաև իր մազերով կ'որսայ փոշիները, մազասովը կամ հոյզովը կը փճացնէ մանրէները, թոքերւոն հայթայթելով մաքուր և անվնաս օդ մը: Կը տեսնուի թէ որքա՞ն կարեւոր է քիթով չնչառութիւնը, մասնաւորաբար մանուկներուն համար: Բայց որպէսզի այս պաշտօնը լաւ կատարուի, պէտք է որ հուզաթագանթը բնականոն վիճակի մէջ ըլլայ և քթախորչերը առջեւէն կամ ետեւ էն գոցուած չըլլան:

Դժբախտաբար անոնք յաճախ մասամբ կամ ամբողջովին խրցուած կ'ըլլան (occlusion nasale): Չափահասներուն քով քթախորչերուն առջեւի մասն է, որ կը խցուի միջնորմի թեքումին, ստորին քթեղջիւրի թաղանթի գերանումին (հաստացում) և յամբընթաց (ըլլոնիկ) բորբոքումին հետեւանքով: Ինչ որ պատճառ կը դառնայ

յաճախակի կամ մշտատեւ հարրութիւն անոր բարզութիւններուն Ա-նոնց կարգին յիշենք կուկային և ճակասկրային խորշերուն թարախու-լից եւ վասանգաւոր բարբաքումը (*sinusiles*), ականջի ցաւերը, թա-րախուումը, խլութիւնը, եւային Յիշենք նաև կոկորդին ահեական բորբոքումը (*pharyngiles*), որու հետեւանքով կոկորդը կամ բմբանը միշտ կարմիր կ'ըլլայ, պղտիկ բշտիկներ (*proprietates* զեղձեր) ցոյց կուտայ, առաս եւ թանձր մազաս (*safranum*) կ'արտադրէ, որ կը փակէ եւ կը ստիպէ ենթական ուժեկ քիթը քաշելու, քիթէն հազարու, մանաւանդ առաւօաները, զայն զուրս հանելու համար Շատեր ալ կը կլլին կոկորդին խլինքը, ինչ որ ոմանց քով կրնայ աղիքներու բոր-բոքում առաջացնել:

Իսկ մանուկներուն քով, քթախորշերու ետեւի ծակերն են, որ դոցուած կ'ըլլան մասրոյսերով, որոնք կը դանուին բմբանին մէջ՝  
Հացատրենք:

Ըսինք թէ քիթը ետեւէն կը բացուի կոկորդին կամ ըմբանին (*pharynx*) մէջ ուղղահայեաց խոզովակով մը, եւ հազորդակցու-թեան մէջ է, վերի մասով քիթին հետ — քթային ըմբան —, մէջաեղի մասով բերանին հետ — բերանային ըմբան —, եւ վարի մասով խոչա-կին եւ որկորին հետ — խոչակային ըմբան —, Այսովէս կը կազմէ քա-ռուզի մը, որ յարաբերութեան մէջ կը դնէ իրարու հետ քիթը, բե-րանը, խոչակը եւ որկորը: Ասոր համար է, որ մեր կերածը կամ խոմածը երբեմն, փոխանակ որկորը (*quicquid սաամոքս*) երթալու, դուրս կուգայ քիթէն կամ կը մոնէ խոչակին մէջ:

Արդ, բմբանը վերէն վար պիտի ծածկենք արիւնառատ եւ զգա-յուն թազանթով մը, որ հարուստ է, մանաւանդ քթային մասին մէջ, բազմաթիւ գեղձերով եւ աւշային կծիկներով, ատոնցմէ եր-կուքը՝ նշագեղձերը (*amygdales*, պատէմֆիլի) խոչոր են եւ կը զբա-նուին բերանային կոկորդին երկու կողմը, խոկ միւսները վոգքը են եւ շարուած՝ քթային բմբանին մէջ, քիթին բացուածքներուն եր-կու կողմերը, պաշտպան զինուորներու պէս: Երբ ասոնք բորբոքին եւ մեծնան, կը կազմեն մասրոյսեր (*végélations*), որոնք քիչ-շատ ետեւէն կը խցեն քթախորշերը: Ասոր հետեւանքով մանուկը բեր-

նէն կը շնչէ, գիշերը կը խոկայ, անհանգիստ կը քնանայ, կը հաւդայ, յաճախ հարրուխ կ'ունենայ, մսաբոյսերուն թարախը կը վարակէ Եւստաքեան փողերը (որո՞նք ճիշտ ալդակ կը բացուին), և յետոյ ականջները: Միւս կողմէ մանուկը քիթին և մսաբոյսերուն թարախը կլլելով՝ կը թունառուի, կը գունատի, գէշ շնչելով՝ բաւականաչափ օդ չ'առներ և փիզիքապէս ու իմացապէս չ'ածիր, յաճախ կը ստանայ ակար և ապուշ երեւոյթ մը, ինչպէս ցոյց կուտայ մեր պատկերներէն մէկը:

Ահա թէ ինչո՞ւ խիստ ուշագիր պէտք է ըլլալ թէ՛ մանուկներու և թէ չափանասներու զանազան պատճառներէ առաջ եկած գէշ շնչառութիւններուն, քիթի սուր կամ յամբընթաց բորբոքումներուն, ազրիւր շատ մը տեղական և ընդհանուր հիւանդութիւններու:

Պէտք է ուշագիր ըլլալ քիթին առողջապահութեան, Ամէն առաջ ուստ ուռնգերը մաքրել թաշկինակի մը ոլորած ծայրով, խ'ջել նախ մէկ ծակէն (գոցելով միւսը), յետոյ միւս ծակէն (երբ երկու ծակերը փակելով ուժգին խնջուի, ազտեղութիւնը յաճախ ետ կ'երթայ և կը մտնէ Եւստաքեան փողերուն մէջ և կունայ վարակել ականջը): Միշտ քիթով շնչել, լայն բանալով ուռնգերը Քննել տալ յաճախակի հարրուխները, քիթին խցումին պատճառները, և գարմանել տալ: Ճուր չքաշել քիթին մէջ, մաքրելու նպատակաւ, (երբ յաճախ կրկնուի, ջուրը կը գրգռէ): Միշտ մաքրուր թաշկինակ գործածել և խնջել սարվեցնել մանուկներուն:


## IX. — ԲԵՐԱՆ ԵՒ ԼԵԶՈՒ

Հինգերորդ զգայարանքը հաշակելիքն է: Ճաշակի զգայտ թիւնը կուտայ լիզուն, զոր պիտի տեղաւորենք բերնին մէջ:

Ուրիմն նոսի պատրաստենք բերանը:  
Երբ գնդերները կը հազցնեինք, բերանին շուրջ կազմեցինք շրթները, բազմաթիւ և զանազան ձեի գնդերներով, որոնք պիտի նպաստեն խօսելու, ծամելու, բերանը զոցելու և բանալու, տանելու, խմելու: Դարձեալ գէմքի կարգ մը գնդերներու օժանդակութեամբ պիտի արայայտեն հոգեկան զանազան վիճակներ, (ուրախութիւն, արամութիւն, բարկութիւն, զզուանք, դժգուհութիւն, ելն): Շրթները գրաէն ծածկած էինք մորթով: Ներսէն պիտի պատենք հուզաթաղանթով մը, այնքան առողջ և կարմիր, որ պէտք չընենայ ներկի, և նմանի հայ աշուզներուն բգձանքով երգած «կեռասէ» կամ «բուտէ» շրթներուն: Այս հուզաթաղանթը թանձրացնելով, ակառներուն շուրջ պիտի կազմենք և ամուր փակցնենք (ինուերը (*gencives*) տառա արիւնով և ջիզերով: Դարձեալ հուզաթաղանթով ներսէն պիտի պատենք բերանին երկու կողմերը զոցող և այսերը կազմող գնդերները: Վերջապէս պիտի ծածկենք նաև բերանին ձեղունը:

Յերանին ձեղունը, որ քթախորշերուն յատակն է, մնջ մասով սկրային է: Անոր կը արուի քիմք(թալայ, տամաղ) անունը: Ան է որ երբեմն կը ծակի, երբ մարդիկ հին սիֆիլիս կ'ունենան: Այդ ոսկրային մասը գէպի ետե կ'երկարենք մաշկով մը՝ քիմքի քողով (voile du palais), որ կը վերջանայ, մէջտեղը լոկուակով (luelette) և կը կազմէ կուկորդին անցքը (isthme du gosier). անցքին երկու կողմերը, խորշերուն մէջ, պիտի գնենք նշագեղձերը: Ասոնք աւշային հիւսուածքով, նուշի մեծութեամբ կծիկներ են, եւ պահապանի պէս կը հակն կորդին երկու կողմերը, պաշտպանելով մարմինը բերնէն եկող թըշ-

Դամբիներուն գէմէ Այդ պաշտօնին հետեւոնքով, մանուկներուն և



պատահներուն մօտ անոնք յաճախ կ'ուոին, կը բորբոքին և պատ-

ճառ է՝ բլլան նեղութիւններու, երբեմն բնդհանութ հիւանդութիւններու:

Բերանը պատրաստ է, անզաւորենք լեզուն:

Լեզուն կազմուած է 17 գնդերների, որոնց ամրողջութիւնը ծածկուած է թագանթով մը, որ բնականին մէջ վարդապայն է: Բազմաթիւ բշտածնեւ պատուկներ (rapilles) խորդուրութ երևոյթ մը կուտան մակերեսին: Այդ պատուկները զանազան մնածութիւն ու ձևեր ունին: Ամէնէն խոչորները, մնկածնեւ կամ սկախածնեւ պատուկները (rapilles songiformes, caliciformes), 9—11 ճառ են, եւ կը գտնուին լեզուն արմատին մօտ, ուր որոշ կը տեսնուին, երբ լեզուն ձերմակ է: Այս բազմազան պատուկներն են ճաշակման աշխատաւորները, չնորհիւ ճաշակական յատուկ բջիջներու, ուրկէդէպի ուղեղ կը մնկնին ճաշակման ջիզին վերջաւորութիւնները:

Ահա այս գնդերային զանգուածը, լեզուն, պիտի տեղուարենք բերանին յատակին վրայ: Լեզուին ետեւի մասը, արմատը, պիտի ճաշատանքները երկիցւող սկսորին վրայ, իսկ առջեւի մասը պիտի մոզունք ազատ: Լեզուակապով (frein) մը միայն անոր ստորին երեսը պիտի ամրացնենք բերնին հուզաթազանթիւն վրայ:

Լեզուն, ինչպէս ըսինք, ճաշակելիքի զգայարանքն է եւ իբրիւ այդ՝ ... ինքնապաշտպանութեան: Երբ բան մը կը զնենք բերնին մէջ, առաջին անգամ լեզուն է, որ կը զգայ թէ ի՞նչ յատկութիւն ունի, անո՞ւշ է թէ լեզի, այրո՞ղ է թէ պաղ: Ուրեմն, լեզուն այն զգայարանքն է, որ իսամի մասին տեղեկութիւն կուտայ ուղեղին, անկէ սպասելով հրամանը ուտելու կամ գուրս նետելու: Ահա թէ ի՞նչ չո՛ւ, երբ բանի մը համը իմանալ ուղենք, նախ, կամկածով, լեզուին ծայրովը կը չօշաբենք զայն:

Ի՞նչպէս իսմ կ'առնենք Զգալի է միայն հեղուկ կամ հալած մարմիններու համը: Կազային կամ անհալ մարմիններու համը չենք կրնար առնել, այլ միայն կը զգանք: Համերը չորս կարգի բաժնըւած են. — անուշ, լեզի, աղի, թթու: Ասոնց զգայութեան սահմանները տարբեր են եւ պատկերին մէջ որոշ կ'երեւին: Լեզին զգալի է ամէնէն աւելի, հետեւաբար ամէնէն տեւականը եւ կը գտնուի:

արմատին մօտ, որ, քիմիկի քօղին հետ, շրջանն է փսխելու զգացութեանն Անուշը՝ ծայրը:

Ճաշակման զգայութիւնը կը տարբերի անձէ անձ, եւ գլխաւորապէս կապուած է իր մասնաւոր ջղացանցին, որուն մէջ կան ինչպէս ճաշակման, նոյնպէս շօշափական, ջերմազգայական ջիղեր: Երբ լեզուն, հետեւաբար ջղացանցը, ճերմակ խաւով մը ծածկուած է, ճաշակման զգայութիւնը կը նուազի, «բերանը համ չըլլար»:

Ճաշակման զգայութիւնը մեծ աղերս ունի հոտառութեան զգացարանքին գործունէութեան հետ: Անոնք կ'ազդեն իրարու վրայ Երբ հոտառուելիքը լաւ չի գործեր (հարբուխ), ճաշակելու զգայութիւնը կը նուազի:

Լեզուն գործիքն է նաև խօսելու եւ երգելու կրնայ բարին ըսել կամ չարը, ահա թէ ինչո՞ւ համար լեզուն աշխարհիս վրայ ամէնէն լաւ կամ գէշ բանն է (Եղովրոս): Հակառակ որ լեզուն է խօսելու գործիքը, թժկական տարեգորութիւններու մէջ կը պատմուի թէ զանուած են երկու աղջնակներ, որոնք լեզու չունենալով հանգերծ, կրցած են խօսիլ: Միւս կողմէ, կը պատմուի թէ շատ անզամալոյններ կրցած են իրենց լեզուովը ... նկարել, կարել եւ գրել:

Լեզուն տեսակ մըն ալ հայելի է, որովհետեւ ցոյց կուտայ առողջութեան ընդհանուր վիճակը եւ կը տեղեկացնէ մարսողական գործարաններու պաշտօնավարութեան մասին: Բնական պայմաններու մէջ, մորթին նուան, լեզուին ալ մակերեսի բջիջները հետզհետէ կը մեռնին, կը թափին ու անոնց տեղ նոր ու առողջ բջիջներ կու դան, որով լեզուին թաղանթը միշտ վարդագոյն կը մնայ: Շատ մը հիւանդութիւններու ընթացքին, մասնաւորաբար երբ մարսողական գործարանները գէշ կը գործեն, առողջ բջիջները արագ չեն աճիր, մեռած բջիջները կը մնան ու լեզուին վրայ ճերմակ խաւ մը, աղամը կը կազմեն որ «բերնին համը» կորսնցնել կուտայ:

Յերանին կազմը ամբողջացնելու համար, պիտի տեղաւորենք երեք զոյց լորձնային գեղձեր (*glandes salivaires*), որոնք լորձունք կամ թուը արտադրելով, կը դիւրացնեն ճաշակելու եւ մարսողու գործողութիւնները: Յարականչայինները (*glandes parotides*) ընկոյզի մը

մեծութեամբ, պիտի աեզաւորենք ականջներուն տակը, վարի կզակին երկու կողմի անկիւններուն ետեւը Այս գեղձերն են որ կը բարբարին խոյլականջ (oreillons, գապագուլագ) կոչուած հիւանդութեան մէջ: Անթաճնօսուայինները (g. sous - maxillaires), նուշի մեծութեամբ, պիտի աեզաւորենք վարի կզակին երկու անկիւններուն ներսի կողմը: Անթալիզուայինները (g. sub-linguaes), լուրիայի մեծութեամբ, պիտի աեզաւորենք լեզուին տակը եւրաքանչիւր գեղձ, իր արտադրած լորձունքը կը թափէ բերնին մէջ, առաջինը՝ վերին երկրորդ լիսնատամներուն զիմացէն, երկրորդը՝ լեզուակագի արմատին երկու կոզմերէն, իսկ երարզը՝ լեզուին տակը: Բոլոր այս գեղձերը 24 ժամուան ընթացքին բերնին մէջ կը հոսեցնեն 1500 կրամ լորձունք: Ճաշի ատեն կը շատնայ, երբ ժամաւանդ ախորժակը կը բանայ կերակուրը Այս պատճառու կ'ըսեն, աներնին ջուրերը կը վազցնէ: Իսկ մարսողութիւնը, մանաւանդ երբ գժուար կը կատարուի, քունը, ինչպէս նաև սաստիկ յուզումները (վախ, բարկութիւն) կը նուազեցնեն լորձունքի արագրութիւնը, որու հետեւանքով բերանը եւ կոկորզը կը չորնան:

Լորձունքը ընթանրապէս անհամ է: Բայց կարդ մը ախտաբանական վիճակներ որոշ համ կուտան անոր, գժուարամարսութիւնը՝ թթու, լեարզի գէշ գործունէութիւնը՝ լեզի, շաքարախտը՝ անուշ համ մը, եւայլն:

Ինչպէս ըսինք, լորձունքը կ'օժանդակէ ճաշակելու մեր զգայութեան, որովհետեւ կը հալեցնէ նիւթերը եւ թոյլ կուտայ որ անոնք ազգեն ճաշակական պտկիկներուն վրայ: Միւս կողմէ ան, բերանին եւ լեզուին հետ, կարեւոր գեր մը ունի կատարելիք մարսոզութեան մէջ, զոր պիտի ճշգենք այժմ, քանի որ մեր մարդակերպին պիտի տանք սնանելու միջոցները, այսինքն անոր մէջ պիտի աեզաւորենք մարսողական գործարանը:

## ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Ինչպէս տեսանք, իւրաքանչիւր բջիջ առանձին անհատ մընէ, որ երբ ազատ եւ անկախ է, կ'ապրի իրեն համար, կը զգայ, կը շարժի, արտաքին աշխարհէն ուղղակի կ'առնէ իր կազմին, ինչպէս նաև իր գործունութեան եւ ջերմութեան անհրաժեշտ նիւթերը՝ սնունդը և թթուածինը, ու յետոյ կ'արտաքսէ մնացորդները: Բայց երբ այդ բջիջը մաս կը կազմէ հսկայ հաւաքականութեան մը, անոր կը պարագրուի՝ որոշ գիրք, որոշ տեղ, որոշ պաշտօն եւ որոշ կարգապահութիւն: Այսպէս որ կեանքի տարրտկան պահանջները (սնանում, շնչողութիւն, եւալյն) լրացնելու համար, ան կ'ենթարկուի ուրիշ բջիջներու միջնորդութեան: Ասոնք իրենց պաշտօնին մէջ հետզհետէ մասնագիտութիւն ձեռք բերած են եւ կազմած առանձին գործարաններ: Այսպէս, մարսողական գործարանը կը ստանայ սնունդը եւ ձեւափոխելէ, մեր մարմինին բջիջներուն համար մատչելի, իւրացընելի վիճակի մը մէջ գնելէ յետոյ կը յանձնէ միջնորդի մը, որ արիւնն է: Շնչողական գործարանը կը ստանայ թթուածինը եւ կը փոխանցէ նոյն միջնորդին՝ արիւնին: Իսկ արիւնը առնելով սնունդին իւրացնելի մասը մարսողական գործարանէն եւ թթուածինը՝ շնչողական գործարանէն, կը տանի կը հրամցնէ մեր միւս բոլոր բջիջներուն: Վերագարձին միասին կ'առնէ բջիջներուն շնչողութեան եւ մարսողութեան մնացորդները եւ կ'արտաքսէ զլիսաւորաբար թոքերէն եւ երիկամունքն: Հիմա կարգով ծանօթանանք այդ գործարաններուն եւ տեղաւորենք զանոնք մեր մարդակերպին մէջ:

Մարդկային մարմնին սնուցողական կամ պահողական (entretien) գործարաններուն վրայ այս համառօտ ակնարկէն յետոյ, անցնինք մարսողական գործարանին:

Մարսողական գործարանը պաշտօն ունի արտաքին աշխարհէն ընդունիլ ապրելու համար անհրաժեշտ և մնունդ (aliment) կոչուած նիւթերը, զանոնք փոփակերպիլ, արխանին կողմէ իւրացնելի և մարմինը բոլոր բջիջներուն մատչելի վիճակի մէջ գնել և մասցըրդ մասը դուրս հանել, արտաքայիլ:

Այս բազմազան գործողութիւնները կատարող մասեր ունի մարտողական գործարանը, որ էապէս կը բազկանայ մարտողական խողովակէ մը և կցորդ կամ յարակից գեղձերէ:


**ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿ**. — Մարտողական խողովակը (tube digestif) կը բազկանայ զանազան մասերէ, որոնք առարեն ձևեր ունին, — բերան, ըմբան, որկոր, ստամոքս, նրբաղի, լայնաղի եւ սրբան:

ԹԵՐՄԵՆԸ այս խողովակին վերին բացուածքն է: Կմախաքի կաղմութեան ատեն կզակներու վրայ զետեղած էինք արդէն ակասները: Դնդերներով և մորթով դոցած էինք բերանին ամէն կողմբ, կազմելով շրթերն ու այտերը, և յետոյ տեղաւորած էինք ճաշակելիքի զգայարանքը՝ լեզուն, ինչպէս նաև լորձնային գեղձերը: Տերանին այդ զանազան մասերը կարեւոր գեր մը կը կատարեն մարտողութեան մէջ:

ՔՄԲԱՆԸ (rhagonyx) կամ կոկորդը, զոր կազմած էինք արդէն, կիսխողովակ մըն է, որուն վերի մասը կը հաղորդակցի քթախորշերուն հետ, իսկ միջին և ստորին մասերը՝ բերանին և խոչակին հետո:

ՈՐԿՈՐԸ (esophagus) մօտ 25 սանթիմետր երկայն խողովակ մըն է, զոր կը կցենք ըմբանին վարի մասին. յետոյ վերէն վար կ'իշեցը-նենք ողնաշարին և խոչափողին մէջտեղէն: Մակելով կ'անցընենք ստոծանիէն, որ, ինչպէս ըսինք, գմբէթաձեւ դնդեր մըն է, և կուրծքը կը բաժնէ որովայնէն: Յետոյ կը միացնենք ստամոքսին ընթրանին (cardia): Որկորին վերի մասը կլոր է, տեղ տեղ կը նեղնայ, մասնաւորաբար խոչափողին վերին մասին մօտ, ուր յաճախ լոպատառը կոկորդին մէջ կը մնայ» կիսովին չնչահեղձութիւն պատճառելով:

ՈՐՈՌԱՅՑԵՐ (abdomen) կամ փոքր, որուն մէջ ենք այժմ, իրանին վարի մասին մէջ խոչոր միջոց մըն է, զոր կը սահմանեն վերէն՝ ստոծանին, վարէն կոնքը, և տեէէն ողնասարնը, իսկ կուշտերէն և առջեէն՝ բազմաթիւ գնդերներ և զանոնք ծածկող մորթը։ Որովայնին ձեւը կը տարբերի համաձայն տարիքի և սեռի։ Պատերը, որոնք կազմուած են գնդերներով եւ մորթով, տառածզական են եւ կը յարմարին պարունակութեան, ներքին գործարաններուն, այնպէս որ



ան կը տափակնայ նիհարներուն մօտ եւ կ'ուսի գէրերուն, յդի կիներուն եւ փորի հրւանդութիւն ունեցողներուն մօտ։ Մանուկներուն մօտ որովայնը գմբէթաձեւ է, կորնթարդ, բաղդատամիք կուրծքին, որ այդ միջոցին տակաւին զարգացած է։ Կնոջ փորը աւելի խոշոր է վարը քան վերը՝ կոնքին պատճառով։

Տեղագրական անուններով, զիւրութեան համար, սրավայնը կը բաժնեն երեք յարկի և իւրաքանչիւրք՝ երեք մասի վերին յարկին մէջաեզր կը կոչեն վերնափոր կամ մակափոր (*épigastre*) և իւրաքանչիւր կողմերը աջ կամ ձախ ենթակող (hypochondre droit, gauche): Միջին յարկին մէջաեզր՝ պրոտային շրջան (*région omphicale*) կամ միջնափոր և իւրաքանչիւր կողմեր, աջ կամ ձախ կուշտ (flanc droit, gauche): Վարի յարկին մէջաեզր՝ ենթափոր (*hypogastre*) և իւրաքանչիւր կողմեր՝ աջ կամ ձախ վերնանուկ (fosse iliaque droite, gauche):

Այժմ շարունակենք սրովայնին մէջ զետեզել մարսողական գործարանին զո՞նազան մասեր:

**ՍՏՈՄՈԹԻՌԸ (estomac),** զոր կը կցենք որկորին, մօտ 25 սանթիմետր երկայնութեամբ տիկի ձեւով տոպրակ մըն է: Անոր վերին եզերքը թեթև և պատիկ ազեղ մը գծէ, իսկ վարին եզերքը՝ մեծ ու կորնթարդ ազեղ մը: Շողաքննութեամբ (*radioscopie*), ենթակային խացնելէ յետոյ անթափանցիկ հեղուկ մը, կարելէ է դիտել ստամոքսը, որ ողջ մարդուն վրայ կարծ գուլպայի մը ձեւն ունի: Վերին ծայրը տեղաւորուած է ձախ կողմը կուրծքին վանգակին հաեւ, սիրտին ներքեւ, ստոծանիին տակ, այդ մասը բնգհանրապէս լեցուած է օդով (chambre à air), որ երբ շատնայ՝ կը ճնշէ սիրտին վրայ և կը նեղէ զայն: Ստամոքսը յետոյ կուլպայ գէպի առաջ, կ'անցնի վերնափորին ներքեւէն, կ'երթայ լեարդին տակ, եւ բացուածքով մը, որ սոր (pylore) կը կոչուի, իը միանայ աղիքներուն:

**ՆՐԲԱՂԻՆ (intestin grêle, պաղըսագ)** 7 — 8 մետր երկայնութեամբ խողովակ մըն է: Զայն կը կցենք ստամոքսին վարի բացուածքին, յետոյ օզակ առ օզակ կը գարձնինք և կը տեղաւորինք որովայնի միջինը հաստատուն է 12 մատ երկայնութեան վրայ, այդ պատճառով տամներկումատնեայ աղիք (duodénum) կը կոչուի, եւ մարսողական խողովակին մէկ շատ կարեւոր մասը կը կազմէ: Նրբաղին մը նացեալ մասը շարժական է և շարունակական շարժման մէջ:

Աղիքներու շարուածքէն, հին ատեն, կը հետեւցնէին գուշակութիւնները Այսպէս եղիպատական թագաւորներ մանուկներուն փորբնով աղիքներուն ձեէն կը փորձէին հասկնալ իրենց ճակատագիրը:

ԱՅՑՆԱԴԻՆ (*gros intestin*) կը կցենք նրբաղիին վերջաւորութեան, աջ վերնածուկին մէջ: Լայնազին կամ հաստազին, որ նրբաղին երեք անգամ աւելի լայնութիւն եւ հաստութիւն ունի, մէկ ու կէս մեթք երկայն խողովակ մըն է: Իր սկզբնաւորութիւնը տոպարիկի մը ձեւն ունի եւ կը կոչուի կուրաղի (*cæcum*). Նրբաղիին միացած տեղը ներսէն գռնակ (*valvule*) մը ունի, այնպէս որ մարսուած սնունդներուն մնացորդը լայնազիին մէջ մտնելէ յիտոյ չի կրնար նրբաղի վերագանալ: Այդ տոպարիէն, կուրաղիէն, կը կախուի որդի նման 8-10 ասնթիմեթք երկայն յաւելուած (*appendice*) մը, տեսակ մը՝ կուրաղի՝ այս ալ, որուն բորբուժը կ'առաջացնէ ամէնուն ծանօթ կուրաղիտապը (*appendicile*): Լայնազին տեղաւորելու համար, աջ վերնածուկիէն սկսելով վեր կը բարձրացնենք սիւնի պէս — բարձրացոյլ լայնաղի (*colon ascending*), — մինչեւ լեարդին տակ, ուր անկիւն մը կազմելով հորիզոնական ձեւ մը կուտանք — յօրիգոնական լայնաղի (*colon transverse*) — եւ ստամոքսին վարի եղիքքէն կը տանինք մինչեւ փայծազին տակ. հոնկէ, գարձեալ անկիւն մը կազմելով, կ'իջեցնենք վար ձախ վերնածուկին մէջ — փայրէց լայնաղի (*colon descendant*): Այդտեղ հայերէն երկաթագիր Տի ձեւ կուտանք — տիւնածեւ աղիթք (*anse sigmoidale*). — յիտոյ մը նացեալ մոսր — ուղղաղին կամ թափանը (*rectum*) — ուղղահայեաց կ'իջեցնենք կոնքին մէջ, սրբուկրին առջեւ ու կը բանանք գեղիք դուրս, նստատ'զին վրայ: Այդ վերջին բերանը կը կոչուի սրբան (*anus*):

Այս է ամբողջ մարսողական խողովակը, որ բերանէն մինչեւ սրբանը 10-12 մեթք երկարութիւն ունի: Եթէ անոր կազմը քըննենք, կը տեսնենք որ բոլոր մասերուն պատերը երեք խաւերէ կը բաղկանան: . — Դուրաէն լնդերայն խաւ (*couché musculaire*) մը, ներսէն յուզաթաղմանթալին խաւ (*couché taqueuse*) մը, երկուքին

միջեւ՝ շաղկապիչ խաւ (couche conjonctive) մը, որ նստարդ խաւ-  
ւերը իրարու կը միացնէ:

Գնդերային խաւը կը բազկանայ, գրեթէ առն մասերուն մէջ,  
հարթ գնդերներէ, որոնք մեր կամքին ենթակայ չեն և կը պրր-  
կուին ինքնարերար, ուժեղ կամ տկար, համաձայն իրենց վիճա-  
կին Միայն բժբանն ու սրբանը ունին գծաւոր գնդերներ, որոնց  
շնորհիւ, ըմբանին մէջ գտնուած սնունդը կրնանք կլլել կամ գուրս  
տալ իսկ սրբանին շուրջ գտնուող օգակունեւ գնդերին (sphincter  
anal) շնորհեւ կրնանք թոյլ տալ կամ արգիլել կղկղանքին անցքը:

Հուզաթաղանթային խաւը, որ կը պատէ մարսողական խոզո-  
վակին ներքին երեսը, բերանէն մինչեւ սրբան, կը ասրբերի զանազան  
մասերուն մէջ իր կազմով, իր թանձրութեան մէջ թաղուած գեղձերու-  
ձեռվ, պաշտօնով և արտագրութիւնով:

Տերանը ունի լորձնային գեղձեր, զորս նկարագրեցինք:


Ըմբանին և որկորին հուզաթաղանթին գեղձներ, զը գիւրացնեն  
ծամուած պատապին փոխագրութիւնը գէպի վար:

Ստամոքափին հուզաթաղանթը, որ վարգագոյն է և ծալքեր ունի  
պարապ եղած միջոցին, կը պարունակէ պարզ և ողկուզային ան-  
համար գեղձեր, որոնք կ'արտագրեն ստամոքսային հոյզը (suc gas-  
triique):

Նըրազիին հուզաթաղանթը, մանաւանդ տամներկումանեային  
մէջ, ունի ծալքեր, որոնք անհամեմատ կ'աւելցնեն անոր տարածութիւ-  
նը, ինչպէս նաև, այդ տարածութեան վրայ, անթիւ մազածեւ ցցուածք-  
ներ (villosités), որոնք կը ծառայեն սնունդը ծծելու: Ագկէ զատ  
հուզաթաղանթին մէջ թաղուած են բիւրաւոր փոքրիկ գեղձեր,  
որոնք կ'արտագրին ալիքային հոյզը (suc intestinal): Ասոնց թիւ-  
ւը հետզհետէ կը նուազի գէպի լայնազի և անոնց տեղը կը բռնին  
աւշալաւսրկեր, աւշային պարկունակեր (follicules clos): Ասոնք  
են որ կը բարբոքին և երեմն կը ծակին ժանտատենդի (թիւ-  
ֆօ) ընթացքին:

Լայնազիին հուզաթաղանթը ոչ փոթփոթումներ, ոչ մարսողական գեղ-  
ձեր և մազածեւ ցցուածքներ չունի, ուրեմն չմասնակցիր մարսողութեան:

Բայց ունի այնպիսի գեղձեր, որոնք կ'արտազրեն տեսակ մը մոզաս, խլինք, գիւրացնելու համար կզկզանքին սահումը և արտաքսումը: Ազիքներու սուր կամ յամբընթաց բորբոքումի պարագային, այդ խլինքն է որ յաձախ կը տեսնուի կզկզանքին հետ խոսուն: Կուրազին և իր յաւելուածք շատ հարուստ են նաև վերոցիշեալ աւշային պարկուներով, նման նշագեղձերուն: ատոր համար է, կը կարծեն շատեր, որ նշագեղձին պէս այնքան յաձախ կը բորբոքին և կուրազետապ կ'առաջացնեն:



**ԿՈՐՐԴ ԳԵՂՁԵՐ (glandes annexes).** — Այժմ ծանօթացը-նենք և տեղաւորենք մարտզական խողովակին յարսկից կամ կը-ցորդ գեղձերը, որոնք են լեադը, մասնը և մասամբ փայծալը:

Լիլիթը (soie, սու նիյեր) ամէնէն խոշոր գեղձն է և նոյն ատեն:

Ներքին գործարաններուն ամէնէն մէջը: Մօտ 2000 կրամ կր կշռէ:  
Կեանքի երևոյթներուն մէջ չափազանց կարեւոր գեր մը կր խա-  
զայ, որովհետեւ մաղձ կր պատրաստէ, շաքար կր շինէ և կր պահէ:  
Ի հարկին գործածելու համար զայն, աղիքներէն եկած թոյները կր  
չէզոքացնէ, կր սպաննէ ծերացած գնդիկները, նորեր կր շինէ, եւ լու

Այդ կարեւորութիւնը հինուն ի վեր զգացուած է, և գիտուա-  
ներն ու ժողովուրդը լիարգին վերագրած են սքանչելի յատկանիշերը  
Երբայիցիները սիրոյ պահարանը կր նկատեն լիարդը: Հայերը եւս  
սիրոյ բնակարանը կր նկատեն զայն: Երբ մեր բանաստեղծները  
կ'երգին լքուած սիրահարին վիշտը, կ'րանն, «նիլերս պոկեցին աշաբն»:  
Եւ մեր ժողովուրդը իր սիրած թոռնիկը կամ անձը կր նկատէ  
իր նիլերը: Խոկ Պարսիկները քաջութիւնը, բարոյական ու իմոցա-  
կան կարողութիւնները կր գնէին լիարգին մէջ: Պատոն կր կար-  
ծէր թէ բոլոր կիրքերը կր գանուին լիարգին մէջ: Նաևս արխու-  
րութեան, մելամաղձնուութեան կիզրոնը նկատուած էր:


Լիարգը գորշ կարմիր զայն մը և՛ երկայնութեան վրայ՝ կիս-  
ուած հաւկիթի մը ձեւն ունի, մէկ ծայրը խոշոր, միւսը՝ փոքր և՛  
բարակ, վրան՝ կլոր, տակը՝ տափակ, ևւ քանի մը տեղէ կարծես  
գանակի հարուածներ կերած, այսպէսով զանազան մասերու բաժնուած:

Ստորին երեսին վրայ կր գանուի փոս մը, պորտ (*hile du fruit*),  
ուրկէ լիարգին մէջ կր մանեն կամ կ'ելլեն երակները, ինչպէս նաևս  
ջիղերն ու մաղձատար խողովակը:

Երբ լիարդը քննենք մանրագիտակով, կր տեսնենք գնդասեղի  
գլուխի միծութեամբ մանարտիկ բլրակներ (*lobule*), իւրաքանչիւրը  
փոքրիկ լիարգ մը, որ կազմուած է բջիջներէ, ամէնքը իրարու-  
կապուած՝ շաղկապիչ թազանթոոյ մը: Այդ բջիջներն են, որ կ'առ-  
ապքրեն մաղձը, լեղին (*hole*), որ մաղձատար խողովակով մը կ'երթայ  
ամբարուելու մաղձապարկին մէջ: Վաղձապարկը (*vésicule biliaire*)  
փոքրիկ տանձի միծութեամբ եւ ձեւով տոպրակ մըն է, որ մաղձ  
կ'ամբարէ և կր թափէ, մարսողութեան ընթացքին, տասներկու-  
մատեայ աղիքին մէջ:

Լիարգը պիտի տեղաւորինք աջ ենթակողին մէջ, ստոծանիին:

տակ, կորնթարթ երեսը վեր, տափարակ երեսը վար, այնպէս մը որ  
բնական պայմաններու մէջ առջեւի եզերքը կողերէն վար չիջնէ,  
բացի ձախ ծայրէն, որ վերնափորին ներքեւ կուգայ մասամբ ծած-  
կելու ստամոքսը: Մաղձառաց խո-  
ղովակին մէկ ծայրը պիտի բա-  
նանք ասաներկումատեայ աղիքին  
մէջ, իսկ միւս ծայրը, որ երկ-  
ճիւղ է, պիտի կցենք մէկ կողմէ  
մաղձապարկին, միւս կողմէ լեար-  
դին պարտին: Այսպէս որ մաղձային  
բջիջներու արտազրած հոյզը՝ լելլին,  
նախ մանէ սոսպրակին մէջ է յիշոյ եր-  
թայ, պէտք եզած ատեն, աղիքին մէջ:



Տասներկումատեայ աշիխէ  
որքն մէզ կը հոսին մաշշէ<sup>ւ</sup>  
և մսաթային հօյշէ:

Նինքով, Այս հոյզը մեծ ապէս կը նպաստէ մարտզութեան: Կ'արտազրէ  
նաեւ ներքին հոյզ մը (insuline), որ կը կանոնաւորէ շաքարային  
պաշտօնը: Իր այդ արտածոր եւ ներծոր հոյզերով մսանը լիկենսական  
գեր կը կատարէ: Այսպէս հին գիրքի մը մէջ, «Երեք թագաւորներու

բժիշկը և գեսպանը, Էսրմ, մատնի հոյզ կը յանձնաբարէ անսնց, որ  
կ'ուզեն ապրիլ շատ երկար:

ՓԱՅԾԱՂը (rake, տալախ) մարսողութեան հետ ուզակի կատ  
չունի, բայց որովհետեւ որովայնին մէջ կը դանուի, յարմար է որ  
հիմա տեղաւորենք:


Մութ կարմիր գեղձ մըն է, հարուստ՝ արիւնոց: Իր աեզն  
է ձախ ենթակողը, ստածանիին տակ, ստամոքսին ետեւը: Շար-  
ժուն է, երբ ստոծանին բարձրանայ կամ իջնէ կամ ստամոքսը մէկ  
կոզմ հրէ, տեղ կը փոխէ: Երկարութիւնն է 12 սանթիմետր, լայ-  
նութիւնը՝ 7 սանթիմետր, ծանրութիւնը՝ 200 կրամ: Մատրէածին  
հիւանդութիւններու և մանուանդ ջերմի, «գողերացք»ի (մալարիա)  
ընթացքին աւելի կը մեծնայ և հիւանդը «տալախ» կ'ունենայ, թէ-  
և «տալախ» անուան տակ ժաղավարքը կը շփոթէ շատ մը հիւանդու-  
թիւնների Փայծազին պաշտօնը ամրողջովին լուսարանուած չէ: Հաս-  
տառուած է որ կը ֆճացնէ արեան ծերացած զնդիկները և կը  
ստեղծէ նոր գնդիկներ: Ումանք կը կարծեն թէ մարսողութեան վր-  
րայ ալ կ'ազգէ: Փրոֆ. Շ. Արշէ փարձով տեսաւ, որ փայծազէ զբր-  
կուած անտառնները աւելի շատ կ'ուտեն: Եթէ չկարենան ընականէն  
աւելի ուտել՝ կը մեռնին Այնպէս որ կ'ենթազրէ թէ սննդուու-  
թեան եղանակը կանոնաւորելու օգուտն ունի: Ժաղավարքը սակայն  
կը կարծէ թէ փայծազը արգելք է արագ վագելու: Ուստի, հինէն ի  
վեր, լաւ վազելու համար աշխատած են կամ փայծազը հանել կամ  
հարցնել Հեղինակներ ալ կան, որոնք փայծազը կը նկատեն արխ:  
րութեան կամ ուրախութեան զործարանը:

Մարսողական խողովակի և յարակից խոշոր գեղձերու տեղա-  
ւորման ատեն, անշուշտ գուշ ձեզի հարցուցիք թէ այդ ծանր զան-  
գուածները ի՞նչպէս կը մնան իրենց տեղը, և ամբողջը մէկէն որո-  
վայնին վարի մասին մէջ չե՞ն իյնար: Այդ գործարաններուն եթէ  
չհացցնենք մասնաւոր շաղիկ մը, և չհաստատենք առանձին կապեր,  
այդպէս կը պատահի անշուշտ: Այդ պաշտօնը կատարող շապիկը կը  
կոչուի լինիցախառ:

ԲԵՐԵԲԱԿՓԱԼԻՔ (péritoine) շիճաթաղանթ մընէ (\*), նման առածական տոպրակի

մը, որուն մէկ երեսը կամ թերթիկը (seuillet)

պիտի փակցնենք տեղ տեղ որովայնի պատերուն, իսկ միւս թերթիկին մէջ պիտի տեղաւորենք և անով պիտի պատենք զատ զատ որովայնին մէջ զանուազ գործարաններուն շատերը, այնպէս որ նոյն այդ թերթիկին երկու ծայրերը, գործարանները շրջապատելէ ետք, իրարու փակին և կապեր կամ ծալքեր շինեն, հաստատելու համար զանոնք կարծր մասերու վրայ: Զօգաւոր կապերով լիարգին վերին երեսը կ'ամրացնենք ստոծանիին վրայ, իսկ նրբազին



ԸՆԴԵՐԱԳԻԱՐԸ - իրակէ վերէ վար կիսուած է չորս տալու համար թէ թշպէս Ծծերացիս չ չորս տալու համար թէ պատէ Ծծերիտ եւ ուրին ներքին թերթիկը կ'ը պատէ Ծծերիտ եւ կապերով կ'ը հաստատէ պանոնդ որոշացի կապերով կ'ը հաստատէ պատերուն վրայ

(\*) Մարմինին այն գործարանները կամ մասերը, որնք շարժական և որիչ մասերու հետ շարժնակական շիման մէջ են, փաթթուած են բարակ դոյդ ներթեր, կազմուած մազաններ մը, տեսակ մը զոց տոպրակ, որուն երկու ներթին երեսները իրարու մաս եկած են և կ'արտադրեն թիզ բանակունեամբ հիղուկ մը: Այդ հիղուկը, որ արեան ջրային մասին շիմուկին նման է, կը դիբացնէ երկու երեսներուն, հետեւ աբար գործարաններուն զբանը: Այդպիսի շիմանազաններ պատուած են ընդերքը (որովայնի գործարանները), սիրտը, նորերը, ողնողը, նային:

և լայնազին զանագան ծալքերով և կապերով՝ սպնասիւնին երկու կողմերուն Ամուր ծալք մը ստամոքսը պիտի միացնէ լարդին և հորիզոնական լայնազին, որիէ խոշոր և ճարպոտ լայն ծալք մը, որ ծփօն (ερίπλοον) կը կոչուի, վար պիտի իջնէ և զոգնոցի նման պիտի ծածկէ բնդերքը (\*):

Այսպէս բնդերափառը կը ծածկէ, կը պատէ և կ'ամբացնէ մարսողական գործարանին մեծ մասը: Անկէ զուրս կը մնան մսանը, մասներկու մատեան, ուզզազին, երթկամունքը, մայրերակը, ևւայլն:

Բնդերափառին պաշտօնը և անոր խանգարութերուն հետեւանքները շատ կարեւոր են: Բնդերափառին երկու թերթիկները, բնական պարագաներու մէջ, իրարու կազմէ են առանց վակած բլլալու. քիչ մը հեղուկ լորձուն կը դարձնէ անսնց ներքին երեսները և կը զիւրացնէ շփումը նրբ այդ երեսները որեւէ պատճառով բորբոքին (որովայնի թիւպէրքիւլոզ կամ հիւծախտ, լեռդդի հիւանդութիւններ, ևւայլն), այդ հեղուկը չափազանց կը շատանայ և ափորսին, այսինքն բնդերափառը կազմոզ տոպրակին երկու թերթիկներուն մէջ ջուր կը լեցուի (ջրգողութիւն), որ գիւրին է պարագէ առանց վնասելու բնդերքին: Բայց երբ այդ հիւագութիւնը բուժուի և հեղուկը անհետանայ, ինչպէս երբեմն ալ առանց ջրգողութեան, յանախ երկու թերթիկները իրարու կը փակին, նոր և աւելորդ կապեր կը հաստատուին, և իրեւն հետեւանք՝ գործարաններու շարժութերը գծուար կը կատարուին (ինչ որ կ'արտայայտուի փորի խուլ կամ սուր ցաւերով), ազիքները կրնան պլորուիլ և խցուիլ ամբողջովին կամ մասնակի: Առաջին պարագային՝ հետեւանքը մահ է, եթէ անմիջապէս գործողութիւն չկատարուի: Երկրորդ պարագային՝ ենթական տեւական պնդութիւն կ'ունենայ:

Միւս կողմէ, եթէ բնդերափառին բնական կապերը թուլնան պանազան պատճառներով, ներքին գործարանները, մանաւանդ ստա-

(\*) Երբ ոչխարի մը փորը բանանք, նախ կը տեսնենք ծփնը, ճարպով թուլնաւոր նազանք մը: Ծփնին և ընդերափառին վրայի ճարպը մողովուրդին ծանօթ է, իչ եազը անունով:

մոքար եւ ազիքները վար կ'իջնեն՝ առաջացնելով պնդութիւն, ցաւ,  
և այլն Այդ անկումն է, զոր ժողովուրդը կ'արտայայտէ «պրոս  
ինկաւ» բացատրութեամբ։

Հիմա որ մարդակերպին մէջ գետեղեցինք մարտողական գոր-  
ծարանը, տեսնենք թէ ի՞նչպիսի գեր պիտի կատարեն անոր զանա-  
զան մասերը մարտողութեան բնթացքին, երբ սեւնիդ գնենք բերնին  
մէջ։

Բայց նախ ի՞նչ է Մնութեար։

Մնունդ կը կոչուին բուսական եւ կենդանական այն բոլոր ու-  
տելիքները, որոնք կը պարունակին, մասամբ կամ ամբողջութեամբ,  
մեր հիւսուածքներու շինութեան ու նորոգութեան, ինչպէս նաև  
ուժ եւ ջերմութիւն հայթայթելու անհրաժեշտ նիւթերը, հետեւաբար  
1) շինարար կամ կերպնիկալ (plastique) նիւթեր, 2) ուժամբին եւ ջեր-  
մածին (energétique) նիւթեր։

1) Շինարար կամ կերպրնկալ են բնասպիտային (albumentoide) եւ  
համելային նիւթերը, որոնք հիմք կը կազմեն մեր բջիջներուն։ Հաւ-  
կիթին ձերմկուցը բնասպիտային նիւթ մը կամ բնասպիտ (albumentine)  
մըն է, որ զանազան ձեւի տակ եւ տարբեր քանակութեամբ կը  
գանուի թէ՛ կենդանական եւ թէ՛ բուսական ուտելիքներուն մէջ  
(մսեղէնները, ձկնեղէնները, հաւկիթը, կալթը, պանիթը, ընդեղէննե-  
րը՝ ոսպ, սիսեռ, չոր լուրիտ, հացանատիկները՝ ցորեն, գարի), իսկ  
հանքային նիւթերն են՝ ջուրը, սովորական աղը, երկաթը, լուսա-  
ծինը, կիրը, եւայլն, զորս քիչ-շատ կը գտնենք բոլոր ուտելիքնե-  
րուն մէջ։

2) Ուժամբին և ջերմածին են նարպային և սամարալիւրային նիւթերը՝  
ձևրպային նիւթերը (կարագ, ձէթ, ճարպ) կը գտնուին թէ՛ կենդա-  
նական (միս, ձուկ, կաթ) եւ թէ՛ բուսական (ձիթապտուզ, բնկոյզ,  
պիտակ) ուտելիքներուն մէջ։ Շաքարալիւրային նիւթերը կը գրա-  
նենք զլիսաւորաբար բուսեղէններուն մէջ։ Շատ մը պառւզներ,  
անուշ կանաչեղէններ (ձակնողեղ) եւ մեղքը՝ տեսակներով շաքար կը  
հայթայթեն։ Ալիւ բայցին բուսեղէնները (բնդեղէններ, հացանատիկ-

ներ, գեանախանձոր) և պառզիները (շագանակ) կը հայթայթեն նշայ (նիշեսէ, *απίδον*), որ շաքարի կը փախուի (հացին կեղեր տեսակ մը շաքարի փոխուած նշայ է): Ուրիմն շաքարը և նշան համարմէք ևն. տառը համար շաքար ևւ ալիւր (այսինքն նշայ) պարունակող ուսե լիքները մէկ խումբի մէջ կը զառուին ձարպերը, շաքարը և նրշան, երբ զանազան ձեւերու տակ արիւնին մէջ անցնին, շնչառութեան բերած թթուածինի ազգեցութեան տակ այրուելով, կը հայթայթեն կեանքի անհրաժեշտ պահանջները, չերմաթիւն, շարժում ևւ ուժ, թէեւ բնասպիտային նիւթերն ալ ացդ գերը կը կատարեն, ինչպէս պիտի բացարենք յետազային:

Ահաւասիկ քանի մը թուանշաններ, որոնք մօտաւոր զագափար մը կուտան կարգ մը մնունգներու մէջ, 100 չափի վրայ, վերոյիշեալ նիւթերու մօտաւոր համեմատութեան մասին:

Զուր	Բնասպիտ	Ճարագ	Շաքար-նշայ	Ազեր
Կաթ	87	4	4	1
Հաւկիթ	71	16	12	0,5
Միս	77	20	2	0,5
Հաց	40	8	1	49
Բուսեղէն	20-90	2-22	1-2	9-80

Կարգ մը ուտելիքներ, վերոյիշեալ հիմնական նիւթերէն զատ, կը պարունակեն ուրիշ ասրբեր, որոնց շնորհիւ կամ ջղային դրութեան գիմադրական ուժը կ'աւելցնեն (սուրճ, թէյ, երբեմն ալքոլ), կամ ախորժակը կը գրգռէն (համեմներ, ինչպէս պղպեղ, մանաննեխ, ազատքեղ, քացախ, եւայլն), կամ մարմինն առողջապահական հաւասարակշռութիւնը կը պահպանեն կենսանիւթերով (*vitalines*), երբ թարմ կամ հում վիճակի մէջ են (շատ մը կանաչեղէններ, պտուղներ, ձկան իւղ, կարաղ, հաւկիթի գեղնուց, եւայլն): Ասոնց էութիւնը տակաւին ստուգուած չէ, բայց առանց անոնց՝ զանազան հիւանդութիւններ կ'առաջանան:

Ուրիմն անանիլ կը նշանակէ մեր մարմինի բջիջներուն հայթայթիւն անոնց շինութեան, նորոգութեան ևւ գործունէութեան անհրա-

ժեշտ տարրեր, գլխաւորսրար ջուր, հանքային աղեր, բնասպիտային, ձարագյին եւ չաքարալիւրային նիւթեր, ինչպէս նաև չնչին համեմառնթեամբ կարդ մը տարրեր, մասնաւորաբար կենսահիւթեր. Այսուհանգերծ, վերոյիշեալ նիւթերը, իրապէս սնունդ գառնալու, ժողովուրդին խօսքով՝ «արիւն շինելու» համար, պէտք է կարգ մը փոփոխութիւններով տարրալուծուին, քայլայուին, պարզ եւ լուծելի տարրերու վերածուին, այնպէս որ ի վիճակի գառնան արիւնին մէջ անցնելու եւ բջիջներն ալ կարենան զանոնք օգտագործել, խրացնել (assimiler):

Այս կենսական փոփոխութիւնները, որ մարսովորիւնն է, պիտի կատարէ մարսովական գործարանը իր երեք գլխաւոր աշխատանոցներուն (բերան, ստամոքս, նրբազի) մէջ, չնորհիւ զանազան բնավանրեւու (\*), որոնց իւրաքանչիւրը հիմնական որոշ մնագաւառը մը (բնասպիտ, շաքար եւ նշայ, ճարպ) պարզ եւ խրացնելի վիճակի մը կը բերէ:


Տեսնենք թէ ի՞նչ վիճակներէ կ'անցնի ուտելիք մը մարսովական խողավակին վերի բերնէն սկսեալ մինչեւ վարի բացուածքը, սրբանը:

Քերանին մէջ դրուելէ յետոյ, նախ լեզուն, շրթներուն եւ այտերուն օգնութեամբ, կը մզէ զայն ակռաններուն տակ: Ակռանները կը ծամեն, այսինքն կը կարեն (հերձատամներով), կը պատռեն (շնատաներով), կ'ազան (լեռնատամներով) ու կը մանրեն լորձունքը կը հոսի չորս պատերէն, կը թրջէ պատառը, որ հետզհետէ կը մանրանայ, լաւ մը կը շաղուուի եւ խմորաձեւ գունդի մը կը վերածուի:

(\*) Բնախմոր (*ferment*, մայա) կը կոչուին այնպիսի նիւթեր, որոնք անշան բանակրթեամբ խոկ, որոց պայմաններու տակ խմբում (*fermentation*) կ'առաջացնեն իրենց գանուած միջավայրին մէջ, և, իրենց տեսակին և բնոյթին (բռսական, կենդանական, համբային) համաձայն, տարբեր փոփոխութիւններու կ'նենթարին զայն: Այսպէս, հացին խմորը կ'ուուեցնեն (նշան շաքարի եւ շաքարին ալ ալրոլի և բնածխային նթուի կը փոխին), խաղողին հիւմը գինիի (շաքարը՝ ալրոլի) կը վերածնեն, գարիին նշան՝ գարեշուրի (նախ շաքարի, յետոյ ալրոլի և բնածխային նթուի), գինին՝ բացախի (ալրոլը՝ նթուի) կը փոխին. խոկ մարսովական գործարանին մէջ, նշան՝ շաքարի, նարաները՝ բաղցրինի (*glycérine*) և օճառի կը վերածնեն ու բնասպիտային բարդ նիւթերը բայրայելով կը հասցնեն բիրեղային վիճակի մը, ինչպէս է սովորական աղը:

Նոյն առեն ուսելիքին մէջ զտնուած շաքարալիքային նիսթերը, լորձունքին պարունակած բնախմորին — լորձնախմոր (polyaline) — ազգեցութեան առկ, կը փոխութին մասնաւոր շաքարի մը եւ կը զանան մարսելի Առոր համար է որ երբ պարզ հաց կամ ցորեն ծամենք, անմիջապէս կ'անուշնայ մեր բերնին մէջ:

Կը տեսնուի թէ մարտութեան մէջ նախապատրաստական (բնագիտական եւ բնալուծական) որդան կարեւոր գեր մը կը կատարէ բերանը, եւ որքան կարեւոր է, մարտողութեան համար, լաւ ծամելը: Լաւծամելու համար, պէտք է առողջ ակուանից ունենալ եւ դանիդաղ նաևիլ: Այդպէսով ուսելիքը լաւ կը մանրուի, լաւ կը շաղուուի եւ պատրաստ կ'ըլլայ զիւրու կրելու ստամոքսին եւ աշղիքներուն հոյզերուն ազգեցութիւնը: Հակասակ պարագային ուսելիքները զրեթէ նոյնութեամբ կ'անցնին ստամոքսին մէջ եւ անոր համար աւելորդ ու վեասկար աշխատանք մը կը ըստեղծեն:



Կը բարձրանայ վեր, մակախոչակը կափարիչի մը պէս կ'իջնէ ու կը գոցէ օդին անցքը, եւ սննդագունդը կ'անցնի որկորին մէջ: Երբ քիմքին քօղը լաւ չգոցէ քթախորչերը (խնդալու, հազարու պատճառով), «կերածը քթէն կուգայ»: Խսկ երբ կլլելու պահուն խոչակը բացուի, մեր կերածը «կէնզը» կ'երթայ, բայց սաստիկ հազ մը դուրս կը հանէ զայն:

Աննդագունդը որկորին մէջ մտնելէ յետոյ՝ մեր կամքը այլիւս ազգեցութիւն չունի եւ չի կրնար ես բերել զայն Որկորին հարթ գնդերները ինքնարերաբար կը պրկուին ու գիւրութեամբ վար կ'իշեցնեն զայն, նոյնիսկ եթէ այդ պահուն գլխիվայր կախութնք: Երբեմն միայն, երբ պատառը խոշոր է, կրնայ կանգ առնել տեղ մը, ուր որկորը (մօտաւորապէս կրծուկրին վերին ծայրին համապատասխան բարձրութեան վրայ), խոչափողին ճնշումով, քիչ մը նեղ է: Այդ պահուն ցաւ մը կը զգանք, բայց որովհետեւ կամքը ազգեցութիւն չունի, կը զարմնենք կոնակին, ճիշդ ողնասիւնին, որուն առջեւը կը զանուի որկորը, վար դրկելու համար պատառը:


Ստամբուխին մեջ. — Ստամբուը մարտողութեան երկրորդ աշխատանոցն է: Երբ մնունդը ստամբուին մէջ իյնայ, հոն կը մնայ Շէկէն մինչեւ չորս կամ հինգ ժամ, համաձայն ուտելիքին առևակին, եփուելու ձեւին, ստամբուին վիճակին, հւայն: (\*)

Այդ ժամանակամիջոցին, ստամբուին գնդերները ալեծեւ պըրկումներ կ'ունենան սկսելով վերի ծայրէն մինչեւ վարի ծայրը եւ յետոյ վարէն վեր, որպէսզի արտազրուած ստամբուային հոյզը լաւ մը թափանցէ եւ կատարէ իր ազգեցութիւնը: Ստամբուային հոյզը, որ ստամբուը պարապ եղած ատեն քիչ քանակութեամբ կը զոյանայ, անհամ է, ճաշի պահուն առատ կը հոսի եւ թթու կը դառնայ: Քանակութիւնը կախումը ունի մնունդին տեսակէն, համէն ու հոյէն Արգարեւ երբ հաճելի կերակուրներու առջեւ գտնուինք, նոյնիսկ երբ երեւակայենք, ոչ միայն մեր բերնին «Գուրերը», այլ նաև ստամբուին «Գուրերը» կը հոսին տուառութեամբ: Եւ անոնց ազգեցութեամբ կերակուրներն ալ կը մարտուին աւելի դիւրին: Իսկ երբ հոգեպէս ընկճուած ենք, երբ կերակուրը հաճելի չէ, ստամբուը

(\*) Խաշած ըրինձ, ոչխարի ոտք, ընդերը՝ 1 ժամ. — Խում հաւկին, խաշած ուղեղ՝ 1.30—1.45 ժամ. — Թափիոքա, խորոված լեարդ, հում կամ, ներխաշ հաւկին՝ 2.15 ժամ. — Խորոված մալդիններ, խաշած բանջարեղիններ՝ 2.30—3 ժամ. — Տապկուած մը սկզբներ, մկնելիններ, պինդ խառուած հաւկին, խղոս պանիք՝ 3.30—4 ժամ: Խում խոզի, հորմի տապկած միս, տապկած երշիկ 4—5 ժամ: Երբ այս տաելիքները իրարու խառնուին, ստամբուին մէջ մնալու տեւողութիւնը կը փոխուի:

բառականաչափի հոյզ չ'արտազրեր և մարսովութիւնը կը գծուարաւնայ: Միւս կողմէ ուսելիքներու ահասկն ալ մնձ ազգեցաւթիւն ունի այդ հոյզերուն հստումին վրայ: Ճաշին սկիզբը առնուած արգանակը կամ կարմրած հացը կը գրգռն ստամոքսին զեղձերը, որոնք առաջ հոյզ կուտան, հետեւարար ախորժարեր են:

**Ստամոքսային հոյզը կը մարսէ, այսինքն կը փոխակերպէ զիսաւորաբ բնասպիտային նիւթերը (միւս, ձուկ, հառկիթ, հնկ,) շնորհիւ բնախմորի մը, — սպիտախմոր (կամ խիւսախմոր, *pepsine*) — որ կ'ազգէ այն առեն երբ ստամոքսին հոյզը թթուէ և կը պարունակէ որոշ չափով (1,5-2 առ հազար) բլուրական բրրու (*acide chlorhydrique*):**



Քնդերներով և հոյզով լաւ մը կը շաղուէ ուսելիքները և կը վերածէ խիսափ (*chyme*), որ հետզհետէ կ'անցնի ազիքին մէջ: Այնպէս որ ճաշէն առ առաւելն հինգ ժամ յետոյ ստամոքսը կը պարպուի, բնականոն գործունէութեան ընթացքին:

**Արգ, եթէ ուսելիքները շատ լաւ չծամուին, ակուններու գէշ**

վիճակին կամ արագ ճաշելու պատճառով, ստամոքսը աւելորդ ժամանակ կը կորսնցնէ և կը յոցնի՝ բերանին չկատարած պարտականութիւնը կատարելու համար ինք: Բարեբախտաբար ստամոքսը խեցք և համբերող գործարան մըն է երկար ատեն ձայն չի հաներ, համբերութեամբ կը տանի բոլոր այն չարչարանքները, զորս սննդառութեան մասին մ.ւր տգիտութիւնը կը պարտազրէ իրեն: Սակայն օր մըն ալ համբերութիւնը կը հատնի և կը բողոքէ, երբեմն խոնարհ արաւոնջներով (թեթեւ ցաւեր, ծանրութիւն մը ստամոքսին վրայ), երբեմն բուռն զայրոյթով (սասափի խիթ, փսխուք): Երբ իր դնդերները և գեղձերը երկար ատեն զրգութիւն կէս ծամուած ուտախիքներով, զրգոիչ ու զժուարամարս սնունդներով: զնդերները կը պրկուին շատ աւելի բուռն, վիրէն վար և վարէն վեր ալեծեւ սաստիկ շարժումներով: Գեղձերը չափէն աւելի թթու կ'արտազրեն, նոյն իսկ ճաշերէն դուրս Ատոր հետեւանքով ստամոքսը կը թթուի, կ'այրէ ներսի երեսը, պարագային համեմատ թեթեւ կամ սաստիկ ցաւեր կը պատճառէ մանաւանդ ճաշէն 3-4 ժամ յիշոյ, երբեմն ալ խոց (սլեցե) կ'առաջացնէ, ուտելիքերն ալ ստամոքսին անբնական պրկումներուն պատճառով յաճախ ժամանակէն առաջ, կէս մարսուած, և երբեմն ալ շատ ուշ կը զրկուին նրբաղիին մէջ, մերժ տեսակ մը փորհարութիւն, յաճախ պնդութիւն յառաջացնելով: Այդ տեսակ պարագաներուն, եթէ գիտնանք աւելի չզրգուել ստամոքսը, յարմար սնունդներ միայն տանք իրեն, յաւ եփուած և լու ծամուած, կը հանդարափ. այլապէս վիճակը հետզհետէ կը ծանրանայ, և այլեւս ստամոքսը բան չ'ուզեր առնել, եւս կուտայ, կը փախէ:

Նըբաղիին մէջ. — Ուտելիքները, բերանին և ստամոքսին մէջ նախապարաստական մարսողութիւն մը կրելէ յիշոյ, կը մտնին նրբաղին: Այս երրորդ աշխատանոցը ամէնէն կարեւոր գերը կը կատարէ մարսողութեան մէջ, որովհետեւ զայն կ'ամբողջացնէ, կը ծըծէ արդէն իսկ մարսուած մասերը և մնացեալը կը զրի լայնաղիին մէջ:

Երբ խիւսը ստամոքսէն կ'անցնի ասսներկումատեային մէջ,

անոթիջառպէս մասնային հոյզը, մաղձր և աղիքային հոյզը կ'ողողեն գայն; Մասնային հոյզը անգոյն, ալկալային (*alcalin*), քիչ մը աղի հեղուկ մըն է, զոր մասնը (*pancréas*) կ'արտապրէ մարսողութեան ամբողջ ընթացքին; Կը պարունակէ երեք տեսակ՝ խմորանիւթեր, — 1) նօախանոր (*amylase*), որ, լորձունքին նման, բայց ուեկի ազգու, մարսելի շաքարի կը վերածէ շաքարալիւթային նիւթերը, 2) նօրուպախանոր (*lipase*), որ ասորազագրելով ճարտփերը և իւզերը, կը վերածէ տեսակ մը օճառի (հետեւարար գիւրանալ և ծծուելիք նիւթի մը), 3) բնասպիտախանոր (*trypsin*), որ ասամոքսին մէջ մասամբ մարսուած բնասպիտները կը հաղեցնէ բոլորովին և կը գարձնէ իւրացների վիճակի մը: Այսպէս, ստամոքսին ելած խիւսը նրարագիին մէջ կը ստանայ հեղուկ վիճակ մը, որ մամաց (*chyle*) կը կոչուի:

Մասնային հոյզին օգնութեան կուգայ մաղձր, զոր կ'արտապրէ լիարգը: Այս հեղուկը նախ կ'ամբարուի մազձապարկին մէջ, որ մարսողութեան ընթացքին կը թափէ նրբազիին մէջ: Մազձը լիարգէն ելած պահուան ոսկեգոյն հեղուկ մըն է (սամբա), քիչ մը թանձր և չափազանց լիզի. յետոյ, մազձապարկին մէջ, կը ստանայ կանանչ գոյն մը: Օրական արտազրուած քանակութիւնն է 300—1100 կրրամ: Կը պարունակէ շատ մը աղեր, թթուներ և եղիկորկին (*cholestéroline*, թանձր մաղձ) կոչուած նիւթը: Այս նիւթն է, որ, երբ շտանայ, մանաւանդ յզի կիններուն, շատակերներուն և տարէցներուն մօտ, աւազ կը դառնայ մազձապարկին մէջ, կոծիծի ձևով կարծը բշտիկներ կը չինէ կոպերուն անկիւնը (*xanthome*), երակներուն ներս սի երեսները կը քարացնէ (պնիցտակութիւն, *artériosclérose*): Մազձը կը պարունակէ նահեւ գունանիւթեր (*pigments*), որոնք կը գունաւորեն զայն, ինչպէս նահեւ կզկզանքը, խառնուելով մարսողութեան: Այնպէս որ, երբ մազձառար խոզովակը գոցուի աւազով, բորբոքման պատճառով մը, տեղւոյն վրայ խիթրգով (*cancer*), այլեւս մազձը չի կրնար թափիլ աղիքին մէջ ու կ'անցնի արիւնին: Այս պատճառաւ կզկզանքը ճերմակ կը մնայ, իսկ արիւնը, հետեւարար ամբողջ մորթը կը գեղնի (գալկախա, սարըլիս, *jauuisse*):

Մազձը, ուրիմն, կարեւոր գեր մ'ունի մարսողութեան մէջ: Գըլ-

խաւորաբար կ'ազգէ ճարպերուն վրայ, կը քայքայէ զանոնք եւ կը դիւրացնէ մարսողութիւնը: Միւս կողմէ կը հականեխէ ազիքները եւ կ'արգիլէ սննդախիւսին նեխումը (զոր պիտի պատճառէին մանրէները), նաև կազի արտադրութիւնը, որ պատճառ կը զառնայ վուքի:

Մասնային հոյզին եւ մաղձին կը խառնուի նաև աղիքային հոյզը, զոր կ'արտազրէ նրբազին առաջին մասը Այս հոյզը կը պարունակէ բազմատեսակ բնախմորներ, որոնք, ուզգակի կամ անուշղակի ազգեցութեամբ, իւրացումի եւ ծծումի ընդունակ վիճակի մը կը հասցնեն բնասպիտները, ճարպերը եւ շաքարալիւրային նիւթերը: Այս վիճակին հասնելէ յիսոյ, նրբազին գալարուելով մամացը հնատղեակէ կը մզէ գէպի լայնազին ձամբռու ընթացքին նրբազին մազանրման ցցուածքներուն մէջ գանուող կարմիր և ճերմակ արիւններուն երակները կը ծծեն իւրացուելիք եւ պատրաստ տարրերը, իսկ մնաց եալ մասը կ'անցնի լայնազին մէջ, ուր կը գագրի մարսողութիւնը: Հան այդ մասը հետզհեաէ կը թանձրանայ: Այդ զանգուածը, որ կլկլանի կը կոչուի, կամաց կամաց կը սահի վար, չնորհիւ լայնազիին գեղձերուն արտադրութ խինքին եւ ազիքային գնդերներու պրկումին: Պահ մը ատեն կը սպասէ թափանին մէջ, որ բնական պայմաններու ատակ կ'արտաքսէ զայն համաձայն որոշ ժամանակացոյցի մը:

Եթէ մարսողական խոզովակին զանազան մասերը նմանցնենք երկաթուզիի կայարաններուն և սնունդն ալ շոգեկառքի, կը տեսնենք որ, բնական պայմաններու մէջ, սնունդը կէսօրին բերանէն մեկնելով հետեւեալ ժամերուն կը հասնի մարսողական զործարանին զանազան կայարանները. —

Բերանէն կը մեկնի ժամը	12ին,
Մասմոքս կը հասնի	» 12,30ին,

Ճաշ կէս ժամ	
-------------	--

Տասներկումատնեայ կը հասնի՝	15ին,
----------------------------	-------

Մատամոքսային մարսողութիւն 2,30 — 3 ժամ	
----------------------------------------	--

Նրբազիի վարի ժայրը՝ ժամը	21ին,
Կուրազի կը հասնի	» 22ին,

ազիքային մարսողութիւն 6 ժամ	
-----------------------------	--

<b>Հորիզոնական լայնողիին</b> աջ անկիւնը (իհարդին տակ), 1ին (գիշեր), ձախ անկիւնը (փայծաղին տակ), ժամը 3ին,	լայնողիին անցքը կը տեէ 10 ժամը
-----------------------------------------------------------------------------------------------------------------------	-----------------------------------

<b>Թափան կը հասնի ժամը 6ին,</b> <b>Արբան » ժամը 7 — 9ին,</b>	վերջին հանդրուան, ու սաւուեան արտաքում:
-----------------------------------------------------------------	--------------------------------------------

Աւրեմն բնականոն պայմաններու տակ, կէսօրուան ճաշին միացորդները ամբողջութեամբ կամ մասամբ կ'արտաքսուին յաջորդ առաւօտ, այսինքն 19 — 22 ժամ յետոյ: Դժբախտարարք քաղաքակիրքն երկրներու մէջ չոգեկառքն ու կեանքը որքան արագ կ'ընթանան, այնքան կը գանգաղի մարտողութեան կառքը ու կը քալէ, ճիշտ յիշամնաց երկիրներու չոգեկառքիրուն պէս: Նոյնիսկ կանգ կ'առնէ ճամբան և վերջին հանդրուանը կը հասնի քանի մը որ յապաղուամով (պնդութիւն): Առաջին կայարանը սասամոքսն է, ուր կընաց քանի մը ժամ աւելի մնալ, եթէ ուտելիքները լաւ չեն ծամուած, կամ զժուարամարս են և պէտք ունին երկար գործողութիւններու ենթարկուելու. կամ եթէ, երկար ատեն չարաշար աշխատանքի պատճառով, սասամոքսին դնդերները տկարացած են և չունին պէտք եղած ուժը պրկելու, չազուելու և խիւոր գէպի աղիք զրկելու, գարձեալ եթէ գեղձերն ալ տկարացած են և քլորական թթու և սպիտախմոր չեն արտազրիք բաւարար չափով. վերջապէս եթէ ստամոքսին արտաքին, ընդերափառային կափերը թուլցած են, թողլով որ մարտողական տիկը կախուի տոպրակի նման: Այսպէս ուտելիքները ժամերով կը մնան և «քարի պէս» կը ճնշեն, ստամոքսին մէջ կազ կը շինեն, ինչ որ մերթ ընդ մերթ գուրս կուգայ բերնէն, կամայ թէ ակամայ, մասնաւոր ձայնով մը: Այս երեւոյթը կը կոչուի զգայուրիխն և շատ քաղաքավորական նկատուած է կարդ մը ժողովուրդներու (օրինակ Խալամներու) մէջ, որովհետեւ, կ'ըսնեն անոնք, ստամոքսը այդ ձայնով կը յայտնէ իր գոհունակութիւնը....:

Ամէն պարագայի, սննդախիւուը 5-8 ժամէն կ'անցնի նրբաղին մէջ, ուր առանց կանգ առնելու, զրեթէ միշտ բնական պայմանաժամէն ընթացքին կը հասնի լայնաղի:

Լայնաղին է, որ իր զանազան մասերուն մէջ կը դանդաղեցնէ մարսողութեան մնացորդներուն — կղկղանքին — ճամբորզութիւնը: Կուրազիին մէջ (լայնաղին սկիզբը) կրնայ մնալ 2-3 ժամ կամ աւելի, բարձրացող լայնաղին մէջ մինչև լեարդին տակը՝ 3-5 ժամ, չորդունական մասին մէջ, մինչև վայծաղին տակը՝ 3-7 ժամ, տիւնածե ազիքին մէջ՝ 2-4 ժամ, թափանին մէջ՝ 3-8 ժամ: Այսպէս որ, վերոյիշեալ օրինակին մէջ, կշորուան ճաշին մնացորդները, փոխանակ յաջորդ առաւօտ արտաքսուելու (19-24 ժամէն), զուրս կ'եւլն յաջորդ իրիկուն (28-36 ժամէն) կամ միւս օր (40-50 ժամէն) կամ ալ աւելի ուշ:

Արդի՞ւնքը. պնդուրիւն իր բոլոր հետեանքներով:

Կղկղանքը, երկար մնալով՝ կը թանձրանայ, կը կարծրանայ, կը նեխի մանրէներու ազկեցութեան տակ: Երբեմն ալ, շատ երկար մնալով, հեղուկ կը զառնայ (փորհարութիւն): Այսպէս կազ և թոյն կը կազմուի, ինչ որ կը դրդու ու կը բորբռք լայնաղին, պատճառ կը դառնայ տեղական հիւանդութիւններու (ազիքներու խողովակներուն մէջ), կամ արիւնի թունաւորումով՝ ընդհանուր մարմնական և հոգեկան հիւանդութիւններու: Ամէնէն վտանգաւորը և դժուար բուժելին աջ (բարձրացող լայնաղիին) պնդութիւնն է:

Բայց ինչո՞ւ կղկղանքը զանդազ կ'ընթանայ և յառաջ կը բերէ պնդութիւն, չարիք մը՝ որ միայն քաղաքակիրթ մարդուն (և ընտանի անասուններուն) յատուկ է: Պատճառները բազմաթիւ են: Յիշենք գլխաւորները. 1. սնունդին տեսակը, (բազմաթիւ ուտելիքներ, բաւականաչափ մնացորդ չեն ձգեր — միս, հաւկիթ, կաթ, խմորեցն —), 2. ուտելիքներու դժուար մարսելիութիւնը, ըստ իրենց որակին և եփուելու ձևին, որու հետեանքով կը գրգռեն ստամոքսն ու ազիքները և աստոիկ կը պրկեն (spasme), 3. նստուկ կեանքը որ կը ծուլացնէ ազիքները, 4. արտաքսելու զգայութիւնը ժամանակին չգոհացնելու սովորութիւնը, որ վիթացնելով «պէտք»ի զգայութիւնը, կը յանգի պնդութեան, 5. լայնաղիին դնդերներուն տկարութիւնը,

թուլութիւնը (atonic), որով պրկումներուն ուժգնութիւնը չի բաւ-  
եր կղկղանքը արագ սահեցներու համար, 6. լայնաղիին զանազան  
մասերուն անկումը (ptose), արդիւնք կապերու թուլումը, որով  
փոթեր ու անկիւններ կը կազմուին ու կը զանգաղեցնեն կղկղանքին  
ընթացքը, 7. նոյն հետեանքը առաջ կը բերեն բնգերափառի բորբո-  
քումի բերմամբ կազմուած տեկլորդ կապեր (brides), որոնք եր-  
բեմն կը խեզզեն աղիքները (occlusion intestinale), կը բանտար-  
կեն կղկղանքը և անզի կուտան ծանր, երբեմն մահացու բարգու-  
թիւններու, 8. լայնաղիին տեղ տեղ ընդլայնումը, որոն հետեան-  
քով կղկղանքը կը սպառէ (stase), կամ անհամեմատ երկարութիւնը  
(dolichocolon) պատճառներ են նաև պնդութեան:

Կը տեսնուի որ պնդութեան պատճառները բարգմաթիւ են և անոնց  
մեծ մասը լայնաղիին կուպայ: Ուստի բնախօսներ կան, որոնք կ'ըսնն  
թէ լայնաղին օգուտ չունենալէ զատ, մեծ վնասներ կը հասցնէ, պար-  
զապէս թոյնի արտադրութեան գործարան մըն է: Տոքթ. Փոշէ «Ճար-  
դասպան» կը կոչէ լայնաղին: Մէջնիքո՞փ, որ կասապի հակառակորդ  
մըն էր լայնաղիին՝ կը պնդէր թէ առանց լայնաղիին՝ մարդիկ աւելի  
երկար պիտի ապրէին: Եւ ցոյց կուտար թոչունները, որոնք լայնաղի  
չունին և երկար կ'ապրին բազզատարար միւս սանաւորներուն: Իրեւ  
դարման, կը յանձնարարէր մածուն ուտել, չզոքացնելու համար լայ-  
նաղիին մանրէները և թոյները:

Անհրաժեշտ էին այսքան մանրամասնութիւնները մարսովական  
գործարանի կազմութեան և գործունէութեան վրայ, որովհետեւ այդ-  
գործողութեան զանազան փուլերը – մարսովութիւնը, սնունդին  
օգտակար մասերու ծծումը և իւրացումը, մնացորդներու արտաք-  
սումը – մեծ աղղեցութիւն ունին մեր ոչ միայն ֆիզիքական, այլ  
նաև հոգեկան վիճակներուն վրայ:

Նախ, երկու զգայութիւններ – երբ ստամոքսը անօթի է կամ  
կուշտ, – խորապէս կ'աղդեն հոգեկան վիճակին վրայ: Կուշտ ստա-  
մոքսը ֆիզիքական և հոգեկան խոր գոհունակութեան և հաճոյքի  
զգայութիւն մը կուտայ: Բայց երբ այդ հաճոյքը յաձախ չափազան-  
ցուի, ցաւի սահմանին հասնի, ինչ որ կը հիմնաւորէ այն տեսու-  
թիւնը թէ ցաւը սաստիկ հաճոյք մըն է: Իսկ երբ ստամոքսը պարապ-  
է, կարծես հիմնապէս կը փոխուի նկարագիրը: Ահա թէ ինչո՞ւ

ժողովուրդը կ'ըսէ .— Անօթի փորը շարական մտիկ չ'ըներ : Այսուեղ ըստնք որ անօրութիւնը ամբողջ մարմնին բջիջներուն սնունդի պահանջն է, որ ջիղերու միջոցով կը հասնի ստամոքսին և որ կ'արտայայսուի այս վերջինին պրկումներով պարապ վիճակին մէջ : Իսկ ախործակը աւելի արգիւնք է հոտառութեան և ճաշակելիքի ջիղերու գրդումին և կրնայ երեխի նոյնիսկ անօթի չեղած պահուն, երբ մարմինը պէտք չունի սնունդի : Իսկ ծարաւը բերնի և կոկորդի չորութեան զգայութենէն կ'առաջանայ, որ արդիւնք է զանազան պատճառներու :

Բայց ընդհանրապէս, երբ մարսողական գործողութիւնները, բնականն կերպով տեղի կ'ունենան, մեծապէս կը նպաստեն մեր մարմնի ընդհանուր առողջութեան և հոգեկան ներդաշնակութեան : Երբ կը խանդարուին — ինչ որ ա՛լ աւելի յաճախ կը պատահի քանի կը բարզանան ու արուեստական կը դառնան ապրելու պայմաններն ու մննառութեան կերպերը և քանի շարաչար կը գործածենք, յաճախ տգիտաբար, մեր մարսողական գործարանը, — իւրաքանչիւր մասի կազմութեան և գործունէութեան ունէ խանգարում, իր հետեւանքներով (զգուարամարսութիւն, ցաւ, գէշ իւրացում, փորհարութիւն, պնդութիւն, ինքնաթունաւորում) կը դառնայ թէ ֆիզիքական և թէ հոգեկան անհատնում ցաւերու և զառնութեանց ազրիւր մը : Մանօթ է թէ որքան դիւրազրպիս և բարկացոտ կամ մելամաղձոտ ու մտահոգ կ'ըլլան անոնք որ կը տառապին ստամոքսի, աղիքներու և լեարդի հիւանդութիւններէ կամ անոնց գործունէութեան պարզ խանդարումներէ, մանաւանդ երբ աղիքներու թոյներուն հետ չափին աւելի մաղձ ևս կը խառնուի արիւնին (cholémie) : Այս առթիւ փրոՓ. Քառօկ'ըսէ թէ «Ընտանեկան կոիւներու պատճառը գտնելու համար, յաճախ պէտք է չափել մաղձին քանակութիւնը այր և կնոջ արիւնին մէջ և զարմանել լեարդը» :

Այս ծանօթութիւններուն վրայ հիմնուելով, խորհուրդ պիտի ստանք մարդակերպին որ հոգ տանի իր մարսողական խողովակին և այդ առթիւ պիտի ընենք հետեւալ թելադրութիւնները .

Դանդաղ կեր և լաւ ծամէ : Կերուիսումներով ստամոքսդ մի՛ յոդ-նեցներ, բայց միննոյն ատեն ինքդինքդ ուտելիքէ մի զրկեր : Ճաշի


ատեն ջուր խմէ, քիչ խմէ և ուեէ ատեն ըմպելիները ոււմպ ոււմպ խմէ: Գիտցիր որ իրրե ախորժարեր (apéritif) կամ մարսողական (digestif) առնուած ալքոլը, միշտ թոյն է: Ճաշէն վերջ քիչ մը հանդիսա կամ հանդարտ պառյտ մը ըրէ: Թէ մտային և թէ ֆիզիքական ծանր աշխատանքը մարսողութիւնը կը խանդարեն: Ամէն բանէ չափաւոր կեր: Բայց գիտցիր որ մսեղէնները անհրաժեշտ են մինչեւ 20-25 տարեկան, մարմնի հիւսուածքներու շնութեան համար, կարելի է զանց առնել կամ չափաւոր զործածել 25-50 տարեկան, և վնասակար կրնան ըլլալ այդ տարբեքն վերջ: Գիտցիր նաև որ թէ ֆիզիքական և թէ մտային աշխատանքի համար լաւազոյն ոյժը կը հայթայթեն շաքարալիւրային ուտելիքները: Երբ ստամոքսդ կամ աղիքներդ խանդարուին, մտիկ ըրէ անոնց բոզոքը, հետեւարար դանց առ կարգ մը ուտելիքներ և լաւ գիտցիր որ գեղերէ աւելի սննդապահութեամբ և յարակից առողջապահական կանոններով կարելի է կանոնաւորել անոնց զործունէութիւնը և կանխել ծանր բարդութիւններ: Հսկէ աղիքներուդ կանոնաւոր պարպումին, կարելի եղածին չափ չուտ զոհացում տուր միշտ «պէտք»ի զգայութեան: Երբ արտաքսումդ անկանոն է, մի կարծեր որ միշտ զեղահասերով կարելի է կանոնաւորել յաճախ հակառակը կը պատահի: Ուստի հոգ տար սննդաղներու ընտարութեան, ճաշերու կանոնաւորութեան, մարդանք ըրէ և հակառակ պարպային քննութեան մը ենթարկուէ պատճառը գիտնալու և զարժանուելու համար, եթէ չես ուղեր տեւական պնդութիւն ունենալ և կեանքդ թունաւորել:

## XI. — ՇՆԶՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Շնչողական գործարանը կը բազկանայ կեղբոնական խողովակէ մը, խոչափող, որ երկու ցնցուղներու (bronches) բաժնուելով՝ կը մտնէ երկու քոքերուն մէջ: Խոչափողը կը սկսի ձայնատու մասնաւոր գործիքով մը, որ խոչակն է: Իսկ օդը խոչակին մէջ կը մտնէ անցնելով քքալխորշերէն և ըմբանէն: Այս զանազան մասերը մարդակերպին տալէ առաջ, նախ քննենք թէ ի՞նչպէս կազմուած են:

ԽՌՉԱԿԸ (larynx) ոչ միայն օդի անցքին կը ծառայէ, այլ նաև գործիքն է ձայնին, անցուշտ օժանդակութեամբ օդին, որ պիտի խուժէ ներս ու դուրս: Ձեռվ կը նմանի եռանկինաձեւ բուրգի մը, որուն մաս կը կազմեն 9 աճառային կտորներ, որոնց 6ը քովերը, 3ը առջեր կը գտնուին: Այս վերջին երեքն ամէնէն վրայինը տեսակ մը կափարիչ կը կազմէ խոչակին վրայ — մակալխոչակ (épiglotte) — և ամէն անզամ որ կուլ տալու գործողութիւնը կատարենք, կը գոցէ խոչակին ացքը: Երկրորդը աւելի խոչոր է և շատերու մօտ կը կազմէ ադամալիմնձորը (romme d'Adam), ցցուածք մը վեզին առջեի մասին վրայ, հեռուէն իսկ յայտնի, որ կուլ տալու շարժման կը հետևի կանոնաւոր ելեէջով մը: Ադամալիմնձոր կոչուած է, որովհետեւ, կ'ըսեն թէ, բայ Աստուածաշունչին, Աղամ ծանօթ խնձորը կերած ատեն հոդ իր «ողուկն է մնացեր»: Խափչիկներն ալ ունին նման աւանդութիւն մը: Երբ նզամվի, արարիչը, ընկոյզ կ'ուտէր, Աղամ կը դողնայ Աստուածոյ ձեռքին և կ'ուտէ, բայց կոկորդը կը մնայ:

Խոչակին բուն գործիական մասը կը կազմեն ձայնական լարերը, որոնք և հատ են, և կ'երկարին հորիզոնական՝ առջեւէն դէպի ետեւ: Երկու կողմէն երկու լարերը դրուած են իրարու վրայ, և իրենց միշտ կը ձգեն բարակ ու երկար անցք մը: Վրայի լարերը կապ չունին ձայնի արտարերման հետ: Ներքեմի լարերն են, որ կ'արտարերեն ձայները: Մասնաւոր դնդերներ կը շարժեն այս լարերը, որոնք կը



Զայնալարերուն դիրէց  
թաւ յայներուն (3). Տղին  
յայներուն (1) և առող յայ-  
ներուն հնչութիւն պահուն .

բանան ու կը գոցեն խոչակային անցքը:  
Մարդկելով այդ զնդերները, կարելի է  
մշտկել ձայնական հարստութիւնը: Երբ  
շունչը կը պարզուի թոքերէն ու խոչա-  
փողին, ձայնական լարերը կը սկսին  
թրթռուլ համաձայն խօսելու կամ երգե-  
լու մեր կամքին: Սովորական չնչառու-  
թեան պահուն, խոչակային անցքը լայն  
րաց է, այս պատճառու ձայն չի լսուիր:  
Բնդհակառակին, համաձայն մեր կամքին,  
ձայնալարերը չնչառութեան պահուն կը  
մօտենան իրարու, այնպէս որ կը թր-  
թռուն գուրս վանուած օդին ազդեցու-  
թեան տակ: Այդ կոշտ ձայնը անուշու-  
թիւն և չնորհք կը սասանայ կոկորդին  
մէջ: Հոն է որ կը կազմուին ձայնաւոր-  
ներն ու բազաձայները, ձայնադրոշմն ու  
ձայներանզները: Ուրեմն, ձայնին նկա-  
րագիրը մէկ կողմէ կախում ունի կոկոր-  
դին ու լեզուին խաղերէն, միւս կողմէ  
և մասնաւորաբար ձայնական լարերէն:  
Զայնին սաստկութիւնը համեմատական  
է ձայնական լարերուն երկարութեան և  
լայնութեան, ինչպէս նաև շունչին ուժ-  
գնութեան: Իսկ ձայնին բարձրութիւնը՝  
ձայնալարերուն (cordes vocales) երկա-  
րութեան և թանձրութեան:

Խոչակը չի ծառայեր միայն երգե-  
լու, այլ նաև խօսելու: Եւ սակայն ան-  
հրաժեշտ է մարդկել ձայնական լարերը  
լաւ խօսելու համար: Առողանութեան  
այդ սխալները կախում ունին խոչակին  
ու ձայնական լարերու վիճակէն, որոնք,  
երբեմն բորբոքումներու ընթացքին, ան-

կարող կը գառնան ձայն արտարերելու:

Առողանութեան բուն սիամները կախում ունին ակռաներուն, ականջին, լեզուին, քիթին վիճակներէն, որոնք պատճառներ են մանուկներու թոթովախօսութեան: Այս թերութիւնները կը պատահին 3-4 տարեկանին, և կը մնան՝ եթէ չի դարձանուին: Առաջին պատճառը չնչելու անվարժութիւնն է: Առոնք որ լաւ չնչել զիտեն, նոււազ ենթակայ են կակաղումի կամ թոթովումի: Եւ արդէն, ինչպէս ըստնք, խոչակը գործիք մըն է, որ կը ծառայէ նաև չնչելու:


Երբ օգը ներս կը մանէ քիթէն, հոն մազերուն մէջ կը ճգէ փոշին և քիչ մը գաղջութիւն կը ստանայ: Կոկորդին մէջ հասնելով, ձայնական լարերուն բացուածքէն կ'իջնէ վար: Այդ պահուն եթէ ուզենք պուտ մը ջուր խմել, անմիջապէս լեզուին խարիսխը ետև կ'երթայ, խոչակը վեր կ'ելլէ, մակախոչակը կափարիչի պէս կը դոցուի, նոյնիսկ լարերն ալ իրարու վրայ իյնալով կը փակեն ամէն անցք: Դեռ աւելին, տեսակ մը չափազանցուած դզայնութիւն ունի խոչակին հուզաթաղանթը: Ամէն օտար մարմին կը խտղտացնէ զայն, ինչ որ կը ստիպէ խոչակը վանել կամ արդիւել անոր մուտքը: Եթէ պատահի, որ բան մը անցաւ վար այդ նեղ անցքէն, կը սկսի հազը, մինչեւ որ դուրս նետուի օտար մարմինը:

Ուրեմն, խոչակը պահապան մըն է: Անկէ վար ճամբան ազատ է: Այդ ճամբան կը կոչուի խոչափող:

ԽՌՉԱՓՈՂ ը (trachée-arrière), ինչպէս անունը կը վկայէ, խողովակ մըն է, որուն լուսանցքը շարունակ բաց է, չնորհիւ իր աճառային կաղմութեան: Օղակ օղակի վրայ դրուած աճառային շրջանակներ են անոնք, որ կը կաղմեն գլան մը, առջևէն ետև տափակցած: Երկարութիւնն է 9-13 սանթիմէթր: Այս խողովակին վերի ծայրը կը միացնենք խոչակին, յետոյ կը զետեղենք դայն վիզին մէջ որկորին առջև, և կ'իջեցնենք կրծոսկրին ետևն ի վար մինչև 7-8 սանթիմէթր, ուր ան կը բաժնուի երկու ճիւղերու կամ ցնցուղներու:

ՑՆՑՈՒՂՆԵՐ ը (bronches), որոնց ծայրը պիտի դնենք բուհ գործիքները, վեռցները, այսինքն բոնիրը, երկուք են: Մէկը, որ կարճ, լայն և զրեթէ ուղղահայեաց է պիտի միացնենք աջ թոքին,

— ահա թէ ինչո՞ւ երբ օտար մարմին մը մտնէ ներս, ընդհանրապէս կ'երթայ ուղղակի աջ թոքը: Միւսը, որ աւելի երկայն է, նեղ և Հորիզոնական, պիտի միացնենք ձախ թոքին: Հոն ուր ցնցուղները, երակներուն և ջիղերուն հետ կը մտնին թոքերէն ներս, կը կոչուի պորտ (hile):



**ԹՈՒՔԵՐԸ** (poumons) շնչառութեան բուն գործարաններն են: Անոնց մակերեսը փայլուն և ողորկ է: Մանուկներուն թոքերը վարդագոյն են, չափահասներունը՝ զորչ, տարէցներունը՝ սկզբակ, համաձայն իրենց շնչած փոշիներուն քանակութեան: Երկու թոքերը ժիասին կը կըռեն 1100–1200 կրամ: Զափահասի մը թոքերը ջուրին մէջ կը լողան որովհետեւ օդ կը պարունակեն. իսկ եթէ նորածին մը

առանց չնչելու անմիջապէս մեռած է, իր թոքերը ջուրին տակ կ'իջնեն: Այս ծանօթութիւնները մեծ նշանակութիւն ունին ոճրագիտութեան թժշկական քննութեանց համար: Թոքերը կակուղ են, ապունդի նման և շատ տաճակական, այնպէս որ կը լայնան՝ երբ օդ առնեն, կը փոքրանան՝ երբ օդը պարպուի: Անոնք բրդածե են, արտաքին երեսները կորնթարզ, խակ ներքին երեսները թիթևակի դողաւոր: Աջ թոքը երկու հերձուածքներով, բաժնուած է երեք բլթակներու ( lobes ) — վերին, միջին և ստորին: Զախ թոքը մէկ հերձուածքով բաժնուած է երկու բլթակներու, վերին ու ստորին: Արդ, ցնցուղները, շարունակ ճղճելով, ծառի մը ճիւղերուն պէս, կը մտնեն թոքային հիւսուածքին մէջ: Երբ մանրադիտակին տակ քննենք թոքային այդ հիւսուածքը, կը տեսնենք որ բազմաթիւ կղզեակներ կան, բլթակիկներ ( lobule ) որոնց իւրաքանչիւրը մանրանկար թոք մըն է: Իւրաքանչիւրը, որ 1 խոր. սանթիմետր ծաւալ ունի, կախուած է ցնցղային ճիւղէ մը, չուրջը երակներով ու ջիղերով: Ցնցղային այդ մանաբարիկ ճիւղերուն իւրաքանչիւրը 20–30 ճիւղաւորումներ կ'արձակէ և կը վերջաւորուի պղպջականման զնդիկներով (acini) — որոնք 200–250 թոքախորչերու (alveoles pulmonaires) կը բաժնուին: Այս կերպով թոքերուն ծաւալը մեծ համեմատութիւններ կը ստանայ, ոմանց հաշիւով մինչև 80 քառակուսի մեթր:

Թոքերը պիտի տեղաւորենք կուրծքի վանդակին մէջ, սուր ծայրերը վեր՝ մինչև առաջին կողը, խակ խարիսխը՝ ստոծանիին վրայ: Անոնց ներքին երեսը գողաւոր ըլլալով, իրենց միջև կը թողուն միջոց մը, որ աւելի չեշտուած է ձախ կողմը: Այդ միջոցին առջեկ մասը պիտի գրաւէ սիրտը, խակ ետքեկ մասը մայրերակը, բազմաթիւ ջիղեր և աւշային կծիկներ: Թոքերուն շարժումը դիւրացնելու համար, զանոնք պիտի պատենք չճաթաղանթով մը, որ կը կոչուի քոքափառ (plèvre): Ինչպէս ամէն չիճաթաղանթ, թոքափառը ևս կազմուած է երկու թերթիկներէ, մէկ թերթիկը պիտի փակցուի կուրծքի վանդակին, միւս թերթիկը պիտի փաթթենք ամբողջ թոքին վրայ: Երկու թերթիկներուն ներքին երեսները հեղուկի մը չնորհիւ իրարու վրայ կը սահին և այդպիսով կը դիւրացնեն թոքերուն շարժումը: Երբ բորբոքին, անոնց պարունակած հե-

դուկը կը շատնայ, «ջուր կը լեցուի» և կ'առաջացնէ թոքափառային ջրգողութիւն (pleuresie avec épanchement), սուլու սարլինանի, ինչ որ կը սահմանափակէ նոյն կողմի թոքին ընդդայնումը և մասսամբ անշարժութեան կը զատապարտէ: Երբ ջուրը անհետանայ, երբեմն ալ ատանց որ ջուր կազմուի, երկու թերթիկները իրարու կը փակին և թոքերուն շարժումները կը գժուարացնեն:

Այս երկու թերթիկներուն մէջ օդ և աղօթ ներարկելով է որ ներկայիս մեծ յաջողութեամբ կը զարմանեն թոքախոր: Ներարկուած օդը կամ աղօթը կ'ուռեցնէ տոսպարակը, այնպէս ինչպէս ջրդողութեան պարագային, կը ճնշէ վնասուած թոքին վրայ և զայն անդործութեան զատապարտելով, թոյլ կուտայ որ թոքախտին վէրքերը ապիանան: Եւ իրօք ներկայիս թոքաճնումը լաւագոյն դարման է թոքախտին դէմ, պայմանաւ անշուշտ որ երկու թերթիկները փակած ըրլան, որպէսզի կարելի ըլլայ օդ ներարկել անոնց միջն և ճնշել թոքը:

Կը տեսնուի ուրեմն թէ կարելի է ապրիլ նոյնիսկ մէկ թոքով շանագան հիւանդութիւներու ընթացքին, երբ մէկ թոքը փացածէ, կ'անդամատեն զայն և ենթական հանդիսաւ կ'ապրի եր միւս թոքով: Բայց և այնպէս մենք մարդակերպին կուտանք լման և առողջ թոքեր, կարենալու համար չնչել հանդիսաւ և խորունկ:

Շնչել՝ կը նշանակէ կատարեկ երկու շարժում. 1. շունչ քաշել թոքերուն մէջ, 2. շունչ պարպել թոքերէն դուրս: Այդ շարժումները կը կոչուին շնչառութիւն (inspiration) և շնչառութիւն (expiration):


Շունչ առնելու պահուն կուրծքի վանդակը կը մեծնայ երեք ուղղութեամբ, — ուղղահայեաց՝ ստոծանիին պրկումին պատճառաւ, երկու կողմերէն և առջևէն ետեւ՝ կողային և լանջային դնդերներուն պրկումին շնորհիւ: Կարելի է ճշտել շնչառութեան ատեն կուրծքին ընդլայնումին աստիճանը, անութներուն տակէն չափելով կուրծքին ըրջագիծը, որ, չափահասի մը քով, շնչառութեան պահուն չափուած ըրջագիծէն առնուադն 4 սանթիմետր աւելի պէտք է ըլլայ:

Այսպէս չնչառութիւնը կը կատարուի կուրծքով և որովայնով : Մանուկները կը չնչեն առաւելապէս որովայնով (որովայնային կամ ստոծանային չնչողութիւն), նմանապէս չափահաս այրերը : Սակայն կինը, արբանքէն յետոյ շոնէ կ'առնէ միայն կուրծքով (կրծային կամ կողային չնչողութիւն) : Երկու պարագային ալ չնչառութիւնը կամքին ենթակայ զործողութիւն մըն է :


Շոնէ պարզելու կը նպաստէ մասնաւորաբար թոքին ստոձականութիւնը : Միևնույն ատեն ստոծանիին և կողային դնդերներուն թուլացումը : Հետեւարար կրաւորական գործողութիւն մըն է և աւելի երկար կը տես քան չնչառութիւնը : Բայց բռնի չնչառութեան պահուն, ստոծանին և որովայնի դնդերները խստիւ կը պրկուին և կը վանեն օդը :

Հսկնք այս առթիւ թէ խնչելը, հազալը և հեծեծելը սաստիկ չնչառութիւններ են . հառաջը, յօրանջումը երկար և ակամայ չնչառութիւններ են, որոնց կը յաջորդէ երկար չնչառութիւն մը . իսկ խնդալը արագ չնչառութիւն և չնչառութիւն է : Միւս կողմէ երբ ստոծանին սաստիկ պրկումներ ե'ու-


րուերը



... չնչառութեան պահուն



... չչառութեան պահուն



զրգողութիւն  
(ազ լոյսափակե մեզ, ուր Բարդ-  
ութ չուրց դեկտ են կ'ծաշ-  
ազ բարց)

նենայ, մասհաւոր ձայն մը — կլթիկ (hoquet, քշգրբըզ) — կ'և մէ մինչեւ բերանը: Այս ջղային անդրագարձիկ շարժումը կարգ մը Հայկական դիմերու մէջ կը վերագրուի «ակրտէրին խմորը զողնալուն»: Այդ բացարութիւնը թերես անոր համար է, որ կ'անհետացնէ անհանդսաացուցիչ պրկումը: Աբգարե երբ զողութեամբ կամ ուրիշ յանցանքով մը ամբաստանէք ենթական, վախէն կ'անհետանայա:

Այս երկու գործողութիւններուն ընթացքին կը կատարուին նաև երկրորդական կարգ մը շարժումներ, որոնք կը բացնեն չնչղութիւնը: Քիթին ոռւնդերը կը բացուին ու կը խփուին: Խըռչակը չնչառութեան ատեն վար կ'իջնէ և խոչակային անցքը կը բացուի: Խոչափողն ալ կը մասնակցի այդ գործողութիւններուն, վար ու վեր շարժելով:

Թոքային խոռոչներուն մէջ օդին մուտքը և ելքը յառաջ կը բերեն շշունջ մը (murmure vesiculaire), որուն փոփոխութիւնները, ինչպէս նաև ուրիշ յաւելեալ ձայններ ականջաղրութեամբ (auscultation) մտիկ ընելով, և օգտուելով մասնահարումի (percussion), չօշափումի (palpation) և ուրիշ քննութեանց տուեալներէն, բժիշկները կը ջանան ախտաճանաչել (diagnostiquer) թոքային զանազան հիւանդութիւններ, ինչպէս ցնցղատավը (bronchite), թոքատապը (pneumonie, սաթլիճան), թոքափառային ջրդողութիւնը (pleurésie avec épanchement), թոքախտը (tuberculose pulmonaire), ևայլն:

Ի՞նչ կը ոյց թով կը շարժին թոքերը:

Այդ կը ոյց թը կախում ունի տարիքէն, հասա-



կէն, ինչպէս նաև օղին բարեխառնութենէն, մարսողութեան վիճակէն, հանդէլու կամ քնանալու պահերէն:

Այդ կոսոյթը կախում ունի տարիքէն, հասակէն, ինչպէս նաև օղին բարեխառնութենէն, մարսողութեան վիճակէն, հանդէլու կամ քնանալու պահերէն:


Չափահաս մարդ մը մէկ վայրկեանի մէջ կը չէչէ 16 անդամ, կինը 18 անդամ, նորածինը մինչև 40 անդամ: Մարսողութիւնը, մարզանքը և տարութիւնը կ'արագացնեն չնչառութիւնը, իսկ քունը կը դանդաղեցնէ:

Բնականոն պայմաններու տակ, ամէն չնչառութեան պահուն կէս լիթր մաքուր օդ կը մանէ թոքերուն մէջ: Քիչ մը խոր չնչառութեամբ, 2 լիթր, իսկ շատ խոր չնչառութեամբ (inspiration forceée) 3-3½ լիթր օդ կ'առնենք: Բայց թոքերը կրնան պարունակել 4-5 լիթր օդ: Այնպէս որ նոյնիսկ ամէնէն խոր չնչառութենէն (expiration forceée) յետոյ, թոքերուն մէջ կը մնայ մօտ 1,5 լիթր օդ, դոր անկարելի է պարպէլ: Խոր չնչառութենէ մը յետոյ զուր տրուած օղին քանակութիւնը ցոյց կուտայ քովեզուր կինական պարունակը, որ մօտ 3½ լիթր է չափահասի մը համար: Աւեմն ամէն չնչառութենէ յետոյ մեր թոքերուն մէջ կը մնայ մաս մը ասպականած օդ, որ ամբողջովին կը վերանորոգուի 6-7 չնչառութեամբ:

Ինչո՞ւ օդ կ'առնենք և ի՞նչ կ'ըլլայ չնչուած օդը:

Ինչպէս ըսինք, ամէն հանդարտ չնչառութեան պահուն, կէս լիթր օդ կը մանէ թոքերուն մէջ և նոյնքան ալ դուրս կ'ելլէ չնչառութեան պահուն: Երբ օդը քթախորշերէն դարով կը մտնէ ցընցուղներուն մէջ, հետդեսէ կը տաքնայ և կը դուռփ փոշիներէն ու մանրէներէն: Այդ դուռմը կը սկսի քթախորշերուն մէջ, չնորհիւ քթի մաղերուն և քթային մաղասին, և կ'ամբողջանայ ցնցուղներուն մէջ, որոնց ներքին մակերեսը ծածկուած է աչքով անտեսանելի թրթուուն թարթիչաւոր (cils vibratiles) հուզաթաղանթով մը: Այս թաղանթին խորը թաղուած բաղմաթիւ գեղձերը կ'արտադրեն տեսակ մը մաղաս, որուն մեծ մասով կը փակին փոշիներն ու մանրէները, որոնք թրթուուն թարթիչներէն վեր մղուելով, հազի միջոցով կ'արտաքսուին:

Ցնցուղներէն անցնելով օղը կը հասնի մինչև թոքախորչերը որոնց ներքին մակերեսին վրայ սփռուած է մագերակներու ցանց մը . մագերակային այս ցանցն ալ ծածկուած է շատ նուրբ թաղանթով



մը — չնչողական թաղանթ — որ դայն կը բաժնէ թոքախորչերու մէջ գանուող օղէն : Այնպէս որ արինը և օղը կը մօտենան իրարու և այդ թաղանթին մէջէն կը կատարեն չնչոռութեան բուն նորատար կը՝ կաղային (թթուածինի և բնածխային թթուի) փոխանակութիւնները :

Շնչոռութեան ատեն, ներշնչուած 100 ծաւալ օղին մէջ կը գտնուի 21 ծաւալ թթուածին (oxygène), 79 ծաւալ բորակ (azote) և 0,03 ծաւալ բնածխաթթու (acide carbonique) : Շունչը պարպուած ատեն, արտաշնչուած 100 ծաւալ օղին մէջ կը գանուի 16 ծաւալ թթուածին, 4,40 ծաւալ բնածխաթթու : Ուրեմն 5 ծաւալ թթուածին պակաս : Ի՞նչ եղաւ այդ պակասած թթուածինը : Արեան գնդիկները զայն առին փոխադրելու համար հիւսուածքներուն մէջ, և յետոյ ետ վերադարձուցին մեծ մասով բնածխաթթուի և քիչ մըն ալ ջրաշողիի վերածուած : Ի՞նչպէս և ինչո՞ւ, ատիկա պիտի բացատրենք՝ երբ խօսինք արինին մասին : Այժմ կը բաւէ գիտնալ, որ օրուան մէջ (24 ժամ) մօտ 10,000 լիթր օդ, այսինքն 2,000 լիթր թթուածին կը մտնէ մեր թոքերուն մէջ : Այս քանակութենէն 515 լիթր թթուածին (կամ 740 կրամ) միայն կ'անցնին արիւնին մէջ,

արուն 460 լիթրը զուրս կուգայ բնածխաթթուի, իսկ 55 ը ջրաշոգիկ ձեւին տակ:

Աւրեմն թոքերուն յետին բջիջներուն և արիւնի զնդիկներուն մէջ ամէն վայրկեան կը կատարուի թթուածինի փոխանակութիւն, այսինքն ներքին այրում, որուն քանակութիւնը և ուժգնութիւնը կախում ունի տարիքէն, հասակէն, աշխատանքէն, մարմինին մակերեսին տարածութիւնէն, բաղպատմամբ կշխին: Տարիքը որքան փոքր ըլլայ, այնքան աւելի կը կատարուի այդ փոխանակութիւնը, հետեարար չերմութեան արտացոլումը: Մարզանքը, սաստիկ աշխատանքը, արտաքին բարեխառնութեան նուազումը (ցուրտը) ևս կը սասակացնեն այդ փոխանակութիւնը: Ընդհակառակն երբ օդը տաքնայ, համեմատութիւնը կը նուազի: Դարձեալ, օդին ճնշումն ալ կ'ազգէ այդ գործողութեան վրայ: Երբ օդին ճնշումը բնականոն է, հանգստութեան զգայութիւն մը կ'ունենայ մարդ, որովհետեւ թթուածինին այրումը կը կատարուի աւելի դիւրութեամբ և արեան չրջանը՝ աւելի աշխատութիւններ: Արդ, երբ օդին ճնշումը աւելնայ, կարդ մը խանգարումներ և նոյնիսկ մահ կը պատճառէ (օրինակ, սուզակներուն, խոր հանգերու մէջ աշխատողներուն քով):

Իսկ երբ ճնշումը կ'իյնայ, օրինակ լեռներուն և բարձրութիւններուն վրայ, կամ երբ թթուածինին քանակութիւնը որեւէ ձեռվ նուազի, արիւնը բաւականաչափ թթուածին չի ստանար, և յառաջ կուգայ լեռնախտ (mal de montagne):

Այսպէս ուրեմն թթուածինն է կեանքին անհրաժեշտ կազը: Պղին մեծ մասը կազմող տարրը՝ բորակը, կարենորութիւն չունի, անօգուտ կազ մըն է ան: Իսկ ընդհակառակն բնածխաթթուն վնասակար է, ատոր համար է որ մարմինը զայն կ'արտաքսէ: Երբ մթնոլորտը ապականած է, այսինքն չափէն աւելի բնածխաթթու կը պարսնակէ, թոքերը կը ստիպուին արագ շունչ առնել, հեալ, մաքրելու համար արիւնը: Դարձեալ, հեւք (essoufflement) առաջ կուգայ երբ ծանր աշխատանքի մը, ճիգի մը պատճառով, մարմինին բջիջները առաս թթուածին կը պահանջնեն, բայց թոքերը կամ սիրոն ու արիւնը անբաւական կ'ըլլան հայթայթելու անհրաժեշտ քանակութիւնը: Չափազանցուած պարագաներու մէջ, յառաջ կուգայ չնչա-

Հեղձութիւն, ինչպէս կը պատահի խեզզուելու կամ կախուելու պարագային՝ երբ օդ չի մտներ ներս:

Կը տեսնուի որ, Թոքերը լաւ վիճակի մէջ պահելու, դործել տալու և արիւնին առատ թթուածին հասցնելու համար մեր մարդակերպը պարտաւոր է.

Քիթով չնչել: Մակերեսային շունչ չառնել, որու հետեանքով թոքային խոռոչներու օդը, հմտեարար արիւնը պէտք եղած չափով չեն նորոգուիր: Մաքուր օդ չնչել, առոր համար յաճախ փոխել իր գտնուած տեղին օդը, որովհետեւ ապականած օդը կերպով մը կը դանդաղեցնէ թոքերուն շարժումները և պատճառ կ'ըլլայ մակերեսային չնչառութեան: Խոր չնչել, առառ և իրիկուն չնչառութեան և ընդհանուր մարզանք կատարել, յաճախ բարձր կարգալ և երգել, կուրծքը լայնցնելու, թոքային բոլոր խոռոչներուն մէջ օդ զրկելու և թոքերուն կենսական պարունակը՝ հմտեարար մարմնին զիմազրական ընդհանուր ոյժը աւելցնելու համար: Զգուշանալ սեղմող հագուստներէ, որոնք կը սահմանափակեն կողերուն և ստոծանիին շարժումները: Զգուշանալ նստուկ և փակուած կեանքէ և, ամէն անգամ որ կարելի ըլլայ, պառյա կատարել գէպի լեռ, դով կամ գէթ բացօթեայ տեղեր, որովհետեւ քարելը և մարզանքը թթուածինի պահանջը կ'աւելցնեն, բայց չմոռնալ նաև որ եթէ կուրծքը և թոքերը զարգացած չեն, մաքուր օդ չնչելն իսկ, մակերեսային կերպով, օդտակար չի կրնար ըլլալ: Կուրծքը և ընդհանուր մարմնը տոկուն զարձնել պաղառութեանց, հմտեարար հարբուխի և կուրծքի հիւանդութեանց դէմ. այդ նպատակով, ամէն որ մարզանքէ յիսոյ պաղ ջուրով կուրծքը օծել, յետոյ չոր չփումներ կատարել, հազուսաներով չեռնաւորուիլ, զիշելը բազմաթիւ վիրմակներու տակ չծածկուիլ, պատուհանները կիսով բաց թողուլ, սեննակներուն օդը չափազանց չտաքցնել (16-18 աստիճան կը բաւէ):

Այս կերպով զարգացած ու տոկունացած կուրծք մը՝ օդի հոսանքներէն չ'ազդուիր, լիովին կը կատարէ իր կենսատու պաշտօնը և կրնայ գրեթէ միշտ գիմալընել այն մանրէներուն որոնք յառաջ կը բերեն կուրծքի զանազան հիւանդութիւնները:




## ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՐԻՒՆ ԵՒ ԱԻՒՇ

Մարսողական դործարանը բնդունեց ուտելիքները : Շնչողական-  
զործարանը ամբարեց օգը : Արիւնն է այն միջնորդը, որ այդ երկու  
զործարաններէն պիտի քաղէ սննդառու տարրերն ու թթուածինը,  
տանիլ մասուցաներու համար բարոր բջիջներուն անխոտիր : Եւ յետոյ,  
սննդառութեան և չնչառութեան հետեւանք՝ աւելորդ տարրերով  
բեռնաւորուած, պիտի զայ արտաքսելու թոքերէն և երիկամներէն,  
ու նորոգուելով պիտի վերսկսի իր շրջանը : Այդ շրջանը պիտի կա-  
տարէ մասնաւոր խողովակներու մէջ — երակներ —, չնորհիւ տե-  
սակ մը ջրհանի, որ սիրտն է : Ահա այդ երակներն ու սիրտը կը  
կազմէն արիան շրջանառութեան զործարանը ( appareil de la  
circulation ), որ ամէն կողքէ զայ է . որով արիւնը չի կրնար ուղ-  
ղակի շիման մէջ մտնել հիւսուածքներուն հետ : Այդ պաշտօնը կը  
կատարէ երկրորդ միջնորդ մը, աւիշը կամ ներմակ արիւնը :

Այժմ տեղաւորենք սիրտը, յետոյ արեան խողովակները ( vais-  
seaux sanguins ), այսինքն զարկերակները ( artères ), որոնք  
կը փոխազրեն «կարմիր» արիւն, և սկըրակները ( veines ), որոնք  
կը փոխազրեն «ուե» արիւն, ինչպէս նաև աւշերակները ( vaisseaux  
lymphatiques ) :

ՍԻԲՏԸ բունցքի մը մեծութեամբ, մօտ 280 կրամ ծանրու-  
թեամբ գնդերային տապրակ մըն է, որուն ձեր ծանօթ է ամէնուգ :  
Ուղղահայեաց հաստ պատ մը զայն կը բաժնէ երկու սենեակներու .  
— ազ սիրտ և ձախ սիրտ : Խւրաքանչիւր սենեակ ևս բաժնուած է  
երկու խոռոչներու : Վերին երկու փոքրիկ խոռոչները կը կոչուին

ազ և ձախ բլթակներ (oreillettes) : Իսկ վարքին խոսուները՝ ազ և ձախ փորոքներ (ventricules) : Այս երկու փորոքները ունին զնդերային հաստ պատեր, ձախինը աւելի խոչըն է և կը կաղմէ սիրտին սուր ծայրը: Դժոնական մը հաղորդակցութեան մէջ կը զնէ աջ բլթակը աջ փորոքին հետ, և ձախ բլթակը՝ ձախ փորոքին հետ: Բարտկի թաղանթ մը — ներսութայինը (endocarde), կը ծածկէ աջ և ձախ սիրտերուն:



Թէ փորոքները և թէ բլթակները ունին նաև արտաքին դռնակ-  
ներ, որոնց իւրաքանչիւրը կը բացուի խողովակի մը մէջ։ Այս գըռ-  
նակներն ալ, իրենց կարգին ունին մասնաւոր խափանակներ, այնպէս  
որ եթէ արխնը գուրս ելլէ սիրտէն՝ ներս չի կրնար հոսիլ, կամ եթէ  
ներս մանէ, սիրտէն գուրս չի կրնար ելլել։ Այս կազմութեան չնորհիւ  
սիրտը կրնայ կատարել ծծող (aspirant) և մղող (foulant) ջրհանի  
մը պաշտօնը, զոր կը կատարէ կանոնաւորաբար, տարիներ շարու-  
նակ, եթէ բան մը չգայ խանդարել իր պաշտօնը։


Սիրտը նշան է կեանքիր։ Բժիշկները մահամերձին սիրտն է, որ  
կը քննեն, հասկնարու համար թէ ո՞ղջ է դեռ։

Ուրեմն կեանք տանք նաև մէր մարդակերպին, սիրտը դնելով  
ու բանեցնելով իր կուրծքին տակ։ Զայն պիտի զետեղնք երկու թո-  
քերուն միջև, քիչ մը գէպի ձախ, կրծոսկրին և ձախ կողոսկրերուն  
ետե, ուր լաւ պաշտպանուած է։ Սուր գաղաթը պիտի նայի գէպի  
վար և ձախ, մօտաւորապէս ձախ ստինքին բարձրութեամբ։ Իսկ  
սիրտին խարիսխը պիտի նայի վեր, գէպի աջ ուսը։ Որպէսզի իր  
շարժումները զիւրին կատարուին, պիտի պատենք զայն, ինչպէս  
ընդերքը և թոքերը, երկթերթ և լործուն մաշկով մը, որ սրտափառն  
է (péricarde)։ Սրտափառն ալ կրնայ բորբոքել և ջուր հաւաքել։

ԱՐԵԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ. — Զրհանը դրինք, աւելցնենք խողո-  
վակները։

Զարկերակներ. — Երևակայեցէք որ սիրտը ձգախէժէ կաղ-  
մուած է, և մէնք փէելով կրնանք խողովակներ շինել հոն, ուր պէտք  
է։ Այսպէս ձախ փորոքին յետակողմեան վերի մասէն փէելով կը  
կազմենք խողովակ մը, որ ձեն ունենայ վարդապետական զաւազանի  
մը, կորացեալ կոթով մը։ Այդ խողովակը կը կոչուի մայրերակ  
(aorte), որ կը բարձրանայ կրծոսկրին ետևէն դբեթէ մինչև ծայրը,  
յետոյ  $2\frac{1}{2}$  սանթիմեթր տրամագիծով ճոկան մը (crosse de l'aorte)  
կազմելով, ողնաշարին առջեւէն ուղղահայեաց կ'իջնէ մինչեւ  
կոնքին վերին եղերքը, անցնելով խոչափողին, թոքերուն և ոսկորին  
ետևէն, ստոծանիէն, ստամոքսին, մսանին ու աղիքներուն ետևէն։

Ահա զաւազանի նման այս մայրերակին զանազան մասերէն  
ձիւղեր արձակել պիտի տանք (միշտ երեւակայութեամբ փէելով) գէ-



**Արտօր. Կարերակները (կ. առ) և սէւբրակները (ս. առ)**  
 պատմի թիւն առ կողմք. անշատերու թնդնդերը համա-  
 յէն և ցոյց կուսայ մակերեսային սեւբրակները - մէջին-  
 նաս, որ կործէն և որովայշ բացուած էն. ցոյց կուսա-  
 յութիւն ու որովայշ գլխաւոր գործարները և անձնային  
 ներք - այս ինչ կողմէն. որ բուլոր դնենք իր հանաւուն  
 և սէւբրակները հներկն ցոյց կուսայ գլխաւոր կարերակները

ողի զլուխիք, իրանը և  
 անդամները: Այդ ճիւ-  
 զերն ալ իրենց կարգեն  
 ճիւզեր պիտի արձա-  
 կեն, մինչեւ որ իւ-  
 րաքանչիւրը վերջա-  
 նայ անհամար հերթ-  
 ան նուրը երակներով  
 - մազերակ (capillai-  
 re) - և չփաման մէջ  
 մանէ ամէն չըջանի  
 բժիշներու հետ:

Մայրերակը և իր  
 ճիւզերը կը փոխա-  
 զրեն «կարմիր» արիւ-  
 նը, և ընդհանրապէս  
 կը կրեն իրենց անցած-  
 տեղին անունը: (Տես  
 պատկերը): Անոնք  
 կազմուած են հարթ  
 գնդերային և առաձ-  
 գական խաւէ մը, զոր  
 ներսէն կը պատէ հու-  
 զաթաղանթ մը, իսկ  
 դուրսէն շաղկապէս  
 խաւ մը: Այդ գնդերա-  
 յին և առաձգական  
 խաւին կը պարտին  
 անոնք իրենց կծկելլ-  
 ութիւնը contractilité  
 և առաձգականութիւ-  
 նը, որոնց չնորհիւ,  
 սիրտին իւրաքանչիւր  
 դարկին հետ երակնե-

բըն ալ կ'ուռին ու կը զարնեն : Ահա թէ ինչո՞ւ կը կոչուին զարկերակ, նաև շնչերակ, (յունարէն արքերիա), որովհետեւ հիները կը կարծէին թէ երակները ող կը փոխադրեն :<sup>(\*)</sup>


Սներակներ — Աջ ծոցիկէն երկու տեղէ փչելով պիտի կադմենք երկու դիմաւոր ձիւղեր, վերին գոգերակ և վարին գոգերակ (veines caves supérieure et inférieure),<sup>(\*\*)</sup> դորս անթիւ ճիւզաւորումներով պիտի հասցնենք հերածեւ վիճակի մը տարածելու համար մարմինին ամէն կողմը : Այս երակներն են, որ պիտի հաւա-

(\*) Գլխաւոր զարկերակներն են իրենց սոսպած չըջաններով : արտաքին եւ ներքին ֆնարեր գ-ներ (a. carotides ext. et int.), արտաքինը՝ ուղղեցին եւ աչքերուն, ներքինը՝ ուղղեցին եւ վիզին համար — ներանիւրակային, ամուրային, բազկային, ծղային եւ նախանշային գ-ներ (a. sous-clavière, axillaire, humérale, cubitale, radiale). Կուրծքի վերի ժամին, ուսին եւ վերին անշամանկուն համար (ամանշային գ-ն է՝ քրազկերակը) — Սրտային (a. coro-naires), ցնցղային, որկորային և միջկողային (intercostales) գ-ն, կուրծքին եւ իր պարունակած զործարաններուն համար (սրտային գ-ն են որ երբ պնդանան երրեմն յանկարծ կը զոցուին եւ կը պատճառեն անցին հոգուած կոչուած հիւանդանութիւնը որ յաճախ ժահացու է) — Լեռդային, փայծաղային, սոտմբույյին, երիկամնային, ծննդական եւ վերին ու ստորին աղեկաղային (a. mésentérique sup. et inf.) գ-ներ, որովայնային զործարաններուն համար — Սրտաքին եւ ներքին կոնքային կամ ներափորային (a. iliaque ext. et int. ou hypogastrique) ազդրային, կարբային, նախուղային եւ յետոլուքային գ-ներ (a. féminale, poplitée, tibiaie ant. et post.). Կոնքին եւ վարին անդամներուն համար :

(\*\*) Ստորին գոգերակին մէջ կը հոսին որովայնէն, կուրծքին եւ ստորին անդամներին արին բերող ժակերեսային եւ խոր սեւերակները. գլխաւորներէն յիշնենք անոնք որ կը կրեն համապատասխան (ընկերացող) զարկերակներու անոնները, նաև դաներակը (veine porte) որ ընդերքին սնունդը կը ծծէ եւ լեարդ կը տանի, ներքին եւ արտաքին սափերակները (v. saphènes ext. et int.) որոնք ստորին անդամներու ժակերեսային սեւերակներու ժիացումէն կը կազմուին վերին գոգերակին մէջ կը հոսին կուրծքի, վերին անդամներու եւ գլխու սեւերակները. գլխաւորներէն յիշնենք անոնք որ համապատասխան զարկերակներու անոննը կը կրեն, նաև արտաքին եւ ներքին փողերակները (jugulaires ext. et int.) որոնք գլխուն սեւ արին եր կը բերեն, բազուկին զլուերակը (v. céphalique) արքայերակը (v. basilique, շահամար). ասոնք ժիանալով նախ կը կազմեն արձունկին ծալքին տակ Քրանսերէն Մ դիրը (ատէէ կ'առնուի արինը կամ արեան մէջ կը ներարկուին դեղերը), եւ յետոյ նախարազուկին միջերակը (v. médiane) :

քեն «սե», «աղտոտա» արթինը եւ պիտի վերապարձնեն սիրուլ. այդ պատճառաւ սովորաբար կը կոչուին «սեհերակ»։ Ասոնք գարկերակներէն շատ ամելի են թիւով, ընդհանրապէս կը հետեւին գարկերակներուն երկուքով, երեքով, թէ խորին և թէ մակերսէն։ Զարկերակներուն նման առաջդական չեն, չեն պրկուիր, բայց ունին խափանակներ արթինին յառաջխաղացումը ապահովելու համար։

Ուրեմն, ամփոփելով, զարկերակները կարելի է պատկերացնել ծառով մը, որուն արմատը կը գըտնուի սիրափին ձախրի փորոքին մէջ,



բունը՝ մայրերակն է, իսկ անհամար ճիւղերը տարածուած են մար-

մինին մէջ : Մեերակներն ալ կը կազմեն ծառ մը, որուն զոյտ արմատները կը գտնաւին աջ ծոցիկին մէջ, զոյտ բուները կը կազմեն վերին և գարին գողերակները, իսկ ճիւղերը տարածուած են մարմինին մէջ : Երկու երակային ծառերուն վերջնական ճիւղերը, որոնք անհամար և աչքով անտեսանելի բլլալու աստիճան նուրբ են, իրարու խառնուելով կը կազմեն մազերակային դրութիւնը (système capillaire) :

Այսպէս կազմեցինք արեալ մեծ շրջանին յատուկ զործարանը, որ ճախ փորոքին կը մեկնի և մարմինին շրջանը ընելէ յետոյ կը վերապառնայ աջ րլթակը : Կազմենք նաև արեալ փոքր շրջանի խողովակները, աջ փորոքին գէպի թոքերը տանելով բռքային զարկերակը (artère pulmonaire) և թոքերէն գէպի ճախ րլթակը բերելով երկու զոյտ բռքային սեերակները (veines pulmonaires) (\*) :

Աւշերակներ — Շէնքին այս բաժինը ամբողջացնելու համար, պիտի աւելցնենք նաև աւիշ փոխաղբող խողովակներ : Զախ ենթանրակային սեերակն պիտի կցենք աւշային լանջափողը (canal thoracique), որ ողնաշարին առջեն կ'իջնէ մինչև մէջքը և կը ճիւղաւորուի գէպի աղիքները, կազմելով մամացատար աւշանօթները (chylifères), և մարմինին ճախ կէսին բոլոր հիւսուածքներուն մէջ : Իսկ աջ ենթանրակային սեերակին պիտի կցենք մեծ աւշերակը (grande veine lymphatique), որ պիտի ճիւղաւորուի մարմինին վերին աջ մասին և զիխու հիւսուածներուն մէջ : Աւշերակային անհամար նուրբ ճիւղաւորումներն ալ ցանց մը պիտի կազմեն մարմինին ամէն կողմը, բոլոր թիջներուն չուրջ, մասնաւորաբար մորթին տակ, աղիքներուն չուրջ, եալլ : Այս աւշային երակներուն վրայ բազմաթիւ տեղեր — զիխաւորաբար անութին, վեղին վրայ, խուչափողին բաժնուած տեղը՝ երկու թոքերուն պորտին չուրջ, որովայնին և աճուկներուն մէջ, կղակին անկիւնները — պիտի տեղաւորենք զնդասեղի, սիսեռի կամ լուրիայի մեծութեամբ գեղձանման հանդոյցներ :

(\*) Բռքային զարկերակը թէեւ սեւ արիւն կը փոխադրէ, բայց զարկերակի մը կազմը ունի եւ պրկուելով արիւնը կը մզէ թոքերուն մէջ : Բռքային սեւերակները, թէեւ կարմիր արիւն կը փոխադրէն, բայց սեւերակներու կազմը ունին, չնեն պրկուիր, եւ, ինչպէս բոլոր սեւերակներու մէջ, արիւնը առանց ճիգի թոքերէն արտին մէջ կը հասի :

աւշային կծիկներ (ganglions lymphatiques, լուլ, պէզ), որոնք կարեոր գեր մունին կատարելիք մարմինին պաշտպանութեան մէջ :

Ահա արիւնի և աւիչի ըրջանառութեան այս զործարաններուն մէջ պիտի կազմուի նաև աւիչը :

Արիւնի կարմիր, լողբջուն հեղուկ մը, և միենայն առեն որոշ անհատականութիւն ունեցող հիւսուածք մըն է : Ինչպէս օդը կը չըջապատէ մարմինը զուրսէն, նոյնպէս արիւնը կ'ողողէ հիւսուածք-ները, չաղորդակցութեան մէջ կը զնէ մէկը միւսին հետ, և կը կրէ դրոշմը բոլորին տրունջներուն, ցաւերուն, ուրախութիւններուն : Ատոր համար ալ զայն կոչած են ներքին միջալայր :

Բայց երբ արիւն առնենք, կը տեսնենք որ անմիջապէս կը թանձրանայ, զոնդ մը կը կազմէ, կը զոնդողի (coaguler) : Եթէ ամանը չարժենք, զեղնորակ ջուր մը — շինուկ (sérum) — կը ծորի, ամանին երեսը կը բարձրանայ, իսկ տակը կը մնայ թանձր կարմիր դոնդողը (cæmöt) : Ինչո՞ւ :

Արիւնը կը բաղկանայ հեղուկ մասէ մը, —արեան հեղուկ (plasma sanguin), որուն մէջ կը լողան հաստատուն ձեւուրեալ մարմիններ (éléments figurés), այսինքն զնդիկներ, զրեթէ կէս առ կէս համեմատութեամբ (5,5 հեղուկ, 4,5 հաստատուն մարմիններ) : Կայ նաև նեարդածին նիւթ մը (fibrinogène), 2-3 առ հազար համեմատութեամբ, որ երբ օդ տեսնէ, անմիջապէս նեարդեր ու թեւերով, իսիս ոստայն մը կը կազմէ, այսպէս զոնդողեցնելով արիւնը : Բնական պարմաններու մէջ արիւնը կը զոնդողի 2-3 վայրկեանէն : Այդ զոնդողութին չնորհւէ, որ արիւնը շուտավ կը զադրի հոսելէ կտրուածքէ մը և վէրքը կը սպիանայ : Կան անձներ, որոնց արիւնը չի զոնդողիր, և փոքր վէրքէ մ'խսկ արիւնը կը հոսի անմիւրջ, մահացու ըլլալու աստիճան (hémosthile) : Երակներուն մէջ արիւնը չի զոնդողիր, բացի այն պարագայէն՝ երբ երակները բորբոքած են : Կան զեղեր, որ կ'աւելցնեն զոնդողութիւնը յայդ յատկութիւնը : Աւրիշներ՝ կը նուազեցնեն զայն կամ կ'արգիլեն զոնդողութիւնը :

Շինուկը զեղնորակ, կպչուն, աղի հեղուկ մըն է, զուրկ՝ նեարդածինէ : Մէկ լիդը ջուրին խառնեցէք 800 կրամ բնասպիտ, 10 կրամ

Հանքային աղեր, (5 կրամ սովորական աղ, 2-3 կրամ երկաթ, 2-3 կրամ լուսածնային աղեր, սոտա), աւելցուցէք նաև մարսողական գործարաններէն եկած սննդատարը եր (շաքար, ճարպ, միզուտ, եալլն), բնախմորներ, թունաւոր նիւթեր, զանազան գեղձերու արտադրութիւններ, նոյնպէս նիւթեր որոնք պաշտպանողական գեր մը ունին կատարելիք, և կ'ունենաք չիմուկին մօտաւոր բաղադրութիւնը։ Այդ քիմիական բաղադրութիւնը և Փիզիքական յատկութիւնները կը տարրերին մէկ անձէն միւսը, ինչպէս նաև ճաշերու ատեն, հիւանդութեանց պարագային, տարիքի, սեռի համաձայն։ Շիմուկը միշտ կը ջանայ պահել իր անհատականութիւնը և հաւասարակշուութիւնը։


Այս այս շիմուկին մէջ է, որ կը լողան կարմիր գնդիկներ և (globules rouges) ներմակ գնդիկներ (globules blanches), նաև շերտիկներ (plaquettes, hématoblastes) որոնք նեարգածինին մէջ բանտարկուելով կը կաղմէն դոնիողը, երբ արիւնը պաղի։ Շատեր արիւնը կը նմանցնեն մանրանկար ծովու մը, (հեղուկ մասը), որուն վրայ կը յածին 25 միլիմոտ կարմիր նաւեր (կարմիր գնդիկներ) և մօտ 37 միլիոն ճերմակ նաւեր (ճերմակ գնդիկներ)։ Նաւերու նման այդ գնդիկները ունին իրենց արագութեան աստիճաննը, իրենց բեռը իրենց ջեռոցը և իրենց բժիշկները։ Տոլորն ունին իրենց ճամբան։ Նաւահանգիստէ մը կ'ելլեն և կը վերադառնան, մաքոքի պէս պտտելով բոլոր հիւսուածքներուն մէջ։ Գլխաւոր քաղաքները գորս կ'այցելեն, կը կոչուին թոք, ուղեղ, երիկամ, լեարդ, աղիք, փայծաղ, ոսկոր, և այլն։

1.- Կարմիր գնդիկները կը նմանին սկաւառակներու, որոնց երեսները գոյգաւոր են։ Երեակայեցէք մետաղէ դրամներ, որոնց երկու երեսները փոսացած են։ Ասոնք թջիջներ են, այն տարբերութիւննը որ կորիգ չունին, հետեարար չեն կրնար ուտել, մարսել և բազմանալ։ Կան կորիզաւոր կարմիր գնդիկներ, որոնք ցոյց կուտան ախտարանական երեսոյթներ։ Սակայն թոշուններու և ծուկերու կարմիր զընդիկները կորիգ չունին։ Կարմիր գնդիկները, ընդհանրապէս 7-8 միքրոն<sup>\*</sup> մեծութեամբ, մեծ թիւ մը կը կազմէն։ Զանազան հիւսնդու-

(\*) Միքրոնը մէկ մեթրին մէկ միլիոններորդ, իսկ միլիմետրը՝ մէկ հազար-մետրորդ մասն է։

թիւններու ընթացքին կարելի է տեսնել աւելի մեծ կամ շատ փոքր՝

թղուկ կարմիր գնդիկներ։ Մէկ խորանարդ միլիմէթր արեան մէջ (մօտ զնդասեղեմը գլխուն մէծութիւնը) կը չարժին 5 միլիմ., կաթիլ մը արիւնին մէջ 250 միլիմ. կարմիր գնդիկներ։



1. կարմիր գնդիկներ – 2. մակարդիկ աւելակ գնդիկներ, ուղիղ կամ աւաշբդիլ (3) և միզա (3) – 4. 5. բաղնիկորդ ձերմակ գնդիկներ – 6. շերպիկներ

2. – ձերմակ գնդիկները հաւկիթի ճերմկուցի մասնիկներու երեսյթը ունին. կարմիր գնդիկներէն աւելի խոչոր են, բայց թիւով նուազ (մէկ խորանարդ միլիմէթր արիւնի մէջ 6–7000 ճ. գնդիկի 5 միլիմոն կ. գնդիկի գէմ): Բայց այս թիւը շատ փոփոխական է համաձայն առարկքի, սննդառութեան, ախտաբանական վիճակներու, և այլն:

Ճերմակ գնդիկները կատարեալ թջիջներ են, հետեւաբար ունին բջիջի մը բոլոր յատկութիւնները՝ չարժիլ, սնանիլ, աճիլ և բարձանալ: Զափազանց զգայուն և դիւրազրդիլ են. Երբ մեր կազմին մէջ օտար մարմին մը (մանրէ, կարծր մասնիկ մը) մտնէ կամ վտանգաւոր նիւթ մը զոյանայ (թոյն, սնանումի մնացորդներ, ևայլն), անմիջապէս կը զգան ու հոն կը խուժեն զանոնք ուտելու և փճացնելու. Համար, երեսյթ մը որ կը կոչուի բջջակերութիւն (phagocytose) որ կենսական գեր կը կատարէ մարմնի պաշտպանութեան և առող-

Հութեան պահպանման մէջ: Միւս կողմէ այնքան ճկուն են որ շարունակ ձև փոխելով, երկարելով ու բարակնալով, կեղծ թաթիկներ արձակելով արագ կը շարժին ամեն կողմ՝, կը ճամբորդեն արեան խողովակներուն մէջ նոյնիսկ արեան հոսանքին հակառակ, կամ արեան խողովակներէն դուրս կուգան (diapédèse) երթալու համար հոն ուր կը պահանջուի իրենց ներկայութիւնը:



Ճերմակ գնդիկները զանազան տեսակի կը բաժնուին իրենց մեծութեան, կորիզներու քանակին և ձևին համեմատ: Կան որ միակորիդ են—փոքր միակորիզիան կամ ալչարքիզ (lymphocyte), միջակ և մեծ միակորիզիան (moyen et grand mononucléaires): Ուրիշներ քազմակորիզ (polynucléaires) են, այսինքն մէկ կորիդ ունին, բայց քանի մը բլթակներու բաժնուած, ունին նաև հնտիկներ (granulations). ասոնք ալ քանի մը տեսակ են, համաձայն զանազան գոյներու հանդէպ իրենց ցոյց տուած նախասիրութեան: Բազմակորիզեաներն են բուն բջջակերները (phagocytes):

Ճերմակ գնդիկները կ'արտադրեն բնախմորներ, որոնց չնորհիւ արիւնին մէջ անցած սնունդները կատարեալ իւրացումի կ'ենթարկուին. նաև այնպիսի նիւթեր որոնք շինուկին կուտան պաշտպանողական յատկութիւններ:

Առողջ մարդու արիւնին մէջ, այս զանազան տեսակի ճ. դնդիկներու քանակական համեմատութիւնը գրեթէ անփոփոխ կը մնայ: Բայց հիւանդութիւններու ընթացքին կարդ մը ձևեր կ'աւելնան, ուժ-

բիշներ կը պակսին, երեսյթ մը որ թոյլ կուտայ ախտածնաշել այս-  
ինչ կամ այսինչ հիւանդութիւնը :

Յ. Եերտիկները, որոնք ահազին քանակութեամբ կը գտնուին  
արիսնին մէջ (մէկ խորանարդ միլիմէթրի մէջ 250,000), կարեոր ու եր  
մը կը կատարեն արիւնը զննողովցնելու մէջ : Ամանց կարծիքով մա-  
նուկ կարմիր գնդիկներ են :

Վերոյիշեալ հեղուկ և հաստատուն մարմիններէն դաս, արիւնը  
կը պարունակէ նաև կաղեր, քրուածին (oxygène), բրակ (azote) և  
բնածլյային քրու (acide carbonique) :

Թթուածինը կուգայ թռքերէն և կը միանայ կ. գնդիկներու բո-  
սորածինին : Բնածխային թթուն կուգայ թջիշներէն, իրրե արդիւնք  
այրումներու և զանազան բնալուծային փոփոխութիւններու, ինչպէս  
պիտի տեսնենք : Բորակը ևս կուգայ թռքերէն . կը կարծուի թէ մաս-  
նաւոր զեր մը չի խազար :

ԱլիիՇԼ կամ ճերմակ արիւնը կիսաթափանց, երբեմն կաթնա-  
գոյն բարդ հեղուկ մըն է, որ յառաջ կուգայ մագերակներէն ծորող  
շիճուկին, հիւսուածքներու արտադրութիւններուն և մարսողական  
խողովակէն եկած սննդային, մասնաւորաբար ճարպային տարրերու  
խառնուրդէն : Կը պարունակէ նաև մեծ քանակութեամբ աւշաբջէջ  
միակորիգ փոքրիկ ճերմակ թջիջ, որոնք կուգան աւշաբջին կծիկներէն :  
Աւիշ քանակութիւնը փոփոխական է . ճաշերէն 10-12 ժամ վերջ  
1200-1400 կրամի կը բարձրանայ : Աւիշն է բուն ներքին միջամայրը,  
որովհետեւ ան է որ ուղղակի կողողէ հիւսուածքները և միջնորդէ  
գեր կը կատարէ արիւնին և անոնց միջն:

Այժմ արիւն ներարկենք մարդակերպին շրջանառութեան դոր-  
ծարանին մէջ :

Արիւնը կրնանք առնել ուրիշ անձի մը արմուկի ծալքի սեւերակ-  
ներէն մէկէն, եթէ ուղէք արքայերակէն (շահ-տամար), և ուղղակի  
ներարկել մարդակերպին նոյն սեւերակին մէջ : Ներկայիս այսպէս է որ  
արեան փոխերակում (transfusion du sang), կը կատարեն փրկե-  
լու համար ծանր արիւնահոսութեամբ կամ դործողութեամբ մահա-  
մերձ հիւանդներու կեանքը : Միայն պէտք է ուշագիր ըլլալ, մաս-

նաւոր քննութեամբ մը , որ արիւնները իրարու «յարմարին» . որովհետեւ կան արիւններ որ զիրար «չեն քաշեր» և , երբ խառնուին , ենթակային կեանքք կը վտանգեն :

Արիւնին քանակը մարմնի ծանրութեան մէկ տասներեքերրոդին հաւասար է . մեր չափահաս մարդակերպին՝ մօտ 5 լիդը (5-6 քիլօ) արիւն պիտի ներարկենք : Այս քանակութիւնը յաճախ կը փոխուի . ճաշերու տաեն առնաւած հեղուկները կ'աւելցնեն , ծոմապահութիւնը , սաստիկ քրանիլը կամ արիւնահոսութիւնը կը պակսեցնեն :

Ներարկուած արիւնը , որ «սե» է , զանազան սեերակներէ անցնելով , զողերակներու միջոցով պիտի թափի սրտին աջ բլթակին մէջ , անկէ աջ փորոքին մէջ , որ թոքային զարկերակին միջոցով պիտի դրիէ զայն թոքերուն : Հսու , «սե» արիւնը թթուածին պիտի առնէ , պիտի մաքրուի և կարմիր արիւն զառնալով , թոքային չորս սեերակներուն միջոցով պիտի թափի ձախ բլթակին մէջ : Այսպէս արիւնը պիտի կատարէ փոքրիկ շրջանը : Յետոյ ձախ բլթակին պիտի անցնի ձախ փորոքին մէջ , անկէ մայրերակին մէջ , որուն միջոցով պիտի տարածուի մարմնին ամէն կողմը , մինչեւ մազերակները . այլտեղէն սեերակները պիտի հաւաքին և պիտի բերեն ու լիցնեն զայն աջ բլթակին մէջ : Այսպիսով արիւնը պիտի կատարէ մեծ շրջանը :

Կը տեսնուի որ արիւնը շրջան կ'ընէ շարունակ և միշտ մինոյն սովորութեամբ : Այս երեսոյթը տեղի կ'ունենայ չնորհիւ սրտին , որուն զնզերային չորս խոռոչները փոխն ի փոխ կծկուելով և թուլնալով , արիւնը կը վանեն տեղէ տեղ : Այսպէս աջ և ձախ բլթակները միաժամանակ կծկումներով (contraction) արիւնը կը մղեն համապատասխան (աջ և ձախ) փորոքներուն մէջ , ու յետոյ կը բացուին ստանալու համար իրենց մէջ հոսող արիւնը : Այդ միջոցին աջ և ձախ փորոքները միաժամանակ կը կծկուին և արիւնը կը վանեն աջը՝ թոքային զարկերակին , և անկէ թոքերուն մէջ , իսկ ձախը՝ մայրերակին , և անկէ մարմնին ամէն կողմը . ու յետոյ կը բացուին , կը հանգստանան , ստանալու համար բլթակներէն եկող արիւնը : Այս շարժումներու միջոցին , սրտին զանազան բացուած քներն ու խափանակներն ալ համապատասխան կերպով կը զոցուին և կը բացուին , այնպէս որ արիւնը դէպի ետ , իր եկած տեղը չերթար , այլ միշտ առաջ կ'ընթանայ :

Աւրեմն սիրար կ'ունենայ երկու պրկում (նախ բլթակները միասին, յետոյ փորոքները միասին), և յետոյ հանդիսատ մը: Բլթակներուն պրկումը կը տեէ երկու տասերորդ երկվայրկեան, փորոքներունը՝ երեքտասերորդ երկվայրկեան, իսկ հանդիսար՝ չորս տասերորդ երկվայրկեան: Երկու պրկումներու (systoles) և մէկ հանդիսա (diastole) այս կանոնաւոր հոլովոյթը (révolution cardiaque) կը տեէ ուրեմն մէկ երկվայրկեանէն քիչ մը պակաս: Այսպէս որ մէկ վայրկեանի (60 երկվայրկեան) մէջ սիրար մօտ 70 անգամ կը զարնէ կամ կը բարախէ և խրաքանչխոր անդամին 180 կրամ արիւն կը զրկէ երակներուն մէջ: Այս հաշուող, չափահասի մը հինգ լիոր արիւնը, 28 անգամէն, և կէս վայրկեանի մէջ, մարմնին ամբողջ շրջանը կ'ընէ (մէկ ժամուան մէջ 120 ըրջան): Հետեարար երակէ մը ներարկւած զեղ մը կէս վայրկեանէն մարմնին ամէն կոզմը կ'երթայ: Յուղումի, հիւանդութիւններու աղդեցութեան տակ, ինչպէս նաև երեխաններու քով, սրախն բարախումները աւելի յաճախազէպ կ'ըլլան (մէկ վայրկեանի մէջ 100–180): ուրիշ հիւանդութիւններ և ծերութիւնը կը զանգաղեցնեն սրախն բարախումները (60էն վար մինչեւ 40):

Բնական վիճակի մէջ սրտին զարկերը չեն զգացուիր: Երբ զգալի ըլլան, բարախումներ կը պատճառեն. այդ զգալի բարախումներուն ինչպէս «սրտի ցաւ» երուն պատճառը, յաճախ սրտին զուրս, ջղային զրութեան, մարսողական խողովակին, երիկամներու և թոքերու խանդարումներուն մէջ պէտք է վիճառել:

Սրտին, աւելի ճիշդ փորոքներուն պրկումները և խափանակներուն գոցուիլը յառաջ կը բերեն ձայններ երկու ձայն, մէկ դադար մտիկ ընելով բժիշկները կը ստուգեն սրտի զնդերին և խափանակներուն վիճակը, որմէ կարենը չափով կախում ունի արեան շրջանառութեան կանոնաւորութիւնը: Յուր հիւանդութիւններէն ոմանք (օր. ժանտատենդը, բծաւոր տենդը, ևայլն) կը տկարացնեն սրտին զնդերը (myocardite), ուրիշներ (մանաւանդ սուր յօդացաւը) եթէ ժամանակին չի դարձանուին, կը փնացնեն խափանակները և կ'առաջացնեն սրտի խակական հիւանդութիւններ, որոնք յաճախ անբուժելի են, թէև ենթական, լաւ առողջապահութեամբ մը, երկար տարիներ կրնայ ապրիլ:

Այսպէս սիրառ, պրկումներով, արիւնը կը դրկէ դարկերակնե-  
քուն մէջ, սրոնք կը շարունակեն սրտէն եկած մղումը: Շնորհիւ իրենց  
առաձգականութեան, դարկերակները, սրտին հետ համաժամանակ (in-  
sochrone) պրկումներով, դարկերով, արիւնը մինչև մաղերակները  
կը փոխազրեն: Այդ դարկերը կը դդանք մատով, երբ դարկերակները  
ժակերեսային են, ինչ որ թոյլ կուտայ համրել սրտին դարկերը և  
սուուզել անոնց կանոնաւորութիւնն ու ուժզութիւնը: «Բաղկերակ»ը  
քննելու համար բժիշկները իրենց մատը կը զնեն ճաճանչային դար-  
կերակին վրայ (դաստակին զուրսի կողմը): Այդ դարկերը կարելի է  
հաստատել նաև երբ դարկերակ մը կը կտրի. այդ պարագային արիւնը  
սրտին բարախումներուն համաժամանակ ցայտումներով դուրս կը  
հօսի դարկերակի բերանէն, որը շարունակ բաց կը պահէ առաջական  
խուը: Աւրեմն վտանգաւոր է խոչըր դարկերակի մը կտրելը, և ասոր  
համար է կարծէք, որ գլխաւոր դարկերակները թաղոքած են մար-  
մնին խորերը, զնդերներուն տակ, բացի քանի մը տեղերէ, ինչպէս  
գլաստակէն վեր (ճաճանչային դ.), պարանոցին երկու կողմերը (քնա-  
քեր դ.), ծունկին ետել (կարթային դ.), ճակատին երկու կողմերը  
(քնաքային դ.):

Դարկերակները ոչ միայն առաջական, այլ նաև պրկելի են,  
ժանաւանդ փոքրիկ, մաղերակայինները: Այնպէս որ երկու ջիղերու  
(pneumogastrique & sympathique), որոնց մասին պիտի խօսինք, աղ-  
դեցութեան տակ, մերթ կը պրկուին, մերթ կը լայնան: Երբ կը պր-  
եկուին, արիւնը խոյլ կուտայ այդ մասէն, որ կը գունատի և կը պազի: Այդ է որ կը պատահէ օրն.երբ վախի ազդեցութեան տակ դէմքը «կիրի  
գոյն» կը ստանայ: Խոկ երբ կը լայնան, արիւնը կը խուժէ արտաել,  
որ կը կարմրի և կը տաքնայ: Այդպէս է որ դէմքը «կաս-կարմիր» կը  
ըլլայ ուրախութեան ազդեցութեան տակ: Այս երկու երեսոյթներն ալ,  
այսինքն արեան վանումը (ischemie) և արեան խռնումը (congestion)  
կընան տեղի ունենալ բոլոր գործարաններուն մէջ (լեարդ, սիրտ, երի  
կամ, ուզեղ, մորթ, ևայն) և չափազանցութեան պարագային ծանր  
խանդարումներ յառաջ բերել:

Ամեն պարագայի ոնէ յուզում կ'անդրագառնայ երակներուն,  
Հետեւաբար արեան շըջանառութեան վրայ, վանելով արիւնը դէպի

ներքին գործարանները, մասնաւորարար սիրտը (օր. վախի, բարկութեան ազդեցութեան տակ), կամ սիրտէն քաշելով դէպի մարմնին մակերեսը (օր. ուրախութեան ազդեցութեան տակ): Առաջին պարագային սիրտը «կը սեղմուի»: Երկրորդ պարագային «կը բացուի»: Այս երեսյթերն են որ կարծել տուած են թէ սիրտն է կեղրոնը զանազան յուղումներուն, կիրքերուն, առաքինութիւններուն և այլ զգայութիւններուն, որոնք ծնունդ տուած են «չար սիրտ», «բարի սիրտ», «անսիրտ», «բային սիրտ», «նեղ սիրտ», «քար սիրտ» և այլ ժողովրդական բացարարութիւններուն: Այդ է պատճառը նաև որ ժողովուրդն ու բանաստեղծները սիրտը նկատած են սիրոյ բնակարանը, և իրրե այդ երգած են միշտ ու միշտ պիտի երգեն....

Սրաբին և գարկերակներուն պրկումներուն հետեանքով ննջում (tension) մը յառաջ կուպայ երակներուն մէջ, որուն չնորհի «արինը կը քայի»: Կայ առաւելագոյն ննջում մը (tension maxima) որ կը համապատասխանէ սրաբին և երակներու զարկերու ուժին, և նուազագոյն ննջում (tension minima) մը, որ ցոյց կուտայ սրաբին և երակներուն տուածդական ուժը հանդարտ ըրջանին: Չափահասի մը քով, բնականոն պարագաներու մէջ, առաւելագոյնը 13–14, խոկ նուազագոյնը 7–8 պէտք է ըլլան (չափր կուտայ մասնաւոր զործիք մը): Ճաշերէ վերջ, յուկումներու ազդեցութեան տակ, ճնշումը, ժամանակաւորապէս չափէն առելի կը բարձրանայ: Խոկ երբ տարիքի դէշ տուովչափահութեան, մտային չափագանց աշխատանքի, կերուխումի, ալքոլամոլութեան, ծխամոլութեան, աղիքներու ինքնաթունաւորմի, և այլ պատճառներու ազդեցութեան տակ երակները կարծրանան, պնդանան (պնդերակութիւն, arteriorosclérose) և կորսնցնեն իրենց տուածդականութիւնը, արեան ճնշումը մնայուն կերպով կը բարձրանայ մինչեւ 20–25–30 (զերձնչում, hypertension) և որոշ պարագաներու տակ կրնայ ուղեղի երակներու պայմում, և կաթուած (hémorragie cérébrale, apoplexie, hémiparésie) պատճառել: Որոշ տարիքէ վերջ արեան ճնշումին փոփոխութիւնները մէծ կարեորութիւն ունին սրտին, երակներուն, երիկամունքին, հետեարար մարմնին ընդհանուր ասովչութեան վիճակը ստուգելու համար:

Այժմ չարունակենք հետեւիլ արեան ընթացքին:

Զարկերակները, ինչպէս ըսինք, հետզետէ ձիւղաւորուելով կը կազմեն մագերակներու նուրբ և շատ խիտ ցանց մը. ատոր համար ալ ուր որ ասեղ կոխէք, արիւն կ'նլայ: Այդ մագերակներուն մէջ, որոնք շատ նուրբ թաղանթ մը միայն ունին, արիւնը դանդաղ կ'ընթանայ, կը լճանայ. մէկ կողմէն շինուկը գուրս կը ծորի սննդային տարրերուն հետ և կը կազմէ աւելը, որ բջիջները սնուցանելէ յետոյ, աւշերակներուն միջոցով կը թափի ենթանրակային սևերակներուն մէջ. միւս կողմէ կարմիր զնդիկները իրենց թթուածինը կուտան, փոխարէն բնածխային թթուով կը բեռնաւորուին, արիւնը կը սենայ: Այդ «աղտոտ» արիւնը, կը հաւաքին սևերակները և կը տանին դէպի սիրտ: Արդ, սևերակները առածգական չեն; որով արիւնը պրկումներով չի մղուիր, այլ սրտին և զարկերակներու ճնշումին և թոքերու քաշողական աղդեցութեան տակ, յամբարար գէպի սիրտ կը բարձրանայ, չնորդիւ խափանակներու, որոնք կերպով մը սանդուխի գեր կը կտառաբեն և կ'արդիւն արիւնին ետ երթալը: Բայց կարգ մը աղդեցութիւններու հետեանքով, խափանակները լաւ չեն գոցուիր, արիւնը «չի քալեր», սևերակները կը թուղան, կը լայնան, այտուցքներ կը կազմեն, օրինակ սրունքներուն վրայ (լայներակութիւն, varice), կամ սրբանին շուրջ (քութի, hémorroïdes, մայասրլ): Նատուկ և կանգնած վիճակի մէջ երկարատե աշխատանքը, սևերակներուն վրայ ուէ սեղմիչ արգելք (ծնրակապ), պնդութիւնը, ևայլն, կը դժուարացնեն սև արիւնին շրջանը, հետեաբար պատճառ կ'ըլլան սևերակներու լայնալուն: Ընդհականակն, մարդանքը, ցատկելը, քալելը նպաստուոր են:

Մենք, մարդկային մարմնի այս ճարտարապետութիւնը կատարելու պահուն, արիւնը պատրաստ հեղուկի մը պէս լեցուցինք սրտին մէջ: Եւ սակայն, արիւնին զանազան մասերը, մանաւանդ ձեւաւորեալ մարմինները, հետզետէ պիտի փճանան իրենց գործունէութեան ընթացքին: Ո՞վ պիտի վերաշխնէ զանոնք ու պիտի վերանորոգէ արիւնը:

Այդ պաշտօնը պիտի կատարեն, 1) ոսկրածուծը, մասնաւորաբար երկար սոկորներու ծայրերու կարմիր ծուծը, որ գլխաւոր վերանորոգիչն է կարմիր զնդիկներուն, նոյնպէս բաղմակորիդ ճերմակ զնդիկներուն. 2) փայծաղը և լեարդը, որոնք մէկ կողմէն կը փա-

շնեն ծերացած կ. զնդիկները, կ'ամբարեն անոնց երկաթը, և կուտան դայն նոր կազմուած կ. զնդիկներուն, բոսորածինի մեխն տակ. (Հոռ ըսենք որ բոսորածինի փճացումէն և այլափոխումէն կը զայտան՝ մարմնի զանագան, մասնաւորաբար լեարդի գունանիւթերը (pigment) որոնք կը գունաւորեն մէզը, կղկղանքը, ևայլն.) 3) աւշային կծիկները, որոնք կը պատրաստեն աւշարջիչները (միակորիգ փոքրիկ ճ. զնդիկները). 4) շաղկապիչ հիւսուածքը որ կը պատրաստէ թափա-պական ճերմակ զնդիկներ :

Այժմ տեսնենք թէ արիւնը, այդ ներքին միջավայրը, ինչպէ՞ս պիտի կատարէ իր գլխաւոր երկու պաշտօնները -սնուցում (nutrition) և ատոր հետեւանք՝ ջերմուրեան և ոյցի արտադրութիւն նաև պաշտ-պանութիւն :

**ՄԵՌԻՑՈՒՄ** - Մարմնի բիւրաւոր և բազմատեսակ թջիջները սնու-ցանելու համար, արիւնը պիտի փոխադրէ և անոնց պիտի մատու-ցանէ թոքերուն մէջ չնչառութեամբ ամբարուած թթուածինը, և նրբագիին մէջ գտնուող սննդային տարրերը. յետոյ պիտի հաւաքէ ու արտաքսէ թջիջներու ճաշէն աւելցած կամ գոյացած աւելորդ և վնա-սակար նիւթերը :

Թթուածինը, որ օդին հետ թոքային խոսոչներուն մէջ մտած-էր, իր բարձր ճնշումին չնորհիւ կ'անցնի չնչողական խիստ նուրբ թաղանթէն և կը թափանցէ մազերակներուն մէջ, ուր անհամբեր կը սպասեն կ. զնդիկները: Ասոնց բոսորանիւթը, որ ինչպէս լսինք եր-կաթային բաղադրութիւն մը ունի, անմիջապէս իրեն կը քաշէ թթուածինը, կը միանայ անոր հետ և կը կազմէ բոսորաքրուութը\* (oxy-  
hemoglobin): Ժամանակաւորապէս կազմուած այս նոր մարմինը կառ կարմիր գոյն մը ունի, որով արիւնը կը կարմրի: Բոսորանիւթը որ-քան շատ թթուածինի հետ միանայ, այնքան վառվուուն գոյն մը կը ստանայ զնդիկը, հետեւաբար արիւնը: Հասկնալի է ուրեմն որ կ. զն-

(\*) Երկաթի կոսոր մը, խոնաւ միջավայրի մը մէջ, անմիջապէս գեղին, կարմրագոյն ժանդ մը (փաս) կը կազմէ. օդին թթուածինն է որ երկաթին հետ միա-նալով կը կազմէ այդ ժանդը (oxyde de fer): Այս երեսոյթին հետ կարելի է յաղղատել այն որ տեղի կ'ունենայ արիւնին մէջ, երբ բոսորանիւթը կը միանայ թթուածինին հետ:


գլիկոները որքան հարուստ ըլլան բոսորանիւթով, այնքան մեծ քանակութեամբ, թթուածին կրնան քաշել, պայմանաւ որ լաւ և խոր չնչառութեամբ միշտ թարմ թթուածին մտցնենք մեր թոքերուն մէջ: Իսկ երբ արեան զնդիկներու թիւը կամ բոսորանիւթին համեմատութիւնը նուազած է, մարմինը բաւականաչափ թթուածին չի ստանար, կը մնայ գունաստ, տկար, ինչպէս զանազան սակաւարիւնութեանց ընթացքին:

Այսպէս թթուածինով բնոնաւորուած, կ. զնդիկները, արեան շրջանին հետեւելով, կը փոխադրեն զայն մինչեւ բջիջները: Հոս վայրեկեան մը պիտի սպասեցնենք թթուածինը, մինչեւ որ արիւնը սննդային տարրերն ալ բերէ:

Մննդային տարրերը արդէն մարսուած ու ծծուելու պատրաստ կը սպասեն նրբաղիին մէջ. ջուրը և հանքային աղերը (պարզ աղ, երկաթ, կիր, լուսածին, եայլն), իրենց բնական վիճակին մէջ, շաքարալիւրային ուտելիքները՝ տեսակ մը շաքարի -քաղցրանիւր (glycose կամ glycose)-վերածուած, ճարպերը՝ մեծ մասով օճառի, քաղցրիտի և ճարպային թթուներու, իսկ բնասպիտային ուտելիքները՝ շատ պարզ նիւթերու (acides aminés) տարրադադրուած:

Արդ, նախապէս տեսանք (էջ 72), որ նրբաղիին մէջ կը գտնուին բիւրաւոր մազաձև ցցուածքներ և աւշային պարկուճներ: Ասոնք է որ պիտի կատարեն սննդային տարրերու ծծումը (absorption): Աւշային պարկուճները կը ծծեն ճարպերուն մեծ մասը, զոր մամացատար աւշերակները, անցնելով աւշային կծիկներէն և միասին առնելով մեծ քանակութեամբ ճերմակ զնդիկներ, կը թափեն աւշային լանջափողին ու անկէտ արիւնին մէջ: Իսկ մազաձև ցցուածքները, որոնք ծածկուած են ճարպերակային ցանցով մը, կը ծծեն ջուրը, հանքային աղերը, բնասպիտային վերոյիշեալ նիւթերը և քիչ մըն ալ լուծելի դարձած ճարպ. ասոնք գուներակին միջոցով կ'երթան լեարդը: Այս մեծ աշխատանոցին մէջ անոնք կը թունադերծուին, կարդ մը փոփոխութիւններ կը կրեն, և յետոյ կ'անցնին ընդահնուր չըջնառութեան մէջ: Ի վերջոյ, այս բոլոր նիւթերը, երակներու և մազերակային ցանցին չնորհիւ, կը տարածուին մարմնին ամէն կողմը և կը հասնին բջիջներուն, ուր արդէն կը սպասէ թթուածինը:

Ու այդտեղ կը կատարուեն կեանքի հիմնական և ամէնէն խորհրդաւոր երեսոյթները, սննդային տարրերուն մէկ մասին այրումը (combustion), միւս մասին իւրացումը (assimilation), երրորդ մասի մը պահեստի զրուիլը (réserve), բջիջներուն վերանորոգութիւնը, ուժի և ջերմութեան արտագրութիւնը, ու այս բարորդ գործողութիւններէն յետոյ մնացած աւելուրդ մասերուն, մաշուրներուն տարիւրացումը (désassimilation) փացումը և արտաքսումը:



Այս երեսոյթները պատկերաւոր օրինակով մը հասկնալի դարձնելու համար, պիտի ըսենք թէ բջիջը կրակ կը վառէ, կերակուր կ'եփէ, կ'ուտէ. կրակը միենոյն ատեն արինը կը տաքցնէ. յետոյ կերակուրին աւելցուքը, ինչպէս նաև իր կղկղանքը կ'արտաքսէ, իսկ վառելանիւթին մնացորդը կը պահէ, պէտք եղած ատեն դործածելու համար: Բացատրենք այս գործողութիւններուն իւրաքանչիւր մասը: Կրակ վառելու համար բջիջները պէտք ունին թթուածինի և վա-

ունդանիւթի<sup>(\*)</sup> : Թթուածինը պիտի քաշեն կ. զնդիկներու բռառրածինին : Վասկերանիւթի համար, ահա ջերմածին նիւթերը՝ ճարպն ու չափարը (չէ<sup>(\*)</sup> որ ճարպով մոմ և շաքարչին՝ ալքոլ կը չինենք ու կը վառենք) : Խոկ իրեւ ուսելիք՝ ահա կերպընկալ նիւթերը՝ ջուր, հանքային աղեր և բնասպիտային տարրեր, այս բոլորը արեան շիճուկին հետ, և ճերմակ զնդիկներու լնկերակցութեամբ, մաղերակներէն դուրս կը հօսին և բջիջներուն չուրջ կը կազմեն աւիշը : Ուրեմն ճարպն ու շաքարը, թթուածինին միանալով կ'այրին, կ'արտազըն ջերմութիւն, որուն չնորհիւ բջիջները, իրենց կազմին պահանջած ձեւով և թթուածինի օգնութեամբ պիտի փոխակերպեն բնասպիտային տարրերը (որոնք միսի, հաւկիթի, բնդեղէնի ձեին տակ մտած էին ժարպակերպին բերանէն), իրենց պէտքին համեմատ պիտ իտանեն ջուր և հանքային աղեր և պիտի իւրացնեն, այսինքն պիտի եփեն, պիտի ու-

(\*) Շկեանքը կիզում մըն է», բառ է մօս զար մը առաջ նշանաւոր քիմիագիտ Լոմպուազի : Այրում, կիզում (combustion) կը նշանակէ թթուածինի հետ մխացում, թթուածացում (oxidation): Երկրի վրայ ամէն նիւթ, կենդանի թէ անկենան, զանազան պայմաններու տակ եւ ուսի ձեւով թթուածինի հետ կը մխանայ: Այդ մխացումին, թթուածացումէն կը զոյանան նոր մարմիններ: Բայց թթուիսումի զործուութիւնը, աշխատանքն ալ յառաջ կը բերէ երրեմն ջերմութիւն եւ լույս (օրէ կրակը) և երրեմն միայն ջերմութիւն (օրէ սննդային տարրերու այրումը մարմնին մէջ, մետաղներու ժանդապումը), երրեմն ալ ոչ ջերմութիւն եւ ոչ լոյս:

Երբ կրակ կը վասենք, թթուածինն է որ կը միանայ ածուկին: այդ ժիացումէն կը զոյանայ, մէկ կողմէն ջերմութիւն եւ ոյժ, միւս կողմէն նոր մարմիններ, մասնաւորաբար բնածխային թթու (acide carbonique) կոչուած կազզ: Բնածխային թթուն ծանր է, զետին կ'իջնէ: Երբ չվանուի, կրակին վրայ կը ծանրանայ, առեւ չի տար թթուածինն, կրակը զէշ կը զափ, բնածխային թթուում (oxyde de carbone) կոչուած ուրիշ կազ մը կ'արտազըք եւ հետզհետէ կը մարի: Այդ է պատճառը որ զէշ վառող ածուկը զգլուխը կը զարնէ: Բայց երբ կը քչենք կրակին վրայ, կամ վառարանը լաւ կը քաչէ, բնածխաթթուն չարուակ կը զանուի, թթուածինը միշտ կը նորոգուի եւ կրակը լաւ կը զափ: Հոն ուր ոգ, այսինքն թթուածին չկայ, կրակ չկայ, եւ կեանք չկայ:

Արգարեւ միենոյն երեւոյթները եւզի կ'ունենան նաեւ մարմնին մէջ: Սննդային բուլոր տարրերը (չաքար, ճարպ, բնասպիտային նիւթեր, հանքային աղեր) զանազան ձեւով թթուածինն հետ կը մխանան, թթուածացումէ կ'ենթարկուին, որմէ յառաջ կուզայ ջերմութիւն, առանց լոյսի կամ բոցի, եւ զանազան մարմններ :

(բնածխային թթու, ջուր, միզուտ, միզաթթու, եւայլն):

տեն, և պիտի մարսեն բոլորը : Այսպիսով թջիջները կը դարդանան (առումի շրջանին) կամ իրենց մաշած մասերը կը վերանորոգեն (չափահատութեան տարիքին) :

Բջիջները, ուտել և խմելէ յետոյ (իւրացում) պիտի մարսեն ու պիտի արտաքսեն իրենց մաշած մասերը, մաշուքները (տարիւրացում) : Միւս կողմէ, այրումի հետեանքով վնասակար կամ աւելորդ նիւթեր կազմուեցան . ատէկտ զատ, սննդային տարրերէն մաս մը աւելցաւ : Այս ամէն թափուքները (déchets) թջիջն չուաքուեցան : Եթէ մնան, թջիջները կը թունաւորուին ու կը խեղդուին : Բարեբախտաբար արինն ու աւելչը հետզհետէ կը քչեն կը տանին զանոնք, և սննդային տարրերէն մաս մը պահեստի զնելէ ետք, մաշուքները և թափուքները կը փճացնեն ու կ'արտաքսեն :

Աւելի մօտէն քննելով, պիտի տեսնենք որ ճարպերու և շաքարի այրումէն բնածխային թթու և ջուր կը զոյանայ : Բոստրածինը, որ թջիջներուն տուած էր իր բերած թթուածինը, անմիջապէս կը միանայ բնածխային թթուին և կը կազմէ մութ կարմիր մարմին մը (բնածխա-բռուրանիւթ carbo-hémoglobine) որ իր զոյնը կուտայ կարմիր զնդիկներուն, հետեաբար արինը, «կը սննայ» : Այդ «սե» արինը սեեբակներուն միջոցով կը թափի աջ սրամին մէջ, կը հասնի թոքերը : Հոն բնածխային թթուն զուրս կ'ելլէ շնչառութեամբ և տեղը կուտայ թթուածինին : Սև արինը, զարձեալ կը կարմիրի, կը մաքրուի և կը վերսկսի իր շրջանը : Բնածխային թթուին հետ դուրս կ'ելլէ նաև, չողիի ձևին տակ, կազմուած ջուրին մէկ մասը (օրական 500 կրամ) :

Արդ, եթէ շնչուած օդը ապականած է արդէն բնածխային թթուով —օր . սրճարաններու և ընդհանրապէս բազմամարդ տեղերու մէջ— կամ եթէ մակերեսային շնչառութեան հետեանքով թոքային խոռոչներուն օդը լաւ շնորովուի, արինին բնածխային թթուն ամբողջութեամբ զուրս չի գար, արինը լաւ չի մաքրուիր, թջիջները մասսամբ կը թունաւորուին, և յառաջ կուգայ զլիսու ցաւ, ընդհանուր անհանդմտութիւն, նոյն իսկ ուշաթափութիւն : Իսկ եթէ շնչուած օդին մէջ առատ բնածխաթթուու (oxyde de carbone) կայ ինչպէս կը պատահի հոն ուր օդային կադ կամ վառարանները դէշ կը

վասին, կրակը «կը դարնէ» և ածուխը կը «հոտի»— այդ կազն է ոք կը բռնէ թթուածինին տեղը, բջիջները չատ քիչ թթուածին կը սոտանան, կը թունաւորուին, և ծանր պարագաներու տակ, ենթական շնչառեցձ կ'ըլլայ ու կը մեռնի:

Ինչպէս ըսինք, բջիջները ջերմածին և ուժածին սննդային նիւթերու մէկ մասը միայն կ'այրեն: Մնացորդը պահեստի կը դրուի:

Դնկերները և լեարդը մնացորդ քաղցրանիւթին կարեոր մասը քաղցրածին (glycogene) կոչուած նիւթի մը կը վերածեն ու կը պահէն: Իսկ փոքրիկ մաս մըն ալ ճարպի կը վերածուի: Ճարպերոն մնացորդն ալ, լեարդին մէջ կարդ մը փոփոխութիւններ կրելէ յետոյ, մէծ մասամբ պահեստի կը դրուի զանազան տեղ, գլխաւորարար մորթին տակ: Երբ մարմինը վառելանիւթի պէտք ունենաց (մարգանքի, քալկու, ծանր աշխատանքի կամ ծոմապահութեան տակն), այդ պահեստէն կը հայթայթէ անհրաժեշտ շաքարն ու ճարպը (ճարպն ալ շաքարի փոխուելէ յետոյ կ'այրի): Ահա այդ պահեստին շնորհիւ է որ կարելի է երկար տաեն, մինչև 40–45 օր ամբողջական ծոմապահութեան տոկալ, մտային և Փիզիքական բացարձակ հանգստի մէջ, ամէն օր քիչ մը ջուր խմելու պայմանաւ: Մոմի շրջանին՝ մարմինը հետպհետէ անսուալութեան (inanition) կ'ենթարկուի, իր պահեստաները՝ ճարպը և զնդերներուն մէջ ամբարուած շաքարը կ'այրէ, ի վերջոյ իր բջիջները կը փացնէ, այսինքն ինքոյնք կ'ուոտէ, կաշի և ոսկոր կը մնայ ու կը մեռնի: Մահը կուգայ, երբ մարմինը կը կորսնցնէ իր ծանրութեան երկու հինգերողը:

Ուրեմն աշխատանքի համար յարմարագոյն սնունդներն են շաքարալիւրային, ճարպային ուսուելիքները, որոնք ջերմութիւն և ուժ կ'արտադրեն:

Գալով կերպընկալ սննդային նիւթերուն, ջուրը և սովորական աղը մարմնի հեղուկներուն ջրային և աղային հաւասարակշուութիւնը աղահովելէ յետոյ, քրտինքի, արցունքի և մանաւանդ մէզի միջոցով կ'արտաքսուին: Միւս հանքային աղերը մասամբ մէզին հետ դուրս կ'ելլեն, մասամբ պահեստի կը դրուին, երկաթը՝ լեարդին և փայծաղին մէջ, կիրը և լուսածինը՝ ջղային գրութեան և ոսկորներուն մէջ: Կայլն: Իսկ բնասպիտային նիւթերուն աւելորդը, ինչպէս նաև

բջիջներուն մաշած մասերը աւելին միջոցաւ արեան մէջ թափելէ յետոյ, կը հասնին լիարգը, որ զանոնք կը փճացնէ, վերածելով միզուտի (urée, բնամէզ, ) երեմն ալ, երբ փճացումը կատարեալ չէ, միզաքըուի (acide urique) և այլ նիւթերու որոնք մէզին և մասամբ քրտինքին ու շունչի չողիին հետ կ'արտաքսուին :

Կը հետեւի թէ մարմինը բնասպիտային սննդային տարրերը պահեստի չի գներ և անոնց աւելորդը միշտ կը փճացնէ ու կ'արտաքսուէ իբրև վնասակար ու թունաւոր նիւթեր : Փճացումի և արտաքսումի այլք զովծողութիւնը մեծ աշխատանք կը պարասպրէ ներքին զանազան գործարաններուն, մանաւանդ լիարդին (փճացնող) և երիկամներուն (արտաքսող) : Այդ է պատճառը, որ որոշ տարիքէ մը (40-50) յետոյ, կը յանձնարարուի կարեւոր չսփով զեղջել բնասպիտային սնունդները (միս, հաւկիթ, ծուկ և մասամբ ընդեղիներ), որովհետեւ ոչ միայն մարմինը չօգտուիր անոնցմէ, այլ անոնց փճացումն ու արտաքսումը կը յոդնեցնեն արդէն իսկ քիչ-չատ մաշած գործարանները, և, որոշ պարագաներու տակ, թունաւոր կը գառնան :

Հասկնալի դարձնելու համար, ջանացինք պարդ պատկերներով ներկայացնել սննդումի երեսյթները : Բայց այնքան բարդ ու խորհրդաւոր մն անոնք, որ տակաւին կարելի չէ եղած թափանցել անոնց խոր մանրամասնութիւններուն, մէկ խօսքով կետնքի էութեան : Ծծումէն սկսեալ մինչև արտաքսումը, անցնելով իւրացումէն, տարիւրացումէն, պահեստէն, թափուքներու և մաշուքներու փճացումէն, բազմազան և խորհրդաւոր երեսյթներ տեղի կ'ունենան, որոնց կանոնաւորութիւնն ու կատարելութիւնը կը ստեղծեն հաւասարակուութիւն մը, որ առողջութեան հիմն իսկ է : Մարզանքը, խորշնչառութիւնը, տարիքի և աշխատանքի պատշաճ սննդառութիւննը, դուարթութիւնը, ևայլն, կը նպաստեն այդ հաւասարակուութեան պահպանումին : Դժբախտաբար, սննդումի երկար ու բարդ շղթային մէկ կամ միւս օղակը, բազմազան պատճառներով, յաձալս կը խանգարուի, կը փրթիւ վառելանիւթերը (ուժածին և ջերմածին սննդային տարրերը) շատ կամ քիչ կ'այրին, պահեստի գործողութիւնը լաւ չի կատարուիր, բնասպիտային տարրերու իւրացումը գէշ

Ալ կատարուի, թափուքները և մաշուքները զէշ կը փհացուին, և այլն: Անկանոն, միակողմանի և տարիքի ու ապրելակերպի անյարժարմար աննդառութիւնը, զէշ չնէտութիւնը, նստուկ և փակ տեղերու մէջ աշխատանքը, յուղումներն ու վիշտերը կը նպաստեն այդ խանգարումներու երեսումին և յարատեսութեան: Արդ, երբ այդ խանգարումները երկար տեւեն, առաջ կը բերեն սնանումի հիւանդութիւններ (maladies de la nutrition), որոնց կարգին յիշենք ճարպակալումը (obésité, , գիրութիւն), շաքարախտը (diabète), նիփարութիւնը, աւազախտը, դանազան յարատն յօդացաւերը (rumatismes chroniques), ջղացաւերը, կէս-գլխու ցաւը (migraine), մորքային հիւանդութիւնները (éczema, ևայլն), ծանրաշնչութիւնը (asthme), ևայլն: Այս տեսակ հիւանդութիւն ունեցողները, յանախի բրենց գաւակներուն կը փոխանցեն վերոյիշեալ հիւանդութիւններէն մէկ կամ միւսը ունենալու տրամադրութիւնը, խառնուածքը, որ յօդազարութիւն (arthritisme) կը կոչուի:

ԶԵՐՄԱԽԻԹԻՒՆ, ՈՅԺ ԵՒ ՄՆՈՒՆԴԻ ԶԱՓ — Տեսանք որ բջիջները, թթուածինին օգնութեամբ, կ'այրեն ու կը փոխակերպեն սնրնդային բոլոր տարրերը, որոնք իրենց տեսակին համեմատ, որոշ քանակութեամբ ջերմութիւն կ'արտադրեն: Այսպէս 1 կրամ բնասպիտը կ'արտադրէ մօտ 4 գոլ<sup>(\*)</sup>, 1 կրամ ճարպը՝ 9 գոլ, 1 կրամ շաքարը՝ 4 գոլ: Արիւնը և շրջանառութեան գործարանը պաշտօն ունին սնանումէն առաջ եկած ջերմութեան կանոնաւոր բաշխումը կատարել մարմնին մասերուն, նման գոլարձակներու (calorifères): Անոնց չնորհիւ, մարմնինը կը պահէ իր ջերմութեան միջին աստիճանը, որ 37 նէ: Այսուհանդերձ մարմնին զանազան մասերը չունին նոյն ջերմութիւնը, որ կը տարբերի նաև համաձայն տարիքի, օրուանժամերուն և կարգ մը բնախօսական և ախտարանական պայմաններու: Մարմնին մակերեսին ջերմութիւնը պակաս է ներքին մասերու

(\*) Գոլը (calorie) ջերմութեան այն քանակութիւնն է որ մէկ քիլօ ջուրը մէկ աստիճան կը տաքցնէ (0 աստիճանէն՝ 1 ի կը բարձրացնէ): Հետեւաքար, երբ կ'ըսուի թէ մէկ կրամ ճարպը 9 գոլ կուտայ, կը նշանակէ թէ մէկ քիլօ ջուրը կրնայ 9 աստիճան տաքցնել, անշուշտ որոշ պայմաններու տակ:

ջերմութենէն. ուրեմն, ջերմութեան իրական աստիճանը սառուցելու համար, ջերմաչափը պէտք է դնել ոչ թէ անոթին, այլ լեզութեակ կամ սրբանին մէջ: Նորածիններուն բնական ջերմութիւնը 37—37.5 է, տարեցներունը՝ 36.5: Առաօտեան ֆերմութիւնը պակաս է (36.5) իրիկուան ջերմութենէն (37—37.5): Ֆիզիքական ծանր աշխատանքը կը բարձրացնէ. Հիւանդութիւնները չափազանց կ'ուելցնեն կամ կը պակսեցնեն ջերմութեան աստիճանը: 32 աստիճանէն վար և 42—43 էն վեր անողատան մահ կը պատահի:

Արինին բաշխած ջերմութիւնը մորթին, չունչին և գանագանարտագրութիւններու միջոցով շարունակ կը սպասի: Արդ, հաշուած է, որ չափահաս մը, յարաբերաբար հանդարտ վիճակի մէջ, կը սպասէ մօտ 2200 գոլ ջերմութիւն: Կը նշանակէ թէ չափահաս մը պէտք ունի առնուազն 2200 գոլի, որուն 1700 ը՝ մարմինը տաքցնելու և մօտ 500 ը՝ սնանումի և գանագան գործարաններու աշխատանքին: Համար: Այդ ջերմութիւնը պիտի հայթայթեն ուսելիթինները: Մարզումը ծանրութեան իւրաքանչիւր քիլոյին համար եթէ տանք 1 կրամը բնասպիս (4 գոլ), 1 կրամ ճարպ (9 գոլ) և 4.5 կրամ շաքարալիւրային նիւթեր (18 գոլ), նաև ½ կրամ հանքային աղեր և 25 կրամ ջուր (այս երկու տարրերը ջերմութիւն չեն արտադրեր), անոր հայթայթած կ'ըլլանք կեանի պահպանման մինիաչափ (ration d'entretien): Այս թիւերը բազմապատկելով անհատի մը ծանրութեան թիւին հետ, կը գտնենք անոր անհրաժեշտ սնունդին չափը, որ կը բաւէ հաւասարակընելու ջերմութեան սպառումը և ապահովելու հիւսուածքներուն վերանորոգութիւնը, բայց հանդարտ վիճակի մէջ, առանց ունէ աշխատանքի: Ուրիմն 70 քիլո կը ուղղ անձ մը պիտի ստանայ օրական 70 կրամ բնասպիս (280 գոլ), 70 կրամ ճարպ (630 գոլ), 315 կրամ շաքարալիւրային նիւթեր (1260 գոլ), նաև 35 կրամ հանքային աղեր և 1750 կրամ ջուր:

Բայց այս թիւերը մօտաւոր չափ մը միայն կը ներկայացնեն, որովհետեւ կարգ մը սնունդներ, իրենց եփուելու եղանակին համաձայն, արժէք կը ստանան կամ կը կորսնցնեն: Դարձեալ, ամէն ուսելիք, ամբողջութեամբ չի մարսուիր, չի ծծուիր, չիւրացուիր. մարսողական գործարաններու բջիջներու առողջական վիճակին համ-

մտածայն, փոքրիկ կամ կարեսը մտա մը կ'արտաքսուի: Միւս կողմէ վերսյիշեալ չափերը կը փոխուին համաձայն տարիքի, աշխատանքի, ցեղի, կյիմայի, հիւանդութիւններու, ևայլն:

Տարիքի տեսակէտէն, մանուկները և պատանիները, որոնք աճումի, այսինքն շինութեան շրջանին մէջ են, իրենց ծանրութեան խրաբանչիւր քիլօյին համար չափահասէ մը աւելի սնունդի, մանաւանդ բնասպիտային ուտելիքներու (միս, ծուկ, հաւկիթ, ընդեղէդէն) պէտք ունին: Որքան յառաջնայ տարիքը, այնքան կը նուազի բնասպիտային սնունդներու պէտքը, որոնց աւելուրդը, ինչպէս տեսնք, թունաւոր կը գառնայ տարեցներուն համար:

Աշխատանքը, իր որակով և քանակով, մեծապէս կ'ազդէ սնունդի չափին և տեսակին վրայ: Դնդերները՝ սնունդներու հայթայթած քիմիական ուժը շարժումի, աշխատանքի կը փոխին. որքան ծանր ըլլայ աշխատանքը այնքան քիմիական ոյժ և ջերմութիւն կը սուպարի (օրական 2500-5000 դոլ, համաձայն աշխատանքի տեսակին): Հետեարար տեսական ծանր աշխատանք կատարողները, դործաւորները ընդհանրապէս, պէտք է ստանան առատ սնունդ, մասնաւորաբար ուժածին և ջերմածին, այսինքն չաքարալիւրային և մասամբ ճարպային սնունդներ (շաքար, շոքոլա, կարագ, ձէթ, ճարպ, չոր պտուղներ. նաև հաց, կաթ, ընդեղէններ, խիւսեր, պանիր, չոր կանաչեղիններ և ալիւրեղիններ, որոնք կարեւոր չափով բնասպիտային տարրեր ալ կը պարունակեն): Իսկ մտային աշխատանք կատարողները, որոնք նստուկ կեանք մը կ'անցընեն, հետեւըար զէշ կ'այլըն իրենց սնունդները, պէտք է զոհանանանունդի միջին չափով, և հետեւին գլխաւորաբար խառն բուսային սննդապահութեան:

Կիման ևս կ'ազդէ սնունդի չափին վրայ: Մարմինը ինքնաբերաբար սնունդի նուազ պահանջ կը դգայ ամառը, քան ձմեռը:

Գալով ախտարանական վիճակներուն, հիւանդութեան համեմատ կը փոխուին սնունդներուն չափին ու տեսակը:

Կը տեսնուի թէ որքան կարեւոր է սննդառական գիտութիւնը, որու մասին ընդհանուր ծանօթութիւններ միայն տուինք, և թէ սննդառութիւնը, բերանէն սկսեալ մինչև երիկամներն ու որբանը

(այսինքն արտաքսումը), Փիդիքական և հոգեկան որքան խանդառումներու պատճառ կ'ըլլան:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻԹԻՒՆ — Արիւնը և ամիշը, կը ոնուցանեն, ջերմութիւն և որժ կը բաշխեն, նաև ուզզակի կամ անուղղակի մարմինը կը պաշտպանեն:

Ցուրտին և տաքին զէմ արիւնը կը պաշտպանէ մարմինը, առաքերուն՝ առաս վասներով ջերմութիւնը, և ցուրտահրուն՝ խնայելով զայն: Զղային կանոնաւորող մանաւոր կեղրոնի մը աղդեցութեան տակ, եթէ մինուրաը տաք է, երակները կը լայնան, արիւնը կը խուժէ մորթին տակ, քրտնածոր զեղձերը ուժեղ կը գործեն, ու քրտինքով աւելորդ ջերմութիւնը կը սպառեն: Իսկ երբ օդը կը պաղի, երակները կը կծկուին, արիւնը ներս կը քաշուի, մորթը կը պաղի, և մարմինը սարսւով և դողով կը տեղեկացնէ Հազուսով պաշտպանուելու անհրաժեշտութիւնը:

Վէրքերուն զէմ արիւնը կը պաշտպանէ զոնդողալով: Երբ վէրք մը կը բացուի, արիւնը կը դոնդողի, հետեարար կը զադրի հոսելք և կը կազմէ տեսակ մը խից, որ կծկուելով վէրքին եղերքները կը ձգտի գոցել: Յեսոյ ճերմակ զնդիկները և շաղկապիչ ըլիջները դոնդողին մէջ կը խուժեն, կը հեւսեն զայն ու կը սպիացնեն վէրքը: Այսպէս կը կատարուի բոլոր վէրքերուն սպիացումը, ուր ալ զըսնուին, պայմանաւ որ սոտար մարմիններ և մանրէններ մասձ չըլլան հոն: Իսկ եթէ վէրքը խոր է և կարենոր զարկերակ մը կարուած է, արիւնը չի կրնար դոնդողիլ, կը հոսի առատ այդ պարագային սիրտն է որ կը զանդաղեցնէ և կը տկարացնէ իր զարկերը, հիւանդը ուշաքափութիւն (syncope) կ'ունենայ ,արեան հոսումը կը դադրի ինչ որ պաշտպանողական տեսակ մը միջոց է:

Օտար մարմիններու և մանաւանդ մանրէններու զէմ արիւնը և աւելշը ունին պաշտպանողական աղդեցիկ միջոցներ: Մարդկային մարմինը պաշարուած է բազմազան թշնամի տարրերով: Անհամար մանրէններ իբրև մակարոյծ կ'ապրին մեր մորթին և բնական խոռոչներուն մէջ: Անմիջապէս որ ճեղք մը բացուի, նոյնիսկ անտեսանելի, ներս կը մտնեն և, եթէ զետինը յարմար է, կը զարդանան, թոյն կ'արտադրեն. այդ թոյնին աղդեցութեան տակ մաղերակները կը

լայննան, արիւնը հոն կը խուժէ, ճերմակ գնդիկները և տեղական բջիջները բազմահալով պատճէց մը կը կանդնեն մանրէներու յառաջնագայումին զէմ, և կը սկսին փացնել թշնամին: Վէրքը կը կարմրի, կր տաքնայ, կ'ուուի, կր ցաւի, մէկ խօսքով կը բորբոքի: Բորբոքումին սաստկութիւնը ցոյց կուտայ մարմնի պաշտպանութեան ուժգնութիւնը: Բազմակորիգեանները (բջջակերները) կը չըջապատեն մանրէները, իբենց մէջ կ'առնեն ու կը մարսեն դանոնք: Բայց իրենք ալ ահազին կորուստ կուտան, կը մեռնին. անոնց գիտակներէն կը կազմուի քարախը: Եթէ ճերմակ գնդիկները յաղթական ելլեն, բորբոքումը հետպհեաէ կը մարի, թարախը ինքնարերարար կամ րժիշկին ձեռքով կը պարզուի և վէրքը կը սպիտայ: Եթէ երկու կողմի ուժերը հաւասար են, բորբոքումը սուր (aigue) չըջանէ մը յետոյ, երբեմն ալ սկիզբէն, կը դառնայ յամբընիքաց, յարատև, ժրոնիկ (chronique): Իսկ Եթէ մանրէները յաղթական ելլեն, կը քանդեն պատճէց և կը տարածուին մարմնին մէջ: Այդ տարածումը կրնայ կատարուիլ աւշերակներուն միջոցով, որոնք երբեմն կը բորբոքին (lymphhangite) ու կարմիր լարի մը պէս կ'երկարին վարակուած անդամին վրայ: Երբ մանրէները աւշային կծիկներուն հասնին, տառնք գորաւոր պատուար մը կը կազմեն, չեն թողուր որ մանրէները անցնին, հետեւարար կ'ուուին, կը ցաւին, կը բորբոքին: Այդ է որ կը պատահի, երբ աճուկներուն, անութներուն կամ կզակի անկիւններուն աւշային կծիկները կ'ուուին, կը ցաւին, կը բորբոքին՝ ոտքերու, ձեռքերու վէրքի մը, կամ նշիկներու և բերնի զանազան բորբոքումներու բնթացքին: Եթէ աւշային զեղձերն ալ պարտուին, մանրէները արիւնին մէջ կ'անցնին և ընդհանուր հիւանդութիւն կ'առաջնացնեն: Եոյնը կը պատահի երբ մանրէները, փոխանակ աւշերակներէն անցնելու, ուղղակի արեան մէջ կը մանեն կամ, առանց արեան մէջ մանելու, կարեւոր զործարանի մը մէջ կը տեղաւորուին:

Ամէն պարագայի, մարմինը ընդհանուր զօրաշարժ կը յայտարէ, և արիւնին ու աւշային միջոցով, իր պաշտպանողական բոլոր միջոցները ի գործ կը զնէ: Բոլոր գործարանները, բոլոր բջիջները ուժեղ կը գործեն, ներքին այրումները կը սաստկանան և ջերմութիւնը կը բարձրանայ: Զերմութեան բարձրութիւնը կ'արտայայտէ

պայքարի սաստկութիւնը և կը նշանակէ թէ մարմինը լու կը պաշտպանուի: Ծանը հիւանդութեան մը ընթացքին, ջերմութեան բարձր չըլլալը, լու նշան չէ: այս պարագան յաճախ կը հաստատուի ծերեռու հիւանդութեանց ընթացքին: Երբ, և վերջոյ, մարմինը կը յաղթէ, թշնամիները կը փճանան և կ'արտաքսուին, ջերմութիւնը կ'իյնայ, և բջիջները կը վերանորոգուին: ապաքինումի շրջանը կը սկսի: Եթէ մարմնին պաշտպանողական միջոցները սպասին և մանրէները յաղթեն, մահ առաջ կուգայ: Իսկ եթէ ուժերը հաւասար ըլլան, իւրաքանչիւրը իր զիրքին վրայ կը մնայ, պայքարը առանց դադրելու, կը մեղմանայ: հիւանդութիւնը իր սուր շրջանին (période aiguë) կ'անցնի յամբընքաց, քրոնիկ վիճակի:

Արտաքին պղպակներու, մանրէներու, և ներքին թոյներու զէմ պաշտպանութեան մէջ շատ կարեոր գեր կը խազան ուրեմն աւելը, աւշային կծիկները և բոլոր աւշային հիւսուածքները: Այս հիւսուածքներով հարուստ են կարգ մը շրջաններ, ինչպէս կոկորդը (նշիկները, մսարոյսերը), կուրաղին, ևայլն, և այդ պատճառով ենթակայ են յաճախակի բորբոքումներու: Կան նաև անձեր որոնց ամրող կաղմը կը պարունակէ առատ աւշային հիւսուածք: այդպիսի աշային կազմուածք ունեցողները ընդհանրապէս զունատ կ'ըլլան: և ենթակայ՝ պաղպառութեանց և անոնց հետեանքներուն:

Ամէն պարագայի, պաշտպան և կուտազ տարրերն են ճերմակ գնդիկները, որոնք ուղղակի կը փճացնեն մանրէները՝ ուտելով: Բայց ճերմակ գնդիկներ, ինչպէս նաև ուրիշ բջիջներ և գործարաններ կ'արտադրեն նաև կարգ մը նիւթեր, տեսակ մը հակաթոյներ: Այս նիւթերը կը խառնուին շիճուկին և անոր կուտան այնպիսի յատկութիւններ, որոնց չնորհիւ ան կրնայ կուտակել, չեղոքացնել, անշարժացնել թէ մանրէները և թէ անոնց թոյները: Այդ յատկութիւնները տուող նիւթերէն ոմանք քիչ-շատ պղպեցիկ են ընդհանրապէս բոլոր մանրէներուն հանդէպ, և երեան կուգան ամէն անդամ որ մարմինը յարձակում կը կրէ: Ուրիշներ կ'աղջեն միայն այս կամ այն մանրէին զէմ, երեան կուգան եթէ այդ մանրէն հիւանդութիւն առաջ կը բերէ, և կը շրջունակին արիւնին մէջ մնալ քիչ շատ երար ժամանակ: Այդ նիւթերն են որ կը ստեղծեն վիճակ մը, որ կը

Հողչուի ախտազիրծութիւն (immunité), որուն չնորհիւ մարդիկ քնառ կամ հաղուսղիպ կերպով երկու անդամ կը բռնուին միենոյն հիւանդութեան (օրկ. ժանտատենդ, կեղծմաշկ, ծաղկախտ, բծաւոր տենդ, կարմրախտ, հարսանիթ, ևայլն): Այս պարագային ախտազիրծութիւնը ստացական է (immunité acquise), այսինքն որոշ հիւանդութիւններ մը յետոյ կը սկսի և կը տեէ քանի մը տարի կամ մինչեւ կեանքին վերջը: Բժիշկները, օգտուելով այս երևոյթին, այժմ արուեստականորէն կը ստեղծեն որոշ հիւանդութիւններու գէմ ախտազիրծութիւն, առողջ անահատներու ներարկելով, պատուաստի (vaccin) ճեին տակ, այդ հիւանդութիւններու տկարացուած կամ սովանուած մանրէն (օրկ. կեղծմաշկ, ժանտատենդ, ծաղկախտ ևայլն): Իսկ հիւանդութիւններու ընթացքին, մարմնին հակաթոյները կ'աւելցնեն, ներարկելով մասնաւորապէս այս կամ այն հիւանդութեան զէմ պատրաստուած շինուկներ (sérums):

Երրեմն ժառանգական ախտազործութիւն (immunité héreditaire) եւս կրնայ գոյութիւն ունենալ այս կամ այն հիւանդութեան գէմ, մանաւանդ նորածիններուն քով (օրկ. ծաղկախտի, կեղծմաշկի, հարսանիթի զէմ). բայց այդ տեսակ ախտազիրծութիւնը ընդհանրապէս երկար չի տեր:

Ըստնք նաև որ կարդ մը հիւանդութեանց ընթացքին շինուկին մէջ կազմուած նիւթերու և հակաթոյներու գոյութիւնը ստուգելով, քժիշկները կրնան ախտորոշել այդ հիւանդութիւնը, նոյնիսկ տարիներ յետոյ (օրկ. ժանտատենդ, սիֆիլիս):

Մանրամասն, բայց զարձեալ չատ համառօտակի պարզեցինք արիսնին կատարած կենսական գերը մարմնի սնուցումին, ջերմութեան և ոյժի բաշխումին, պաշտպանութեան, մէկ խօսքով կեանքի երեսյիններուն մէջ: Ժողովուրդը, առանց ծանօթ ըլլալու այդ զերին բարդ ու այլազան մանրամասնութիւններուն, կ'ընդունի անոր կարեռութիւնը և կ'արտայայտէ զայն «ազտոտ արիւն», «մաքուր արիւն», «պաղ արիւն», «տաք արիւն», «արիւնս տաքցաւ» և այլ բացատրութիւններով: Նոյնիսկ բարոյական դանազան յատկութիւններ կը վերագրէ արիւնին: Եւ երբ քիչ յետոյ ներծոր գեղձերու զերը բացատրենք, պիտի տեսնենք որ անոնց հիւթերը, որոնք ուղղակի

արիւնին մէջ կը թափին, որքա՞ն կ'ազգեն մարդուն խառնուածքին, նկարազրին և բարոյականին վրայ:

Ահա թէ ինչու պիտի թելադրենք մեր մարդակերպին որ ջանաց առողջ պահել իր սիրան ու երակները, և մաքուր՝ իր արիւնը: Այդ նպաստակով ան պիտի զգուշանայ այն հիւանդութիւններէն որոնք կը տկարացնեն սիրան ու կը խաթարեն անոր պաշտօնավարութիւնը: և եր տենդառիթ սուր հիւանդութեան մը բանուի, զանց չպիտի ընէ բժշկական կանոնաւոր ու լուրջ խնամքք, որպէսպի անոնք վնասակար հետք չթողուն սիրափի վրայ: Յետոյ, պիտի խուսափի այն ամէն պատճառներէն որոնք գէշ կ'ազգեն երակներուն վրայ, կը պինդացնեն զանոնք և միենոյն ատեն կը թունաւորեն, «կ'ազտոսեն» արիւնը (Փիզիքական և մատային չափազանց յողնութիւն, ողելից ըմպելիներ, սուրճի և ծիսախոտի չափազանց զործածութիւն, յաճախակի կերուխում, անկանոն, գէշ և անյարմար սննդառութիւն, պինդութիւն, ևայլն): պիտի խուսափի նաև այն պատճառներէն որոնք կը զժուարացնեն արեան չրջանառութիւնը (նեղ հազուստ, նեղ կօշիկ, զանազան կապեր, նստուկ կեանք, սորքի վրայ անչարժ և երկարատե աշխատանք, ցուրտը, մանաւանդ ոտքերու պազլը, ևայլն): Այս աննպաստ պայմաններէն զդուշանալով հանգերձ, մեր մարդակերպը պիտի ջանայ նպաստել արիւնի մաքրութեան և չրջանառութեան չափաւոր մարդանքով, լաւ չնշառութեամբ, մտային և Փիզիքական պարբերական հանդիսառով: Խսկ 50—60 տարեկանէն յետոյ մերթ ընդ մերթ քննել պիտի տայ ինքզինքը իր ընտանեկան բժիշկին, որպէս զի անոր թելադրութիւններով կարենայ առողջ պահել իր ներքին զործարանները և ապրիլ դաւար ծերութիւն մը:


Արիւնը, բջիջները սնուցանելէ յետոյ բեռնաւորուած է սնանումի մնացորդներով, թափուքներով և մաշուքներով, զորս պէտք է արտաքչ: Ատոր համար երեք ճամբայ ունի:

Նախ՝ քոքերը, յետոյ՝ մորքը, և վերջապէս՝ միզային զործարանը, որ գլխաւոր ճամբան է ուրկէ արիւնը կ'արտաքսէ իր աղտեղութիւններուն կարեւոր մասը: Ուրեմն տեղաւորենք նաև այդ կարեսը զործարանը:

### XIII. — ՄԻԶԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Մեր մարդակերպին պիտի տանք երկու երիկամ, երկու միզափող, մէկ միզափոշտ և մէկ միզուկ՝ կազմելու համար միզային գործարանը:

Երիկամները (reins; պէսոլիէկ) ունին լուբիայի մը ձեր, կորնթարդ կոնակ մը, գոզաւոր վոր մը, մօտ 12 սմ. երիկայնք՝ 7սմ. լայնք՝ 150-160 կր. ծանրութիւն և մուլի կարմիր գոյն : Գոզաւոր եղերքին մէջտեղը կը գըտնուի պորտ մը ուրկէ կը մտնեն և կ'եւեն երակները և ջիղերը : Եթէ երկայնքին մէջ տեղէն կտրենք, կը տեսնենք որ երիկամները ունին կարմիր և թանձր միզուկ մը և կեզ մը դոր կը պատէ մասնաւոր մաշկ մը : Երակ-



ները, պորտէն մտնելով, անվերջ կը ճիւղաւորուին կեղենին մէջ և կը կազմեն երակային գնդակներ (glomerules

de Malpighi) ուրկէ ծայր կ'առնեն միզափողիկներ (tubes urinifères) նուրբ, աչքով անտեսանելի և անհամար (ամբողջութիւնը մօտ 20 քիլոմետր երկայնութիւն ունի): Այդ միզափողիկները 8-10 կոնաձև խուրձեր — ֆերայնի և Մալրիկիի բուրգեր (pyramides des Ferein et de Malpighi) — կազմելով, կեզեէն կ'իջնեն միջուկին մէջ և կը յանդին երիկամին պորտին: Հսու քանի մը ծակտիկներով կը բացուին բաժակներու (calices) մէջ, որոնք իրենց կարգին կը պարպուէն կոնչիկին (bassinet) մէջ:

Երիկամները պիտի տեղաւորենք ողնասիւնին երկու կողմերը, սոսծանիին տակ, գոզաւոր երեսները դէպի ներս. աջ երիկամը՝ լիարդին տակ, լայնազիկին աջ անկիւնին ետեր. ձախ երիկամը՝ մսանին և ստամոքսին ետեր: Աջ երիկամը՝ լիարդին ծանրութեան տակ, ձախ երիկամէն աւելի վար կ'իջնէ: Երիկամներուն վերի ծայրին վրայ պիտի փակցնենք մակերիկամնային գեղձերը (capsules surrenrales), որոնց կատարած շատ կարեւոր պաշտօնին մասին պիտի խօսինք աւելի յետոյ:

Երիկամները ընդերափառուին մէջ չեն մտներ: Զանոնք ամբոցնելու համար, ճարզով պիտի պատենք, և պիտի առնենք մաշկային տոպրակի մը մէջ որ վերէն դոց ու վարէն բաց է: Այսպէս որ եթէ մեր մարդակերպը օր մը չափէն աւելի նիշարնայ և երիկամներուն շուրջի ճարպը հալի, աջ երիկամը (երբեմն ալ ձախը) լիարդին ճնշումին տակ անպատճառ վար պիտի իջնայ (ptose rénale) և ցաւեր պիտի պատճառէ: Այդ է որ յաճախ կը պատահի կիններուն:

Երիկամները կը պատրաստեն մէզը, չնորհէւ միզափողիկներուն, որոնք որոշ ընտրութեամբ երակային անհամար զնզակներուն մէջ անցնող արիւնը կը զատեն իր աւելորդ մասերէն (մաշուքներ, մնացորդ աղեր, ջուր, թոյն, ևայլն): Այսպէս պատրաստուած մէզը կաթիլ կաթիլ կը ծորի բաժակներուն, յետոյ կոնքիկին և անկէ միզափողերուն մէջ:

Միզափողերը (uretères), որոնք 22-25 սմ. երկայնութիւն ունին, պիտի կցենք երիկամներու պորտին, վար պիտի իջեցնենք չեղելով դէպի ներս և պիտի միացնենք միզափոշտի գաղաթին, որուն մէջ պիտի հոսի մէզը կաթիլ կաթիլ:

Միզափոշտը (vesseie), որ պիտի ամբարէ միզափողերուն երիկամներէն բերած մէզը, պիտի զննենք կոնքին մէջ, ցայլոսկրին ետեւը: Անոր հային կը գանուուի ուղղաղին (այլերուն քով) կամ արդանդը (կիներուն քով): Չափազանց խիտ հիւսուածք մ'ունի, կազմուած դիխուորաբար բոլորաձեւ զնդերէ մը, որ միզափոշտին պարանոցին չուրջ օգակածն է և կամքին ենթակայ սեղմուկ (sphincter) մը կը կողմէ: Միզափոշտին ձեր փոփոխական է: Պարապ վիճակին մէջ տափակ ու կծկուած է: Երբ կը լիցուի՝ կ'ուռի ու կը բարձրանայ փորին մէջ: Որոշ չափէ մը անդին, զնդերը կը կծկուի և դուրս կը դրէի մէզը: Այդ չափը, այսինքն միզափամֆոշտին պարունակը, փոփոխական է: Սովորաբար երբ 200–250 կրամ մէզ հաւաքուի, միզելու զգայութիւն կուտայ: Բայց կարելի է բոնել մէզը չնորդիւ միզափոշտի սեղմուկին, և մէկ–մէկ ու կէս քիլօ մէզ հաւաքել: Այսուհանդերձ, կարդ մը պարազաներու մէջ, կամ քը անկարող կ'ըլլայ արդիելու կամ արձակելու մէզը: Այսպէս, սաստիկ յուզում մը, օտար անձի մը ներկայութիւնը պատճառ կ'ըլլան որ ենթական չկարինայ միզել կամ, ընդհակառակն, մէզը բոնել: Բաւական թիւով մանուկներ միզարձակութիւն (incontinence ֆակին) կ'ունենան, այսինքն քունի մէջ չեն կրնար մէզը բոնել: Տարեցներէն չատեր, ընդհանրապէս սեղական հիւսնդութեան մը հւտեանքով, չեն կրնար կամույին միզել, միզարձելութիւն (rétention ֆակին) կ'ունենան. և եթէ մէզը արուեստական կերպով չզարպուի, քիլօներով կը նայ հաւաքուիլ: Ուրիշ առթիւ, օրինակ ջերմամիզութեան ընթացքին, երբ միզափոշտը բուրբոքի (cystite), չուտ չուտ դուրս կը հանէ մէզը անմիջապէս որ քանի մը կաթիլ հաւաքուի: Մէզին արտաքսումը կը կատարուի միզուկին միջոցով:

Միզուկը (urètre), կիներու մօտ կը ծառայէ միզայն միզելու. Հազիւ Յ–Ա սմ. երկայնութիւն ունի և կը բացուի ծննդական գործարանի բացուածքին վրան: Գրեթէ միայն սեղմուկ մըն է. այդ է պատճառը որ սաստիկ յուզումի կամ խնդալու առթիւ, մէզը անմիջապէս դուրս կը հոսի: Իսկ այլերուն քով շատ աւելի երկայն է և կը ծառայէ թէ միզելու և թէ սերնդագործութեան: Ատոր համար

ունի բարդ կազմուածք մը, որուն մտսին պիտի խօսինք երբ տեղաւորնք ծննդական գործարանք:

ի՞նչ է մէզը:

Գեղնագոյն, թթու հեղուկ մը, որուն մէջ կան մարմնի սննդառութեան վնասակար մնացորդները, աւելորդ հանքային աղեր և դանագան թոյներ: Մէկ լիթր մէզին մօսաւոր բաղադրութիւնն է՝ ջուր՝ 950 կրամ, օրկանական նիւթեր, այսինքն սննդառութեան ձեւափոխուած մնացորդներ և մաշուքներ՝ մօտ 30 կրամ (միզուտ՝ 25, միզաթթու՝ 0 կր. 70, ուրիշ նիւթեր՝ 4 կր. 30), հանքային աղեր՝ մօտ 20 կրամ (սովորական աղ՝ 12, ուրիշ աղեր, այսինքն ծծմբառներ, լուսածնառներ, հայլ՝ 8 կրամ): Մէզը կը պարունակէ նուև մաղձային գունանիւթեր (բասորածինին փճացումով կազմուած), որոնք քիչ (սովորաբար) կամ շատ (հիւանդութեանց ընթացքին) կը գունաւորեն մէզը: Այս բոլոր նիւթերը, մանաւանդ օրկանականները, թոյներ են, հետեաբար մէզը թունաւոր է՝ մէզին արեան մէջ ներարկումը կրնայ մահացու լրաւ:

Երիկամները, ուրեմն, գտիչներ են, որոնք սակայն որոշ ընտրութեամբ արիւնչն կ'առնեն անոր պարունակած աւելորդ և վնասակար տարրերը, բայց այնքան միայն որքան անհրաժեշտ է ապահովելու համար արիւնիք բազալը ութեան միօրինակութիւնը, հաւասարակուութիւնը, հետեաբար՝ մարմնին առողջութիւնը: Այսպէսով անոնք օրական 1000–1500 կրամ մէկ կը պատրաստն: Բայց մէզին, ինչպէս նաև վերոյիշեալ զանագան նիւթերուն քանակութիւնը փոփոխական է՝ համաձայն սննդառութեան որակին և քանակին, օրուան ժամերուն, ճաշերուն, աշխատանքին և հանգիստին, ափստարանական հւայլ վիճակներու: Մէզին քանակութիւնը կը շատնայ ցերեկ ատեն, մանաւանդ ճաշերէն յիտոյ, նաև կարդ մը դեղերու, ըմպելիներու (սուրճ, թէյ), հիւանդութիւններու (շաքարախտ, չղային քանի մը հիւանդութիւններ) աղղեցութեան տակ: Մէզը կը նուազի գիշեր ատեն, նաև լեարդի, որտի և երիկամունքի ծանր հիւանդութեանց ընթացքին, առատ քրտինքի և ծանր աշխատանքի աղղեցութեան տակ: Մէզուտին քանակութիւնը կը նուազի (մինչեւ 15 կրամ) բուսային սննդապահութեամբ, կամ

կրնայ բարձրանալ, մինչև 60 կրամի, չափազանց մսակերութեամբ և ջերմասիթ հիւանդութեանց ընթացքին: Եռյն պատճառները կ'աղ-դեն նաև միզաթթուի քանակութեան վրայ:

Բնական պարմաններու տակ, մէզը բնասպիտ և չաքար չի պա-րունակեր: Որովհետեւ բնասպիտային տարրերու մնացորդները կը փնտանան և միզուտափ ու այլ նիւթերու կը վերածուին. միւս կողմէ արիւնին մաս կազմող բնասպիտը, երիկամը կը մերժէ դուրս հանել: Իսկ քաղցրանիւթին մնացորդը, մարմինը կամ կ'այրէ կամ պահեստի կը դնէ:

Արդ, երբ երիկամները հիւանդութեամբ մը (օրկ: կարմրախտ՝ սքարլաքին) բորբռքած են, կամ տարիքի, ինքնաթունաւորումի և այլ աղդեցութիւններու տակ վնասուած են, կամ ենթակային ընդ-հանուր կազմը տկարացած է, անոնք չեն կրնար արգիլել արեան բնասպիտին անցքը, ենթական սպիտամիզութիւն (albuminurie) կ'ունենայ, մէզը բնասպիտ կը պարունակէ: Միւս կողմէ, եթէ քաղցրանիւթին աւելուրդը այրող կամ պահեստի վերածող զանազան դործարանները, զիսաւորաբար լեարդը և մսանը, վնասուած ու անբաւական զարձած են, քաղցրանիւթը արեան մէջ կը մնայ և կ'անցնի մէզին: Այս խանգարումը կրնայ ըլլալ պատահական և ժամանակաւոր և ենթական կ'ունենայ միայն շաքարամիզութիւն (glycosurie), կամ տեական ու ախտաբանական, և ենթական կ'ու-նենայ շաքարախտ (diabetēte):

Եթէ երիկամները, հիւանդանալով, չեն կրնար արգիլել բնաս-պիտին անցքը, միւս կողմէ անոնց հիւանդութիւնը կամ խանգա-րումները պատճառ կ'ըլլան որ անոնք անկարող ըլլան արիւնը զտե-լու, անոր աւելուրդ ու վնասակար տարրերը հանելու և արտաքսելու: Այսպէս է որ միզուտաք կրնայ մնալ արիւնին մէջ և ընդհանուր քրո-նիկ կամ սուր թունաւորում (urgémie) և մահ առաջ բերել: Սովո-րական աղին աւելորդն ալ կրնայ արիւնին և հիւսուածքներուն մէջ մնալ. և որովհետեւ աղը ջուր «կը սիրէ», իրեն կը քաշէ խուսա-ջուրին մեծ մասը, մէզը կը քիչնայ, բայց հիւսուածքները, հետե-րար մարմնին զանազան մասերը կ'ուռին (օքեմո), սկսելով ուռքերէն:

Կան տարրեր ալ — ինչպէս հանքային ուրիշ աղեր և միզա-

թթուն — որոնց աւելորդը կամ յօդերուն և հիւսուածքներուն մէջ կը մնայ և յօդագարութիւն (goutte) և յօդացտեր (rhumatismes) կառաջացնէ . կամ մէզին հւետ կ'ելլէ : Բայց երբ անոնց քանակութիւնը չափէն աւելի է , յաճախ աւազի մէ կը ստանան , կարմիր (միզաթթու) կամ ճերմկորակ (լուսածնատներ , եայլն) , և երիկամային կոնքիկին կամ միզափոշտին մէջ կուտակուելով քիչ-շատ խոչչոր քարեր կը կազմէն : Զանազան հիւսանդութեանց ընթացքին , մէզը կրնայ պարունակել նաև արխին , թարախ , մաղձային զանազան նիւթեր , ևն :

Կը տեսնուի թէ որքա՞ն կենսական պաշտօն կը կատարեն երիկամները , որոնց երկուքին միաժամանակ բարձումը անխուսափելիորէն մահ կ'առաջացնէ (կարելի է ասորիլ միայն մէկ երիկամով) :

Ահա թէ ինչու թժիշկները շարունակ կը քննեն հիւսանդներուն մէզը , քննութիւն մը որուն հիմնական կարեսրութիւնն կուտային հիները , քանի որ հետազոտութեան իրրե միջոց ունէին միայն բաղկերկը և մէզը , և մէզին ալ միայն քանակութիւնը , զոյնը և տեսքը :

Մեր նախնիքներուն քով , մէզը ունէր նաև մէծ արժէք իրրեւ դեղ : Մինչև այսօր ալ տեղ տեղ , զիւղերու մէջ , կը զործածեն զայն դարմանելու համար կարդ մը հիւսանդութիւններ : Միդարուժութիւնը բոլորովին անհիմն չէր , քանի որ այժմ զիւհենք և կ'օգտագործնենք միզային կարդ մը ազերու բուժական յատկութիւնները : Բայց եթէ թոյլատրելի էր ան անցեալին մէջ , երբ զիւղերութիւը սահմանափակ էր , 20րդ դարուն ներելի չէ մէզով զարմանէլ :

Այս բոլորէն կը հետեւի թէ մեր մարդակերպը , սոսով ասպրելու համար պէտք է ուշագրութիւն գարձնէ իր երիկամներու լաւագոյն գործունէութեան , մասնաւորաբար ընդհանուր առողջապահութեամբ : Բայց 50 տարեկաննէն յետոյ ալ աւելի ուշագրի պէտք է ըլլալ չծանրաբեռնելու անոնց աշխատանքը . ասոր համար իր ուտեւթիքներէն կարեսր չափով պիտի զեղչէ բնասպիտային սնունդները (մաեղին , ձկնեղին , ընդեղին , հաւկիթ) պիտի հետեւի զիւաւորաբար բուսային սննդապահութեան և քիչ պիտի զործածէ աղը . ընդհանուր և տեղական ամենօրեայ չփուլով պիտի զիւրացնէ արեան լըշանառութիւնը . և վերջապէս , թժշկական պարբերական քննութեամբ պիտի ստուգել տայ իր երիկամներուն վիճակը :

## XIV. — ԾՆՍԴԱԿԱՆ ԳՂՐԾԱՐԱՆԸ

Այժմ որոշենք մարդակերպին սեռը անոր մէջ տեղաւորելով առական կամ իգական ծննդական գործարանը:

ԱՐԱԿԱՆ ԾՆՍԴԱԿԱՆ ԳՂՐԾԱՐԱՆԸ — Երկու ամորձիք, երկու սերմնափող, երկու սերմնապարկ, երկու ցայտուցիչ խողովակ և մէկ շագանակագեղա, ահա արական ծննդական գործարանին ամբողջութիւնը:

Ամորձիքները (testicles) սերմը պատրաստով երկու գեղձեր են ողբարիկ հաւեկիթի մը ձեռվ, մէծութեամբ և ծանրութեամբ (20-22 կրամ): Զախ ամորձիքը՝ աջին քիչ մը աւելի մեծ է եվար կախուած: Դիմացկուն և պազդուն թաղանթ մը կը պատէ իւրաքանչիւրը և գեղձին մէջ մտնելով մօտ 200 խցիկներու կը բաժնէ զայն: Այդ խցիկներուն մէջ կծկուած են անհամար, թելի նման, շատ նուրբ սերմնափողիկները (cahalicules séminifères), որոնց ներքին ըլիջներէն կը կազմուին սերմնակենդանները (spermatozoide): Այս փողիկները միանալով կը վերածուին 10-12 խողովակներու, որոնք քանի մը մէթը երկայնութիւն ունին, բայց կծկուելով, ամորձիքին վրայ կը կազմէն որպանման դորշ մարմին մը, որ մակամորձին (épididyme) է: Զերմամիզութեան և կարգ մը հիւանդութիւններու ընթացքին, երբ, իրրե բարդութիւն, ամորձիքը կ'ուոփ (orchite), երականին մէջ մակամորձին է որ կը բորբոքի, կը ցաւի:

Ամորձիքներէն իւրաքանչիւրը պիտի պատենք երկթերթ թաղանթով մը — ամորձափառ (vaginale) — որոն մէջ զանազան պատճառներով կրնայ ջուր հաւաքուիլ (hydrocèle): Յետոյ պիտի տեղաւորենք երկու ազդրերուն միջև մորթային փոշաներու (scrotum, bourses) մէջ, որոնք գրզոումի, ցուրտի, վախի աղոցցութեան տակ յաճախ կը կծկուին, կը քաշուին: Բայց սաղմնային կեանքի ընթացքին, ամորձիքները նախ երիկամներուն մօտ կը գտնուին եհետղե-

տէ վրոշակերուն մէջ կ'իջնեն : Այնպէս որ երբեմն պատճառով մը մէկը կամ երկուքն ալ կրնան իրենց տեղը մնալ, վար չիջնել . Ենթական կ'ըլլայ միորձի կամ անորձի (մէկ հաւկիթով, առանց հաւկիթի) :

Ամորձիքները կ'արտազրեն շատ թանձր հեղուկ մը, որ դրեթէ միայն սերմնակենդաններէ բաղկացած է : Ասոնք կը կազմուին սերմնափողիկներուն մէջ և զանոնք ներսէն ծածկող բջիջներու ձևով փոխութեամբ :

Սերմնափողերը

(canaux déferents)

պիտի վոխազրեն

ամորձիքներու ար

տազրած սերմնա-

կենդան ն և ը ։

Սերմնափող մը

պիտի կցենք իւ-

րաքանչիւր մա-

կամորձիի պոչին

ուր անոր պիտի

միանան բազմա-

թիւ ջիղեր և ե-

րակներ, մանա-

ւանդ սեւերակ-

ներ, որոնք եր-

բեմն չափազանց

կը լայնան և ցաւ


կը պատճառեն

( varicocèle ) :

Սերմնափողը

ջիղերուն և երակներուն հետ կը կազմէ սերմնալար (cordon spermatique) մօտ 50 սանթ . երկայնութեամբ, որ կ'անցնի աճուկէն և որով-

վայնին մէջ խոշոր չըջան մը ընելէ յետոյ, միզափոշտին ետևէն կը



Սերմինապարկերը (vesicules séminales), 5-6սմ. երկարութեամբ  
սրգանման երկու պարկեր են, զորս պիտի զետեղենք միզափոշտին  
տակ : Կ'արտապրեն մասնաւոր հեղուկ մը որ սերմնակենդաններուն  
կը խառնուիք: Երբեմն ալ սերմը կ'ամբարեն :

Ցայտուցիչ խողովակինքը (canaux éjaculateurs) պիտի կցենք  
սերմնապարկերուն, և շագանակագեղձն անցընելով պիտի բանանք  
միզուկին յետամասին մէջ :

Շագանակագեղձը (prostate) շագանակի մը մեծութեամբ և ձեւ-  
ովի, մուսա խիստ թանձր մարմին մըն է որ պիտի շրջապատէ միզա-  
փոշտին բերանը և միզուկին յետամասը: Կազմուած է 30-40ի մօտ  
դէղձերէ, որոնք միզուկին մէջ կը հոսեցնեն կաթնագոյն և լործուն  
հեղուկ մը (liquide prostatique): Անոնք որ պնդութիւն ունին և  
ճիգ կ'ընեն արտաքսելու, յաճախ այդ հեղուկին կաթիլ մը կրնան  
նշամարել վարոցին ծայրը: Այդ հեղուկը սերմին կարեսը մէկ մասը  
կը կազմէ և կը թուի ապահովել սերմնակենդաններուն կենսունակու-  
թիւնը: Շագանակագեղձին միջին մասն է որ տարիքի և մասնաւորա-  
բար երկասարութեան ատեն յաճախագէտ և դէշ գարմանուած ջեր-  
մամիզութեան հետեւանքով, 50-60 տարեկանին յետոյ կ'ուուի, մա-  
սմամբ կը խցէ միզուկին ու միզափոշտին բերանը, կը գժուարացնէ  
միզելլ և կը պարտազրէ ծանր գործողութիւն մը: Այս տեսակիտէնն,  
նշանաւոր անձեր (Վիլսն, Քլէմանս, Փուանքառէ, Ֆուլ, և այլն)  
նշանաւոր գարծուցին շագանակագեղձը, որ թերևս որոշ դէր մը կա-  
տարեց պատմութեան մէջ...

Միզուկը (uretre) որ մէզը կ'արտաքսէ, կը ծառայէ նաև  
սերմը գուրս հանելու և իր նապատակին հասցնելու: Ունի մօտ 16 սմ.  
երկայնութիւն: Յետամասը կ'անցնի շագանակագեղձին մէջէն և  
հոտ է կը ցայտէ սերմը: Յետոյ կուգայ զնկերային կարճ մաս մը  
որ սեղմուկի դէր կը կատարէ, այսինքն անոր չնորհիւ կրնանք մէզը  
բռնել երբ միզափոշտը լցուն է: Յետոյ կուգայ նախամասը, մօտ  
12 սմ. երկայնութեամբ, որ շրջապատուած է վարոցը կազմող երեք  
գլանաձև հիւսուածքներով — երկու դիւրագրգիւ փափային մար-  
մինմերը (corps cavernueux) և սպիզային մարմինը (corps spongi-  
eux): Այս վերջինը վարոցին ծայրը կը կազմէ ծեփուկը (gland), զոր

կը ծածկէ մորթին ծայրամասը՝ թլիատը (prépuce) : Մեփուկին բաղմաթիւ գեղձերը կ'արտաղրեն պանիքի նման ներժակ նիւթ մը, որ, երբ չմաքրուի, կը նեխի և բորբոքում կ'առաջացնէ : Միգուկին ներքին երեսը կը ծածկէ հուզաթաղանթ մը որուն մէջ կամ ներքել թաղուած են անհամար փոքրիկ զեղձեր — իիրքի զեղձեր — , նաև դոյդ մը աւելի խոշոր զեղձեր — Քառիբըրի զեղձեր — . ասոնք են որ գրգռումի պահուն կ'արտաղրեն ջրագոյն և մածուցիկ հեղուկ մը, որ կ'ամրողացնէ սերմին հեղուկ մասը և յարմար միջավայր մը կը ստեղծէ սերմակենդաններու անցքին : Զանազան մանրէներու, դիմաւրաբար կօնօֆօն կոչուած մանրէին միգուկին մէջ մուտքը յասաջ կը բերէ թարախալից բորբոքում մը որ ծանօթ է զերմամիզուրին (blenorragie, gonorrhéé, պէտ սոգութլրպը) անսւնով :


ԻԳԱԿԱՆ ԾՆՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԱԲԱՆԻ .— Երկու ձուարան, երկու ձուափող, մէկ արգանդ, մէկ խոռոնքի և արտաքին մասեր, այս է իդական ծննդական գործարանին ամբողջութիւնը :

Ձուարանները (ovaires) նուշի մը մեծութիւնն ու ձեր ունին և կը համապատասխանն ամբողջիքներուն, բայց ձու կ'արտաղրեն : Զանոնք պիտի տեղաւորենք կոնքին մէջ, աջ և ձախ կողմը, մօտաւրապէս աճուկներուն բարձրութեամբ : Ունին միջուկ մը որ կապմուած է ջիղերէ և երակներէ, և կեղե մը որուն վրայ կամ անհամար (չօտ 700,000) ձուապարկեր (ovisacs կամ follicules de Graaf), իւրաքանչիւրը ձուիկ (ovule) մը կը պարունակէ :

Ձուափողերը կամ ֆալոպիան փողիքը (trompes de Fallope) 12-15 սմ. երկայնութիւն ունին : Անոնց մէկ ծայրը, որ կիսաբաց վրանի մը ձեւ ունի, ձուարանին պիտի մօտեցնենք որպէս զի հասուն ձուն ընդունիք : միւս ծայրը, որ շատ նուրբ է, արգանդի մէկ անկիւնին պիտի միացնենք :

Արգանդը (matrice, uterus) տափակցած փոքրիկ տանձի մը ձեւ ու մեծութիւնը ունի (7-8 սմ. բարձրութիւն, 4 սմ. լայնք) : Պիտի տեղաւորենք զայն կոնքին մէջ, ցայլոսկրին բարձրութեամբ, միզափոշտին և ուղղաղիին միջնէ, մեծ ծայրը կամ մարմինը վեր, փոքրիկ ծայրը կամ պարանոցը վար : Դնդերային կազմուածք ունի, նման սիրտին : Մէջը պարապ է և եռանկիւնածէ : Զանազան կապեր իրա-

քու կը միացնեն արգանդը, ձուափողերը և ձուարանները, և ամբողջութիւնը կ'ամրացնեն կոնքի պատերուն: Այսուհանդերձ, այդ կապերու առաձգականութեան չնորհիւ կնոջ ծննդական ներքին դորժարաններ ազատ են իրենց շարժումներուն մէջ. ինչ որ անհրաժեշտ է յլութեան ատեն: Բայց այդ կապերը, զանազան պատճառներով կրնան թուլնալ արգանդը շատ առաջ կը ծոփ (antéflexion) կամ ետ կ'ինայ, «կը դատնայ» (retro flexion) և կամ վար կ'ինայ (pro-



lapsus uterin) երբեմն գուրս ելելու աստիճան: Արգանդին բերանը կը բացուի խոռոճալին մէջ:

Խոռոճալին (vagin) գնդերային խողովակ մըն է, 14-15 սմ. Երկայնութեամբ, որուն վերի ծայրը կը շրջապատէ արգանդին պարանոցը, իսկ վարի ծայրը գուրս կը բացուի, միզարերանին տակը: Խոռոճալին այս արտաքին բերանը, կոյսերուն քով փակուած է կուսական քաղանքով (hymen), որ կիրառուածե, օղակածե, երբեմն

ալ աստեղածեւ քիչ-շատ մեծ, քիչ-շատ թոյլ ծակ մը ունի, ուրիէ կը հոսի աղջկիներուն դաշտանը:

Մինդական արտաքին մասեր երկու կողմէն կ'եղերեն միզուկին և խոռոճպիին բերանները: Նախ վոքքը շրբնիքը, նուրբ ու վարդապոյն, որոնք միզուկին վերեւ միանալով կը ծածկեն ծիլը: Անոնց գուրսը՝ մեծ շրբնիքը, մազերով ծածկուած, որոնք միանալով ցայլուկիին վրայ կը կազմեն Աստղական սարը (mont de Vénus): Մեծ շրմներու վարի մասին մէջ թազուած զոյլ մը կարեսը գեղձեր — Պարօլենի գեղձերը —, ինչպէս նաև միզուկին բերանին շուրջ և խոռոճպիին ու արգանդին պարանոցին մէջ թազուած բազմաթիւ գեղձերը կ'արտադրեն հեղուկներ, որոնք սերմին անցքը կը պատրաստեն: Բայց միենոյն ատմէն իրեւ բոյն կը ծառայեն չերմամիզութեան մանրէին:

Երկու սեռերու զործարաններն ալ տարբեր պաշտօններ ունին, բայց մէկ նպատակ: Սերմնագործել:


Արական զործարանները կը պատրաստեն և կուտան սերմնակենդանը, սերմին միջոցով:

Սերմը (sperm) սպիտակ, մածուցիկ, ինքնայատուկ հոտով հեղուկ մըն է, որուն մէջ կը լողան սերմնակենդաններ (մէկ կրամ սերմին մէջ՝ մօտ 60000): Սերմնակենդանները աչքով անտեսանելի ։ մազանձման և շարժուն են: Ունին գլուխ մը և պոչ մը, որուն չորհիւ մէկ վայրեկանի մէջ 2 միլիմետր ճամբայ կը կարեն: Այս անասնիւնները չեն զիմանար 30 աստիճանէն վար և 50 աստիճանէն վեր տաքութեան: Հետևաբար չեն կրնար բացօթեայ աղրիւ: Բայց իշտական ծննդական զործարաններուն մէջ կրնան քանի մը օր ողջ մնալ: Թթուններու և կարգ մը գեղերու աղդեցութեան տակ կը մեռնին:

Սերմին հեղուկ մասը կը կազմեն սերմնասպարկերու, շաղանակագեղձի և Քառուըրի գեղձերու արտադրած հեղուկները, որոնք կը պարունակեն զանազան հանքային աղեր, բնասպիտաններ և ճարպային նիւթեր: Մէկ հոսումով կը կորսուի 1-8 կրամ սերմ: Քիչ-շատ ժուժկալ անձերու քով, սերմը կ'ամբարուի սերմնասպարկերուն մէջ ։ Ամործիքներուն զանազան բորբոքումները (թիւսկերքիւլող, խլիրդ, սիֆիլիս և մանաւանդ չերմամիզութիւն) գլխաւոր պատճառներն են:

ամլութեան (stérilité), որովհետեւ արգելք կ'ըլլան սերմ-նակենդաններու կազմութեան կամ անոնց դուրս հռութուն:

Սերմին արտադրութիւնը կը սկսի 11-15 տարեկանին. բայց մինչև 15-16 տարեկանը սերմին մէջ ընդհանրապէս սերմնակենդան չի դանուիր. Հետեարար, այդ տարիքէն առաջ, արգասաւորութիւնը անհաւանական է: Եթե պատահները կը մօտենան այդ տարիքին, ամործիքները կը խոշորնան ե, սերմնակենդաններէն դատ, իսրեւ ներծոր գեղձեր կ'արտադրեն հիւթ մը, որ արեան մէջ կը ծորի:



Այդ հիւթի աղղեցութեան տակ է որ այրերը, արբունքի շրջանէն սկսեալ, կը ստանան և կը պահեն առնականութեան սեռային և ոչ-սեռային յատկանիները: Սերմին արտադրութիւնը կը շարունակուի մինչև 65-70 տարեկան:

Իդական գործարանները կ'արտադրեն ձուն, և կը պահեն ու ֆլամեցնեն զայն, եթե բեղմնաւորուի, այսինքն եթե սերմնակենդանի մը հետ միանայ:

Զուն կամ ձուիկը իր կազմով կը նմանի հաւկիթի գեղնուցին.

անոր պէս ունի սնուցիչ հեղուկ մաս մը (vitellus) որ բուն գեղնուցնէ, և ծլական բշտիկ (vésicule germinative) մը որ հաւկիթի զեղնուցին մէջ զանուող սապի մեծութեամբ և ճերմկորակ մասին կը համապատասխանէ : Այդ է, որ բեղմնաւորուելով, կը ծլի ու կը կազմէ սաղմը :

Ամէն ամիս, աւելի ճիշտ 28 օրը անզամ մը, ձու մը կը խոչըռնայ, կը հասուննայ, կը պատոէ ձուապարկը և կ'իյնայ ձուափողին վրանածն ծալքերուն մէջ : Այդ ծալքերը կը զրկեն ձուն ձուափողին մէջ, որուն ներքին երեսը պատող թաղանթը, իր շարժական թարթիչներուն չնորհիւ, կը տանի զայն արգանդ : Ճամբորգութիւնը 12-14 օր կը տեէ : Այդ ճամբորգութիւնն ընթացքին կամ արգանդին մէջ լթէ ձուն սերմնակենդանի մը հանդիպի և միանայ, կը բեղմնաւորուի, արգանդին մէկ անկիւնը կը տեղաւորուի, կ'աճի և կը կազմէ սաղմը (embryon, foetus) և ինը ամիս յետոյ, նորածինը : Բացառաբար ձուն կրնայ բեղմնաւորուիլ ձուարանին վրայ կամ ձուափողին մէջ և հոն իսկ տեղաւորուիլ այդ պարագային առաջ կուգայ արտահարդանդային յղութիւն, որ երկար չի տեսը և կրնայ վտանդաւոր վերջաւորութիւն մունենալ մօր համար :

Իսկ եթէ ձուն սերմնակենդանի չհանդիպի, չբեղմնաւորուի, արգանդէն և խոռոճապիէն անցնելով, կ'արտաքսուի :

Արդ, ձուի հասունացման և ճամբորգութիւնն շրջանին, արգանդն ալ կը պատրաստուի բեղմնաւորութիւնն : Արեան խոնում տեղի կ'ունենայ արգանդին մէջ, սնուցիչ նիւթերով հարուստ արիւն մը կը լցնէ երակները, արգանդին ներքին թաղանթը կ'ուոփ և կը պատրաստուի ընդունելու և սնուցանելու բեղմնաւորուելիք ձուն : Եթէ բեղմնաւորում տեղի չունենայ, թաղանթը կը փճանայ, երակները կը պայթին և արիւնը կը հոսի իր հետ տանելով աւելորդ ձուն : Արեան այդ հոսումը որ կը կոչուի դաշտան, ամսական (règles-ménstruées) կը տեէ 3-5 օր, օրական 50-60 կրամի հաշտով և յետոյ կը դադրի : Իսկ եթէ ձուն բեղմնաւորուի, արգանդը կը գոցուի, թաղանթը իր պաշտօնը կը կատարէ և դաշտան չ'ըլլար : Դաշտանին հետ կը դադրի նոր ձուերու կազմութիւնը, մինչեւ որ արգանդը պարզուի : Ուրեմն դաշտանը և ձուարտագրութիւնը զրեթէ միշտ դուզ-

բնթաց երեսյթներ են . այսուհանդերձ երբեմն ձուարտաղրութիւն կրնայ ըլլալ առանց զաշտանի (օրկ . կաթնասուութեան ժամանակ) , կամ զաշտան՝ առանց ձուարտաղրութեան :

Դաշտանը ստվարաբար կը սկսի 12-14 տարեկանին , երբեմն աւելի կանուխ (11 տարեկանին) , երբեմն աւելի ուշ (16-20 տարեկանին) : Դաշտանին հետ կը սկսի նաև ձուարտաղրութիւնը : Բայց ձուարան-ները միայն ձու չեն արտադրեր , այլ նաև ներծոր հիւթ մը որ կի-ներուն կուտայ իդական սեռին յատուկ Փիղիքական և հոգեկան յատկանիշները :

Ձուարտաղրութեան չըջանը և դաշտանը կը տեսն մինչև 45-50 տարիքը և յետոյ կը դադրին : Դաշտանին դադարը կամ կորիւը (տե-նորաս) կրնայ պատահիլ աւելի կանուխ (35-45 տարեկանին) , երբեմն կ'երկարի մինչեւ 55-60 տարիքը : Այդ դադարը շատ մը կինե-րու քով առաջ կը բերէ Փիղիքական և հոգեկան կարգ մը խանդա-րումներ : Այս առթիւ , ըսենք որ կիներու Փիղիքական և հոգեկան տա-պանքներուն մեծագոյն մասը ուղղակի կամ անուղղակի ծնունդ կ'առ-նէ ծննդական գործարաններէն , անոնց հիւանդութիւններէն (բոր-րոքում , ուռո) և ձուարանի գործունէութեան խանդարումներէն :

Բազմաթիւ ու բազմազան են ծննդական գործարաններու բոր-րոքումներն ու ուռերը : Սովորական են արգանդի բորբոքումները (metritide) , զիխաւորաբար վիճեցումքի և չերմամիզութեան հետե-ւանքով , ինչ որ առաջ կը բերէ ճերմակ հոսում , անվերջ և անտանե-լի : Այդ բորբոքումքը յաճախ կ'անցնի ձուափողերուն և ձուարաննե-րուն և կը պատճառէ ծանր , երբեմն մահցու հիւանդութիւններ (salpingite, salpingo-ovarite) : Յաճախաղէպ են նաև զանազան ուռերը , ինչպէս արգանդի ներդրութ (fibrome) , խլիրդը (cancer) , ձուարանի բուշտը (kyste de l'ovaire) , ևայն :

Դաշտանի և ձուարտաղրութեան անկանոնութիւնները ևս կա-րեսը տեղ մը կը դրաւեն կնոջ ախտաբանութեան մէջ : Դաշտանը կրնայ անհետանալ , քիչ կամ շատ ըլլալ , ցաւով կամ առանց ցաւի , այս երեք պարագաներն ալ կրնան արդինք ըլլալ ծննդական գործարաններու վերոյիշեալ բորբոքումներուն կամ ուսերուն , բայց նաև ձուարանի գործունէութեան անբաւականութեան կամ ան-

կանոնութեան, արդանդի և ձուարանի չգարդանալուն, արդանդի շեղումներուն կամ բերնի նեղութեան, ընդհանուր հիւանդութիւններու (թոքախտ, ջղասպառութիւն, սակաւարիւնութիւն, գերյոզնութիւն), օդի և սնունդի պակասի, ճարպակալումի (օքսիլէ) որ յաճախ կախում ունի ձուարանի անբաւականութենէն, ևայլն: Այս միենոյն պատճառները կրնան ամլութիւն առաջ բերել: Միւս կողմէ վերոյ- լիչեալ բորբոքումներուն, ուսերուն և զաշտանի խանդարումներուն առաջ բերած ցաւերը ոչ միայն կ'անդրագառնան մարմնի զանազան մասերուն, այլ նաև կնոջ հոգեկան աշխարհին վրայ, և կը զառնա- ցնեն թէ իր և թէ իր շարժիններուն կեանքը:

Ահա թէ ինչու պիտի թելագրենք մեր մարդակերպին, եթէ իզական սեռ տանք անոր, որ Հոգ տանի իր ծննդական գործարան- ներու մաքրութեան և պաշտօնավարութեան, դաշտանի կանոնաւու- րութեան և քանակին: Պիտի թելագրենք նաև որ զաշտանի շրջանին զգուշանայ ծանր յոգնութիւններէ, գրգուէ սնունդներէ, պաղ լո- գանքներէ, իր կազմը զօրացնէ արեով, լոյսով, մարդանքով և լաւ սննդառութեամբ: Հոգ տանի որ յլութեան և ծննդարերութեան պա- հուն ստանայ ամհրաժեշտ ինամքը, որպէսդի անոնք վնասակար հետք չթողուն իր ծննդական և այլ գործարաններու առողջութեան վրայ: Անհոգ չզտնուի ամէն անդամ որ զաշտանը քիչ ըլլայ կամ չափէն աւելի չատ, անժամանակ կամ անկանոն, մանաւանդ 40–50 տարեկանէն յետոյ: զանց չառնէ ճերմակ հոսումը, զանազան ցաւե- րը և զարմանել տայ, եթէ հարկ է:


Իսկ եթէ այր մը ըլլայ մեր մարդակերպը, խորհուրդ պիտի տանք որ կարելի եղած չափով ժուժկալ ապրի, ամէն պարագայի զգուշանայ սեռային կամ վեներական կոչուած հիւանդութիւններէն (սիֆիլիս, չերմամիզութիւն), եթէ վարակուի՝ լրջօրէն դարմանուի և մանաւանդ չամուսնանայ առանց արժատապէս բուժուելու, որով- հետև այդ հիւանդութիւնները Փիզիքական, հոգեկան և նիւթական անվերջ ցաւերով և տառապանքներով կ'աւերեն ամբողջ ընտանիք- ներ և սերունդներ:



## XV. — ԶՂԱՑԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Այժմ մեր առջև ունինք մարդ մը, գրեթէ ամբողջովին կաղմաւծ, որ էստիս բիւրաւոր բջիջներու հաւաքականութիւն մըն է: Այդ հաւաքականութիւնը կ'ապրի միջավայրի մը մէջ, որուն շարունակական փոփոխութիւններուն ենթակայ է: Այդ փոփոխութիւններէն յառաջ եկած գրգիռներն են որ կը պայմանաւորեն իւրաքանչիւր քջիջի, հետեւարար հաւաքականութեան կեանքը: Գրգուականութիւնը, այսինքն գրգիռ ընդունելու յատկութիւնը, կենդանի նիւթին, արյինքն արարչանիւթին հիմնական յատկութիւնն է: Երբ էակ մը մէկ կամ քանի մը բջիջներէ կը բազկանայ, զայն կազմող արարչանիւթը ինքն իսկ կը ստանայ արտաքին գրգիռները և կը պատասխանէ անոնց, պատասխան մը որ գրեթէ միշտ շարժում մըն է: Բայց երբ էակը բիւրաւոր բջիջներու հաւաքականութիւն մըն է, ուր աշխատանքի բաժանում կատարուած է, բջիջներու մասնաւոր խմբաւորում մըն է որ կը ստանայ գրգիռները և ըստ այնմ կը պատասխանէ, այսինքն կը համազըրէ ու կը վարէ միւս խմբաւորումներուն գործունէութիւնը: Որքան բարդ ըլլայ հաւաքականութեան կազմը, այնքան բարդ կ'ըլլայ վերոյիշեալ մասնաւոր բջիջներու խմբաւորումը և ի վերջոյ կը վերածուի գրութեան մը որ կը կոչուի զՊային դրութիւն: Այդ գրութեան զանազան մասերը հետզհետէ բարդանալով և կատարելագործուելով, կազմած են զգայարանքներ՝ որոնք պիտի հաւաքեն գրգիռները, տպաւորութիւնները, զՊային կեդրանմեր՝ որոնք պիտի ստանան զանոնք և պիտի պատասխանեն գործով մը (շարժում, հիւթածորում, ելն.), և զիդեր՝ որոնք գրգիռները պիտի հաղորդեն կեդրոններուն և գործելու հրամանը գնդերներուն և գեղձերուն: Մեր մարդակերպին տուած ենք արդէն զգայարանքները, տեղաւորենք այժմ չՊային կեդրոններն ու ջիղերը:

Ձղային գրութեան ամբողջական պատկերը ըմբռնելու համար,  
երեակայեցէք զլանածն ուղղաձիզ ցողուն մը և զնդածն զլուխ մը,



բաղմաթիւ ճիւղերով : Գլուխարով՝ գանկուղեղն (encephale) է , ցողունը՝ ողնուղեղն (moelle épinière) է , և ճիւղերն (nerfs) են :


Գանկուզեղն ու ողնուզեղը կը կարմեն կեդրոնական ջղային դրութիւնը (système nerveux central), իսկ ջիզերը իրենց ճիշտութիւնը՝ շուրջբոլոր ջղային դրութիւնը (s. n. périphérique)։ Ամբողջութիւնը կը կոչուի գանկուզային ջղային դրութիւն։ նաև յարաքերական կամ կենդանային ջղային դրութիւն (s.n. de la vie de relation) որովհետեւ կը վարէ արտաքին աշխարհին հետ մարմնին յարաքերական կեանքը, որ յասուկ է կենդանի, չարժուն էակներուն։

Կայ երկրորդ ջղային դրութիւն մը ևս, որուն կեզրոնը կարմուած է ջղային կծիկներէ, ունի իրեն յասուկ ճիշտութիւնները, և կը կոչուի մեծ կծկային դրութիւն (s. du grand sympathique)։ Այս ջղային դրութիւնը նախորդին հետ սերտօրէն կապուած ըլլալով հանդերձ, կերպով մը կիսանկախ է և կը վարէ մեր ներքին գործարաններն ու մեր զուտ բուսային կամ սնանողական կեանքին հիմնական երեսյթները այդ պատճառով կը կոչուի նաև զործարանային-բուսային ջղային դրութիւն (s. n. organo-végétatif)։

### ԿԵԴՐՈՒԱԿԱՆ ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

ԳԱՆԿՈՒԴԵՌ, որ մօտ 1360 կրամ կը կշռէ, կը կարմեն ուղեղը (cerveau), ուղեղիկը (cervelet), դարաւանդը կամ Վառօլի կամուրջը (protubérance annulaire ou Pont de Varole) և ողնային կոնդեզը (bulbe rachidién, moelle allongée)։

ՈՒՂԵՌ՝ երկարութեան կարուած էսու հաւկիթի մը ձեն ունի, կլոր երեսը վեր, տափակ երեսը կամ խարխիսը վար զարձած։ Մօտ 1200 կրամ կը կշռէ։ Երկայնքին լայն ճեղք մը մասսամբ զայն երկու ուղեղային կիսագունդերու (hémisphère cérébral) կը բաժնէ։ Կիսագունդերը ունին խորդուրորտ մակերես մը, ուր կը տեսնուին նեղքը (scissure) և ակսոններ (sillon)։ Խւրաքանչիւր կիսագունդի արտաքին երեսին վրայ երեք գլխաւոր ճեղքեր — Սիլվիուսի նեղք, Ռուանոյի նեղք, արտաքին ուղղահայեաց նեղք — կը բաժնեն զայն քանի մը բլրակներու, որոնց խւրաքանչիւրը կը կրէ գանկի համապատասխան շրջանի անունը — նակատային, որմնային, բնեային, ծոճրակային, ևայն։ Բազմաթիւ ակօսներ սոյն ըլթակներուն խւրաքանչիւրը կը բաժնեն երեք կամ չորս գալարներու (circonvolution), որոնց մանրամասնութիւնը ցոյց կուտայ պատկերը (Էջ 156)։



Վերոյիշեալ երեք  
դիմաւոր ճեղքերը կիսա-  
գունդերու ներքին երե-  
սին վրայ կը սահմանեն  
անկիննանի և բառ-  
կողմեանի թլրակները և  
կապակները : Քանի մը գալար-  
ներով :

Միջինուսի ճեղքը  
կիսագունդերու ստորին  
երեսին վրայ կը սահմա-  
նէ ակտակապինյին թլր-  
ակը ( առջեի մասը )  
չորս գալարներով, և  
հնիգային – ծոճրակային  
թլրակը ( ետեի մասը )  
երեք գլխաւոր գալարնե-  
րով : Աւզեղին խարիս-  
խին վրայ, հոն ուր կի-  
սագունդերը կը միանան,  
կը ահսնուին զանազան  
հետաքրքրական մասեր,  
գլխաւորաբար տեսողա-  
կան ջիղերու խաչաձեւումը ( chiasma des  
nerfs optiques ), հոտա-  
ռական ջիղերու ար-  
մանները, մախրազոյն  
գնդակը ( tuber cinereum ),  
մադասաւայ կ ն գեղալը  
( corps, glande pituitaire,

hypophyse) կր կոթունով, պտկանի գնդակները (tubercules mamillaires), և ուղեղային կորունները (pédoncules cérébraux):

ՈՒՂԵԳԻՆԵՐ կամ ուղղակը տեղաւորուած է ուղեղին ետևի մասին տակ: Միայն 140 կրամ կը կը: Ուղեղին նման բաժնուած է երկու ուղղակային բլթակներու զորս ետևէն կը միացնէ որդան մարմինը (vermis supérieur): Բլթակներու արտաքին երեսը կը ներկայացնէ բազմաթիւ ակօսներ և մօտ 700 չերտեր:

ԴԱՐԱԿԱՆՆԵՐ կամ Վառօլի կամուրջը քառանկիւն ճերմակ մաս մըն է որ կը ծածկէ և կը միացնէ առջևէն ուղղակային բլթակները:

ՈՂԱՑՅԻՆ ԿՈԴՂԵԶԸ, որ ողնուղեղը կը միացնէ ուղեղին, գագաթը վարձած հատեալ կոնի մը ձեն ունի: Տեղաւորուած է ուղեղին տակ, ուղեղիկին բլթակներուն միջն: Առջևի երեսը կը ներկայացնէ զլանածե մասեր՝ երկու առաջաբուրգերը (pyramides ant.) և երկու ձիքապուղները (olives):

Դարտւանդին և կոճղչղին ետևի երեսին վրայ, զոր կը ծածկէ ուղեղիկը, կը տեսնուին նախ՝ մոխրագոյն և գնդասեղի գլխու մեծութեամբ կոնան, գեղձը (glande pineale, éphiphysé), քառորեակները (tubercules quadrijumeaux ant. et post.). յետոյ շեղանկիւն տարածութիւն մը զոր կը սահմանին ուղղակային կորունները և յետսարուրգերը (pyramides post.), և որուն մէջտեղը կայ ժամամբ փետրածեւ զիծ մը — զրչեղէզը (calamus scriptorius): Ուղեղիկը, տանիքի մը նման կը ծածկէ այդ տարածութիւնը և կը կազմէ չորրորդ փորոքը (4me ventricule) (պատ. էջ 161):

Ուղեղին սառըին երեսէն, խարիսխէն կը մեկնին 12 զոյլ գանկային ջիղերը, որոնց 10 զոյլը՝ դարտւանդի և կոճղչղի քովերէն, իսկ 2ը՝ (տեսողականն ու հոտառականը) անոնց առաջամասէն:

ՈՂԱՑՅԻՂԵՆԵՐ կամ ողնածուծը կը նմանի պարանի մը, մօտ մէկ մատ հաստութեամբ, որ տեղ տեղ ուռած է: 28-30 կրամ կը կը: Կոճղչղին մօտ 43 մմ. երկայնք: Առջևէն և ետևէն ուղղահայեաց երկու ճեղքեր աջ և ձախ մասերու կը բաժեն զայն: Իսկ կողմնակի ակօսներ իւրաքանչիւր մասին վրայ կը սահմանին երեք լարեր (cordons), շարունակութիւնը կոճղչղի բուրգերուն: Ողնուղեղին իւրաքանչիւր կողմը վերէն վար շարուած են 31 զոյլ ողնային զդարմատներ (га-

cine rachidien), (ընդամենը 62 զոյք)։ Խւրաքանչիւր կողմի ողնային տոպազարմատներն ու յետապարմատները զոյք զոյք միահնալով կը կադան 31 զոյք ողնային ջիղեր, որոնց վերջինները ձիու պոչի մը ձեւ (queue de cheval) կը ստանան։ Յետապարմատներուն խւրաքանչիւրին վրայ կը գտնուի ողնային կծիկ (ganglion rachidien) մը։ Նման ջղոյին կծիկներ կան նաև դանկային զղայական ջիղերուն վրայ։

Գանկուղեղին և ողնուղեղին մասին այս տեղագրական ծանօթութիւնները անհրաժեշտ էին, զիւրացնելու համար անոնց ներքին կաղմին և պաշտօններուն մասին այժմ տրուելիք բացատրութիւնները։

Կեղրոնական ջղային բրութեան որևէ հասուած երկու զոյք ունի, գործ և սպիտակ։ Կը նշանակէ թէ ջղային հիւսուածքը ամէն տեղ կը բազկանայ գորշանիւրէ (s. grise) և սպիտականիւրէ (substance blanche)։

Ինչպէս անսանք (Էջ 12), ջղային հիւսուածքը կողմուած է ջղային բջիջներէ, որոնց խւրաքանչիւրը ունի մէկ ծայրը՝ բարձմաթիւ և կարճ մազամկ ծիլեր (prolongements protoplasmiques) և միւս ծայրը՝ առանցքային ծիլ մը (p. cylindraxile), որ կը վերջանայ քանի մը ճիւղաւրումներով, և կրնայ մինչեւ մէկ մեթր երկայնութիւննեալ, Բջիջը իր ճիւղերով կը կոչուի ջղօն (neurone)։

Արդ, գորշանիւրը կը կաղմեն ջղային բջիջներու մարմինները, իսկ սպիտականիւրը՝ անոնց ծիլերը, զիսաւորաբար առանցքայինները։ Այս վերջիններն են որ կը կաղմեն ջիղերը, մտնելով ճարպային պատեանի (զղանարպ, myeline) մը մէջ, բայց ոչ միշտ, և յաճախ երկրորդ պատեանի մը մէջ (gaine de Schwann)։

Ջղային բրութեան պաշտօնալարութեան մէջ, որ է արտաքին դրդիւնները, այսինքն տեղեկութիւնները, տպաւորութիւնները ընդունիլ և անոնց համաձայն վարել մարմինին յարաբերութիւնները շրջապատին հետ, գորշանիւրը կազմող ջղային բջիջներու մարմինները կը կատարեն կերպոնի դեր, իսկ սպիտականիւրը և ջիղերը կազմող ծիլերը՝ տեղեկաբերի և համամասարի գեր։ Ուէ զրդիւ, բջիջին հասնելու համար, պէտք է մտնէ միշտ մազային ծիլերէն, որոնք ուրեմն կեդրոնաձիգ են, քանի որ դրգիռը կեդրոն կը փոխադրեն։ Իսկ բջիջը, ուրիշ բջիջի մը (ջղային կամ զնդերային) կը փո-

խանցէ զայն միշտ առանցքային ծիլին միջոցով, որ ուրեմն կերպունակոյս է; Նման շանթարգելին որ կայծակը կընդունի իր մետաղեայ կարմ ճիւղերով և զայն հողին կը փոխանցէ երկար պարանով։ Կան չգային բջիջներ, բնդհանրապէս փոքր, և չիւղեր, որոնք զլիսաւրար կ'ընդունին և կը փոխադրեն արտաքին գրգիւները, զգայութիւնը. Հետեարար զգայական են։ Խոկ ուրիշներ, ընդհանրապէս խոչոր և բրդաձե, որոնք այդ գրգիւնին պատասխանը կուտան, պատասխան մը որ գրեթէ միշտ շարժում մըն է. ատոր համար կը կոչուին շարժիչ կամ շարժողական, ինչպէս նաև այն ջղաթելերը որոնք այդ հրամաներ, շարժումը կը հաղորդեն։

Այսպէս կը ստանանք հետեւեալ սպանկարը (schéma). զգայական բջիջ մը, իր մաղաձե ծիլերով կը ստանայ արտաքին գրգիւը, որը ստանցքային ծիլով կը հաղորդէ շարժողական բջիջի մաղաձե ծիլերուն, և անկէ բջիջի մարմնին. շարժողական բջիջն ալ կուտայ շարժումի պատասխանը, այսինքն գրգիւը ուրիշ ձեկ տակ կ'անդրադարձնէ իր ստանցքային ծիլին վրայ, որ զայն կը հաղորդէ զնդերի մը, գեղձի մը, եւոյն։ Այս երեսյթը անդրադարձ (reflexe) մըն է, և իր հետեւած ճամրան՝ անդրադարձին աղիդ (arc reflexe) մը։ Կան կարմ աղեղներ, որոնք կը բաղկանան միայն երկու ջղային բջիջներէ և իրենց ծիլերէն, նման վերև նկարագրուած պատկերին։ Բայց երբ ճամրան երկար է, բարդաթիւ բջիջներ կը միանան, քանի մը կայաններով այդ աղեղը կազմելու համար։ Զգայական գծին վրայ կայանները աւելի շատ են, որովհետեւ զգայական բջիջներու ստանցքայինները կարմ են. խոկ շարժիչ զծին վրայ քիչ կայաններ կան, որովհետեւ շարժիչ բջիջներու ստանցքայինները մինչև մէկ մեթը երկայնութիւն կրնան ունենալ։ Ամէն պարագայի, բջիջներու միացումը իրականին մէջ պարզ հսկում մըն է ստանցքայինի ծայրին և մաղաձե ծիլերուն մէջ. այս վերջինները կարգ մը պարագաներու մէջ քիչ կամ շատ կը քաշուին, հետեարար մասամբ կամ ամբողջովին կը խղեն անդրադարձին աղեղը (պատկ. էջ 164)։

Զգային հիւսուածքին մասին այս տարրական ծանօթութիւններէն յետոյ, աւելի զիւրէն է ըմբունել ջղային զրութեան ներքին կաղմը, գորշանիւթին և սպիտականիւթին տարրեր բաշխումը կեղ-


բոնական մասին մէջ և անոնց կատարած գլուխ։ Որովհետեւ ջղային դրութիւնը էապէս անհամար անդրազարձային աղեղներու բարդ համագրութիւն մըն է։ Հետեւարար հոն պիտի գտնենք զղայական ջղաթելերու խուրձեր (սպիտականիւթ), որոնք ծայրամասերէն քանի մը կայաներով պիտի հասնին զղայական կեղրոններուն (գորշանիւթ)։ ասոնք ալ ուղղակի կամ կցորդ ջղաթելերով (fibres d'assocation) կապուած պիտի ըլլան շարժէչ կեղրոններուն (գորշանիւթ), որոնցմէ պիտի մեկնին շարժէչ ջղաթելերու խուրձեր (սպիտականիւթ) յանգելու համար ծայրամասերուն։

Եւ իրօք այս պատկերը կը ներկայացնէ ջղային դրութեան կազմը։ Զղայական և շարժէչ յատուկ կեղրոններ, իրենց հաղորդէչ խուրձերով կը կազմեն գորշանիւթը և սպիտականիւթը, ուրոնք հետեւեալ կերպով բաշխուած և համագրուած են դանկուղեղին և ողնուղեղին զանազան մասերուն մէջ։

Գորշանիւթը կը կազմէ ուղեղին կեղեւը, բաւական հաստ խաւ մը, որ ընդարձակ տարածութիւն մ'ունի, բայց չնորհիւ բազմաթիւ ծալքերու և գալարներու, փոքր տեղ մը կը գրաւէ և կրնայ սեղմէլ գանկին բաղդատարար փոքր ծաւալին մէջ։ Ուղեղային կեղեւին մէջն է որ կը գտնուին զղայական, շարժողական և իմացական վերին կեղրոնները (պատ. էջ 156)։ Գորշանիւթի Յ գլխաւոր կոյսեր կը գտնուին ուղեղին մէջ և կը կոչուին գիսաւոր կորիզ (pouys caudé), ոսպան կորիզ (moyau lenticulaire) և տեսողական խաւ (couche optique, thalamus)։ Առաջին երկուքը, որոնք միասին կը կոչուին նաև գէզաւոր մարմին (corps strié), շարժողական, իսկ վերջինը՝ զղայական կեղրոններ են։

Ուղեղիկին մէջ գորշանիւթը կը կազմէ բարակ կեղեւ մը, անհամար ծալքերով, ուր կը գտնուին մարմնի հաւասարակշռութեան և շարժումներու համակարգութեան կեղրոնները։ Իսկ բարաւանդին և կոնդէզին մէջ գորշանիւթի բազմաթիւ փոքրիկ կորիզներ կան, թէ անոնց մակերեսային մասին մէջ (ինչպէս քառուրեակները) և թէ մանաւանդ կեղրոնը։ այդ կորիզներն են որ ծնունդ կուտան կամ բբրե կայան կը ծառայեն գանկային ջիղերուն մէծ մասին։

Ողնուղեղին մէջ գորշանիւթը ամբողջովին հաւաքուած է կեղ-  
րոնք, թիթեսնեկի մը թեսքուն, կամ եղիւրներու ձևով։ Առջևի  
եղիւրները (cornes ant.) կազմուած են չարժողական խոշոր բջիջ-  
ներէ, իսկ ետևի եղիւրները (cornes post.)՝ զգայական փոքրեկ  
բջիջներէ։ Ողնուղեղի վերին մասին մէջ կան նաև կողմնակի եղիւր-  
ներ։ Ողնային կծիկներն ալ կազմուած են գորշանիւթէ։



Այսպէս ուրեմն գորշանիւթը ողնուղեղին մէջ սիւնի մը ձևն  
ունի, իսկ կոճղչին և ուղեղին մէջ բազմաթիւ կորիզներու կը  
բաժնուի. այդ սիւնին վրայ կափարիչի մը պէս գրուած են ուղեղային  
և ուղղակային կեղեները։ Գորշանիւթի այս զանազան յարկերը կազ-

մող միլիոնաւոր բջիջները հաղորդակցութեան մէջ ևն թէ իրարու հետ և թէ մարմնի զանազան մասերուն հետ, չնորհիւ իրենց կեղբունաձիգ և կեղբոնախոյս ծիրերուն, որոնց տրցակները կը կազմեն սպիտականիւթը և զգայական ու շարժիչ ջիղերը:

Արդարեւ, զգայական ջիղերը, որոնք զգայարանքներու մէջ զանազան ձևերու տակ զանուող զգայական բջիջներու առանցքային ծիրերու խուրձեր են, մեկնելով զգայարանքներէն, կը յանդին ջղային կծիկներու (առաջին կայան) . չօշափելիքէն (մորթ) մեկնողները՝ ողնային կծիկներուն, իսկ միւս զգայարանքներէն (անողութիւն, լուղութիւն, հոտուալիք, ճաշակելիք) և գլխու մորթէն մեկնողները՝ համապատասխան զանկային կծիկներուն :

Այդ կծիկները, որոնք մաս կը կազմեն կեղբոնական ջղային դրութեան, իրենց ծիրերով կը շարունակեն զգայական ուղին: Իւրաքանչիւր ողնային կծիկի անհամար բջիջները իրենց առանցքայիններով կը կազմեն ողնային յետարժանները, որոնք կը մանեն ողնուղեղին մէջ, իրենց բիւրաւոր ճիւղաւորումներով հաղորդակցութեան մէջ կը մանեն ետեի եղջիւրներու զգայական բջիջներուն հետ: Յետոյ, մաս մը ճիւղերով կը հաղորդակցին առջեի եղջիւրներու շարժողական բջիջներուն հետ: Իսկ ուրիշ ճիւղերով ողնուղեղի ետեի և կողմնակի լարերուն մէջ կը կազմեն Կոլի, Պուրտախի, և կողմնակի հիմնական խուրձերը (faisceaux de Goll, de Burdac'et f. latéral fondamental որոնք կը միանան կոճղէզի յետարժուրդերուն մէջ և կը յանդին կոճղէզի գորշանիւթի զգայական համապատասխան կորիզներուն (2րդ կայան): Այս կորիզներէն ուրիշ խուրձեր (Ռէյլի ժապաւէն, Ան) . զիրարխացամելէ յետոյ, կը շարունակեն ճամբան և կը յանդին հակառակ կողմի տեսողական խաւերուն (3րդ կայան), ուրիէ մեկնող ուրիշ խուրձեր կը վերջանան ուղեղի զգայական կեղբոններուն մէջ (որմնային բարձրացող գալար): Ողնուղեղի վարի ծայրէն և իւրաքանչիւր կողմէն սկսող զգայական այս երեք խուրձերը չօշափական ամբողջ զգայարանքին (բացի զլուխէն) բոլոր զգայութիւնները միաժամանակ շամ առանձնարար կը հաղորդեն ողնուղեղի և կոճղէզի նոյն կողմի և ուղեղի հակառակ կողմի զգայական անհամար կեղբոններուն Ողնուղեղի կողմնակի լարերուն մէջ զգայական երկու ուրիշ խուր-

Հեր — ուղղակային ուղղընթաց խուրձը և կովըսի խուրձը (faisceau cerébelleux direct, f. de Gowers) — կը յանգին ուղեղիկի կեղեին, հաղորդելու համար մարմնի հաւասարկշութեան և շարժումներու համակարգութեան զգայութիւնները։ Գալով գանկային զգայական ջեղերուն, անոնք ուղղակի կը յանգին ուղեղին մէջ գտնուող իրենց յառակ կեղրոններուն։

Զգայական կեղրոններուն անհամար բջիջները, ուղեղային կեղեին սկսած մինչև ողնուղեղին ծայրը, կը հաղորդակցին թէ իրարու և թէ շարժողական բջիջներուն հետ։ Ասոնց ալ առանցքային երկար ծիյերը կը կազմեն խուրձեր, որոնք հաղորդակցութեան մէջ կը դնեն ուղեղին, ուղեղիկին, կոճղէղին և ողնուղեղին շարժողական բաղմաթիւ կեղրոնները։ Սպիտականիւթը՝ շարժողական և զգայական ար ջղախուրձերու դանգուածն է, որ տեղին համեմատ դանազան անուններով կը կոչուի։ Այսպէս ուղեղային կեղեին տակ սպիտականիւթի թանձր խուրը կը կոչուի ձուածն մարմին (corps ovale), երկու կիսազունդերը միացնող հաստ չերտը՝ բրտամարմին (corps calleux), անոր ներքեփ չերտը՝ ուղեղային եռանկիւն (trigone cérébral), զէցաւոր մարմինը քանի մը մասերու բաժնող չերտերը՝ ներփին, արտաֆին և ծայրագոյն պատինեներ (capsules int., ext., et extrême), ուրիշ մասեր իրարու միացնողները՝ կցուածքները (commissures), և վերջապէս կան ուղեղային կոքունները՝ որոնց մէջ կը հաւաքուին ուղեղային կեղեին իջնող կամ անոր յանգող սպիտակ խուրձերը։ Ուղեղիկին մէջ սպիտականիւթը գորշանիւթին հետ կը կազմէ ծառանման պատկեր մը — կենաց ծառ (arbre de vie) — ու յեսոյ ուղղակային կոքուննեները և դարաւանդը (պատ. էջ 161)։

Ուղեղին և ուղեղիկին իջնող շարժողական խուրձներուն մէկ մասը կը յանգի գարաւանգի և կոճղէղի շարժողական այն կեղրոններուն որոնք ծնունդ կուտան զանկային շարժիչ ջիղերուն։ Իսկ միւսները, կոճղէղին մէջ կը կազմեն առաջարուրդերը, և կ'իջնեն ողնուղեղին մէջ բրգածն ուղղընթաց և խաչածն խուրձեր (faisceaux pyramidals direct et. pyramid. croisé) անուան տակ, ուր անոնց իւրաքանչիւրը իր ջղաթելերով կը հաղորդակցի հակառակ կողմի առջեւի եղջիւրներուն շարժողական բջիջներուն հետ։ Իսկ այս վերջիններու



թեմն ձեին տակ, իսկ միւս ծայրէն կ'ելէ շարժումի ձեւով։ Զղային կեղրոնական գրութիւնը միաձոյլ զանգուած մը չէ, այլ իր մէջ ունի անջրապեսներ, պարապութիւններ։ Ողնուղեղին կեղբունը կայ շատ նուրբ ողնայարային փողիկը (canal de l'ependyme), որ կը յանդի կոճղէցին և ուղեղիկին միջև գտնուող չորրորդ փորոքին։ Իսկ ուղեղին մէջտեղը կայ միջին կամ երրորդ փորոքը, (ventriculus moyouen), որ կը հաղորդակցի ետեւը գտնուող չորրորդ փորոքին հետ, ինչպէս նաև աջ և ձախ կողմէն երկու կողմանակի փորոքներուն (ventricules lateraux) հետ։ Բոլոր փորոքներն ալ շատ նուրբ փորոքներով հաղորդակցութեան մէջ են զանկուղեղի և ողնուղեղի մակերեսին հետ։

Այժմ տեղաւորենք կեղրոնական ջղային գրութիւնը։ Տեղերը արգէն որոշ են։ Ողնուղեղը պիտի իջեցնենք ողնասիւնին մէջ, մինչեւ երկրորդ միջնողնակը, կոճղէցը պիտի զայ առաջին ողնոսկերուն ետեւ, ուղեղիկը՝ զանկին ծոծրակային մասին մէջ, ուղեղին կորնթարթ երեսին բլթակները շիման մէջ պիտի մտնեն զանկի համապատասխան սոկորներուն (ճակատորսկը, քունքոսկը, որմոսոկը) հետ, իսկ տափակ երեսը կամ խարիսխը՝ ակնակապիճներուն, մազոսկը երեսը և սեպոսկը երեսը շրջանին հետ։

Բայց տեղաւորելէ առաջ, զանկուղեղն ու ողնուղեղը պիտի պատենք խելապատ (méninges) կոչուած երեք թաղանթներով։ Եամի զրովենին (pie-mère), խիստ նուրբ և մազերակային ցանցով հարուստ թաղանթ մը որ պիտի փակի զանկուղեղին և ողնուղեղին բոլոր մտնէ բոլոր ծալքերուն մէջ։ յետոյ՝ երկ-թերթ սարդոստենին (arachnoïde), որ շիճաթաղանթի զեր կը կատարէ, ամէնէն վերջ՝ խստենին (dure-mère), խիստ թանձը ու կարծը թաղանթ մը որ իր բաժանումներով մասնաւոր խուցեր (loges) կը կազմէ ուղեղին և ուղեղիկին համար, հաստ թերթով մը — ուղեղային գերանզի (faux du cerveau) — երկու կիսագունդերու կը բաժնէ ուղեղը և ուղեղիկը, և տեղ տեղ ոսկրային պատին փակելով կ'ամրացնէ կեղրոնական ջղային գրութիւնը։ Այս թաղանթներուն զանազան պատճառներով սուր կամ քրոնիկ բորբոքումը կ'առաջացնէ խելապատապա (méniringite)։

Թէկ գանկի ոսկրային պատը և խելապատը արտաքին հարուած—  
 ներուն և ցնցումներուն դէմ կը պաշտպաննեն զանկուղեղն ու ողնուղե—  
 ղը, բայց այդ պաշտպանութիւնը աւելի աղղեցիկ գարձնելու և մա—  
 նաւանդ ցնցումները չեղոքացնելու համար, մասնաւոր հեղուկ մը  
 պիտի լիցնենք մէկ կողմէ զորովենիին և սարդոստենիին միջն, միւռ  
 կողմէ և փորոքներուն և ողնուղեղային փողիկին մէջ: Այսպէս որ գան—  
 կողնային հեղուկը (liquide céphalo-rachidien), զոր կ'արտագրէ զո—  
 րովենին, պիտի լիցնէ կեղք. ջղային զրութեան թէ մակերեսային և  
 թէ կեղրոնական բոլոր պարապութիւնները, որոնք խողովակներով  
 և ծակերով իրարու հետ հազորպակցութեան մէջ են: Բնականոն  
 պարմաններու մէջ այս հեղուկը յստակ է, քիչ մը աղի, 120-150  
 կրտմ, և կը պարտնակէ քիչ մը բնասպիս, քիչ մը շաքար, քանի մը  
 աւշային բջիջներ: Կարգ մը ճիւանդութեանց ընթացքին, միջողնա—  
 յին ծակումով (ronction lombaire) այդ հեղուկին քիչ մը կ'առնեն  
 և անոր կրած փոփոխութիւններէն կարեռ հետեւութիւններ կը հա—  
 նեն ջղային կեղրոններու առողջական վիճակին մասին: Եոյն եղա—  
 նակով հեղուկին մէջ կը ներարկին թմրեցուցիչ զեղեր, որոնք կը  
 թմրեցնեն մէջքին վարի մասը և կարելի կը զարձնեն այդ մասին  
 վրայ զանազան գործողութիւններ: Գանկողնային հեղուկը երրեմն  
 չափազանց կը շատնայ երախաններուն քով, կը լայնցնէ փորոքները,  
 հետեւաբար տակաւին կակուղ զանկը, և յառաջ կը բերէ ջրագլխու—  
 րին կամ գլխազրգողութիւն (hydrocephalie):

Արինը առատօրէն կ'ոռոգէ կեղք. ջղային զրութիւնը: Երկու  
 խոչոր քնարեր զարկերակները, միանալով ողնուսկարային զարկե—  
 րակներուն, անվերջ կը ճիւղաւորուին ուղեղին մէջ և մազերակնե—  
 րու շատ նուրբ ցանց մը կը կազմէն ուղեղային զալարներուն վրայ,  
 զորովենիին մէջ: Յետոյ բազմաթիւ սեերակներ արինը կը վերա—  
 զարձնեն խստինիին վրայ գտնուող խոչոր սեերակներուն—ծոցերակ  
 (sinus) — որոնք իրենց կարգին կը թափին փողերակներուն մէջ:  
 Գէղաւոր մարմինը ոռողող զարկերակն է որ յաճախ կը պայթի և  
 յառաջ կը բերէ կաթուած, փճացնելով այդ շրջանի ջղային կեղրոն—  
 ներն ու խուրձերը:

Այժմ կը մնայ կեղրոնական ջղային զրութեան կցել և մարմնին

ամէն կողմբ մինչեւ զգայարանքները տարածել շուրջըուր ջղային դրութիւնը զոր կը կազմէն գանկային և ողնային 43 դոյդ ջիղերը:

### ՇՈՒՐՋԲՈՒՐ ԶԴԱՅՑԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Գլուխութիւն օհվեցը թուով 12 դոյդ են, զգայական, շարժողական կամ խամ խառն (զգայական և շարժողական), որոնք կը յանդին ուղեղին և կոճղչին մէջ զանուող զգայական կեղրոններուն կամ կը մէկնին շարժիչ կեղրոններէն: Գլխաւորարար կը ջղաւորէն (inner-nerve) զլուխը (մորթ, զգայարանքներ, զնդերներ և զեղձեր): Զեն խաչածերը զիրար, այսինքն մէկ կողմի ջիղը կը ջղաւորէ գլխուն համապատասխան կողմը, բացի տեսողական ջիղերէն որոնք մասմբ զիրար կը խաչածեն:

Զգայական ջիղեր են հոտառական, տեսողական և լսողական գոյց ջիղերը, որոնք համապատասխան զգայարանքներու տպաւորութիւնները կը հազորգեն ուղեղային յատուկ կեղրոններուն, հոտառականները՝ կիսագունդերուն ներքին երեսի զալարներուն (բրտամարմինին շուրջ), տեսողականները՝ մասնակի խաչածեռմէ յետոյ, համապատասխան և հակառակ կողմի քառուրեակներուն և անկիւնածե բլթակներուն. խէլ լսողականները՝ քնքային բլթակներուն:

Շարժիչ են իւրաքանչիւր կողմի. 1. աչքերու լնդիանուր շարժիչ ջիղը (moteur oculaire commun), որ կը շարժէ աչքի դիմաւոր զնդերները, 2. կրացուցիչ ջիղը (n. pathetique), որ կը շարժէ աչքերուն գունդը, 3. արտաքին շարժիչ ջիղը (moteur oculaire externe), որ կը շարժէ աչքին արտաքին զնդերները, 4. դիմային ջիղը (n. facialis), որ կը հրամայէ դէմքի զնդերներու շարժումներուն և զանազան արտայայտութիւններուն, նաև կը ջղաւորէ լորձնային զեղձերը, լեզուի առջեւի մասը և լսողական զորձարանին մէկ մասը. 5. ոզնայարային ջիղը (n. spinal) որ կը հրամայէ խոչակի և չնչողական կարդ մը զնդերներուն. 6. հնքալեզուան ջիղը (n. hypoglosse) որ կը ջղաւորէ լեզուին և վիզին զնդերները:

Խառն ջիղեր են, և շատ կարեւոր, իւրաքանչիւր կողմի. 1. եռորեակ ջիղը (n. trijumeau) որ իր երեք ճիւղերով կը

Հրամայէ ծամելու շարժումներուն և կը փոխադրէ դէմքի զանազան մասերուն (աչք, քիթ, այտեր, շրթներ, տոտամներ, ևայլն) զգայութիւնները, 2. Լեզուակոկորդային ջիղը (ո. glosso-pharyngien) որ զլիսաւորաբար ճաշակելիքի ջիղն է և միենոյն ատեն կը հրամայէ ցմբանի գնդերներուն, 3. կրծորովայնային ջիղը (ո. pneumogastrique) կամ տարտամ ջիղ (ո. vague) որ կը զգաւորէ կուրծքին և որովայնին զլիսաւոր գործարանները (թոք, սիրտ, աղիք, լիարդ). Հաղի ջիղն է: Այս ջիղն է որ մեծ կծկային ջիղին հետ կը զեկալարէ մեր ներքին կարեռը զործարանները:

Այս ջիղերուն մեծ մասին կեղրոնները կամ գէթ կայանները կը գտնուին կոնցէպին մէջ, որուն կենսական նշանակութիւնը քիչ յևոյ պիտի տեսնենք: Գանկին վրայ գտնուող մասնաւոր ծակերէն զուրս պիտի հանենք զանոնք համար զլիսու համար պատասխան ըրջաններուն:

ՈՂՆԱՑԻՆ ՁԻԼԵՐԸ, թուով 31 դոյդ են, բոլորն ալ խառն: Իւրաքանչիւր ջիղ կազմուած է ողնային առաջարձմատի (շարժիչ) մը և յետարմատի (զգայական) մը միացումով: Իւրաքանչիւր կողմի 31 ջիղերը ողնասիւնէն զուրս պիտի հանենք համապատասխան 31 ծակերէն. ատոր համար ալ կը կրեն համապատասխան մասերու անունը: Այսպէս կան 8 դոյդ պարանոցային, 12 դոյդ թիկնային, 5 դոյդ միջնային և 6 դոյդ սրբանային ողնային ջիղեր:

Ողնասիւնէն զուրս ելլելէ յետոյ, իւրաքանչիւր մըշանի ջիղերը, և մասամբ ալ յարակից ըրջանի ջիղեր իրարու կը խառնուին և կը կազմեն զդահիւսեր (plexus périneux), որոնց ձիւղերը կը զգաւորեն իրանը և անդամները (մորթ, գնդեր, ևն.): Այսպէս պարանոցային և բազկային զդահիւսերու կազմած ջիղերը (միջին, նախանշային, ծղային, ստոծանային — ո. ցիրոնիզու —, ևայլն) կը զգաւորեն վիզը, ուսը, վերին անդամները և ստոծանին. 12 դոյդ թիկնայինները կը կազմեն առանձին միջկողային ջիղերը. միջնային զդահիւսը (plexus lombaire) կը ձիւղաւորումներով (ազդրային, ազդրա-մորթային ջիղեր, ևայլն) կը զգաւորէ որովայնի, ծննդական արտաքին գործարաններու, ազդրի առաջամատի և կողմնամասի գնդերներն ու մորթը: Սրբանային զդահիւսը իր ձիւղերով (զստացիդ — ո. scia-


նուու —, արտաքին և ներքին զատակարքային ջիղերը — ո. sciatique poplite ext. et int.) կը ջղաւորէ կուռերու (fesses), ծննդական և միզային ստորին գործարաններու, ինչպէս նաև աղդբերու յետամասի և սրունքներու զնդերներն ու մորթը:

Բոլոր այս ջիղերը, որոնց կ'ընկերանան նուրբ երակներ սնուցանելու համար զանոնք, անվերջ կը միւղաւորուին թէ զնդերներուն մէջ և թէ մորթին տակ կազմելով ջղային խիտ ցանց մը մարմնին ամէն կողմը:

### ՄԵԾ ԿԾԿԱՑԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

ՄԵծ կծկային դրուրիմն ամբողջութիւնն է գորշանիւթէ կաղմուած բազմաթիւ ջղային կծիկներու (ganglions sympathiques) և

զանոնք միացնող ջիղերուն: Այս դրութեան կեզրոնն է մեծ կծկային ջիղը (n. grand sympathique) զոր կը կադմեն իլիկի նման և վարդագոյն 24 զոյտ կծիկներ, որոնք համբիչի մը պէս շարուած և կախուած են ողնասիւնին երկու կողմերէն, առաջին ողնոսկը սկսեալ մինչեւ վերջինը. գանկին մէջ գտնուող երեք ուրիշ զոյտեր կը միանան այս շարքին: Մեծ կծկայինը կաղմող երկու շարք կծիկները իրարու կը միանան շնորհիւ միջկծկային ջղալարերու, մինչ կցորդ ջղաթելեր կը միացնեն զանոնք զանկային և ողնային ջիղերուն: Կծկային այս դրութիւնը կ'արձակէ անհամար ջիղեր որոնք կը յանդին կուրծքին և որովայնին մէջ ցրուած շատ փոքր ջղային կծիկներու (կիսալուսնաձև կծիկներ և գործարանային զանազան կծիկներ), և անոնց շուրջ կը կազմեն ջղահիւսեր (սրտային, արեւային, աղեկապային, և թափորային, ևն.): Այս ջղահիւսե-



բու ճիւղաւորումները խիտ ցանց մը կը կազմեն ներքին գործարաններուն, գեղձերուն, նաև երակներուն շուրջ և կը զեկավարեն կեսնքի հիմնական երեսյթները, անկախ մեր կամքէն։ Բայց այդ զեկավարութեան մէջ իր կարեռը բաժինը ունի կոճղչղէն իջնող կրծորովայնային կամ տարտամ ջիղը, որուն ճիւղաւորումները ևս կը յանդին կուրծքին և որովայնին մէջ ցրուած վերոյիշեալ կծիկներուն և ջահիւսերուն ու կը կազմեն մեծ կծկային գրութեան հակոտնեայ դրութիւն մը որ կը կոչուի յարակծիային դրութիւն (s.parasympathique)։ Երկու գրութիւններն ալ ունին կեղրոնածիկ ջիղեր, որոնք կ'ընդունին և կեղրոն կը տանին ներքին գործարաններէն և արիւնէն եկած գրգիռները, և կեղրոնախոյս ջիղեր, որոնք ներքին գործարաններուն և երակներուն հարթ զնդերներուն ինչպէս նաև զեղձերուն կը հաղորդեն մէկ կամ միւս կեղրոնին հրամանը. հրաման մը որ կամ շարժում մըն է կամ սանձում մը կամ կասեցում մը (inhibition)։

### ԻՆՉՊԷՍ ԿԸ ԳՈՐԾՀ ԶԼԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Ըսինք թէ, ինչպէս ամէն բժիշխ, ջօնսին ալ հիմնական յատկութիւնն է գրգուականութիւնը, այսինքն միջավայրի փոփոխութիւններէն յառաջ եկած գրգիռները ընդունելու և այդ գրգիռներուն փոփոխութեամբ մը հակագեղելու, զանոնք անդրադարձնելու կարողութիւնը։ Գրգիռները կրնան դալ արտաքին միջավայրէն դրայարանքներով և ներքին միջավայրէն արիւնին միջոցով, և ըլլալ մեքենական (հարուած, ձնչում, կսմիթ), Փիզիքական (լոյս, ելեկտրականութիւն, ջերմութիւն, ձայն), քիմիական (թթուներ, հանքային աղեր, թոյներ), եւայլն։

Արդ, ունէ գրգիռ ծնունդ կուտայ զդային հոսանքի (influx nerveux) մը, նման ելեկտրական հոսանքին, որ մէկ երկվայրկեանի մէջ 27-132 մեթր արագութեամբ կ'ընթանայ, աւելի արագ զդայուն քան շարժիչ ջիղերուն մէջ, տաքին կամ պաղին, և համաձայն անդրագաճային ուղիներուն բարդութեան։ Այդ հոսանքը կրնայ մտնել անդրադարձային աղեղին զգայական ծայրէն (զգայարանք), և այդ պարագային զգայական և շարժիչ կեղրոններէն անցնելով կը յանդի շարժիչ ծայրին (զնդեր, գեղձ)։ Եթէ գրգիռը շարժիչ դժին վրայ աղդէ, հոսանքը ետ չի դար, այլ դարձեալ կ'երթայ դէպի զնդեր։ Ա-

մէն պարագայի գրգիռը դղայական ջղօնին կը հասնի իրբե տպաւութիւնն (կամ ցաւ, եթէ գրգիռը սասափիկ է), և շարժիչ ջղօնին միջոցով կ'անդրագաւոնայ զնդերին վրայ իրբե գործ (շարժում կամ պրկում) : Երեւոյթներու այս շարքը կը կոչուի պարզ կամ ողնութեալյային անդրադարձ, որ անմիջական, ակամայ և անփոփոխելի է: Աւզեղային կեղեին զիտակից կեղրոններէն զատ, գանկողնային գրութեան մնացեալ մասը, ինչպէս նաև կծկային գրութիւնը առաւել կամ նուազ բարդ անզրագարձներով կը գործեն, վարելու համար մեր կենդանային (յարաբերական-շարժողական) և բոււային (սնանողական) կեանքը: Եթէ գրգիռը ուղեղային կեղեւին վարիչ կեղրոններուն հասնի, ուղեղը կը զիտակիցի այդ գրգիռին, կը զգայ զայն: Այդ զգայութիւնը շարժիչ ջղօններուն հասնելու համար, կ'անցնի ջղային բջիջներու և ջղաթելերու շատ բարդ շղթայէ մը. այնպէս որ զիտակից կեղրոնները ժամանակ կ'ունենան բաղդատելու, բնարելու, մէկ խօսքով զատերու և բատ այնմ պատասխանելու, զրական կամ ժխտական: Որով ուղեղային անդրադարձը կ'ըլլայ զիտակից, կամաւոր, ոչ-անմիջական այսինքն խորհուած և պարզացին համեմատ փսխուելի:

Այս բոլոր էակները ուրոնք ուղեղ չունին (ուղեղը սողուններէն սկսած և հետզետեկ զարդացած ու բարդացած է մինչեւ մարդը), միայն անզրագարձներով կը զեկավարուին: Իսկ անոնք որ ուղեղ ունին, կը զեկավարուին թէ անզրագարձային, ակամայ գործերով (actes reflexes) և թէ կամաւոր, զիտակից գործերով (actes volontaires): Բայց երբ ուղեղը զարդացած չէ (ապուններու քով), կամ հիւանդութեամբ մը վնասուած է, կամ ժամանակաւորապէս իր հակալիքու չի գործադրեր (անուշադրութիւն), կամ երբ քնացած ենք (Հազորդակցութեան զիծը ընդհատուած է ուղեղին և ջղային գրութեան մնացեալ մասին միջն, այնոչս ինչպէս ելեքտրական կոճակով կ'ընդհատուի ելեքտրական զիծ մը), այս պարագաներուն մարտինը միայն անզրագարձներով կը զեկավարուի:

Որինակ մը: Մարդ մը կը քնանայ: Ճանճ մը կը պատի իր ստքին մէկ մատին վրայ և յաջորդաբար քանի մը անդամ կը խայթէ: Քնացողը, առանց արթնալու, կը շարժէ նախ մատը, յետոյ ոտքը.

յետոյ մարմինը ուրիշ կողմ կը դարձնէ և վերջապէս ընդուստ կ'արթննայ : Կը նայի թէ ինչ է պատահածը և կրկին կը պառկի : Այս ամէնը, բացի վերջին որոշումէն, ակամայ, անդխտակից շարժումներ, անդրագարձներ են . ճանճին առթած զրգիռները հասան ողնուզեղին հետքնետէ աւելի բարձր կեղրոններուն, որոնք առանց ուզեղին հարցնելու անմիջապէս շարժումներով պատասխաննեցին : Երբ զըրգիուը ուզեղին հասաւ, քնացողը արթնցաւ, քննեց, զատեց և դիտակցարար առուաւ կրկին պառկելու որոշումը :

Ահաւասիկ ուրիշ օրինակներ : Արթուն էք և ընթերցումի մը մէջ մխրճուած . մէկը յանկարծ կը պսսայ ձեր ականջին, ընդուստ կը ցատկէք : Կամ քար մը կ'իշխայ ձեր առջիւ, ձեր կոպերը վայրկենական կը գոցուին կամ ուէ շարժում մը կ'ընէք : Ափորժամ ուտեալիք մը կը տեսնէք կամ կ'երեակայէք : ակամայ ձեր բերնին «ջուրեր» կը վագեն : Արկածի մը ականատես կ'ըլլաք, ու ձեր մորթը փուշ-ժուէ կ'ըլլայ : Այս ամէնը, ողնուզեղային կամ կծկային զրութեան անդրագարձներ են :

Երբ անդրագարձ մը ուզեղի դիտակցութեան կեղրոններուն հասնի, ասոնք կրնան արգելք ըլլալ անոր կրկնութեան կամ ընդհակառակն գիտակցարար կրկնել զայն : Այս պայմաններու մէջ յանութիւնուած անդրագարձ մը հետքնետէ մնայուն ուզի մը կը զծէ ջզային զրութեան մէջ . այսպէսով անդրագարձը կը դառնայ սպորտ-քիմ : Մեր շատ մը շարժումները (քայլելը, ծամելը, արհեստի մը կ'իրարկումը, եայլն) սովորութիւն դարձած անդրագարձներ են և այլնս կը կատարուին մեքենարար, ինքնակարարար : Ինքնավարութեան (automatisme) երևոյթին չնորհիւ է որ դիւրաւ կը կատարենք շատ մը աշխատանքներ կամ զոհացում կուտանք կեանքի սոսօրեայ պահանջներուն, առանց մեր միտքը յոդնեցնելու :

Կան անդրագարձներ ևս որոնք գարերէ ի վեր, սերունդէ սեպոնդ կրկնուած, տեսական, անփոփոխելի և ժառանդական ուզի մը չինած են : Բնազրիները այդ ձեռվ կազմուած անդրագարձներ են : Այսպէս է որ կազմուած ու սերունդէ սերունդ փոխանցուած են անօթութեան, ծարաւի, քունի, սեռային, ինքնապաշտպանութեան դահազան ձեերու բնադրները, որոնք կեանքի պահպանման հիմնական

աղդակներն են : Կենդանիները, յաճախ մարդիկ ևս, բնադրաբար կը դործեն : Անակնկալ վտանգի մը առջև բնադրաբար կամ կը կանգնիք ու պաշտպանողական դիրք մը կ'առնէք, շարժում մը կ'ընէք, կամ կը փախչիք :

Կը տեսնուի ուրեմն որ մեր ջղային դրութեան բազմապիսի զործանէութիւնը, թէ՛ բուսային և թէ կենդանային կեանքի մէջ, կը կատարուի առաւել կամ նուազ բարդ անդրադարձներով, որոնց մէծ մասը քիչ-շատ ենթակայ է ուղեղին այսինքն բանականութեան հակակշռն :

Այժմ ճշտենք, որքան կարելի է, ջղային դրութեան իւրաքանչիւր մասին դերը այս բարդ զործանէութեան մէջ :

Սկսինք մեծ կծկային դրութենէն, որովհետեւ այս դրութիւնը, պարզ կամ բարդ ձեւերու տակ, զոյութիւն ունի բոլոր էակներուն քով . ան է ջղային դրութեան հիմը, որուն վրայ հետպհետէ եկած են աւելնալ ողնուղեղը, կոճղէզը, ուղեղիկը և վերջապէս ուղեղը իր բարդ կազմով :

Մեծ կծկային դրութիւնը կը վարէ կենսական բոլոր երեսյթները՝ չնչառութիւնը, մարսողութիւնը, արեան չըջանառութիւնը, գեղձերու զործունէութիւնը, սեռային կեանքը, մէկ խօսքով կեանքը : Բայց բուն կծկային դրութիւնը և յարակծկային դրութիւնը (կրծորովայնային ջիղ) հակոսնեայ կը գործեն : Կծկայինը կը պրկէ երակները, կը սահմէ աղիքներու գալարումները, կ'արագացնէ սրտին բարախումները, կը լայնցնէ բիրը, կը կանգնեցնէ մազերը, կը վարէ քրտնածոր գեղձերը և ներծորային գեղձերէն՝ վահանաձեւ, մաղասայինին յատամասը, սեռայինները . վերջապէս կ'արագացնէ սննդային նիւթերու, մանաւանդ շաքարալիւրայիններու կիզումը, ևլն . : Իսկ յարակծկայինը կը լայնցնէ երակները, կ'արագացնէ աղիքներու պրկումները, կը նեղցնէ բիրը, կը գանդաղեցնէ սրտին զարկերը, կը հրամայէ միզափոշտի շարժումներուն, ևայլն :

Բնականոն պարագաներու մէջ, երկու դրութիւնները զիրար կը հաւասարակշռն : Այս պարագային թէ մեր մարմինը և թէ հողին առողջ են, հաւասարակիուն : Յաճախ մէկ կամ միւս դրութիւնը

միւսէն գերազանց ձգտում մը, զործունէութիւն մը կ'ունենայ, կամ երկուքն ալ հաւասարապէս ձգտուած, ուժեղ կը զործեն: Այսպէս կամ որ կծկային ջղաճիգ (sympatheticotonique) են. անոնց դէմքը զունավառ, աչքերը փայլուն, մորթը տաք և չոր, բիբերը լայն, սիրտի զարկերը արագ, լորձունքը, արցունքը և մարսողական հիմերը քիչ, կրքոտ, գիւրարորրք, ինքնամուղ (impulsif), փոփոխական են և անձկութեան նոպաներ կ'ունենան: Այս խառնուածքը աւելի յաճախ կը տեսնուի կիներուն քով, մանաւանդ զաշտանի պահուն: Ուրիշներ յարակծկային ջղաճիգ (parasympatheticotonique, vagotonique) են. անոնց դէմքը անփայլ և զունատ է, մորթը թուխ, բիբերը նեղ, արցունքը միշտ պատրաստ հոսելու, սրտի բարախումները զանդազ, բոլոր ծոռումները (լորձունք, մէզ, արցունք) առատ են. պաղին զգայուն են, յաճախ պազ քրտինք, զլիու ցաւ, սեռոային զրզումներ կամ զաշտանի ցաւեր կ'ունենան. նկարազրով միշտ մատհով և յուսալքուող են: Իսկ երբ այս երկու զրութիւնները հաւասարապէս ձգտուած են, պարազային համեմատ վերոյէնեալ նշանները կամ իրարու վրայ կը բարդուին, կամ մասսամբ զիրար կը չեղոքացնեն: Կծկային զրութեան այս չորս զլիսաւոր վիճակները կը յատկանչեն չորս զլիսաւոր խառնուածքներ. բայց այդ վիճակները և զանոնք արտայարող խառնուածքներն ու նկարազիրները անսահման պէսպիսութիւններ կը ներկայացնեն:

Ամէն պարազայի այս զրութեանց զործունէութիւնը դուռ անդրադարձային է, անկախ մեր կամքէն, ինքնավար և անզիտակից, որքան ատեն բնականոն է: Այսուհանդերձ, ողնուղեղին կամ ուղեղին կը հաղորդեն տարտամ տպաւորութիւններ, զորս կ'արտայայտենք ընդհանուր տրամադրութիւն բառով: Եթէ ամէն ինչ բնականոն է, լաւ տրամադրութիւն կ'ունենանք. հակառակ պարազային գէշ տրամադրութիւն կ'ունենանք: Որոշ սահմանէ մը անդին անոնց խանդարումներուն յառաջ բերած սաստիկ անդրազարձները կը պատճառեն ցաւ, առատ լորձունք կամ բերնի չորութիւն, անձկութիւն, սիրտ խառնուք, փսխուք, փորհարութիւն, սրտի բարախում, երակներու կծկում կամ ընդլայնում, ևայն: Այս պարազային կծկային զրութեան անդրազարձները անչուշտ ուղեղին կը հասնին և անոնց

դիտակցութիւնը կ'ունենանք : Դարձեալ կծկային դրութեան գանա-  
գան փոփոխութիւններն են որ երբ հասնին ուղեղային կեղրոննե-  
րուն , յառաջ կը բերեն հակազդեցութիւններ , որոնք կը կազմեն մեր  
լաւ կամ դէջ յուզումները (émotion) , զգացումները (sentiment) և  
կիրքնրը (passion) , մէկ խօսքով մեր զգածականութիւնը (affection-  
vité) մեր հոգեկան կեանքը , մեր նկարագիրը կամ բնաւորութիւնը :

Ունուղեղը յարաբերական կեանքին անդրադարձյին կեղրոնն  
է . իրքեւ այդ , անոր զործունէութիւնը անդիտակից է և կը կատարուի  
առանց ուղեղի միջամտութեան : Իր ետեի եղջիւրներով կ'ընդունի  
դրուիչն վար մարմնին մնացեալ մասին չօշափական տպաւորութիւն-  
ները , և առջևի եղջիւրներով անմիջապէս կը պատասխանէ , պարա-  
գային համեմատ մերթ անտեղեակ պահելով ուղեղը , մերթ զգայա-  
կան խուրձերուն միջոցով անոր հաղորդելով կատարուած անդրա-  
դարձը : Անկէ յետոյ է որ ուղեղը զիտակցօրէն կ'որոշէ , և , կամ կա-  
մովին կը կրկնէ նոյն անդրադարձը , կամ արգելք կ'ըլլայ անոր կըր-  
կնումին : Տուինք արդէն օրինակներ : Եթէ ուղեղը հանուի , ողնու-  
ղեղը կը շարունակէ իր անդրադարձյին դործունէութիւնը , ինչպէս  
քունի միջոցին : Բարձմաթիւ հիւանդութիւններ (մանաւանդ սիֆիլիսը)  
և ուռեր կրնան խաթարել կամ փճացնել ողնուղեղի դորշանիւթին զա-  
նազան մասերը , զգայական շարժիչ ուղինները կազմող խուրձերը , ող-  
նային առջևի կամ ետեի ջղարձատները , ողնային ջիղերը և կամ  
ճնշել ու զրգուել այս մասերէն մէկ կամ միւսը . ինչ որ պարագային  
համեմատ և ջղաւորուած համապատասխան մասին մէջ յառաջ կը  
բերէ կամ զղայագրկութիւն և անդամալուծութիւն , կամ ցաւ և  
կարկամում , առանձինն կամ միասին , ևայն :

Կոնկէղը այն քառուղին է ուր զիբար կը խաչածեն ուղեղէն իջ-  
նող շարժիչ խուրձերը և ողնուղեղէն բարձրացող զգայական խուրձե-  
րը : Ասոնց ալ ուեէ պատճառով խաթարումը կամ փճացումը վերոյիշ-  
եալ ախտանիշներէն մէկ կամ մէկ քանին կ'առաջացնէ : Բայց կոճղէզին  
մէջ կը դանուին բազմաթիւ զորշանիւթային կորիզներ , որոնք կեղ-  
րոններն են զանազան կամաւոր շարժումներու (դէմքի արտայայտու-  
թիւն , ծամել , ձայնարձակութիւն , աչքերու և կոպերու շարժում)  
կամ ակամայ շարժումներու (կլլել) : Կոճղէզին ետեի երեսին , այս-

իսքն չորրորդ վորոքին յատակին վրայ, զրչեղէպի վարի ծայրը կը գտնուի կեդրոն մը որ կը հրամայէ ստոծանիի կծկումներուն. այդ տեղէն կը մեկնի նաև կրծորովայնային ջիզը, որ կը ջղաւորէ թոքերը, աղիքները և մանաւանդ կը դանդաղեցնէ սրտին բարախումները: Եթէ ճիշտ այդ տեղը խոցենք, սրտի և չնչառութեան դալարումով յանկարծական մահ կ'առաջանայ. ասոր համար կոչուած է կենաց հանգոյց: Յաձախ այս ձեռվ է որ կը սուանեն մեծ կենդանիները: Կենաց հանգոյցէն քիչ մը վեր կը գտնուաին ուրիշ կեղրոններ որոնք կ'ազգեն լեարդի շաքարածին պաշտօնին, նաև երիկամներուն և լորձնային գեղձերուն վրայ: Այդ շրջանէն կը սկսի նաև մեծ կծկային դրութեան շղթան և այդ պատճառուաւ կոճղէպին մէջ կը գտնուաին քունի, անօթութեան, ծարաւի և ինքնապաշտպանութեան (արտաքին և ներքին) կեղրոնները: Կը տեսնուի որ կենսական կարեւորութիւնը ունի կոճղէզը որուն զանազան մասերուն վնասումը յառաջ կը բերէ ծանր, յաճախ մահացու խանդարումներ:

Ուզեղիկը և դարաւանդը կը պարունակեն գլխաւորաբար ակամայ անդրադարձներու կեղրոններ, որոնք կ'ընդունին զնդերային զգայութիւնները և ըստ այնմ կը համակարգեն մեր շարժումները: Անոնց չնորդիւ է որ ուզեղը կը զիտակցի մարմնի զանազան մասերու դիրքին, նոյնիսկ եթէ մեր աչքերը զոցուած են. անոնք մն որ, ներքին ականջի կիսուոր փողերուն աջակցութեամբ, կը վարէ մեր մարմնի հաւասարակշռութիւնը: Եթէ վնասուի, ենթական այս կամ այն կողմ կը դլորի, քալած ատեն ուաքերը չափէն աւելի վեր կը բարձրացնէ, քիթը բռնելու համար, մասները աչքը կը խոթէ, ևայլն:

Քառութեակները մասամբ իբրև կեղրոն և մասամբ իբրև կայան կը ծառայեն տեսողական ջիզերուն. անոնց հատումը կուրութիւն կը պատճառէ: Կ'ենթադրուի թէ լսողական պաշտօն մըն ալ ունին, ուղովնետե շատ զարգացած են քանի մը կոյր կենդանիներու քով (օրինակ խլուրդը):

Տեսողական խաւերը, որոնք կը գտնուաին քառութեակներուն առջև, կը պարունակեն կորիզներ որոնք իբրև կայան կը ծառայեն հոտառական, տեսողական, լսողական և շօշափական դէպի ուղեղ բարձրացող զգայական խուրձերուն: Եթէ այդ խուրձերէն մէկը կամ

միւսը վնասուի, ենթական կը կորսնցնէ համապատասխան դպայութիւնը:

Գեզաւոր մարմինը (զիսաւոր կորիդ և ուղաձեւ կորիդ) իր քանի մը շերտ սպիտականիւթով (ներքին, արտաքին և ծայրագոյն պատիճներ) իրրեւ միջնորդ կը ծառայէ ուղեղէն մեկնող, ուղեղային կոթուններէն անցնող և դէպի կոնդէզ ու ողնուղեղ իշնող շարժիչ ջղախուրձերուն: Աւզեղային արիւնահոսութեան ընթացքին յաճախ այս մարմինն է որ կը վնասուի և յառաջ կը բերէ կաթուած (մարմնի հակառակ կէսին անդամալուծութիւն, զգայազրկութիւն և ուրիշ խանդարումներ):

Ուղեղին կեդիը կը պարունակէ մարմնի բոլոր մասերուն և զգայարանքներուն վերին կեղրոնները: Այսպէս Ռուլանտօյի ճեղքին առջեի մասը, ճակատային բարձրացող գալարը, կը պարունակէ մարմնի զանազան մասերուն կամառոր շարժումներուն կեղրոնները. իսկ ետեի մասը, որմնային բարձրացող գալարը՝ մարմնի զանազան մասերու շօշափական տպաւորութիւններուն (չօշափում, ճնշում, ջերմութիւն, ևայլն) կեղրոնն է: Իւրաքանչիւր կիսագունդի շարժիչ և զգայական կեղրոնները կապուած են մարմնի հակառակ կէսին զնդերներուն և մորթին: Այնպէս որ եթէ ուեէ պատճառ (արիւնահոսութիւն, ուռ, սիֆիլիսի վէրք, վիրաւորում, բորբոքում, ևլն.) վնասէ կամ փացանէն ձախ կիսագունդի կեղրոնները կամ անոնց հազորդակցութեան զիծերը, մարմնի աջ մասին մէջ կ'առաջացնէ մասնակի կամ ամբողջական անդամալուծութիւն և զգայազրկութիւն (օրկ զանազան ձև կաթուածները): Իսկ եթէ այդ պատճառը զրգույթ կեղրոնները կամ անոնց ուղիները, համապատասխան չըջանին մէջ կ'առաջացնէ կարկամութիւն (contracture) կամ ցաւ, կամ թէ կարկամութիւն, թէ ցաւ: Խօսելու կեղրոնը կը գտնուի ձախ կիսագունդի ճակատային երրորդ գալարին մէջ, գրելու կեղրոնը՝ ճակատային երկրորդ գալարին, և խօսուածը հասկնալու կեղրոնը՝ քնքային առաջին գալարին մէջ (պատկ. էջ 156, 2, 1, 7, 10): Եթէ վնասուին, ենթական չի կրնար խօսիլ, գրել, կամ չի կրնար կարգալ, կամ խօսուածը չի կրնար հասկնալ: Խսդութիւնը իր կեղրոնն ունի քնքային գալար-

Ներուն մէկ մասին մէջ, հոտոտելիքը և նաշակելիքը՝ Սիրվիուսի ձեղքը առջեւն եղերող մասին մէջ որ կ'իջնէ մինչև բրամարմինը, իսկ տեսչութիւնը ծոծրակային րլթակին անկիւնածն մասին մէջ։ Այդ մասերուն կամ անոնց ուղիներուն խաթարումը, համապատասխան զգայարանքը կը խանդարէ։ Այսուհանգերձ ուղեղային զանազան կեղրոններուն տեղը, տարածութիւնը, եայլն, տակաւին խնդրոյ առարկայ են։

Ուղեղային կեղեւը կեղրոնն է նաև խմացական-մտային կարողութիւններուն։ Թէե կը կարծուէք որ այդ կեղրոնը կը գտնուի մասնաւրաբար ճակատային րլթակին մէջ, բայց ներկայ տուեալները թոյլ չեն տար որոշ կեղրոն մը կամ կեղրոններ սահմանել անոնց։ Ուղեղային ամբողջ կեղեն է որ տակաւին անծանօթ ձեռվ կը մասնակցի մտային կարողութիւններու կիրարկման։ Եթէ հանենք կենդանիի մը ուղեղային կեղեւ, կենդանին կ'ապրի, կը շարժի, բայց միայն անդրազարձներով, այսինքն առանց զիտակից գործունէութեան։ Եոյն կեանքն է որ կ'ապրին խսկական ապուները։ Միւս կողմէ, մտային կարողութիւններու դարձացման աստիճանը կախում ունի աւելի գալարներու և ծալքերու բարդութենէն, քան ուղեղի ծանրութենէն։ Որովհետեւ եթէ ապուներու ուղեղը ընդհանրապէս 1000 կրամէն պակաս, իսկ կարգ մը հանճարեղ մարդոց (Քիւպիէ, Պէթհովէն) ուղեղը միջնէն (1300 կրամ) աւելի կը կըսէ, շատ մը խելացի մարդոց (օրկ. Անաթօլ Ֆրանս, Կամպէթա) ուղեղն ալ միջնէն բաւական պակաս կըսած է։

Ամէն պարագայի, երբ ուղեղին կը հասնին զգայարանքներու տպաւորութիւնները, ուղեղը անոնց նանաչողութիւնը (perception) կամ զգայութիւնը (sensation), մէկ խօսքով զիտակցութիւնը (conscience) կ'ունենայ։ Շնորհիւ խմացականութեան (intelligence), որ կ'ամփոփէ երեք կարողութիւններ — յիշողութիւն, երևակայութիւն և դատողաբարութիւն — ուղեղը զադափար կը կազմէ իրեն հասած զգայութիւններուն մասին, հետազային կը վերյիշէ, կը պատկերացնէ անոնց թողած տպաւորութիւնները, երևակայութեամբ կը կարգաւորէ (combiner) զանոնք, զատողութեամբ կը կցորդէ (associer) դաշտափարներն ու պատկերները, կը խորհի, կը բաղդատէ, և կրնայ

յանդիւ որոշման մը, դոր կը գործադրէ դանաղան շարժումներով (բանաւոր, գրաւոր, միմոսային)։ այս երեսոյթը կ'անուանենք կամք, խոկ մտային կարողութիւններու ամբողջական կիրարկումը՝ բանականութիւն (raison)։

Ամփոփենք: Զդային դրութիւնը էական դեր կը կատարէ բոլոր գործարաններու կանոնաւոր պաշտօնավարութեան մէջ և կը միջամտէ բուսային և կենդանային կեանքի պահպանման և պաշտպանութեան արտաքին և ներքին բուլոր երեսոյթներուն։ Այս գործունէութիւնը մեծ մասմար անդրազարձային և մասամբ կամաւոր է։

Բայց չզային դրութիւնը կը պայմանաւորէ նաև մեր մտային և Հոգեկան կեանքը: Մտային կարողութիւնները, կամ բանականութիւնը, կամ զարափարը, մէկ խօսքով «միտք»ը, կախում ունին ուղեղային կեղեէն, որ, այսպէս, կը վարէ գիտակից աշխարհը: Խոկ Հոգեկան ձգտումները կամ զգածականութիւնը, կամ զգացումը, ժողովուրդին խօսքով «սիրտ»ը, կախում ունին մեծ կծկային դրութենէն, որ իր անդրազարձային հակադղեցութիւններով կը վարէ անդրափակից կամ ենթազիտակից աշխարհը: Ահա թէ ինչու, սիրու «տաք» է, այսինքն զգացումը անդրազարձային, ինքնամուղ և կամքին անկախ է. խոկ միտքը՝ «պաղ» է, այսինքն զարափարը հանդարս, զանդաղ և կամաւոր կը գործէ: Սիրտը կը մզէ, միտքը կը սանձէ: Ինչ որ «սրտին կը խօսի», գիւրաւ կը կատարուի. զաղափարը, կամքը զօրաւոր կ'ըլլան, եթէ ոյժ վճառեն սրտին մէջ: Ասկէ կը ծնի այն յաւիտենական հակամարտութիւնը, պայքարը որ մերթ խուլ (անդիտակից), մէրթ սուր (զիտակից) իրարու դէմ կը հանէ այդ երկու ուժերը արտաքին աշխարհի հետ իրենց յարաբերութիւններուն մէջ: Այդ հակամարտութեան և պայքարին առաւել կամ նուազ ուժգնութիւնը և հակազդեցութիւններն են որ կը յատկանչեն Հոգեկան խառնուածքը, այսինքն բնաւորութիւնը կամ նկարագիրը, դոր կը պայմանաւորէ Փիդիքական կաղմուածքը։

Խոկ Փիդիքական կազմուածքը, այսինքն հիւսուածքներու և ներքին Հեղուկ միջավայրին քիմիական-Փիդիքական բաղադրութիւնը կախում ունի ներծոր գիւղմերու վիճակէն և գործունէութենէն:

## XVI. — ՆԵՐԾՈՐ ԳԵՂՁԵՐԸ

Ներծոր գեղձերը կամ ներծորայինները՝ մասնաւոր հիւթ մը կամ հիւթեր կ'արտազրեն. բայց, փոխանակ արտաքսելու դանոնք՝ ինչպէս կ'ընեն քրոտնածոր, ճարպածոր, լորձնային, մարսողական և այլ գեղձերը, ուղղակի արինին մէջ կը ծորեն: Կան գեղձեր ալ, որոնք թէ՝ արտածոր և թէ ներծոր են: Միայն ներծոր են՝ վահանաձև (thyroide), մակալահանաձևերը (parathyroides), մաղասայինը, կոնաձևը, թիմուսը (thymus), մակերիկամբայինները: Թէ՝ արտածոր և թէ ներծոր են՝ ամորթիֆները, ծուպանմերը, մասնը, լեպրդը, ևայլն:

Տակաւին լաւ ծանօթ չենք ներծորայիններու հիւթերու տեսակին, բնոյթին և ազդելակերպին, բայց քանի մը հատէն: Բայց փորձառաբար և ախտաբանական վիճակներու գարմանումով գիտենք անոնց մէկ մասին որոշ գերը: Գիտենք մասնաւորաբար որ վերոյիշեալ գեղձերը կ'արտազրեն այնպիսի հիւթեր — հօրմոններ — որոնք կը զրգուն այդ իսկ հիւթը արտադրող գեղձը, կը խթանին զանազան հիւտուածքներու բջիջները և կ'ազդեն մարմնի ձևակերտումին վրայ, և, վերջապէս, կը հակազդեն մէկ կամ միւս ներծոր գեղձի չափազանց գործունէութեան կամ կը չափաւորեն զայն կամ կ'օժանդակեն անոր: Այդ գեղձերը, արինին միջոցով մարմնին ամէն կողմը տարածելով իրենց հիւթերը, կ'ազդեն զանազան հիւտուածքներու, հեղուկ կամ հաստատուն, քիմիական բազազրութեան վրայ, և կը ջանան անոնց միջև պահել քիմիական միութիւն, հաւասարակութիւն: Այնպէս որ, եթէ պատճառով մը (ժառանգականութիւն, սիՓիլիս, թիւպերքիւլօղ, ուռ, պնդութեամբ ինքնաթունաւորում, ալքոլամոլութիւն, գէշ սննդառութիւն, սուր հիւանդութիւններ տարիք, սեռ, կլիմայ, արկած, յուզում, վիշտ, ևայլն) այդ գեղձե-

քէն մէկը կամ մէկ քանին գէշ զործեն — անբաւական, չափաղանց կամ անկայտն զործունէութիւն (մերթ անբաւական, մերթ չափաղանց) — հիւսուածքներու քիմիական-ֆիզիքական հաւասարակըշուութիւնը, հատեարար անոնց զործունէութիւնը առաւել կամ նուազծանր խանգարում կը կրէ. իսկ այդ խանգարումները կ'արտայայտուին պարագային համեմատ մարմնի արտաքին մասերու ձևափոխութիւնմբ, ներքին զործարաններու հիւանդութիւնմբ, նաև հոգեկան և մտային անհաւասարկչիո վիճակներով:

ՎԱՀԱՆԱՋԵԽԸ իր երկու րլթակներով վահանի մը, կամ աւելի մահիկի մը ձեն ունի: Զայն պիտի զնենք խոչափողին առջև, աղամախնձորին տակ, երկու ծայրերը վեր զարծած. ամէն անզամ որ քան մը կլլենք, աղամախնձորին շարժումներուն կը հետեւի: Աճումի, սննդումի հաւասարակշուութեան, կենդանական ջերմութեան, արագութեան, ինչպէս նաև իդականութեան (féminité) և երիտասարդականութեան (juvénilité) գլխաւոր զեղծն է: Եթէ անբաւական ըլլայ, մարմնական, մտային և հոգեկան աճումը կը զապրի կամ կը զանգաղի, ամէն ինչ զանգաղ կը գործէ, որով ենթական կը զիբնայ, մորթը կը թանձրանայ, կը զանայ մոկոտ, մեղք, անտարեր, քնոտ, թմրած, ժամանակէն առաջ կը ծերանայ. Եթէ մանուկ մըն է, կ'ունենայ տyxօծէմէ կոչուած հիւանդութիւնը (ապուշ մը, կապիկի զէմքով): Իսկ զերպործունէութեան պարագային, ամէն ինչ արագ կ'ընթանայ և կը գործէ. ենթական կը նիհարնայ, հասակ կը նետէ, սիրտը կը բարախէ, կը զողայ, քիչ կը քնանայ, կը զանայ ջղային, զիւրազգած, զիւրայոյզ, և երբեմն կ'ունենայ տալածie de Basedow հիւանդութիւնը (զեղծը կ'ուոփի վզին առջև և աչքերը քիչ-շատ զուրս կ'իյնան): Պարագային համեմատ այս նշանները քիչ կամ չափ չեցուած կ'ըլլան, կամ նոյնիսկ կը խառնուին երբ զեղծը անկայտն կը գործէ (instabilité):

ՄԱԿԱՎԱՀԱՆԱՋԵԽՆԵՐԸ, փոքր ոսպի մը մեծութեամբ երկու զոյզ զեղծեր են, թաղուած վահանաձեւ րլթակներուն մէջ և անոնց ետեր: Ասոնց անբաւականութիւնը կը պատճառէ ընդհանուր սննդումի, մանաւանդ կրացումի խանգարումներ. մանուկներու լորձքը (սրամբու), զնդերներու զանազան զելումները (crampons), ցնցիկ-

ները (ties), սանդանքները (spasmes), կարգ մը տիսուր տրամադրութիւններ և զիշերային սարսափներ յաձախ արդիւնք են այս գեղձերու գէշ գործունէութեան:

ՄԱՂԱՍՍՈՅԻՆՔ, խոչոր սիսեռի մը մեծութեամբ, փակած է ուղեղի խարիսխին: Ունի երկու րլթակ: Առջենի րլթակը կ'աղդէ սեռային գործարաններու զարդացման, ճարպի պահեստի կազմութեան վրայ, և, վահանաձեխն հետ կը վարէ մարմնին, մասնաւորարարծայրամտասերու ոսկորներուն աճումը: Եթէ անբաւական է, ծայրամտասերը (զլուխ, ոտք, ձեռք) և սեռային գործարանները պատիկ կը մնան, ենթական չ'աճիր և մանկական երեսյթ (infantilisme) մը կը ստանայ. Հոգեպէս՝ վեհերոտ, մատացիւ, գործելու անտրամադիր կ'ըլլայ: Եթէ գեղձը չափազանց դործէ, մանուկը չափահասութեան անբաւական հասակ մը, հոկայակերտութիւն (gigantisme) կ'ունենայ. իսկ չափահասին միայն ծայրամտասերը չափազանց կը մեծնան և յաղթանդամութիւն (acromégalie) կ'ունենայ. Հոգեպէս ժրաչան, գործունեայ և կոռուպան կ'ըլլայ: Գալով ետի րլթակին, անոր անբաւականութեամբ, մանուկը կամ պատանին անբաւականորէն կը զիրնայ, և յաճախի կ'ունենայ տեսակ մը չափարախտ (diabète insipide), այսինքն առանց չափարի շատամիզութիւն մը: Աւելցնենք որ մաղասայինը առնականութիւն տուող գեղձերէն է. Մթէ կիներուն քով դարդանայ, առնական երեսյթ մը կուտայ անոնց:

ԿՈՒՆՁԵԼԻՒՆ հանդիպեցանք ուղեղին միջին փորոքին ետե, քառուրեակներուն վերը: Կը կարծուէր թէ կինդանիներուն ենթադրեալ «երրորդ աչք»ին մնացորդն է: Խսկ Տէքառթ հողիին կեղրոնը կը նկատէր զայն: Այժմ զիտենք որ ներծոր գեղձ մըն է որ կ'աղդէ մանուկներու մարմնական, մանաւանդ սեռային ու մտային զարդացումին վրայ: Եթէ ուորի մը հետեւանքով մեծնայ, մանուկը սեռային և մտային կանխահաս և անբաւական զարդացում մը կ'ունենայ, բայց չուտով կը մեռնի:

ՄԱԿԵՐԻԿԱՄՆԱՅԻՆԵՐԸ գրուած են աջ և ձախ երիկամներուն վրայ զլիսարկի մը պէս: Իւրաքանչիւրը 5-6 կրամ կը կընէ: Անոնց մէջ թաղուած կան բազմաթիւ կծիկներ որոնք կապուած են մէծ կծկային ջիղին և միասին կը վարեն արեան շրջանառութիւնը: Այս

դեղձերուն միջուկը կը ծորէ ատրէնալին կոչուած հիւթը, որ բարձր կը պահէ, սրտին և երակներուն ծառումը (tonus) և արեան ճնշումը։ Իսկ կեղեային մասէն ծորող հիւթերը կը չեղոքացնեն յոզնութեան և այլ պատճառներով գոյացած թոյները։ Այնպէս որ եթէ մակերիկամայինները շատ գործեն, արեան գերճնշում, սրտի գերանում և ի վերջոյ պնդերակութիւն կը պատճառեն. ենթական կ'ըլլայ տոկուն, ժրաշան, բայց դիւրագրգիռ։ Եթէ անրաւական ըլլան, թէ ներքին գործարաններու և թէ Փիզիքական ուժի ջլատում կը պատճառեն. Ենթական անկարող կ'ըլլայ Փիզիքապէս, հողեպէս և մտաւորապէս ուեէ ճիզ բներու։ Որովհետեւ այս գեղձերը ճիզի, գործունէութեան նաև առնականութեան գեղձերն են։ Այն կիները, որոնց քով շատ կը գործեն, կը ստանան առնական երեսոյթ, յաճախ պեխ ու մօրուքով, և մասամբ այր մարզու հողերանութիւն։

ԹիՄՈՒՆՍը պիտի շտանք մեր շափահաս մարդակերպին, որովհետեւ երախաններու քով կը զանուի, կը մեծնայ մինչև Յ-Շ տարեկանը, և արբանքին գրեթէ կ'անհետանայ։ Կը վարէ ոսկորներու կագմութիւնը և ծննդական գործարաններու զարդացումը։ Եթը ասոնք արբանքի հասնին, թիմուսը կը զադրի գործելէ։

Ա.Մ.ՈՒԶԻՔԻՆԵՐԸ կ'արտագրեն սերմը, բայց նաև ներծոր հիւթ մը որուն չնորհիւ այլքերը արբոնքի հասնելով, կը ստանան և հետապային կը պահէն առնականութեան արտասեռային յատկանիշերը (մարմնի արտաքին ձև, լայն կուրծք, թաւ ձայն, մաղ, Փիզիքական ոյժ, ևալին)։ Այդ հիւթն է նաև որ կուտայ սեռային բնազդը և սեռային փափաքը, որոնք կ'ապահովեն ցեղին շարժնակութիւնը, բայց նաև խորապէս կ'ազգեն մեր մտային կարողութիւններուն, մեր մտայնութեան վրայ որուն կը տերեն և յաճախ կը վարեն զայն։ Եթէ պատահիները զրկենք այդ գեղձերէն, ներքինի կը դառնան, նիհար, երկայն, կանացի երեսոյով, խորշումած դէմքով և աննախանձելի մտային ու հողեկան վիճակով։ Զափահասներուն քով ամորձիքներուն անրաւականութիւնը կամ զերգործունէութիւնը մարմնական և հողեկան կարգ մը խանգարումներու պատճառ կ'ըլլան։ Ամորձիքներու առնածին ուժին կը նպաստեն մաղասայինը և մակերիկամնայինները, որոնք այլքերուն կուտան ոյժ, կամք և տոկունութիւն։ Իսկ

ամորձիքներուն հետ վահանաձևին կանոնաւոր գործակցութիւնը՝ կ'ապահովէ երկարատե երիտասարդութիւն և համապատասխան հոգեկան վիճակ :

ԶՈՒԱՐԱՆՆԵՐԸ ձու կ'արտադրեն, նաև ներծոր հիւթեր որոնք կը պատրաստեն աղջիկներու արբունքը, կը խթանեն ծննդական գործարաններու և լիգական յատկանիշերու զարգացումը, ու կը վարեն ձուարտադրութիւնը, դաշտանը և յութիւնը: Եթէ անկանոն գործեն, ինչ որ յաճախ կը պատահի, յառաջ կուզան թէ Գիւղիքական խանգարումներ (զիրութիւն, երբեմն նիշարութիւն, դաշտանի անկանոնութիւն, ևայլն) և թէ հողեկան վիճակի, բնաւորութեան անցողակի կամ տեական խոր փոփոխութիւններ: Զուարանի ներծոր գործունչութեան կ'օժանդակէ վահանաձևը, որ կիներուն մօտ աւելի աւելի կը գործէ: այդ է պատճառը որ կիները աւելի ջղային և գիւրայոյզ, միեւնոյն ատեն աւելի նըրազզած են քան այրերը: Իսկ եթէ կիները նուազ կը առկան ճիգ և ոյժ պահանջող աշխատանքներուն, պատճառն այն է որ առնածին գեղձերը — մաղասայինը և մակերիկամնայինները — նուազ կը գործեն անոնց քոյլ:

ՄՄԱՆԸ, ԼԵԱՐԴԸ և ուրիշ գործարաններ ևս, արտածոր գեղձեր ըլլալով հանդերձ, արեան մէջ կը ծորեն մասնաւոր հիւթեր, որոնք կարեոր զեր կը կատարեն ընդհանուր մնանումի հաւասարակշռութեան մէջ: Այսպէս մասնը կ'արտադրէ ինսիլվինը որ արեան մէջ շաքարին հաւասարակշռութիւնը կը պահպանէ, փճացնելով աւելորդը. Եթէ անբաւական ըլլայ, շաքարախտ կ'առաջանայ: Իսկ լեարդը, վահանաձևին օֆանդակութեամբ կ'ապահովէ սննդային տարբերուն կանոնաւոր իւրացումը, աւելորդ մասին փճացումը կամ պահեստը, թոյներուն չեղոքացումը, ևայլն: Եթէ լաւ չգործէ, յառաջ կուզան սնանումի բազմաթիւ հիւանդութիւններ, դորս յիշեցինք, նաև ջղայնութիւն, հողեկան վիճակի խանգարումներ և կանխահաս ծերութիւն:

Այս համառօտ և անկատար տեսութիւնով՝ գաղափար մը միայն ուղեցինք տալ մեզի ծանօթ ներծորայիններու գործունչութեան և կենդանային կազմին մէջ անոնց կատարած կենսական գերին մասին: Այս գեղձերը ուղղակի կամ անուղղակի կապուած են կծկային գրութեան, և կը կազմեն ամբողջութիւն մը, որ արիւնին ներ-

քին միջավայրին միջոցով իրեն կ'ենթարկէ բոլոր հիւսուածքները, բոլոր գործարանները առանց բացառութեան, և կը վարէ անոնց սնանուամբ, քիմիական բազագրութիւնը, որմէ կախում ունին անոնց հակաղղեցութիւնները արտաքին և ներքին գրգիռներուն հանդէպ: Իսկ այդ հակաղղեցութիւնները հիմը կը կազմեն հոգեկան աշխարհին, որ շարժման մէջ կը զնէ մտային կարողութիւնները:

Աւրեմն, այս ջղաներծորային (neuro-endocrine) միութեան բազմազան վիճակներն են, միջավայրի հակաղղեցութեամբ կաղմուած և ժառանգարար փոխանցուած, որ կը պայմանաւորեն մարմնի արտաքին ձևը, ներքին գործարաններուն պաշտօնավարութեան, հոգեկան ձգտումներու արտայարութեան, և մտային կարողութիւններու գործունէութեան կերպը, կըոյցիքը և ուժգնութիւնը, մէկ խօսքով անհատականութիւնը և անոր անսահման այլազանութիւնը: Ասոր համար է որ իւրաքանչիւր մարմին տարբեր կերպով կը հակաղղէ, կը վարուի արտաքին և ներքին միջավայրի գրգիռներու հանդէպ, տարբեր կը զգայ, կ'ունենայ տարբեր հոգեկան աշխարհ, տարբեր նկարագիրը: Ասոր համար է նաև որ այդ վիճակներուն մէջ պէտք է վիճառել աղբիւրը հոգիի խաղաղութեան և փոթորկումներուն, լաւ կամ գէջ զգացումներուն, բարութեան կամ շարութեան, լաւահասութեան կամ յոնեսեսութեան, բնադզներուն և եօթը մահացու մեղեքերուն (ծուլութիւն, բարկութիւն, շատակիրութիւն, բզմախոհութիւն, ազահութիւն, նոյնիսկ շար նախանձ և զոսողութիւն), վախկոսութեան կամ քաջութեան, հանգարտութեան կամ զիւրագրզութեան, անդայութեան կամ զիւրաղածութեան և զիւրայուղութեան, հոգեկան թուչքներուն կամ անկումներուն, հերոսութիւններուն կամ ոճիրներուն, ևլն.:

Մեր մարդակերպին պիտի տանք ուրեմն կազմով և գործունէութեամբ. հաւասարակշիռ ջղային-կծկային գրութիւն մը և հաւասարակշիռ ներծոր զեղձեր, որպէս զի ունենայ մարմնի արտաքին ձևերու, գործարաններու պաշտօնավարութեան, լաւազոյն զգացումներու և իմացական կարողութիւններու չորս ներդաշնակութիւնները, այսինքն գեղեցկութիւն, առաջութեան կամ զիւրաղածութեան և զիւրայուղութեան, հոգեկան թուչքներուն կամ անկումներուն, հիմասութիւն, որոնք կը ծնին այդ հաւասարակոսութիւններուն:

թենէն և կուտան ապրելու իրմուանքը և երկարաւու երխուասարդութիւն:

Բայց միհնոյն ատեն պիտի սորվեցնենք այն միջոցները որոնց չնորհիւ ան պիտի կրնայ պահել այդ ներդաշնակութիւնները, կամ քեչ-շատ չեղոքացնել անոնց սպառնացող պատճառները, որոնցմէ յիշեցինք մէկ քանին (էջ 179), կամ վերահաստատել, մասամբ կամ ամբողջովին, այս կամ այն խանգարուած ներդաշնակութիւնը: Այդ միջոցներն են մարմնական և հոգեկան առողջապահութիւնը:

Նախորդ զլուխներուն մէջ մատնանշեցինք արդէն մարմնական առողջապահութեան հիմնական կանոնները, որոնց գործադրութիւնը կարելի է զիւրաւ սովորութիւն զարձնել, չնորհիւ չղային գրութեան այն յատկութեան, որով ան կը ձգտի ինքնարերարար կատարել ամէն գործ որ յաճախ կրկնուած է: Արդ առողջ մարմին մը կ'ունենայ առողջ հիւսուածքներ և գործարաններ, որոնք կուտան առողջ տպաւրութիւններ, առողջ դդայութիւններ և զգացումներ, հետեարար կը կազմն առողջ միտք և առողջ հոգի:

Ուրեմն մարմնական առողջապահութիւնը անհրաժեշտ է հոգեկան առողջապահութեան համար: Բայց եթէ մարմնին միջոցով կարելի է ազդել հոգիին և մաքին վրայ, փոխապարձարար մտքին, իմացական կարսողութիւններուն միջոցով կարելի է ազդել հոգիին և մարմնին վրայ: Բանականութիւնը կը մտարերէ կամ կ'երեւակայէ մարմնական և հոգեկան առողջութեան նպաստաւոր պատկերները, կը թելադրէ զանոնք ներքին աշխարհին: Այս կը կոչուի ինքնարելալիութիւն: Մտապատկերներու ինքնաթելադրութիւնը՝ ուշ կամ կանուխ կ'ազդէ կծկային-ներծծորային դրութեան վրայ, որ ներքին միջավայրի փոփոխումով, փոփոխութիւններ կ'առաջացնէ նաև հոգեկան աշխարհին մէջ: Այսպէս է որ բանականութիւնը, ինքնաթելադրութեան չնորհիւ, թոյլ կուտայ կրթել, ներդաշնակել հոգին, այսինքն զգացումները, յուզումները և կիրքերը, և այդ միջոցով ազդել նաև մարմնական առողջութեան վրայ:

Արդարե երբ կ'երեւակայենք համել կերակուր մը, այդ մտապատկերը կ'ազդէ կծկային դրութեան վրայ և կը շատցնէ մարտողական հոյզերը. նաև սարսափազդեցիկ մտապատկեր մը կ'ազդէ

կծկային դրութեան վրայ, որու հետեանքով մորթը փուշ-փուչ կ'ըլ-  
լայ, պաղ.քրտինքով կը ծածկուի, երակներէն արիւնը կը քաշուի,  
զէմքը կը գունատի. ընդհակառակն, զուարթ մտապատկեր մը զէմ-  
քը կը գունաւորէ, ժպիտ մը կ'արթնցնէ, ևայլն: Այս Փիղիքական  
երեսյթներուն կ'ընկերանան համապատասխան զգացումներ՝ գոհու-  
նակութիւն, անձկութիւն, վախ, ևայլն:

Ահա թէ ինչու մեր մարդակերպը պէտք է օգտուի ինքնաթելա-  
դրութեան զօրաւոր միջոցէն, մտքին կողմէ ընտրուած լաւագոյն  
պատկերներու ազգեցութեամբ երեան բերելու և մշակելու համար  
նպաստաւոր ու բարերար զգացումներ, կամ սանձելու  
համար վնասակար կիրքեր և բնազդներ, վերջապէս ներդաշնակելու  
և առողջ պահելու համար հոգեկան աշխարհը:

Այս կերպով միայն պիտի կրնայ մեզմել ուզեղին և մեծ կծկա-  
յին դրութեան, բանականութեան և զգածականութեան, զիտակից և  
անզիտակից աշխարհներուն, վերջապէս մտքին և սիրտին հակա-  
մարտութիւնը, մօնեցնել զանոնք, կեանքին լծելու համար երկու  
մեծ ուժեր՝ զաղախար և զգացում: Որովհետև զգացումը զոյն և ոյժ  
կուտայ զաղափարին, իսկ զաղափարը լոյս և ուզգութիւն կուտայ  
զգացումին: Իսկ երկուքը միասին իտէալ մը կուտան կեանքին:

Բայց մոոցանք որ մեր մարդակերպը կեանք չունի, չպիտի ապ-  
րի, քանի որ կենդանի նիւթով չկրցանք չինել զայն: Ուստի մենք պի-  
տի օգտուինք իրեն եղած թելագրութիւններէն, լաւագոյն կերպով  
ապրելու համար, մարմնով, հոգիով և միտքով, սա անցողակի կեան-  
քը, որովհետեւ, «Հող» էինք սկիզբէն և օր մը միայն «Հող» պիտի  
դառնանք:

## Վ Ե Բ Զ

## ՅԱԿԱ

<b>— ՄԱՐԴ ՄԼ ՇԻՆԵՆՔ</b>		
I.	ԲԶԻՋ ԵՒ ՀԻՒՍՈՒԱԽՔ . . . . .	5
II.	ՈՍԿՈՐ ԵՒ ԿՄԱԽՔ . . . . .	13
III.	ՅՕԽԵՐԸ . . . . .	26
IV.	ԴՆԴԵՐՆԵՐԸ . . . . .	28
V.	ՄՈՐԹԸ . . . . .	35
VI.	ԱԶՔԵՐԸ . . . . .	42
VII.	ԱԿԱՆՁՆԵՐԸ . . . . .	49
VIII.	ՔԻԹԸ . . . . .	55
IX.	ԲԵՐԱՆ ԵՒ ԼԵԶՈՒ . . . . .	62
X.	ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ . . . . .	67
XI.	ՇՆՉՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ . . . . .	93
XII.	ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԱՊՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ . . . . .	105
XIII.	ՄԻԶԱՑԻՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ . . . . .	137
XIV.	ԾՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ . . . . .	143
XV.	ԶՂԱՑԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ . . . . .	153
XVI.	ՆԵՐՄՈՐ ԳԵՂՁԵՐԸ . . . . .	180





« ԲՈՒԺԱՆՅ » ՄԱՏԵՆԱՅԵԱՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.— Թէ ինչ ՊԱՏՄԵՑ ԹՐԵԲՈՆԻՄԸ կամ ի՞նչ է սիմիլիսը, ինչպէս զգուշանալ, ինչպէս դարմանուիլ, պատկերազարդ, հեղ. ՏՈՒԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ: Գիւ 6 ֆր. (Ֆրանսա) կամ 7 ֆր. 50 (Ուրիշ երկիրներ):

2.— ԵՐՉԱՆԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ կամ Մարմական եւ նոգեկան առողջութեան զաղսնիքը՝ հեղ. ՏՈՒԹ. Վ. ՓՈՇԵ, ամփոփեց՝ ՏՈՒԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ:— Անհրաժեշտ ուղեցոյց մը բոլորին համար: Գիւ 10 ֆր. (Ֆրանսա) կամ 12 ֆր. (Ուրիշ երկիրներ):

3.— ՄԱՐԴ ՄԸ ՇԻՆԵՆՔ կամ մարդկային մարմինի կազմախօսութիւնը, բնախօսութիւնը, եւ համառօս ծանօթութիւններ ախտաբանութեան եւ առողջապահութեան մասին. բազմաթիւ պատկերներով. հեղ. ՏՈՒԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ: Գիւ 20 ֆր. (Ֆրանսա) կամ 25 ֆր. (Ուրիշ երկիրներ):

4.— Թէ ինչ ՊԱՏՄԵՑ ԿՈՆՕՔՕՔԸ կամ ի՞նչ է զերմամիզութիւնը, ինչպէս զգուշանալ, ինչպէս դարմանել, պատկերազարդ, հեղ. ՏՈՒԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ:

Հրատարակելի

Դիմել՝ Dr. L. Krikorian, 126, Faubourg St. Denis, Paris (10<sup>e</sup>)